





Հայոց Առաքելու

Պատրիարքական Ուժութեան Առաքելու

ՀԻՒՍՈՒԱԾ

ԹԵՂԻՑ ՆԵԽՆԻ ՊԵՏՄԵԴՐԵՑ ՀԱՅՈՑ

Ա.



9 [ՀԱՅԱՍՏԱՆ]

9(ԿԴ. 925) N

4 - 75

13-~~15~~

ՀԻՒԱՐԱԾ

ԲԱՆԻՑ ՆԱԽՆԻ ՊԱՏՄԱԳՐԱՑ ՀԱՅՈՑ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՓԵՄԵԵԿԵՑ ՄԵՐԶՊԵՆԱԹԵՇԻ Ի ՀԱՅՈ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԱՌԱՋՄԱՐԺՎՈՒՅ - ԱՌԱՋՄ ՄԱՄԻԿՈՒՅՆ

ԱՐԵՎԱՏՈՒՅ

ի կ. ԿՈՍՏԱՆԵԱՆՑ


ԳՐԱԳ ԱՌԱՋԻՆ

Թեկուն և այս տես վար - և ըստ
ույզ լուր ուզում պատմու թագած
ութեաբ, ուշում առաջ գույք ունի
թահ զամանեց զարժան և պառ ուղեա-
լիս և արտեր զոյց թարատին ։
ԽԱՐԵՍԵՑԻ

A 62898



10x12



18128

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ՏԵՂՄԻՆ ՏԵՂՄԻՆ

ԳԵՂՈՔԳԵՎ Դ.


ՄՐԲԵԶՆԵԳՈՅՆ ԵՒ ՎԵՇԵՓԵԼԻ

ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տ Պ Ա Դ Ր Ե Ա Լ ։ Կ Ո Ւ Խ Ե Լ ։ Տ Վ

Մ Ե Ճ Ե Պ Ա Տ Ի Ւ Մ Կ Ր Տ Հ Ե Ա Ծ Ր Գ Ա Խ Ե Ա Ն

S. Ս Ե Կ Ա Մ Ա Ր Ե Ա Կ Ց



Ա Զ Հ

Զպարագայից գործոյս եւ զորպիսարար կիրառութենէ
սորին տեսցէ ընթերցողն ի յառաջարանութեան մերում, որ
ի դիրսն լորրորդ: ու բանօր զատանին նաև մեկնութիւնք
թուանշանացն, որ ի բնագրիս: աղիւսակք ժամանակա-
զրութեան եւ հատուածք ինչ յայլոց պատմազրութեանց:

Մակակէտն ի բնագրիս ցուցանէ զակիզբն բանի պատ-
մոչին: անուն որոյ նշանակի առ ընթեր ի յուսանցն: Ի
սովորական փակագիծն () բովանդակին բանք պատմէաց:
իսկ ի մանրիկ փակագիծն () — առ ի մէնջ յաւելեալ
բանքն ուրեք ուրեք կարեւոր եղեալք ի պարզութիւն մոաց
կամ ի դիւրութիւն ոճոյ:



ԳԼՈՒԽ Ա.

Բառնալ ազգին Արշակունեաց :

Այթէ ոք կարի առաւ հիմու իցէ այխոր-
շային մեծութեամբ եւ մոսորն աղքատա-
պշին : այնպիսին ողորմելի է քան զբազուժն
լու է կոյր աշոր՝ քան կոյր մոսոր : ..

ԵՎԻՇԵ :

Յետ մահուանն Յազկերտի որդւոց Շապհոց թաւ- Դաշտու-
դաւորին Պարսից՝ թագաւորեաց Առամ որդի նորա:
Եւ եկեալ իշխանք աշխարհին Հայոց¹ առաջի Առամայ՝
խնդրեցին իւրեանց թագաւոր յազգ էն Արշակու-
նեաց². Եւ նա թագաւորեցոց ի վերայ նոցա զԱրտա-
շէս որդի Առամշապհոց՝ յազգէ թագաւորացն Հայոց:

Եւ ի թագաւորել Արտաշրի խաղաղանայր Եր - Թռչուոյ,
կիրս առ վայր մի ի շփոթմանց պարսկական գնդի.
Եւ հարկացն արքունի կանգնեցան դիւանքն. զի հինգ
ամ բեկեալ հարկք Եւ զօրք յարքունէ Պարսից:

Եւ Էր Արտաշէս այր մանուկ Եւ իգամու. Եւ Դաշտու-
դաղում անառակութեամբ վարէր զթագաւորու-
թիւնն. Եւ չկարացեալ այսպիսի զեղին Եւ մոլեկան
վարուց թագաւորին Արտաշեսի տանել՝ նախարարքն
Հայոց³ ժողովեցան միահամուռ առ մեծ քահա-
նայապետն Հայոց՝ առ սուրբ Սահակ՝ Պարթեւ՝ Առ Խորհու-
զը ըսղաք բարձին՝ հրաւիրելով զնա յօդնականութիւն
ինքեանց՝ չարախոսել առ արքային Պարսից՝ ի բաց
ընկենուլ զթագաւորն իւրեանց Եւ Պարսիկ ածել
ունող աշխարհի:,, ԱՇ Եւս կարեմք՝ ասեն՝ այս- Դաշտու-
պիսի անօրէն Եւ պիղծ գործոց թագաւորին համ-
բերել. վասնզի լաւ համարիմք մեռանել՝ քան եթէ
զայսպիսի գործ աղտեղութեան հանապազօր տեսա-
նել Եւ լսել: Մեք ոչ մի ինչ ելս գտանել կարող

Եմք, բայց բողոքել թագաւորին Պարսից՝ ի բաց
բառնալ ի թագաւորութենէ այտի: Աղաչեմք միա-
բանել այսմ խորհրդոյ մեզ:”

Այլ նա ‘Աահակ’ ասէ. “Ո՛չ առ սուտս ունիմ
զձեղ. իմ իսկ լուեալ է զայդպիսի աղէտս ամօ-
թալեաց եւ բազում անգամ յանդիմանեալ. բայց
նա ‘Երտաշիր’ ուրացաւ: Եւ արդ՝ պարտ է փոքր մի
տանելթերութեան առնն, մինչեւ զելս իրացն խոր-
հել մարթասցուք կայսերըն Յունաց թէոգոսիւ եւ
ոչ անօրինաց մատնել ի ծաղը եւ յայպանումն:,, Եւ
նոքա ‘Նախարարք’ ոչ կամէին. եւ ջանային զնա հա-
մախորհուրդ իւրեանց առնել:

Իսկ սուրբ կաթուղիկոսն իբրեւ լսէր եւ ստու-
գիւ ճանաչէր, եթէ ի նոյն միտս հաստատեալ են
բովանդակ աւագանի աշխարհին, հրաժարէր առնել
պատասխանի բանիցն մինչեւ յաւուրս բազումն. եւ
արդելեալ զինքն ի սենեակ՝ ողբոց միայն եւ ար-
տասուաց լսէին ձայնս. քանզի տեսանէր խսպառի-
սպուռ զկործանումն աշխարհիս Հայոց: Յետ աւուրց՝
ոմանք յեպիսկոպոսաց եւ ի պատուական երիցանց
եւ ի սարկաւագաց, որք ի նորին սուրբ ուխտէ Հայ-
րապետին էին, եւ ոմանք յազատ աւագանոյն Հայոց
համարձակեալ մտանէին ի ներքս եւ խօսէին ընդ նմա-
բանիւք ողոքանաց. ընդ որս սփոփեալ սակաւ մի
սուրբ քահանայապետն լուեալդագարէր առ վայր մի:

Դարձեալ՝ ժողովեալ առ նա միաբան ամենայն
աղատագունդք աշխարհին Հայոց եւ զնոյն բանս
երկրորդեալ առաջի սրբոյ կաթուղիկոսին Հայոց՝
խնդրէին ստիպով ի նմանէ եւ զնորա միաբանու-
թիւնն ընդ ինքեանս: Իսկ սուրբն իբրեւ տեսանէր
եթէ ոչինչ ամենեւիմբ են կասեալք յառաջին խոր-

հըրդոցն, վասնզի յաւելուած օրբստօրէ աղտեղի գործոց թագաւորին առաւել քան զառաւել աճեցուցանէր ի կորուստ անձին իւրոյ զմիաբանութիւն իշխանացն, ձայն բարձեալ՝ ողբալով ասէր. “Ինձ Խորհած, քաւ լիցի մատնել գայլոց զիմ մոլորեալ ոչխար եւ ոչ պատել զբեկեալն կամ զհիւանդացեալն, այլ գահավէժ առնել: Զի թէ էր հաւատացեալ թագաւորի առաջի, փութայի եւ ոչ յապաղէի, յուսալով զկանդնումն գլորելցն: Այլ հեթանոսաց ‘առաջի’ ոչ առնում յանձն. քանզի դրոշմեալ է առաղանաւն, թէպէտեւ անառակէ, պոռնիկէ, այլ քրիստոնեայէ. գիճացեալ է մարմնով, այլ ոչ անհաւատ հոգւով. զեղիս է վարուք, այլ ոչ կրակապաշտ. տկար է ի կանայս, այլ ոչ ծառայէ տարերց. միով ախտանայ ցաւով, այլ ոչ ‘է’ վարակեալ Չազառ. ամենայն ախտիւք իրեւ զամբարիշտ: Եւ զիարդ զսակաւամեզն՝ ամենայնիւ ամբարշտելոցն մատնել ի սատակումն. քաւ ձեզ, որդիք, մի խորհիք ըզ-խորհուրդդ զայդ, եւ զընիկ տեարսդ, որպէս եւ ոմանք զձեր նախնեացն, կորուսանել մի ջանայք: Եւ զիարդ լինիցի այդ՝ փոխանակել զիմ ախտա-Խորհած ցեալ ոչխար ընդ առողջ գաղանի, որոյ առողջութիւնն է մեզ պատուհաւ:”

Խոկնախարաբացն զմտաւ ածեալ՝ իրթէ խարկանօք իցէ գործն յապաղել զնոսա, զի զթագաւորն պատրաստեցուսցէ՝ Ասհակէ, ասեն ամենեքին. “Վասունզի ոչ համակամեցար մեզ չթագաւորել նմա, արդ եւ մեք կամեսցուք եւ քեզ չքահանայանալ մեզ:”, Եւ միաբանեալ ամենեքին՝ անցին առ արքայն Պարսից Վռամ հանդերձ Սուրմակաւ ոմամբ Արծկէացի փառամոլերիցու՝ չարախօսել զարքայէն

իւրեանց զլբտաշը եւ մեծէն Աահակայ՝ զօռւնովք
զուգոյ. դլեալ խորհրդովին՝ Ակսան ազգի ազգի լեզուագա-
րութեամբ չարախօսել զսրբյն Աահակայ, որպէս
թէ ոչ կամի զթագաւորելն Պարսից եւ հարկել
Հայոց եւ զօրավարել. այլ զթագաւորելն Յունաց
ցանկայ գտանել. նաև հաւատարմութիւն իւրեանց
առեալ զթուզթով սրբյն Աահակայ⁴ առ կայսրն եւ
առ Հայրապետն, եւ զերթալն Մեսրովայ եւ Վար-
դանայ ի Յոյնս առաջի արկանեին, եւ զզ ալն Անա-
տոլեայ եւ զշինել քաղաքին ի Կարին գտաառ:

Աաղվաղակի դեսպան արարեալ զթագաւորէն
Երտաշիսէ՝ առ ինքն ճեպով զալ հրամայէր՝ Վոամ⁵.
զալ նմա զրէր եւ մեծ քահանայապետին Աահակայ:

Եւ եկեալ նոցա ի դուռն՝ հարցանէր նախ՝
առանձին արբայն Պարսից զթագաւորն Հայոց, եթէ
“զի՞նչ են իրքդ, յաղագս որոյ ամբաստանեն զքէն
նախարարքդ Հայոց:” Եւ նորա պատասխանի տուեալ
ասէր, եթէ “ամենեւին ոչ զիտեմ, զինչ խօսին. եւ
չարախօսեն դոքա զինէն, որպէս սովոր են ի բնէ
թշնամանել զտեարս իւրեանց, քանզի միշտ իշխա-
նափոխք լեալ են եւ տիրատեացք:”

Եւ Վոամ հրաման տայր միայն ընդ միայն կո-
չել առ ինքն զլահակ եւ կամէր լսել ի նմանէ
զամենայն. իսկ նորա պատասխանի արարեալ ասէր,
եթէ “ոչ զիտեմ զինչ խօսին. նորին իսկ նախա-
րարքն ասասցեն եւ դուք լուարուք. զիս ինչ մի
հարցանէք. զի ոչինչ լսելոց էք յինէն յաղագս
չարախօսութեանդ այդորիկ չար ինչ կամ բարի:”

Ապա կոչէր Վոամ զլուրէն Պահլաւն զիւր
հաղարապեան, որ ազգակից եւ տոհմակից էր Աա-
հակայ⁶, եւ պատուէր տայր նմա՝ յօժարեցուցա-

նել զլահակ՝, զի միաբանեալ ընդ այլ նախարարսն Հայոց վկայեցէ չարախօսութեան նոցա:

Եւ նորա ‘Առւրէնայ’ անկեալ ի բանս հրապու-
րանաց ասելով “Զի արիւն իմ ես եւ հարազատու-
թիւն, զբարին քո խոկալ ասեմ. եթէ միայն այժմ՝
միաբանեացիս ընդ նախարարացդ, մեծարեալ լինի-
ցիս յարբայէն պարսից. եւ զթուն քո Աարգան
‘Մամիկոնեան’ կարգեցէ ‘Առամ’ ի վերայ Հայոց
զուգահաւասար թագաւորին եւ համապատիւ⁶:”

Այլ ‘Աահակ’ ոչ առնոյր յանձն՝ ասելով.
“Զիարդ վասն մնափառ ութեան եւ իշխանասիրու-
թեան չարաբանիցեմ զընկերէ: Կամ ընդէր ձեր
այդպիսի յօժարութիւն ընկենուլ զԱրտաշիր. զի
ես նորա ապստամբութեան ինչ խորհուրդ ոչ
զիտեմ. ապա եթէ վասն անառակ ինչ վարուց,
զոր նորա ամբաստանենն, պատուց արժանի է ի
ձէնչ ըստ ձերում անմաքրասէր օրինացդ, թէպէտ
ըստ մերումն դատապարտի: Աակայն՝ յինէն ոչինչ
էք լսելոց ամենեւին:”

Եւ լուեալ զայս պատասխանի Առւրէնայ ի մեծ Հայուա-
հայրապետէն եւ պատմեալ թագաւորին, ի ցասումն
զայրացման գրգուեալ թագաւորին՝ հրաման տայ այնու-
հետեւ ի բազմամբոխ Ատենին հարցանել զնախա-
րարսն Հայոց եւ զԱրտաշէս:

Եւ կուտեալ իշխանացն Հայոց բազում աղտե-
զարանութիւնս եւ ազգի ազգի խօսս անարժանու-
թեան ի վերայ թագաւորին իւրեանց. քանզի ոչ
եթէ ի նմա եղեալ զիրսն խօսէին, այլ եւս յաւե-
լուածովք ըստ օրինի թշնամութեան կուտէին ի
վերայ նորա բազում վնաս: Եւ ոչ դնելով ունկն Խաչ-
Արտաշրի յօժարութեամբ լսէր չարախօսացն Առամ”

առաւել եւս բանիցն Առւրմակայ: Քանդի զաթոռ
եպիսկոպոսապետութեանն էր նմա նախարարացն
խոստացեալ, վասն որոց ինքնասիրութեամբ պատ-
րաստեաց Առւրմակ՝ զլեզուն իւր սուսեր սատա-
զագործ: Եւ յուրաստ եղեալ Արտաշեսի թէ “չէ այդ-
պէս”, ոչ հաւատացին լողքն, եղեալ զկամք իւ-
րեանց բառնալ ի միջոց զթագաւորութիւնն յԱր-
շակունեաց ազգէն, մանաւանդ զի լուաւ թագաւորն
“Առամ” ի զատախաղացն Արտաշեսի թէ “բնաւ զի”
իսկ եւս պիտոյ է թագաւոր, այլ իշխան պարսիկ
ըստ ժամանակի եկեալ վերակացու լիցի մեղ եւ
զիսրաքանչիւր ուրուք ի մէնց ծանուցեալ զհպա-
տակութիւն եւ զանհպատակութիւնն ցուցցէ ձեզ:

Լուեալ զայս Վռամայ հանդերձ աւագանւով
Դրանն՝ յոյժ ուրախանայր եւ հրաման տայր վաղ-
վաղակի ի բաց առնուլ զթագաւորութիւնն յԱր-
տաշեսէ: Եւ անդէն արդելուլ զնա եւ զամենայն
ինչս ազգի նորա ունել յարքունիս. նշյնպէս եւ
զմեծն Աահակ՝ արդելուլ՝ եւ զտունն կաթուզիկո-
չագործ: Սական ունել յարքունիս. իտիսանակզի ոչ միա-
յասէ: Բանեցաւ տալ վկայութիւն ընդ նախարարսն. Եւ
տալ նորա փոխանակ յաթոռ եպիսկոպոսապետու-
թեանն Հայոց զԱռւրմակն զայն: Եւ մեծապարզեւ
զնախարարան արձակեալ պարսիկ մարզպանաւ:
Օրում անուն էր Աեհմիհրշապուհ: որ Եկաց
մարզպան ամս երեքտաստան:

Յայնմհետէ բարձաւ թագաւորութիւնն յազ-
գէն Արշակունեաց ի վեցերորդ ամի Արտաշեսի եւ
անկաւ աշխարհա Հայոց ընդ լծով ծառայութեան
անօրէն իշխանութեան ուարսից: (432 թւ.)

ԳԼՈՒԽ Բ.

Մ կ ի զ բ ե հ ո լ տ ծ ա ն ա ց :

Ա ՌԵՍ ո գ ի բ ն թ ռ ւ լ ո ց ե ա լ է ն յ ե ր կ ն ա ւ ո ր
ա ս ո ր ի ն ա ւ թ ե ն է ն ո յ ժ ը ե զ ա ն ի տ ա ն ե ա լ է
ը ն ո ւ թ ե ն է մ ա ր ե լ ո յ շ . յ ա ս ե ն ա յ ն հ ա զ մ ո յ շ յ ա ր
մ ի : յ ա ս ե ն ա յ ն ը ո վ է խ ո ս ի : և : յ ա ս ե ն ա յ ն
ի ր ա ց շ ա զ չ : Ե ր ա զ ա ց է ո ւ է ո յ ն ա յ ի ս ի ն ի կ ե ն ա ն
ի ր ո ւ մ : և : յ ա ն դ ի ւ ո ւ կ ո ր ո ւ ա ն յ ա զ ր ի ի ի
մ ա ն ա ւ ո ւ ի ր ո ւ մ : Ե Կ Ա Ը Ը Ը

Ի բ ա ռ ն ա լ ա զ գ ի ն Ա ր շ ա կ ո ւ ն ե ա ց . տ ի ր ե ց ի ն Ե Վ Հ Յ .
ա շ խ ա ր հ ի ն Հ ա յ ո ց ա զ գ ի ն Ա ս ս ա ն ա յ Պ ա ր ս կ ի , ո ր վ ա -
ր է ր զ ի ւ ր ի շ խ ա ն ո ւ թ ի ւ ն օ ր ի ն օ ք մ ո գ ո ւ ց ն ¹ ե ւ բ ա -
զ ո ւ մ ա ն դ ա մ մ ա ր տ ն չ է ր ը ն դ ա յ ն ս փ ի կ , ո ր ք ո չ ը ն դ
ն ո վ ի ն օ ր ի ն օ ք մ ո գ մ տ ա ն է ի ն ս կ ի զ ը ն ա ր ա ր ե ա լ յ ա մ ա ց ն
Ա ր շ ա կ ա յ ա ր ք ա յ ի ² մ ի ն չ ե ւ յ ա մ ն վ ե ց ե ր ո ր դ Ա ր տ ա -
շ խ ո ի ա ր ք ա յ ի : Ե ր ր ե ւ զ ն ա ե ւ ս մ ե ր ժ ե ա ց ի թ ա -
զ ա ւ ո ր ո ւ թ ե ն է ն , ի ն ա խ ա ր ա ր ս ն Հ ա յ ո ց ա ն կ ա ն է ր
թ ա գ ա ւ ո ր ո ւ թ ի ւ ն ն , զ ի թ է պ է տ ե ւ գ ա ն ձ ն յ ա ր ք ո ւ -
ն ի ս Պ ա ր ս կ ա ց ե ր ի մ ա յ ր , ս ա կ ա յ ն ա յ ր ո ւ ձ ի ն ³ Հ ա յ ո ց
բ ո վ ա ն դ ա կ ի ձ ե ռ ն ն ա խ ա ր ա ր ա ց ա ռ ա ջ ն ո ր դ է ր ի
պ ա տ ե ր ա ղ մ ի : Վ ա ս ն ո ր ո յ ե ւ ա ս տ ո ւ ա ծ ա պ ա շ տ ո ւ -
թ ի ւ ն ն բ ա ր ձ ր ա զ լ ո ւ խ ե ր ե ւ ե լ ի լ ի ն է ր յ ա շ խ ա ր հ ի ն
Հ ա յ ո ց մ ի ն չ ե ւ յ ա մ ն ե ր ի ր ո ր դ Յ ա զ կ ե ր տ ի , ո ր թ ը շ -
ն ա մ ի ե ւ հ ա կ ա ո ա կ ո ր դ ե ր ե ւ ե ց ո ւ ց ա ն է ր ի ւ ր զ հ ա ւ ա -
տ ա ց ե ա լ ք ս . յ ա ր ձ ա կ ե ց ա ւ ի վ ե ր ա յ ա շ խ ա ր հ ի ն Յ ո ւ -
ն ա ց , ե հ ա ր մ ի ն չ ի Վ ծ բ ի ն ե ւ զ բ ա զ ո ւ մ գ ա ւ ա ռ ս
Հ ո ո ո մ ո ց ⁴ ա ւ ե ր ե ա ց ա ս ա պ ա տ ա կ ա ւ ե ւ զ ա մ ե ն ա յ ն ե -
կ ե ղ ե ց ի ս հ ր ձ ի դ ա ր ա ր : Թ է ո դ ո ս կ ա յ ա ր՝ ք ա ն զ ի խ ա -
զ ա ղ ա ս է ր է ր՝ ա յ ր մ ի Ե ն ա տ ո լ ա ն ո ւ ն ; ո ր է ր ս պ ա -
ր ա պ ե տ ա ր ե ւ ե լ ի ց , ա ռ ա ք ե ա ց ա ռ ն ա բ ա զ ո ւ մ գ ա ն -
ձ ի ք ե ւ զ ա մ ե ն ա յ ն , զ ո ր ի ն չ ա ս ա ց ի ժ ա մ ա ն ա կ ի ն

կատարեաց ըստ կամաց նորա եւ դարձաւ անդրէն յիւր քաղաքն Տիգբռն⁵: Իրրեւ ետես անօրէն իշխանն, եթէ յաջողեցաւ չարութիւնն նորա, դըրդուեցոց զբազումն ի սուրբ ուխտէն քրիստոնէից, էր զօր բանիւք սպառնալեօք, էր զօր կապանօք եւ տանջանօք:

Հազար. Եւ էր Յաղկերտի հաղարապետ մի Միհրներսէհ անուն, այր չարահնար եւ դժնամիտ. որոյ արկեալ ի միտս ի շատ ամաց զխորհուրդս անօրէնութեան ի կործանումն եւ ի կորուստ թուլասիրտ ոգւոց. որում գտեալ օժընդակ չար եւ սագրիչ անօրէն մտածութեանն իւրում այր մի ի տոհմէն Արևնեաց, որոյ անունն էր Վարազվաղան, որ էր փեսայացեալ իշխանին Արևնեաց Վասակայ. որ եւ ըստ համբաւոյ ոմանց ատելութեամբ մեծաւ ասէին ըզկեալն ընդ միմեանս՝ զլարազվաղանայ եւ զդստեր իշխանին Արևնեաց. յաղագս որոյ ծանր քինու հայէր հայր աղջկանն ընդ փեսային իւրում, մինչեւ հալածեալ հանէր զնա յաշխարհէս Հայոց:

Եւ չարիմացին Վարազվաղանայ գիտացեալ զանհնարին ուրախութիւնն Վասակայ եւ զի ոչ կարէր հանդուրժել սաստիկ բոնութեան աներոյն, փախուցեալ յերկիրն Պարսից՝ առ Միհրներսէհ անկանէր եւ ճեղքեալ ինքնակամ յօժարութեամբ՝ ի սուրբ եւ յարդար քարոզութենէն կենաց, զոր առաքեալն Հայոց Գրիգորիոս վարդապետեալ, եղեւ դեղագործ կորստեան ոգւոց անօրինաւն Միհրներսէհ. սէհիւ ամենայն տկարամիտ անձանց: Ուսուցանէր Միհրներսէհ զլարազվաղան ասելով այսպէս “Հայեաց մտաց աչօքդ եւ տես թագաւորութիւն մի այսպիսի, որ ահաւոր է եւ ի վեր քան զամենայն թա-

թաւորութիւնս. ընդ նմին եւ զօրինացս յայտնապէս ըստ արժանի մեծ թագաւորութեանս զընտրողաւթիւն, զստոյգն եւ զվայելուչն. քանզի ով ոք ոչ տեսանէ յամենայն տիեզերս զարեգականն զփառաւորութիւն, որոյ ճառագայթիւք լուսաւորին ամենայն եղեալք, որով կերակրին եւ վայելեն ամենայն բանաւորք. որով բայսք եւ սերմունք ատոքացեալք եւ հասեալք ի կատարելութիւն մատուցանեն զկեալն բարի եւ զուրախանալն:,,

Զորոյ անմիտ զարդապետութիւն լուեալ վարազվազան՝ չկարաց առնել անդրէն պատասխանի. եւ ի նախանձ ընկզմեալ ընդ աներցն՝ խորհեր ի միտսիւր թէ ՚իմաստս այս իմ՝ եւ ջանս եւ արարուած երկուց իրաց առիթ է ինձ բարւոյ. կամ հաւանի աշխարհն Հայոց եւ ուրանայ, մեծաց պարգեւաց եւ պատուոյ արժանի լինիմ ՃԱՐԵաց, որպէս հաւատարիմ նախագիւտ եւ օգտացոյց այսպիսի կարեւոր եւ մեծ իրաց. եւ կամ չհաւանին յանձն առնուլ եւ ընդդիմանան, չկարացեալ կալ առաջի այսպիսի մեծի ուժոյ, կորնչն ամենեւիմք. կորնչի թերեւս եւ իմ թշնամին յիրիս յայսմիկ:,,

Եւ լուեալ զայս ամենայն բանս Միհրներսէհի՝ մտեալ խնդալից առ թագաւորն՝ սկսաւ խօսել ընդ նմա առանձինն եւ ասէ. “Ոչ միայն ի վայելութենէ շահից՝ եթէ որպէս ի դէպ է տերանց օգտել ի ծառայից՝ զայն եւեթ հօդալ պարտ է տերանց, այլ եւ յաղագս գիւտի օգւոց արժան է զմտաւ ածել: Արդ քանի աշխարհ են, որում դուք իշխէք աստուածաբար. նախ առաջին Հայոց մեծ աշխարհն եւ առ նմին Վրաց եւ Աղուանիցն. միայն օգտիցն եւեթ հայիք, զոր ընդունիք յաշխարհացն. եւ որ

մեծն է եւ կարեւոր յաղագս այնչափ կորուսեալ
զիւտի ուրոց, զայն բնաւ եւ զմտաւ իսկ շածէք:
Դուք թնդնին զիտէք եւ ամենայն Երիք զաշխարհն
Հայոց, թէ որպէս մեծ է եւ պիտանի: Եւ մօտ եւ
սահմանակից է կայսեր իշխանութեանն եւ զօրէնս
եւ պաշտօն զնոյն ունի: Եւ եթէ մերոց օրինաց ըն-
տանեցուցանէք զնոսա, այնուհետեւ զձեղ սիրեն
եւ զըմեաց աշխարհն: Եւ յորժամ Հայք սրտիւ
մեր լինին, Վիրք եւ Վզուանք այնուհետեւ մեր իսկ
են: Եւ իմ թէպէտ եւ էր յառաջադցն հոգա-
ցեալ զայսպիսի մեծ իրս, այլ առաւելեւս հաստա-
տեալ յառնէն, որ ի Ախոնեաց տոհմէն. զի՞ զիտաց
հեռանալի մոլար օրինացն եւ ընտրել զՃշմարիտ եւ¹
զհաստատուն օրէնս մեր, զոր կամաւ եւ ախորժելով
յանձն էառ. ի նմանէ առաւելադցն ծանեայ զօդուտ
հոգեւոր եւ մարմնաւոր, որ յիրաց յայսցանէ լի-
նելոց է ձերում թաղաւորութեանդ. այլ եւ որ
սերտ սիրով ետ զանձն իւր այրն, արժան է զիսպիլ
երեւելի փառաց քան զամենայն ընկերակիցս իւր
եւ տոհմակիցս, որպէսզի տեսեալ տոհմին նորա եւ
ամենայն Հայոց աւագանոյն զմեծամեծ բարիս եւ
զշքեղութիւն որ ի ձէնջ ի վերայ նորա, ի նախանձ
դրգուեալ եւ նորա յօժարութեամբ յանձն առնուն
զձեր հրաման: Ապա թէ ոչ լինիցի այս այսպէս,
կասկածիմ յառաջիկայսն՝ մի գուցել որում օրինացն
են հաստատուն՝ նոցին եւ ծառայութիւն առնել
ցանկան: „

Իբրեւ զայս ամենայն լսէր Յաղկերտ ի հազա-
րապետէն՝ հաճեալ ընդ իմաստն եւ գովեալ յայտ-
ուէր մոգուցն եւ աւագանոյն: Վաեն մոգքն. “Ազքայ
քաջ, Աստուածքն ետուն քեղ զտէրութիւն եւ

զյաղթութիւն. Եւ ոչինչ կարօտ են նոքա մարմնաւոր մեծութեան. բայց եթէ ի մի օրէնս դարձուցանես զամենայն աղդս եւ աղինս, որ են ի տէրութեան քում. յայնժամ եւ աշխարհն Յունաց հնապանդեալ մացէ ընդ օրինօք քովք: Արդ՝ զօր գումարեա եւ գունդ կազմեա, խաղա, գնա գու յաշխարհն Քուշանաց⁶ եւ զամենայն աղդս ժաղովեա եւ անցը ըստ Պահ-դուռն⁷: ի ներքս եւ գու անդէն արա քեզ բնակութիւն: Յորժամ արգելուս եւ փակես զամենեսեան ի հեռաւոր օտարութեան, կատարին Խորհուրդք կամաց քոց. տիրես դու եւ երկրին Քուշանաց. եւ Յոյնք իսկ ոչ ելանեն ընդ քո իշխանութիւնդ: Բայց միայն զաղանդ քրիստոնէից բարձ ի միջոյ:,,

Հաճոյ թուեցաւ. Խորհուրդն թագաւորին եւ մեծամեծացն. Հրովարտակս առաքէր յամենայն տեղիս տէրութեան իւրոյ. եւ է այս.

“Առանց զձեզ ինչ աշխատ առնելոյ խաղացաք գնացաք յերկիրն Յունաց եւ առանց պատերազմի նուածեցաք զամենայն երկիրն մեզ ի ծառայութիւն. դուք անսպառ լերուք յուրախութեան: Մեք ի մտի եղաք դարձուցանել ի մեզ զտէրութիւնն Քուշանաց. դուք իրբեւ զՀրովարտակս զայս տեսանէք՝ վաղվաղակի այրեւածի դումարեցէք, առաջի քանզիս յանդիման լերուք ինձ յԱպար աշխարհին⁸:,,

Ըստ այսմ Հրովարտակ եհաս յաշխարհն Հայոց, ի Վրաց⁹ եւ յԱղուանից¹⁰ եւ բաղում այլ տեղեաց հեռաւորաց: Գունդ կազմէր ի Հայոց մեծաց ի Վրաց եւ յԱղուանից եւ ի կողմանց կողմանց, որք էին ամենեքեան հաւատացեալք: Ոչ զիտացեալ զերկդիմի միտս թագաւորին՝ գնացին յիւրաքանչիւր աշ-

խարհաց լրջմառութեամբ եւ տիրասէր խորհրդովք բարձին ընդ իւրեանս սուրբ կտակարանս բազում պաշտօնէիւք եւ բազմագոյն քահանայիւք, հրաման տուեալ աշխարհի, ոչ իրբեւ յակնկալութիւն կենաց, այլ իրբեւ ի վճարումն վախճանի. զի թէպէտ եւ խորհուրդ թագաւորին չէր յայտնեալ նոցա, սակայն կարծիք ի մտի էին ամենեցուն. մանաւանդ իրբեւ բեկեալ տեսին զզօրութիւն Յունաց:

Յիշէին զպատուիրեալսն ի Պօղոսէ, եթէ «ծառայք հնազանդ լերուք տերանց ձերոց մարմնաւորաց, եւ յանձն եղեալք սուրբ Հոգւոյն յանդիման լինէին՝ փութով կատարեալ զհրամանն ըստ կամաց նորա:


Յշտ ուրախ լինէր թագաւորն իրբեւ ետես զամենայն կազմութիւն եւ զբազմութիւն գնդին բարբարոսաց,¹¹ որք սրտի մոտք եկեալ էին ի վաստակ արքունի:

Խաղաց ի վերայ Հոնաց աշխարհին եւ զերկեամ մի կռուեալ, ոչինչ կարաց ազգել նոցաարձակեաց զմարձիկսն յիւրաքանչիւր տեղիս եւ զայլսն փոխանակ նոցա առ իւր կոչէ նովին պատրաստութեամբ: Այսպէս ամ յամէ սովորութիւն կարգեաց եւ իւր անդէն քաղաք բնակութեան շինեաց սկսեալ ի չորրորդ ամէ տէրութեան իւրց մինչեւ յամն մետասաներորդ:

Եւ իրբեւ ետես՝ եթէ հաստատուն կացին Հոռոմք յուխտին իւրեանց եւ գաղարեցին Խայլնդուրք¹² ելանել ընդ պահակն Ճորայ¹³ եւ ի նեղ եւս արկ զթագաւորն Հոնաց — աւետիս առաքեաց քնոյ ամենայժմ աաբուշանս աշխարհին իւրց — ցլուք ապիտակօք եւ գիտուր նոխազօք առատացոյց զղոհս

կրակին. պատկօք եւ պատռովք մեծարեաց զբազումն ի մոդաց եւ մոդպետաց։ Ետ եւս հրաման՝ յափշտակել զքրիստոնէից ինչս եւ զստացուածս, որը էին ի մեջ գլարսկաց աշխարհին։

Եւ այսպէս հպարտացաւ, ի միտս իւր մեծ ոմն զինքն կարծէր եւ յոյժ էր ցասուցեալ ընդ անունն քրիստոսի, յորժամ լսէր՝ թէ տանջեցաւ, խաչեցաւ, մեռաւ եւ թաղեցաւ։ Մի ոմն ի մանկագոյն նախարարացն Հայոց ընդգէմ բանս եդ եւ ասէր, “Երբայ քաջ, դու ուստի գիտես այսպիսի բանս խօսել զՏեառնէ.., թագաւորն ասէ” “Իմ խակ առաջի ընթերցան զգիրսն մոլորութիւնն ձերոյ։” Ետ պատասխանի պատանեակն՝ “ընդէր ցայդ վայր, արբայ, միայն ետուր ընթեռնուլ յառաջ եւս մատո զկարգացումն եւ լսես անդ զշարութիւնն, զյայտնութիւնն առ բազումն, զվերացումն յերկինս, զնստելն ընդ աջմէ Հօր, զխոստումն երկրորդ գալստեան, զհամառօս հատուցմունսն արդար գատատանին։” Թագաւորն վեր ի վայր ծիծաղեցաւ, ասէ, ամենայն այդ խարէութիւն է։, Ետ պատասխանի զինուորն քրիստոսի “Եթէ հաւատարիմ են քեզ մարմնաւոր չարչարանքն նորա, հաւատարմագոյն եւս լիցի քեզ երկրորդ ահաւոր գալուստն նորա։” Յայնժամ զըսլոր բարկութիւնն եհեղ յայլն երանելի, որում անուն էր Գարեգին. զերկեամ մի տուաւ ի չարչարանս՝ հանեալ ի բաց զտէրութիւնն ի նմանէ¹⁴. Եւ ընկալաւ զվճիո մահու։



18728

Հ 2895

ԳԼՈՒԽ գ.

Ե ո ա չ ա ր ի ո ն թ ի ո ն ն:

Ա Ա է եթէ ընդ մարդոց է ավան հաւառ-
ուց մերաց, եթէ պատրիշիմք իրեկ դուռոց:
ոյլ ընդ Աստվածոց ։ ԵԱ.Ի.Ը.Հ.:

Վ ա յ ա կ ։ Վ րիստոնեայքն որ ի զօրուն էին, բարձր բար-
բառով և երգօք հոգեւորօք յայտ յանդիման
մեծի բանակին զպաշտանն ցուցանէին: Անօրէն իշ-
խանն Յաղկերտ իրեւ գիտաց, եթէ յայտնեցաւ
ծածուկ խորամանկութիւն խորհրդոցն, սկսաւ յա-
ռաջ կոչել զկրտսերս յաւագաց և զանարդս ի պա-
տուականաց և զտգետս ի գիտնոց և զանարիս ի
քաջ արանց, մինչեւ զհայր և զորդի քակէր ի մի-
մեանց: Պատրէր զոմանս ոսկւով և արծաթով.
զբաղումս առատ պարգեւօք, զոմանս պատուօվք
և իշխանութեամբք մեծամեծօք. և կեղծաւորու-
թեամբ խոնարհեցուցանէր զինքն առ ամենեսեան ի
պատճառս սիրոց, զի խորամանկութեամբ որսալ
մարթացէ ըստ առաջին խորհրդեան խրատ-
տուացն:

Զայս առնէր ի չորրորդ ամէն մինչեւ ի մետա-
սան ամին իւրոյ տէրութեանն: Իրեւ ետես, եթէ
ոչինչ յարգեցաւ ծածուկ հնարագիտութիւնն,
յայտնեաց ակամայ զծածուկ խորհուրդսն և ասէ.
“Վ ամենայն ազգ և լեզուք, որ ընդ իմով իշխանու-
թեամբ, դադարեսցին յիւրաքանչիւր մոլոր օրինացն
և միայնոց եկեսցեն յերկրագագութիւն արեգական,
սպաս ունելով կրակի և զմոգ ութեան օրէնս կա-
տարելով:”

Ի սկզբան երկոտասան ամի թագաւորութեան իւրոյ անհամար բազմութեամբ յարձակեալ հասանէր յերկիրն քուշանաց. առնոյր զբազում բերդս եւ զբազաքս. կուտէր զգերին եւ զաւար: Այնուհետեւ հաստատէր ի կարծիս մոլորութեան ասելով՝ “Զի՞նչ հատուսցուք սաստուածոցն փոխանակ մեծի յաղթութեանս:” Մոգքն եւ քաւդեայքն ասեն. “Աստուածքն ետուն քեզ տէրութիւն եւ զյաղթութիւն ի վերայ թշնամեաց քոց. ոչինչ կարստ են ինդրել ի քէն, այլ զի բարձցես զամենայն ուսմունս մոլորութեան մարդկան եւ ի մի դարձուացես օրէնս զբադաշտական պատուիրանին:” Խորհուրդ ի մէջ առեալ՝ յաղթէր խրատն: Ի ներքյ գլահ-դրանն արգելոյր զբազմութիւն այրուձիցն Հայոց, Վրաց եւ Աղուանից: Հրաման սաստիւ ի վերայ դոնապանացն առնէին, թէ “որ յարեւելս առմեզ գայցեն՝ թողցեն. իսկ յարեւելից յարեւմուտս անանց լիցի ճանապարհն:”

Յայնմ ժամանակի մեծաւ չարչարանօք եւ տանշանօք ստիպէր ուրանալ զջշմարիտն Աստուած: Զօրականքն առհասարակ միաբան աղաղակէին եւ ասէին՝ “Ակայ են երկինք եւ երկիր. ոչ երբէք հեղգացեալ եմք յարքունի վաստակս. ի զուր անողորմ են հարուածքս ի վերայ մեր:” Թագաւորին երգմամի հաստատէր եւ ասէր. “Աչ թողացուցից ձեզ, մինչեւ կատարեսջիք զկամն իմ:” Յետ երկոտասան աւուր հրաման տայր ընթրիս կազմել առատութեամբ. եւ կոչէր զբազումն ի զինուորական քրիստոնէից. եւ սիրով խօնարհութեամբ խօսէր ընդ նոսա, զի թերեւս հաւանեսցին ուտել զմիս զոհեալ. իրբեւ ոչ կալան անձին ամենեքեանքն,

ոչինչ կարի ստիպեաց, այլ հրամայեաց նոցա մատուցանել զսովորական կերակուրն: Եւ անտի իդուրո ելեալ ի սրահն արքունի, արգելին զոմանս ի նոցանէ ձեռս յետս կապելով եւ զգուշութեամբ պահելով՝ էր որ զերկուս աւուրս եւ էր որ զերիս:

Գունդս գունդս գումարէին ի նոցանէ յերկիրն հեռաւոր ի մարտ պատերազմի թշնամեացն արքայի. եւ զամենեցուն զկարգեալ թոշակսն նուազեցուցանէին. եւ քաղցիւ եւ ծարաւով տառապեցուցանէին զնոսա. եւ ձմերոցի տեղիս՝ զդժնեայ վայրսն հրամայէին նոցա: Արշափ չարութիւն զանարդութիւն բաղմացուցանէր, նոքա քրիստոնեայք՝ եւս քան զեւս զօրանային ի սէրն քրիստոսի. սակայն արտաքին տեսիլն կարի ողորմելի էր յօտարութեան. սյնողիսի պատուական զինուորութիւն հասեալ էր ի չարաշութ անարդութիւն. եւ հայրենի աղատութիւնն՝ չարաշոր կայր ի ծառայութեան մարդախոշը բռնաւորին:

Առաքէր Յաղկերտ՝ յերկիրն Հայոց զԴենչապուհ աշխարհագիր առնել ամենայն երկրին Հայոց՝ ի թողութիւն հարկաց եւ ի թեթեւութիւն այրեւձից: Առաջին զաղատութիւն եկեղեցւոյն արկանէր Պենշապուհ՝ ընդ ծառայութեամբ: Երկրորդ՝ միայնակեաց քրիստոնեայք, որ բնակեալ էին ի վանորայս, ընդ նովին աշխարհագրաւ արկանէր: Երրորդ զԾարկ աշխարհին առաւել ծանրացոյց: Չորրորդ՝ բանարկութեամբ զնախարարեանն արկ ընդ միմեանս: Զայս ամենայն առնէր թերեւս զմիաբանութիւնն քակեսցէ եւ զշինականն վատնեսցէ, զուխտն եկեղեցւոյն ցրուեսցէ, եւ առ յոյժ աղքատու-

թեանն ակամայ դիմեսցեն յօրէնս մոգուց: Հինչ գերորդ՝ որ հաղարապետն² էր աշխարհին, դըք գուեաց դենշապուհ եւ յարոց զամբաստանութիւնի վերայ նորա. եւ հանեալ ի գործոյն փոխանակ նորա Պարսիկ ած յաշխարհն եւ միւս եւս մոգպետ դատաւոր աշխարհին:

Ամենայն գործքս գժնեայ էին. զի ով կարէ պատմել վասն ծանրութեան մտից եւ սակից, բաժից եւ հասից, լերանց եւ գաշտաց եւ մայրեաց:³ Կնքեանք եւս մեծապէս զարմանային թէ ուստի այս ամենայն դանձ ելանէ. զիարդ չեն կայցէ աշխարհն: Իբրեւ տեսին ‘Պարսք’, թէ այսու ամենայնիւ չկարացաք⁴ ձանձրացուցանել. յայտնապէս հրաման եւ տուն մոգաց եւ մոգպետաց նամակ մի գրել եւ է այս.

“Զմոտաւ ածեալ՝ թէ որ միանգամ ընդ իշխանութեամբ մերոց թագաւորութեան են, որպէս օգտիւք եւ այլ հպատակութեամբ վայելեմք ի նոցանէ, եւս առաւել պարտիմք ընդ փրկութիւն ամենեցունցն հոգւոց հոգալ. եւ եթէ յանկարծ ծուլացեալ գտանիմք յայսպիսի մեծ հոգողութենէ, տեղեկացաք յօրինաց մերոց, թէ ծանր պատուհան կրելոց եմք յաստուածոցն: Վրդ՝ եթէ մեք պատուհանիմք վասն ըբողոքելոց ումեք ի ձէնց, ձեզ առաւել եւս արժանի է երկնչել, թէ հեղդայք ինչ յիւրաքանչիւր հոգւոց օգտէ, զի ի մէնց պատուհանիմք եւ յաստուծոց: Վասն որոց զօրէնս մեր զստոյդ եւ զարդար գրեցաք եւ տուաք բերել առ ձեզ. կամիմք՝ եթէ որպէս դուք օգտակար աշխարհի էք եւ մեր սիրելի, զմեր արդեօք զարդար եւ զկշիռ օրէնս ուսանէիք եւ ունէիք. եւ չպաշտէիք զայնապիսի օրէնս, որ ամենեցուն մեզ յայտնի են, թէ

սուտ են եւ անօդուտ, եւ զկարծեցեալ զձեր
օրէնսդ առ մեզ գրել հրամայեցաք ձեզ::՝ Աւասիկ
օրէնքն մոդուց.

“Որմիզդ արար զերկին եւ զերկիր, Արհմն ընդ-
դէմ չար գործեաց, ամենայն բարիք, որ յերկնից
եւ այսր լինին, Որմզդի են. եւ ամենայն վեասք՝ որ
անտի եւ այսր գործին, զայն Արհմն արար. յաջու-
ղութիւնք եւ տէրութիւնք եւ փառք եւ պատիւք,
եւ առողջութիւնք մարմնոց, եւ գեղեցկութիւնք
դիմաց, եւ ճարտարութիւնք բանից, եւ երկայնա-
կեցութիւնք ամաց այդ ի բարոյն առնուն զգոյա-
ցութիւն. եւ ամենայն որ ոչ այդպէս է ի նա չարին
արարած խառնեալ է: Մարդիկ մոլորեալ են, որ
ասեն՝ թէ զմահ Աստուած արար. եւ չար եւ բարի
ի նմանէ լինին. մանաւանդ որպէս քրիստոնեայք
ասեն թէ Աստուած նախանձու է, վասն թզյ միոյ
զմահ արար. ասեն՝ Աստուած, որ զերկինս եւ
զերկիր արար, ի կնոջէ ծնաւ: Եթէ աշխարհն Հո-
ռոմոց տգիտարար մոլորեալ են եւ զբկեալ ի կա-
տարեալ դենէս մերմէ, յանձանց պարմայեն զվեասն.
գուք ընդէր զհետ նոցա մոլորութեանն ցնորիք.
զօր օրէնս տէրս ձեր ունի, զնոյն եւ գուք կալա-
րուք. զի առաջի Աստուծոյ վասն ձեր համարս ու-
նիմք տալ::”

“Մի հաւատայք առաջնորդացն ձերոց. զոր բա-
նիւ ուսուցանեն, գործովք ոչ կարեն յանձն առ-
նուլ. յարդեն զանարգս քան զպատուականս. գու-
վեն զմահ եւ պարսաւին զկեանս. որ չարագոյն եւս
է զԱստուած ի խաչ ելեալ ի մարդկանէ քարողեն
եւ զնոյն մեռեալ եւ թաղեալ եւ ապա յարուցեալ
եւ վերացեալ յերկինս::”

“Երդ երկու իրք կան առաջի՝ կամ արարէք
բան առ բան նամակիդ պատասխանի եւ կամ արիք
ի գուռն եկալք եւ յանդիման լերուք մեծի հրա-
պարակին։⁵”

Ընդ նմին՝ հրամայեաց Յաղկերտ՝ ատրուշանս
եւ փուշիպանս⁶ եւ քուրմն առաքել ի ձեռն մե-
ծամեծաց իւրօց, որք եկեալ յաշխարհս Հայոց,
մատուցին զնամակն մեծամեծ նախարարաց։

ԳԼՈՒԽ Դ.

Պ ա տ ա ս ի ա ն ի :

ո լ լ է եկեղեցի շինուած մարդոյ. ու
պարզէ ք թագուարաց եւ ոչ արուեստ
հարաբերութեանց. Հիմնանք նորա ոչ ներփեցք
շարժել կարեն. եւ ոչ վերինց գրգռեցուցա-
նել. եւ զար երկնք եւ երկիր ոչ գողացու-
ցան մի ոք ի մարդկանէ խրսխացաց յաջ-
թել նման չ:

ԵՐԱԾՈՅ :

Եւ ընկալեալ զայսպիսի հրովարտակ ամենայն
Հայոց աւագանուցն՝ ժողովեցան այնուհետեւ ըստ
ԾԱՀԱՅ. հրամանի տանուտէրանցն Հայոց յԱրտաշատ՝ քա-
ղագար զարն՝ սուրբ եպիսկոպոսք ըստ գաւառաց աշխար-
հին Հայոց եւ պատուական երիցունք եւ վանականք.
Եւ Յովսէփ, որ թէպէտեւ երեց էր ըստ ձեռնաւ-
դրութեանն, զկաթուղիկոսութեանն Հայոց զաթուն
ունէր ի ժամանակին. Եւ խորհեալ ի միասին գրեն
պատասխանի յօյժ բիրդ եւ պինդ վասն օրինաց
իւրեանց առ թագաւորն՝ օրինակ զայս :

Պ ա տ ա ս ի որ եւ ի ճշմարիտ օրէնս մեր գրեալ
է, թէ ս ծառայք հնազանդ լերուք մարմնաւոր տէ-
րանց ձերոց, որպէս Աստուծոյ: Եւ մեր երկու-
ցեալ նախ՝ ի հրամանէ օրինաց մերոց եւ ապա ի
ձեր ի մեծի թագաւորութենէդ, եգեալ ի մաի ոչ
ըստ երկիւղի, այլ կամաւ իսկ յամենայնի զձեր
կամն կատարել եւ ծառայել ձեզ՝ ոչ միայն կարա-
սուց ծախիւք, այլ եւ զարիւն անձանց մերոց եւ
որդւոց ի վերայ ձեր դնել: ։

Պ ա տ ա ս ի որդւոց մերոց զձեզ ինչ ամե-
նեւին այդ հոգս մի աշխատեսցէ եւ վասն պար-
գեւի եւ պատուհասի, որ երկնչիքդ յաստուծոցդ,

ի մեր անձինս եւ յոդիս յԽատուծոյ օդուտն այն կամ պատիժ։ Քանզի անհնար է, որ ի բնէ ուսեալ եմք եւ հաստատեալ յօրէնս յայս, անսալ այդպիսի հրամանի եւ հաւանել. զոր եւ լոկ բանիւք անդամ լսել ոչ կարեմք, քանզի եւ կամիմք իսկ ոչ։,,

“Ե.ՅԼ վասն օրինաց ձերոց, զոր գրեալ էր եւ տուեալ բերել առ մեզ, մեք ձեզ ոչ երբէք լըսեմք, թող թէ եւ գրոց եւս յօժարեցուցանէք զմեզ կարդալ եւ լսել. այլ յառաւել եւս պատուելոյ զժադառութիւնդ ձեր՝ բանալ անդամ՝ զդրեալսդ կամ ահսանել ոչ կամեցաք, զի զօրէնս՝ զոր ճանաշեմք, եթէ սուտ են եւ անմիտ, ոչ կարդալ պարտ է եւ ոչ լսել։ Աանզի ընդ կարդալն հարկիմք եւ ծաղը առնել, ուստի օրէնքն եւ օրէնսդիրքն եւ որք պաշտեն զայդպիսի խաբէութիւնսի միասին թշնամանին։,,

“Յաղագս որոյ եւ ոչ զմեր օրէնս գրել եւ տալ բերել առ ձեզ ըստ հրամանիդ ձերոյ պատշաճ համարեցաք. զի եթէ զձեր սուտ եւ զարժանի ծաղու օրէնսդ չհամարեցաք արժանի կարդալոյ, զի մի թշնամանեսցուք զձեզ, մեք զիարդ զայսպիսի զաստուածասէր եւ զջմարիտ օրէնսն գրիցեմք առ ձեր անդիտութիւնդ յայպանումն եւ ի թշնամանս։,,

“Քայց այս եւեթ ձեզ ի հաւատոյս մերոյ յայտնի լիցի, զի տարեց ոչ ծառայեմք. արեգական եւ լուսնի, հողմոց եւ կրակի, որպէս գուքդ, պաշտօն ոչ մատուցանեմք. քանզի ծառայեմք միումն միայնոյ ճշմարտին Աստուծոյ, որ արար զերկինս եւ զերկիր եւ զամենայն ինչ որ ի նոսա. եւ նա միայն է անուանելոցդ ի ձէնց աստուածոցդ Աստուած եւ Արարին։,,

“Մեք այսպէս գիտեմք զԱստուած եւ ի սցն
հաւատամք յաներկբայս։ Յայսմ հաւատոց զմեղ
ոչ ոք կարէ խախտել՝ ոչ մարդիկ, ոչ սուր եւ ոչ
հուր։ Ամենայն ինչք եւ ստացուածք մեր ի ձեռս
քոյ եւ մարմինք առաջի քոյ կան. ըստ կամաց քոց
արա զինչ եւ կամիս։ Նմէ յետ այսր մեծի վկայ-
ութեան այլ ինչ հարցանես, աւասիկ կամք, զբոլոր
մարմին տուեալ ի ձեռս քոյ վաղվաղակի արա զինչ
եւ կամիս. ի քէն տանջանք եւ ի մէնջ յանձնառու-
թիւնք, սուր քոյ եւ պարանոցք մեր. չեմք ինչ մեք
լաւ քան զառաջինսն, որ յայսր վկայութեան վերայ
եղին զինչ եւ զստացուածս եւ զմարմինս իւրեանց.
մեռցուք իբրեւ զմահկանացուս, զի ընկալցի՛ զմեր
մաշն իբրեւ զանմահից։”

Եւ գարձեալ անդրէն դեսպանացն մատուցին
զպատասխանին ալբայի։

ԳԼՈՒԽ Ե.

Եթի՛ Աախարարաց ի դուռն ։

“ Զաւգութիւն է մայր բարեաց . ոնկաւ-
գութիւն ծնող չարեցու ։ ԵՎԵՇԵՑ :

Հազկերտ հրամայեալ կոչել զմոգսն եւ զաւ շագան-
մենայն աւագսն զրանն՝ ետ բանալ զնամակն, զըր
առաքեցին Հայք եւ կարդալ առաջի ամենեցուն։

Բազումք, որ լսէին, գովէին զպատասխանիսն. Ըստէ .
առաւելք քան զճարտարաբանութիւնն ընդ համար-
ձակութիւն աներկիւղութեանն զարմանացին։

Եւ լուեալ զըանս նամակին՝ թագաւորն հարա շագան-
ցանէր ցմոգմն եւ ցամենայն Արեաց աւագանին թէ
“ ձեզ զիարդ թուի՝ ի ծառայից պյտպիսի աներկիւղ
համարձակութեամբ գրել առ իւրեանց տէրն։ ”
Դասք մոգուցն եւ ամենայն մեծամեծացն աւագան-
ցին զրանն յոտն կացեալ՝ ասացին, թէ “ զնոցա
կորուստն գրեալ է առ ձեզ . բայց ձեզ թէ որպէս
պարտ է ծանուցանել նոցա զՃեր տէրութիւն եւ
զնոցա ծառայութիւն, զայն դուք իշխեք։ Եթէ ոչ
ուստեք ունէին նոքա յայլուստ օգնականութեան
յօս, զայդպիսի բանդ ի միտս իսկ իւրեանց նկատել
չիշխէին, թժող թէ նամակաւ առ ձեր թագաւորու-
թիւնդ առաքել։ ”

Իսկ մոգպետն մեծ հազարապետաւն ձայն ար- Ըստէ .
ձակեաց եւ ասէ. “ Ա՛ ումեք թողացուցից ի մե-
ծամեծ հարուածոցն, մինչեւ ակամայ ի բաց կայցեն
յայնպիսի վրիպական օրինաց. եթէ ի կարի մեր-
ձաւորաց իցէ, զնոցն անցս եւ ընդ նոսա ան-
ցուցից։ ”

թագաւորն ի ներքս կոչեալ զդպրապեան՝
շաղար հրամայէր գրել հրովարտակ¹, յերեսին աշխարհան՝
Հայոց, Վրաց եւ Աղուանից. Եւ ոչ եւս ըստ սովորութեանն, այլ իբր առ ատելիս. միայն կոչելոյ
հրաման տուեալ յականէ յանուանէ զարս՝ Սիւնեաց Վասակ, Արծրունեաց Կերշապուհ, Աշտունեաց Արտակ,
Խորիսուունեաց Գագէցոյ, Մամիկոնէից Վարդան, Մոկաց Արտակ, Վահճունեաց
Մանէճ, Ամատունեաց Վահճան, Վահճեւունեաց Գիտ,
Անձեւացեաց Շմաւոն: Զայս նախարարքս. կոչեցին
ի դուռն արքունի:

Եւ հասեալ հրովարտակս այս յերեսին յաշ-
խարհն՝ (Հայոց, Վրաց եւ Աղուանից) իբրեւ լուան
զայնպիսի ստիպով կոչումն զամենեցուց՝ անդրէն
եւ անդ գիտացին զգատմառս իրացն: Պատգա-
մաւորութիւն այնուհետեւ երեքին աշխարհքն առ
միմեանս առնէին եւ ուխտագրութիւնս եւ բազում
երդմամբ Աւետարանին հաստատէին: Խորհէին շեր-
թալն որպէս ապստամբութիւն կարծեցուցանել. եւ
զերթալն խոռվեալք տարակուսէին. հաշուեին զեր-
թալն լաւագոյն եւ ելից իրացն զԱստուած կոչէինօգ-
նական: Բայց զիւրեանց զմիտս եւ զբանս եւ զխոր-
հուրդս միջնորդութեամբ որբոյ Աւետարանին ան-
քակ եւ աներկեւան առ միմեանս հաստատէին. եւ
այսպէս միաբանեալք ամենեքեան եւ՝ յառաջագոյն
ի ձեռն Յովսէփու նովին ուխտիւ հաստատեալ.
յոյժ փութային վասն եղբարց եւ որդեաց եւ սի-
րելի գայեկասնունդ բնակացն, որ չարաչար կային
ի մեծի նեղութեանն: ² Իբրեւ հասին ի դուռն ար-
քունի, ի մեծի շաբաթու Զատկին յանդիման լի-
նէին մեծի թագաւորին: Թէպէտեւ տեսանէին

զեղբարս իւրեանցի մեծամեծ վիշտս, ոչինչ տրտում
եւ տիսուր զերեսս ցուցանէին հրապարակին:

Օրէնք էին յառաջ ժամանակաւ՝ յորժամ ի
Հայոց այրուձի ի Դուռն երթայր, ի ձեռն պա-
տուաւորի զօրադլիսի ուրուք այր ընդ յառաջ
յղէր եւ հարցանէր զողջոյն* եւ զիսաղաղութիւն
Հայոց աշխարհին. զշանդէս գնդին նկքնին տեսանէր.
զգալն մեծ շնորհակալութիւն համարէր եւ յիշէր
զնախնեացն զվաստակս: Այն օր ոչինչ յայսցանէ յի-
շեաց.՝ այլ հրաման տուեալ առ վաղիւն, որպէսզի ԵԱՀՀ
ամենայն դրան աւագանին հանդերձ երեւելի մոգօք
առաջի նորա լիցին ի խորանին. եւ ասացեալքն ի
թագաւորէն կատարէին առ վաղիւն: Վպա հրա-
մայէր զուղեկեալսն ի Հայոց ի Արաց եւ յԱղուանից
զառաջնեաւ ածել: Եւ նախագոյն՝ հարցեալ ցՀայոց
տանուտեարսն եւ ցսեպուհսն ասէր, եթէ՝ զի՞նչ
հաշուել կարծէք զիս. ասացէք ցիս: Եւ նոցա պա-
տասխանի արարեալ ասացին, եթէ՝ «մէք զձեղ թա-
գաւոր գիտեմք որպէս ամենեցուն առաւել եւս մեր-
իշխանութիւն ունիս նման Աստուծոյ ի վերայ մեր
եւ ամենայն մարդոց, որ է ի թագաւորութեան
քում, սպանանել եւ կեցուցանել:» Եւ Յաղկերտի
լուեալ զայսպիսի պատասխանին ասէ ցնոսա. Այդ
պատասխանիք ձեր ի նամակէն, զոր ետուք բերել
առ իս, շատ հեռի են եւ աննմանք: Վասն զի ի
նամակին յայտ արարեալ էր եթէ իւիք իւիք, որովք
ծառայեմք քեզ եւ կամաց քոց եւ հրամանի շընդ-
դիմացեալք հաւանիմք. եւ է ինչ, զոր ոչ քեզ
պարտ է ասել եւ ոչ մեզ հնազանդել եւ յանձն
առնուլ: Արդ՝ կամիմ պատուով եւ մեծամեծ փա-
ռօք արձակել զձեղ յաշխարհն ձեր. միայնթէ

զայր եւս իմ զկամն, որ վասն ձեր հոգւոյ փրկութեան հոգացաք, յանձն առնուք եւ գառնայք ի կորստեան ճանապարհէն. ապա եթէ այլազդագոյն ինչ խորհիք, առ ոչինչ համարիմ զայնչափ ի ձէնց օդուտս եւ վաստակս, այլ կնաւ եւ որդւովք եւ աղդաւ կորուսանեմ՝ ի միջյ:՝ Երդուեալ իցէ իմ յարեգակն, ի մեծ աստուածն, եթէ ոչ վաղին ընդ առաւոտն ընդ երեւումն սբանչելոյն ընդ իս զիւրաքանչիւր ծունք նմա ոչ կրկնեսջիք՝ խոստովանելով զնա Աստուած, ոչինչ թողացուցից ձեզ՝ զամենայն նեղութիւնս ի վերայ ածելով, մինչեւ ակամայ կատարեսջիք զկամն իմ:,,

Իսկ հաւատացեալքն զուարթագին դիմք եւ համեստ բանիւք տային պատասխանի թագաւորին. “Արքայ քաջ, յիշեցուցանեմք քեզ զժամանակն³ Շապհոյ. Ետ նմա Աստուած զերկիրն Հայոց ի ժառանդութիւն սովին օրինօք, որով եւ մեք վարիմք այժմ. հարքն մեր եւ հաւքն հարցն մերոց սիրով կատարեին զամենայն հրաման բանի նորա եւ ի նմանէ մեծապարգեւոք լինեին: Եւ մեք զնոյն ծառայութիւն ծառայեցաք, քեզ լաւագոյն քան զառաջնոցն: Հարկ աշխարհին բազմագոյն քան առ հարբն երթայր յալքունիս. Նաև ի սուրբ Եկեղեցւոյն, որ էր աղատ ըստ կարգի նախնեացն մերոց ի սկզբանէ՝ դու ընդ հարկաւ եղեր. եւ մեք առ ուր քոյց տէրութեանդ ոչինչ ընդդիմացաք քեզ: Արդ՝ ասա մեղ, օրէնքն մեր պատճառք իցեն անվաստակ լինելոյ առաջի քոյ:”

Իսկ չարադեւն ասէ. “Անաս համարիմ ընդունել ի գանձ արքունի զհարկս աշխարհին ձերոյ եւ անօգուտ զքաջութիւն ձեր. զի տղիտաբար մոլո-

բեալ էք ի ճշմարիտ օրինացս մերոց. դուցէ առառուածքն բարկացեալ վասն ձեր ի մէնջ վրէժս առնուցուն։ Նթէ կամիք կեալ եւ մեծարանօք յուղարկել, զոր ասացի, վաղիւ վաղվաղակի կատարեսջիք։”

Եւ լուեալ զայս ամենայն երեցունց աշխարհաց աղատանոցն, լոեցին առ վայր մի այլքն։ Քայց յառաջ կացեալ աներկիւղ եւ քաջասիրտ մնոք Ապրդանաց Մամիկոնէից տեառն եւ Հայոց սպարապետի՝ պատասխանի ետ Յաղկերտի առաջի ամենայն բաղը Դաքար։ մութեանն եւ ասէ Եթէ “բաղումք են սյս երից աշխարհաց յաղատորերոց, որք են աւագ քան զիս եւ գահու՝ եւ աւուրբք. եւ շատ են որ ի խոնարհ են. զիվաստակ եւ զհպատակութիւն, զոր ծառայից պարտ է առ իւրեանց տեարսն եւ առ թագաւորն առնել՝ դու որ ամենեցուն տէրդ ես եւ ապա ամենայն Արիք քաջ գիտէք եւ ոչինչ պիտոյ է ինձ եւ կամ ումեք ի նոցանէ զիսր զվաստակ եւ զսպաս ծանուցանել ձեզ. յայսմ հետէ եւ յառաջ ի մտի այսպէս եգեալ, զի Եթէ եւ զոյ հնար առնել զմի անձն իմ բաղում անձինս, զկեանս եւ զկարասի, որ գամ մի յիմում տանս կայ, ձեր առնելով՝ ի վերայ Արեաց տեառն եւ ի վերայ Արեաց աշխարհի մաշել։ Քայց զօրէնս, զոր ուսայ յԱստուծոյ ի մանկութենէ իմմէ, թողուլ եւ ընդ երկիւղի մարդոց փոխանակել՝ չէ հնար. քան լիցի. իմ պատասխանիք այդ են, յորում ցանկամ մեռանել քան թէ կեալ ուրացութեամք առանց Կստուծոյ. իսկ այլքո՞ որ կան առաջի ձեր ամենեքեան, բաւական է իւրաքանչիւրոք ընդ անձին իւրոյ տալ պատասխանի։”

Երանելի նախարարքն ասեն յանդիման ամենեւցուն. “Մի՛ դու, արքայ, մի՛ զայդ այլ առ մեղ ասեր. ոչ է եկեղեցի շինուած մարդոց եւ ոչ տուրք արեգական. ոչ պարգևոք թագաւորաց եւ ոչ արուեստ ճարտարութեանց. ոչ գիւտք իմաստնոց եւ ոչ աւար զինուորաց: Հիմունք նորա ոչ ներքինք շարժել կարեն եւ ոչ վերինք դրդուեցուցանել: Եւ զոր երկինք եւ երկիր ոչ գողացուցանէ, մի՛ ոք ի մարդկանէ խրօստասցի յաղթել նմա: Հապա զինչ եւ կամփս առնել կատարեա: պատրաստ եմք ամենեքեան առ ամենայն մեքենայս տանջանաց, զոր սպառնացար, ոչ միայն ի չարչարել այլ եւ ի մեռանել:”

Երեքիներ եւ չորեքիներ ‘թագաւորն’ զանսուտ երգումն յարեգակն եւ ասեր. “Ոչ որում ցանկացեալդ եք՝ վաղվաղակի տամ դտանել ձեզ. այլ զամենայն զձեզ եւ որ ի գնդիս են՝ տամ անցուցանել ընդ անձանապարհ տեղիս եւ ի բերդս ամուրս եւ ի բանտս անելս. ի ձեր աշխարհն առաքեցից զօրս անմիւս հանդերձ փողօք. եւ զինն եւ զորդիս ի խուժաստան⁵ տամ խաղացուցանել. զեկեղեցիս քանդեցից եւ յապականութիւն դարձուցից:”

Եւ լուեալ այլ աղատանւոյն, որք եին յերեք աշխարհէ, զագատասխան աներկիւզութեամբ զսպարապետին Հայոց Վարդանայ եւ զսաստիկ սրտմութիւն թագաւորին, ետուն պատասխանիս եւ ասեն. “Աերեսցէ մեղ արքայ աւուրս ինչ խորհել ընդ միմանս եւ առնել ձեզ պատասխանիս Հաստատապէս միաբանութեամբ. վասնզի յաղագս Հոգւոց ընտրողութեան խնդրին ի մենջ պատասխանիքդ. եւ զնախնի եւ զսովորական Հայրենի աւանդութեան

մերը խնդրէք զքակտումն. Եւ զյանձնառութիւն
բռնագատէք օրինաց, որոց ոչ եմք եղեալ մեք եւ
կամ հարք մեր ընդունողք եւ սիրողք:”

Եւ թագաւորին ամենայն աւագանեաւն յանձն
առեալ հաւանեցան բանիցն, եւ շնորհեալ նոցա
զժամակալութեան խնդիրն՝ արձակեցին զԱտեանն*:

* Ըստ Եղիշեայ Հրամայէր հանել մեծաւ անարդարոց
յերեսաց իւրոց եւ զգուշութեամբ հրաման տռեալ
դահնապետին առանց կապանաց յիւրաքանչիւր վանս
պահել: ..

ԳԼՈՒԽ Զ.

Խորհուրդ նախարարաց :

«Եթէ զերծուացես զմեզ յարտադիմու-
թիւ թշնամն յին առենոյն առացելը ի քէն
լուիցուք՝ հեղով զարիւն մեր ի վերոյ առե-
նոյն աշխարհին փրկութ ետնւ ՊԱՌԱՐ»:

Հաւատացեալքն ոչինչ թերահաւատէին յա-
ռաջին խրատուէն ի սուրբ վարդապետացն. այլ
խնդրէին հնարս իրացն, թէ որպէս զանձինս եւ
զսիրելիս հանցեն ի մեծ նեղութենէն։ Մեծամե-
ծացն որ օգնականք էին նոցա ի դրանն, խոստանունս
մեծամեծս առաջի դնէին եւ ոչ սակաւ գանձս առ
ժամայն ծախէին նոցա։ Զխորհուրդն Աբրահամու ի
մէջ առեալ ասէին. «Ընկալ, Տէր, զկամաւոր պա-
տարագս մեր եւ մի տար զեկեղեցի քո յայսն կա-
տականաց անօրէն իշխանիս։»

Մի ոմն ի ներքին խորհրդակցացն արքայի,
քանզի մլրտեալ էր իսկ յաւաղանն կենդանի, մե-
ծապէս հոգ տանէր վշտացելոցն։ Իբրև ստուգեաց,
թէ զոր բազում սպառնացաւ թագաւորն՝ զամենայն
չարիսն կամի անցուցանել ընդ աշխարհն Հայոց,
ուսոյց զիրատ հնարից, զի առ անգամ մի զանձինս
ապրեցուսցեն։ Մինչ գունդ կազմէին, որ զնոսա
շկօթակ արասցեն յանդարձ օտարութիւն, գուժ-
կան հասանէր ի կողմանցն քուշանաց, թէ գունդ
թշնամեացն ելին աւերեցին զգաւառս արքունի։
Երկիւղածացն Տեառն զայս տեսեալ աղօթելով ա-
սէին. «Ճարժեաւ, Տէր, զկամակոր խորհուրդն նեն-
դաւորին եւ խափանեցն զկամն ամբարշտութեան
նորա եւ դարձն զմեզ խաղաղութեամբ խորհրդոցն
ի սուրբ եկեղեցին։»

Յայնժամ ի մի վայր ժողովնել նախարարացն Դադար .
ամենեցուն, որք էին յերեցունց աշխարհացն, խոր-
հուրդ ի մէջ առեալ զսակաւ աւուրս, յայս միտս
առ վայր մի հաւանեցան եւ հաստատեցան եթէ
“այլ ոչինչ գոյ մեզ հնար զերծանել յորոգայթէս,
բայց եթէ առ ժամ մի յանձն առնումք պատճա-
ռանօք զհրամայեալս նոցա եւ երթալ իւրաքանչիւր
յաշխարհ, այնուհետեւ կամ կեամք ծառայելով
ծշմարիտ հաւատոյն Քրիստոսի եւ կամ թօղեալ
զաշխարհ գնամք իւրաքանչիւր յօտարութիւն կնաւ
եւ որդւովք: Ապա եթէ զանձանց միայն զփրկու-
թիւն եղեալք ի մտի՝ ընդդիմանամք անօրէն հրա-
մանաց իշխաննեն, անթիւ բազմութեան արանց եւ
կանանց, ծերոց եւ տղայոց լինիմք պատճառ յաւի-
տենից կորստեաննու:,,

Սակայն ոչ իշխէին յայտնել զօրավարին Հայոց
Վարդանայ տեառն Մամիկոնէից զմտածութիւն միա-
բանութեան իւրեանց՝ ճանաչելով ի միտս իւրեանց
թէ նմա ոչ է հնար յանձն առնուլ եւ հաւանել
այսպիսւոյ խորհրդոյ. բայց չյայտնելն նմա եւ չպատ-
մել զայս ամենայն չկարէին հանդուրժել, քանզի
գիտէին, եթէ առ անց նորա ամենայն խորհեալքն ի
նոցանէ թերիք են եւ անկատարք. զի տեսեալ էր
ամենեցուն եւ լիով ի գրոց ճանաչէին, եթէ ա-
մենայն իրք պյնափիսի գործոյ ի բնէ յոլով Մամիկո-
նէիցն ազգաւ եւ նոցա միաբանութեամք ելեալ էին
ի գլուխ: Ածեալ զայս ամենայն զմտաւ նախարա-
րացն ամենեցուն եւ սեպհացն՝ միաբան եկին առ
տէրն Մամիկոնէից եւ յայտնեալ նմա զիսորհորդսն
ասէին:” Հայեաց յառաջիկայ դիպմունս չարաչար
աղէտից. յիշեալ զհառաչանս մարց. զմտաւ ած

զտղայոց ողբումն, զծերոց ստիպով եւ զպառաւանց վարելոց յօտարութիւն. եթէ լոկ միայն մարմնոյ աշխատութեամբ եւ մահուամբ էր կրել զայս ամենայն, համայն ծանր էր եւ դառն. թող թէ առ հասարակ առաջի հոգւոյ եւ մարմնոյ գայթակղութիւն եւ կորուստ. եւ ոչ թէ հարեւանցի լինի հասելոյ վտանգիս վախճան, այլ ցանկ մածեալ խաւար ամբարշտութեան թանձրամածութեամբ ունելոց է զսուրբ եկեղեցիս մեր եւ զժողովուրդս, զկանայս եւ զծնունդս մինչեւ յաւիտեան: Եւ եթէ դու միաբանելով մերում խորհրդոյս, կարասցես առ վայր մի հաւանեցուցանել զբոյ միտսդ, գիտեմք, զի ողորմութեանն դիպիմք բազումքս. այլ եւ ոչ ընդհանուր եկեղեցիք երեցունց աշխարհացն մատնին յաւեր եւ ոչ վարին ի գերութիւն բովանդակ աշխարհացն բնակիչք: Զի ոչ շարժի սուրբ հաւատն ի հիմանէ, այլ թէ եւ առ վայր մի զղորդ հասանի, կանգնէ հաստատ անդրէն եւ հաստատէ աջ Ամենակալին: Եւ լինի հաստատ այսպէս, եթէ կարասցես վայր մի հիւանդանալ վասն մեր. որպէսզի ողջացուսցէ զմեղքեւ հանդերձ ամենագթածն բժիշկ բանն Աստուած:,,

Եւ լուեալ զայս ամենայն Վարդանայ ի նախարարացն Հայոց, Վրաց եւ Աղուանից՝ ամենեւին ոչ առնու յանձն լսել եւ հաւանել այսպիսի բանից եւ կամ բնաւ հաղորդ լինել այսպիսի խորհրդոյ. այլ յօժ խռովեալ մեծաձայն գումամբ ասէր ցամենեսեան թէ “Մի լիցի ինձ ստել Արարչին իմում եւ մի ուրանալ զայն, որ ուրանայ զուրացօղս իւր առաջի Հօր եւ հրեշտակաց սրբոց. քաւ լիցի ինձ յաղագս զմտաւ ածելոյ զկարիս եւ զվիշտս զկնոջ եւ զորդոց եւ զազդի՛ տալ ի մոռացումն զոր ասէն,

թէ “որ սիրէ զկին եւ զորդիս առաւելքան զիս չէ ինձ արժանի:”, Այլ դուք, որ այժմ յերեցունց աշխարհաց եկեալդ էք տանուտեալք եւ սեպուհք՝ բաւական էք ընդ իւրաքանչիւր անձին տալ պատասխանի եւ որպէս խորհիք կարիցէք առնել:”

Եւ լուեալ զայս ամենայն խօսս նախարարացն ի Վարդանայ՝ ոչինչ թշլ տուեալ լինէին ի բանիցն առաջարկելոցն. եւ ժողովեալք ի մի վայր կոչէին առ ինքեանս զիշխանն Մոկաց զԵրտակ եւ զնա առաւել փութացուցանէին նստել առանձինն եւ խօսել ընդ սպարապետին իւրեանց: Եւ նա ինքն էր սյր համեստ, մտացի եւ քաջ. եւ Վարդան առաւելապէս պատուով սիրէր զԵրտակ, որ եւ հաւանեալ հրամանի նախարարացն Հայոց՝ յանձն առնոցը ջանալ ընդ նմա՝ յարաժամ աղաչել մերթ առանձինն եւ մերթ հանդերձ աւագանեաւն Հայոց: Եւ տեսեալ նախարարացն եւ սեպհացն երեցունց աշխարհացն զկամն սպարապետին Վարդանայ այնպէս անշարժս եւ անհաւանս ի յորդորմունս խօսից նոցա եւ աղաչանաց, բերեալ հարկաւորէին այնուհետեւ մատուցանել նմա ի սուրբ գրոց առակս գիպօղս՝ յիշեցուցանելով նմա որպէս առն ուսելոյ եւ տեղեկի (քանզի յոց հմուտ էր եւ ընդել գրոց վարդապետութեան ուսեալ եւ խրատեալ ի սուրբ հայրապետէն ի Սահակայ ի հաւոյն իւրմէ) զգրեալսն սրբոյն Պօղոսի յաղագս Արարծին թէ “որ ոչն գիտէր մեղս, վասն մեր մեղս արար...” եւ դարձեալ՝ զինքեան իսկ Պօղոսի զիջանելն եթէ “ուխտիւք ինդրէի ես իսկ ինքն նզովեալ լինել ի Քրիստոսէ վասն եղբարց իմոց եւ զաւակաց եւ աղգականաց ըստ մարմնոյ:” “Եւ յորժամ զայսպիսի բանս եւ

բազում թախանձանօք զաղաշանս դնէին առաջի
Վարդանայ, բերէին այնուհետեւ եւ զսուրբ Աւե-
տարանն. եդեալ ամենեցունց առ Հասարակ զձեռս
ի վերայ՝ երդնուին ասելով. «Եթէ դու եւեթ առ
վայր մի կարասցես յանձն առնուլ պատճառանօք
զասացեալս թագաւորին եւ զերծուսցես զմեղ, ա-
մենայն ասացելոց ի քէն լուիցուք եւ արասցուք՝
դնելով զանձինս մեր ի վերայ ուխտին սրբութեան
եւ հեղով զարիւն մեր ի վերայ ամենայն աշխարհին
փրկութեան: Եւ եթէ դիպեսցի մեղ թողուլ զաշ-
խարհ եւ զամենայն ստացուածս եւ փախչել յօտա-
րութիւն, ընտրեսցուք հանդերձ կանամիք եւ որ-
դուովք. եւ սիրով յանձն առցուք զաղքատութիւն
եւ զմուրողութիւն. միայն ի բարկութենէս եւեթ
ապրեսցուք:» Եւ լուեալ զայս ամենայն բանս ի բերա-
նոյ երից աշխարհաց աղատանուցն, տեսեալ եւ զկըն-
քեալ ամենեցուն ահաւորապէս երդմամբ, յարտա-
սուս հարեալ՝ յանձն առ (Վարդան) զպատճառանօք
վերաւորիլն վասն երեցունց աշխարհացն եւ բազմու-
թեան ի նոսա արանց եւ կանանց: Զայս ուխտ եդեալ
անկակութեամբ ընդ Աստուծոյ, զի հաստատուն կայ-
ցեն ըստ առաջին խորհրդոցն, պատգամն ի ներքս
յղէին զնոյն խրատառուն իւրեանց թէ կատարեսցին
կամք նորա: Եւ ի տուն մօխրանոցին կէսքն ի նո-
ցանէ ցուցանէին, այլ ոչ ամենեքեան զպատճառա-
նօք եւ ոչ ճշմարտութեամբ զխոնարհումն գլխոց
իւրեանց սնոտի պաշտամանն:

Թագաւորն յոյժ բերկրեցաւ. հեղոյր արկանէր
առաջի նոցա զպարդեւս երկրաւորս. երեւելի առ-
նելով ընդ ամենայն տիեզերական իշխանութիւնն.
ագարակս եւ աւանս միում միում նոցա յարքու-

նուստ շնորհէր. “զտանուտեարմն եւ զսեպուհօն ի հանդերձս թագաւորականս զարդարէր.,, սիրելիս եւ բարեկամն կարդայր զնոսա: Քազում այրեւծի գումարէր եւ աւելի քան զեօմն հարիւր վարդապետս յղէր ընդ նոսա եւ զմեծ ոմն իշխան մոգպետ կացուցանէր. այսպէս առաջնորդէր նոցա յերկիրն Հայոց:

Մինչեւ հասեալ էին յերկիրն Հայոց՝ փայտ ընկենուին եւ վիճակս արկանէին թէ որ լեզու¹ որում գասու հասցէ յաշակերտութիւն:

Արքունի հրամանաւ՝ յամենայն տեղիս բարձցին ասէր կարդք եկեղեցւոյ. փակեսցին եւ կնքեսցին դրունք սուրբ տաճարացն. գրով համարով առցին նուիրեալ սպասքն յարքունիս. քահանայք մի՛ իշխեսցեն ի տունս իւրեանց ուսուցանել զժողովուրդս. արք եւ կանայք, որ բնակեալ են յիւրաքանչիւր մենանոցս, փոխեսցեն զհանդերձս իւրեանց ըստ աշխարհական կարդաց. կանայք նախարարացն, ուստերք եւ դստերք ազատաց եւ շինականաց կըրթեսցին ի հրապարակս մոգաց. կարձեսցին օրէնք սուրբ ամուսնութեան. փոխանակ կնոջ միոյ բազում կանայս արասցեն, զի աճեալ բազմասցին աղդք Հայոց. դստերք հարանց լինիցցին եւ քորք եղբարց, մարք մի ելցեն յորդւոց, այլ եւ թոռունք ելցեն յանկողինս հաւուց. պատրուճակք մի մեռցին անյաղ². Հայսք առանց փանդամի մի՛ զանդցին³. ձեռք առանց գոմիզց մի՛ լուասցին⁴: “Յորդորէին ուսանել զուսմունս ծաղը ըելի շնչմանց. պատուէր տային յերեսին աշխարհօն կարդել զիսաբէութեան դպրոցս եւ ուսուցանել առ հասարակ զբնաւս զարս եւ զկանայս:

Զայս ամենայն, որ ասացաք, մինչեւ ի գլուխ օրէնք տարւոյ կատարեսցեն ամենեքեան⁵:

ԳԼՈՒԽ Ե.

Ո հ ր ա ց ո հ թ յ ի ն ե :

Ո Ա Պ Ա Ր Ա Հ ի կ ո ր ս ի բ ո վ լ ը մ ա ս ո ւ հ յ զ վ ա ս ո ւ հ ո ւ լ
է լ ի ն , զ ո ւ ր ա ց ո ւ թ ի ն ա ն , մ ե ս է լ ո ւ թ ի ն ա վ ա ք -
ի ո ւ ն է ի ն ւ Ե Վ Ի Շ Ե ւ :

Հազար. Եւ հրաժարեալք սյնուհետեւ յամենեցունց
երեքեան աշխարհք՝ Հայք, Վիրք եւ Աղուանք, ա-
ռեալ ընդ ինքեանս զդասս բազմութեան մոդուց
դարձան յիւրաքանչիւր աշխարհս՝ հաստատեալ բա-
զում անդամ ի ճանապարհին զնոյն ուխտ երգման
Աւետարանին սրբոյ. հրաժարեալք ի միմեանց գնա-
ցին յիւրաքանչիւր աշխարհս: Բայց զբգեշին Արաց
զԱշուշայ եւ զերկու որդիս իշխանին Սիւնեաց Վա-
սակայ՝ զբարիկ եւ զԱմիրներսէչ ոչ արձակեաց
Յաղկերտ:

Որ անցք անցին անդէն ի կարաւանին, ասաս-
ցուք փոքր ի շատէ:

Ի մեծ բանակին Պարսից՝ յազդաց ազդաց, որք
են հաւատացեալ ի Քրիստոս, իրեն տեսին զշար
յանձնառութիւնն Հայոց, յոյժ հարան ի միտոս իւ-
րեանց. եկին եւ յանդիմանեցին զնախարարեանն եւ
զուխտ քահանայութեանն եւ ասէին. “վարդապետք
էիք առաքելական քարոզութեանցն, արդ աշակերտք
լինիցիք մոլար խարէութեանն: Ուսուցիչք էիք
ճշմարտութեանն, արդ ուսուցանէք զխարէութիւնն
մոդաց ‘եւ’ զտարերս աստուածս խոստովանիք: Ի
հուր եւ ի հոդի մլրտեալ էիք, արդ ի մոխիր եւ
յաձիւն թաթաւիցիք: Դուք էիք մեր ամուր պա-
րիսպ ապաստանի. յորժամ աստի վտանդ հասանէր,
առ ձեզ յանդորր ելանէաք. ցայժմ վասն ձերոյ

Ճշմարիտ հաւատոցն եւ ի մեղ փոքր ի շատէ խնայ-
էին, եւ արդ ի պատճառս ձեր եւ զմեղ անողորմ
գատեն:,, Զայս եւ առաւելքան զսցն խօսեցան ընդ
մեծամեծս աւագանւոյն եւ յաւելին ցաւս ի վերայ
ցաւոց: Յայտնել եւ ցուցանել նոցա զխորհուրդն
ոչ կամէին՝ նախարարքն. լուել եւ չառնել պատաս-
խանի անհնար էր: Ընդ նոսին դառնացեալ լսողք
եւ տեսօղք յանմիշիթար սուգ լինէին ամենեքեան:
Քահանայքն, որ էին անդէն ի զօրուն, որոշեցան ի
նախարարացն եւ յամենայն բազմութենէն եւ մի ոմն
գեսապան ձիով առաքեցին փութապէս յաշխարհն
Հայոց:

Գոյժ ի բերան առեալ եւ զօձիս պատառեալ՝
հասեալ ի ժողովս՝ եպիսկոպոսացն պատմէր՝ գես-
պանն՝ զամենայն անցս չարչանացն, այլ ոչ յայտ-
նէր նոցա զծածկութիւն խորհրդոցն:

Սիոնեցան եպիսկոպոսքն յիւրաքանչիւր իշխա-
նութիւնս եւ առաքեցին զքորեպիսկոպոսս ի գեօղս
եւ յագարակս եւ ի բազում ամուրս լեռնային
գաւառացն. դրդեցին ժողովեցին զբազմութիւն ա-
րանց եւ կանանց. Խրատ եղին պնդեցին եւ արարին
զամենեսեան զինուորս Քրիստոսի: “Զեռն եղքոր
հարազատի (ասեն) ի մերձաւոր իւր լիցի, որ անցեալ
իցէ ըստ ուխտ պատուիրանին Աստուծոյ: Օրէնք
աստուածային կացցեն թագաւոր ի վերայ ամենայնի
եւ ի նմին օրինաց ընկալցին յանցաւորք զպատիժո:,,
Խրբեւ այս այսպէս հաստատեցաւ, երեւեցան ամե-
նեքեան զինեալք եւ սաղաւարտեալք:

Իսկ գունդն Հանդերձ մոգացն բազմու-
թեամբ յամսեանն չորրորդի² եկին հասին յաշ-
խարհն Հայոց ի գիւղաքաղաք մի մեծ Անդղ³:

Եւ ելեալ ընդ յառաջ նոցա գապը պաշտօնէիցն քրիստոսի՝ բերելով ընդ ինքեանս զնշան կենսատու խաչին եւ զնշարս սրբոյ առաքելանման նահատակին գրիգորի:

Դապար. Եւ անդ էր լսել զձայն լալց եւ ձայնս գումի, գոյիւնս ողբոց եւ բարբառ ճշց: Տղայք անձկոտք ի գրկաց հարց իւրեանց՝ պակուցեալք փախչէին, կարծելով այլափոխեալս իմն. եւ ոչ զնոցնս նկատելով կերպարանս՝ զարհուրէին, ստեղ հայելով յերեսս մարցն, զորս տեսանէին կողկողագին միշտ եւ արտօսրաբուղիսս. յաղագս որոյ եւ ինքեանք յարտասուս հարեալ, ոչ ոք կարէր լուեցուցանել ի գայեկացն կամ ի դաստիարակացն. ընդ որ հայեցեալ այնոցիկ, որք պատճառանօք եւ ոչ ճշմարտութեամբ ուրացօղքն էին, փութանակի եւ առ ժամայն կամլին յառնել եւ ընդ ինքեանց սուրն ելանել: Քանզի ոչ ոք հաւանէր ընդ նոսա կամակից լինել սեղանոյ, ոչ կին, ոչ որդի, ոչ ազատ, ոչ ծառայ ոք եւ ոչ սպասաւորք: Եւ սուգ առեալ կոծէին կանայք աւագ ազատացն. եւ այրիք ի հրապարակս, մանկամարդ առնականայք, օրիորդք ի սրահս դըռնափակեալս, հարսունք ի սենեակս: Առւրբ եպիսկոպոսաք պատուական քահանայիւք եւ եկեղեցական ուխտիւ, ծերովք եւ տղայովք եւ ամենայն ժողովոցն բազմութեամբ կառաջ բարձեալ լային ի տանն Աստուծց: Եւ էր տեսանել ծեփեալ արեանց հոսմամլք ղամենայն գէմս ուղղափառ մարդոց:

Իսկ մոգուցն գունդք ստիպով բռնադատէին տանել զկրակս ի տաճար սրբութեանց Տեառն, եւ յայլ ականաւոր եւ գեղեցիկ տեղիս շինել ատրու-

շանս եւ կարգել բեռնակիրս փայտակրաց ի պէտս
կիզման չաստուածոյն անյագի:

Եւ տեսեալ զայս ամենայն չարիս տեառն Մա-
միկոնէից եւ Հայոց սպարապետին Վարդանայ, կո-
չեալ առ ինքն զամենայն միահամուռ բազմութիւն
դրան իւրոյ, սկսաւ խօսել ընդ նոսա եւ ասել. “Ես
ոչ ուրացայ զԸրարիչն իմ կամաւ եւ կամ առ եր-
կիւղի. քան լիցի. եւ ոչ զվարդապետութիւն եւ
զհաւատս սրբոյ Աւետարանին, զոր ուսոյց եւ հաս-
հատեաց յիս Ճշմարիտ հաւն իմ տէր Սահակ, մեր-
ժեցի յինէն. այլ առ վայր մի մինչեւ ի ժամս յայս
յաղագս ձեր ամենեցուն գիւտի կորեայ պատճա-
ռանօք, զի գտեալ զիս ձեռօք հանդերձ ապաշխա-
րեցից եւ կեցից: Արդ՝ փոխանակ զի թողի զնա
պատճառանօք առ վայր մի վասն ձեր՝ կամիմ թո-
ղուլ զամենայն իրս կենցաղոյս մինչեւ ի սպառ. եւ
որ ոք ի ձէնջ կամակից կարող էք լինել, յանձն ա-
ռեալ ձեռօք հանդերձ վասն անուան Քրիստոսի ըն-
տրեմ զնալ յօտարութիւն:,, Պատասխանի ետ նմա-
երանելի եղբայրն Հմայեակ եւ ասէ. “Փութան կա-
տարել զոր խորհիսդ եւ մի յապաղեր. Աստուծով
թէ կեցցուք, առանց խղճի մտաց վախճանի աւուրն
գիպեսցուք. թէ մուրողութեամբ իցէ եւ թէ օ-
տարութեամբ Կովաւ եւեթ կեցցուք, զուրացու-
թեանն եւեթ զանունն ի բաց ընկեսցուք ի մէնջ:,,
Եւ այսպէս զամենայն սնոտի մեծութիւն առ ոչինչ
համարեցան եւ դէմ եղեալ ի կողմանս իշխանու-
թեանն Յունաց ճեպէին. եւ եկեալ հասանէին ի
գիւղ մի, որոյ անուն է Արամանայ⁴ ի նահանգին
Բագրեւանդայ,⁵ մերձակայ սահմանակից բասենոյ⁶
եւ Տուարածատափայ,⁷ սակաւ ինչ աւուրս հանդ չել:

Յանկարծակի իրազգած եղեալ պյալիսի խորհրդագոյ եւ գնացից յաշխարհէս Հայոց զմեծէ սպարապետէն Վարդանայ՝ հանդերձ եղբարբք իւրովք, դրամի եւ ամենայն ախիւ՝ իշխանին Սիւնեաց Վասակայ, որ եւ մարզպան էր Հայոց ի ժամանակին, եւ ամենայն տանուտէրանցն Հայոց եւ սեպհացն, խորտակեալ սրտիւ զարհութէին. քանզի տեղեկացեալ ճանաչէին ամենեքեան թէ առանց առաջնորդութեան այնորիկ (Վարդանայ) եւ ոչ մի ինչ իրք եւ դործք աշխարհիս Հայոց երթեալ էին ի գլուխ: Խորհութէ ի մէջ առեալ իշխանին Սիւնեաց Վասակայ՝ զմիտս ամենեցուն յիւր կաման հաւանեցուցանէր ասելով թէ պարտ է փութով քահանայս առաքել ընտիրս եւ արս աւագս ի տանուտեարցս Հայոց եւ աղաւանօք դարձուցանել զնա այսրէն: Եւ արարեալ նամակ իշխանին Սիւնեաց Վասակայ՝ հրամայէր նամականի առնել եւ այլ ամենայն աւագ տանուտեարցն Հայոց. եւ կնքեալ նամանկաին իւրաքանչիւր ուրուք մատանեաւ, տայր բերել եւ զկընքեալ Աւետարանն ուխտին. եւ ի քահանայից՝ զերանելին Ղեւոնդ երէց եւ զերեմիա ի Նոր քաղաքէ եւ զլուրէնի Մրէնայ. եւ արս աւագս ի տանուտէրացն Հայոց. եւ տուեալ ցնոսա զամենայն նամականին եւ զւեւետարանն երդման, դեսպանս արձակէր զկնի նորա (Վարդանայ): Որք հասեալ դտանէին զնա յառաջագրեալ դեօղն յՆրամանայ. եւ աղդ արարեալ՝ մտանէին զառաջեաւ. պատմէին երանելոցն Վարդանայ եւ եղբարց իւրոց Հմայեկայ եւ Համազասպայ զպատճառս իւրեանց փութանակի հասանելցն առ նոսս, յառաջ բերեալ եւ զւեւետարանն երդման. տային ի ձեռս նորա եւ զնամակն

Վասակայ եւ զայլոց զազատացն եւ զեպիսկոպոսացն եւ զսեպհացն եւ ասէին. «որպէս հոգացեալ խնամ տարէք ձեզ, նշնպէս եւ զայսափի զբազմութեան ոգիս մի թողուք կորնչել. քանդի եմք աստ բազումք, որք եւ ազգախառն եւ արիւն ձեր եմք, պսակեցարուք եւ ընդ մեզ ի Քրիստոսէ, որպէս ցանկացեալ ջանայք ընդ ձեր միայն պսակիլն:»

Զայս ամենայն լուեալ սպարապետին Հայոց Վարդանայ՝ պատասխանի ետ միաբանութեամբ ամենեցուն եւ ասէ. «Ես եւ եղբարք իմ եւ ընտանիք՝ կարեւոր ընտրելագոյն քան զամենայն ինչ, որ է յաշխարհի, հաստատեալ եմք ընտրել զոգւոցն փրսկութեան գիւտ. եւ ոչ զմեր եւեթ զոգւոց խընդրեմք զօգուտն, այլ եւ ընդ այլոցն խնդրեմք ընդ փրկութեան. եւ ոչ որ փախուցեալս եմք յերկիւղէ ոք ինչ սրոյ կարծիցէ զայս զմէնց, բայց ի նենգաւոր խարէութենէ ձերմէ, որպէս ցանկ ձեր մղեալ է զմեզ ի նեղ: Բայց սուրբ եւ երկնաւոր հրաւիրակիդ Աւետարանի ոչ կացեալ ոք է ընդդէմ ի մեր ազգէս եւ ոչ մէք կամք, քան լիցի:»

Զայս ասացեալ սրբոյ առն Վարդանայ՝ կամակցութեամբ երանելի եղբարցն իւրոց եւ սիրելեաց՝ դարձան անդրէն առ ընկերոն իւրեանց ի բանակն Հայոց:

Եւ եկեալք ի միաբանութիւն բազմութեանն ոչ առնէին դուլ եւ դադար խորհուրդք Վարդանայ լոկ միայն առտնին կատարել քահանայիւք եւ այլ պաշտօնէիւք դրանն իւրոյ զպաշտօն կարգեալ ժամուցն, այլ միաբանութեամբ ամենայն Հայովք երթալ յեկեղեցի ցանկայր: Բայց կամաւ արգելեալ առ վայր մի համբերէր իրացն՝ հոգալով եւ զպէտու

ընկերացն՝ մանաւանդ յաղագս Աշուշայի եւ որդուոցն Վասակայ:

⁸ Եւ զայս խորհեր սուրբն Վարդան իբրեւ ոչ առ ի պէտս ինչ օգնականութեան իւրում առաջադրեալ դործոյն, այլ հոգայր իբրեւ զբարեսէր, թէ մի գուցէ դժուար ինչ արանցն իթագաւորէն դիպի եւ վնասիցին:

Քայց իշխանն Ամատունեաց Վահան մերթ ինքեամբ եւ մերթ այլովք ստիպէր վաղվաղակի յայտնել զիրս ապստամբութեան՝ վասն մթերից առաջին ոխութեանն, զոր ունէին առ միմեանս իշխանն Սիւնեաց Վասակ եւ տէրն Ամատունեաց Վահան: Իսկ տէրն Մամիկոնէից ոչ ի բանս ինչ ուրուք հայէր, այլ զՀոգ ընկերաց հոգայր. եւ այնպէս ձգեալ բռնի մինչեւ յաւուրս տօֆծոյն մօտելոյ՝ չու արարեալ ամենայն բազմութեանն Հայոց ի տեղիս հովոց՝ գային հասանէին ի գաւառն Ծաղկոտն⁹ մերձ ի բերդն ամուր զոր Անգղն անուանեն. զայն տեղեօք արարեալ բանակատեղս արանց՝ դադարէին անդ զաւուրս տօֆծոյն:

ԳԼՈՒԽ Ը.

Միախանոնթիւն ուխտիւն Հայոց :

«Օրէնք առառանձային կազմեն թա-
գաւոր ի վերայ ամենաշնչիւն»

Ենտ աւուրց քսան եւ հնգից (զկնի հասանել օգէտ) լոյնախարարաց եւ մոգուց ի Հայոց) մոգպետն ինք-
նին մոգօք հանդերձ հասանէր մեծաւ զօրութեամբ
քակել զդրունս եկեղեցւոյն յաւուր միաշաբաթուն.
զփորձ առնուլ կամէր զառաջարկութեան դործոյն:

Սուրբն Վեւոնդ երէց բազում ուխտիւ ի տեղ-
ւոց անդ պատրաստական գիպեցաւ, ոչ ետ թոյլ:
Աչէր տեղեկագոյն մտացն ամենեցուն նախարարացն.
Եւ բազում ամբոխ աղաղակի զօրացն եւ մոգուցն
հասանէր: Քանզի վիրգս ի ձեռն առեալ զկառա-
փունս մոգացն եւ մոդպետին ջարդեցին. փախստա-
կան յիւրաքանչիւր վանս արկանէին եւ ինքեանք
զպաշտօնն բարձրացուցեալ յեկեղեցւոյն՝ զտէրու-
նական կանոնն կատարէին:

Եւ յետ այս տագնապի՝ յամենայն կողմանց
յաշխարհէն Հայոց բազմութիւն արանց եւ կանանց
ի տեղին հասանէին: Եւ անդ էր տեսանել զմեծ
աղէտ տարակուսին. կէսքն խիզախելով եւ ի զէնս
ընթանալով զմահ քան զկեանս ընտրէին. ոմանք ի
սուրբ ուխտէ եկեղեցւոյն զաւետարանն ի ձեռն
առեալ, աղօմիւք առ Նստուած կարդային. եւ այլք
ըղձանային զպատառումն երկրին, զի անձանց լիցի
գերեզման:

Եւ այսպէս շտապ տագնապի ի վերայ մոգպե-
տին հասուցանէին, (որ) բազում անգամ աղաւէր

զօգնականն իւր, զի կարասցեն զնա ողջանդամ անդէն յարքունիսն՝ հասուցանել: Ստիպէր զնոսա եւ ասէր. “Թող գրեմ եւ ցուցանեմ մեծ թագաւորին, զի ի բաց թողացուցանէ զայսպիսի իրաց առաջարկութիւն. զի եթէ ինքեանք աստուածքն եկեսցեն յօգնութիւն, չէ հնար օրինացս մոգութեան ի Հայս առնուլ զհաստատութիւն, որպէս զփորձ առի միաբանութեան ուխտին եկեղեցւոյ: Զի եթէ էին զօրք աշխարհիս մոգք, ոչինչ իննայէին սոքա ի նոսասատակմամբ: Մարդք, որ ոչ ի կապանաց զանդիտեն եւ ոչ ի տանջանաց երկնչին եւ ոչ ի ստացուածոց պատկառին. եւ որ յետին չար է քան զաղամենայն չարիս՝ մահ քան զկեանս ընտրեն. ով է որ կարէ նոցա դիմակաց լինել:”

“Լուեալ իսկ իմ էր, եթէ յաւուրս Շապհց² իբրեւ սկսաւ ուսումնդ այդ (քրիստոնէութիւն) աճել եւ բազմանալ, վարդապետք օրինաց մերոց յորդորեցին զթագաւորն, զի լուեալ դադարեսցէ քրիստոնէութիւնն: Եւ որչափ նա կամեցաւ արգելուլ, եւս քան զեւս աճեցին եւ բազմացան. եւ այնպէս աներկիւղ եւ համարձակք էին յաշխարհի Պարսից՝ մինչեւ յամենայն քաղաքս աշխարհին եկեղեցի շինեցին եւ յամենայն տեղիս յապատս եւ յանապատս միայնանոցս շինէին. աճելով աճէին եւ բազմանալով բազմանային եւ մարմաւոր մեծութեամբ մեծանային:”

“Զպատճառս հարստութեան մէք ինչ ոչ գիտէաք, բայց այսչափ ինչ ճշմարտիւ իմանայաք, զի տիեզերք ամենայն զկնի ուսմանց նոցա գնային: Թագաւորն խստութեամբ զբազումն կալաւ եւ չարչարեաց ի նոցանէ եւ զեւս բազումս մահուամբ

սատակեաց. դառնացաւ և ձանձրացաւ. յանձն իւր
եւ զնոսա ոչ կարաց նուազեցուցանել ի բազմու-
թենէն: Փակեաց եւ կնքեաց զգրունս եկեղեցեացն
ընդ ամենայն աշխարհն Պարսից. նոքա յամենայն
տեղոջ զիւրեանց օրէնսն կատարէին: Առւրբ սպա-
նողացն բթացան եւ նոցա պարանոցք ոչ ձանձրա-
ցան. աւարտուք ստացուածոց նոցա աշխատեցան
եւ աւարն օր քան զօր աճեցեալ բազմացաւ: Իբրեւ
ետես թագաւորն եթէ գոռչ տուեալ գիմեցին ի
մահ իբրեւ խաշինք, արգել եւ կարձեաց ի նոցանէ
զհարուածս տանչանացն եւ հրաման ետ մոգպե-
տացն, զի մի ամենեւին ոք խուեսցէ զնոսա: Զայն
ահա ի լսելց գիտեմք: Այս՝ օր ես ինձէն աչօք տե-
սի, թուի ինձ թէ մեծագոյն եւս լինի քան զառա-
ջինն: Եթէ անզէն մարդիկ այդպէս բռնացան, եթէ
յանկարծ զինուորս եւս ընդ ինքեանս միաբանեցու-
ցանեն, ո կարիցէ կալ առաջի դոցա:,,

“Ես անտեղեակ էի անքակութեան ուխտի եկե-
ղեցւոյդ ի միմեանց. այլ է զոր մարդ լսէ՝ եւ այլ է
զոր տեսանէ: Դու (Վասակ), որ ճշմարտեալ գի-
տէիր զպնդութիւնդ մարդկանդ, ընդէր հաւաս-
տեաւ յանդիման չասացեր ցթագաւորն: Քանզի
ամենայն նախարարացն աւագ էիր եւ զբոլոր աշ-
խարչ քեզ յանձն արարեալ էր մարզպանութեամբ.
ընդէր զայս գործ իմաստութեան ոչ գործեցեր:
Ազա թէ ոչ՝ յայտ է, թէ դու ի նոցա բանի ես եւ
քսով խորհրդով անցուցին զայս անցս ընդ իս եւ ընդ
զօրս:,, Ընդ որ խոժոռեալ Վասակայ մարզպանին Առաջի ։
Հայոց վարանէր ի մեծի տրտմութեան: Մի՛ զի բոց
ծնողութեանն չեռոցց զփորոտիս նորա վասն որդ-
ւոցն, որ կային անդ՝ առ թագաւորին՝ ի պատանդի:

Մի՛ (զի) երկիւղ թշնամն ցն վարազվաղանայ, որ կայր
առ արքայի եւ սպասէր վասակայ մահուն: Եւ մի՛
զի զրկումն մեծ եւ երեւելի փառացն եւ հայրենի
տէրութեանն: Յայսց երից անհնարին տարակուսա-
նաց տագնապեալ խուճապէր միշտ եւ ոչ ունէր
քուն ի գիշերի եւ կամ հանգիստ ի տունջեան: Եւ
զի սահման է մարմնոյ ի կենցաղումն հանապազ
սխալել եւ գթել, եւ սա սխալեաց յերդումն սուբբ
աւետարանին. այս ծնունդ էր չար յուսահատու-
թեան, զորոյ զորպէսն դատաստանին Աստուած միայն
գիտէ եւ ոչ այլ ոք:»

Եւ ետ պատասխանի մոգպետին՝ «սակաւիկ մի
երկայնամիտ լնը ասէ եւ զխորհուրդս քո, որոց
ես ասեմ՝ նոցա յայտնեա, մինչեւ ես ինձ ոյժ ժո-
ղովեցից եւ զուխտ եկեղեցւոյդ թերեւս կարացից
երկփեղկել: Եթէ զայդ այդպէս արարից, գիտեմ
ապա թէ զհրամանն արքունի կարող եմ կատա-
րել:» Եւ անդէն ի Սիւնեաց աշխարհէն զիւր գունդն
ստուարացոյց ի թիկունս օգնականութեան մոգպե-
տին: Եւ ապա սկսաւ ասել՝ «աղէ դու անգամ մի
հրովարտակ ի դուռն տուր վասն այրուձիոյն որ
յԱղուանն է, զի ի ձերոց ի Հայսս եկեսցեն եւ յոր-
ժամ զնոսա ի ձեռին ունիցիմք, չիք ոք որ եղծանել
կարէ զհրամանն արքունի:»

Պատասխանի ետ մոգպետն ցմարզպանն: «այդ
խորհուրդ դարձեալ իմոց բանիցս ընդդէմ է. յոր-
ժամ բոնութեամբ կուռեսցուք, աշխարհս ի բաց
քանդի եւ անձանց վեաս եւ արքունի մեծապէս զեան:»

Եւ ոչ կամեցաւ ունկն դնել նմա մարզպանն,
զի սրտի մտօք կալեալ էր զպարսկական օրէնսն:
Սկսաւ այնուհետեւ պատրել զոմանս կարասւով եւ

զոմանս ողոքական բանիւք. զռամիկն ամենայն աչեղ բանիւք սպառնացեալ սրտաթափափ առնէր, հանապաղորդ առատացոց զռոճիկսն³ տաճարին եւ բազում նենգութեամբ զանմեղ մարդիկ հրապուրէր եւ յինքն արկանէր:

Զայս ամենայն իբրեւ տեսին սուրբ եպիսկոպոսիքն, եւս քաջ յորդորեցան ի նոյն միաբանութիւն. խորհուրդ արարեալ՝ ի գիշերի միումկուցին եւ զսպարապետն զօրաց⁴ ի խորհուրդն: Հարցին եւ քննեցին եւ ի վերայ հասին մտացն անշարժութեան. եւ վերստին ընկալան զնա յառաքինութիւն. եւ նովաւ որսացեալ զբազումն, որք եկին եւ ժողովեցան գունդ զօրաց բազմաց:

Ա ասակ սկսաւ բաշխել մոգս ի տունս նախարարացն եւ մեծամեծ ոռոճիկս կարգել եւ բռնաբար կնքաւոր⁵ մարդկանն տալ ուտել միս յաղածց եւ երկիր պագանել արեգականն: Իբրեւ սկսաւ բազմանալ ընդ ամենայն աշխարհն այնպիսի պըղծագործ խառնակութիւն, յանդգնեցան եւս կանայք փշտիպանացն յաւուր կիւրակէի անցուցանել զՃրագունս եկեղեցւոյն եւ պատառել զհանդերձս հաւատաւոր⁶ կանանց:

Զայս գոյժ աղմկի իբրեւ տեսին միաբան սուրբ եպիսկոպոսիքն, զաւետարանն ի ձեռն առեալ՝ հասին ի վանս⁷ սպարապետին, ուր ժողովեալ էին զօրքն Հայոց, եւ ասեն. “Եղաչեմք զՃեղ զամենեսին սուրբ աւետարանաւս, եթէ ձերով խորհրդիւ գործէ զայն անօրէնութեան չարիս մարզպանն եւ մոգպետն, նախ՝ զմեր պարանոցս հատէք եւ ապա յեկեղեցին ձեռնարկեցէք: Ապա եթէ առանց ձեր կամաց նորա զայն չարն գործեն, այսօր ինդրեսցի վրէժդ այդ ի նոցանէ:”

Ապա իմացեալ թէ կարի հռչակին իլլք ապս-
տամբութեանն եւ ի կարի հեղդալցն մեծամեծ
գործեին վեասք, ժողովեալ զպատուական եպիսկո-
պոսս եւ զականաւոր երիցունս եւ զաւագ տանու-
տեարսն Հայոց եւ զսեպուհսն առանձինն ասէր
յայտնապէս՝ թէ «մինչեւ ցերք հանդուրժեմք թա-
գուցանել զՃշմարտութիւնն եւ կորնչիմք»: Մի ոճն
յլլոտանեայ տանէն, որում անուն էր Զանդաղան,
լսէր յոմանց զիսորհեալն Հայոց, եւ Երթեալ վաղ-
վաղակի նմանւցն իւրում Վասակայ. (որոյ բանից)
իրազգած Եղեալ աւագ նախարարքն՝ կալեալ զնա-
ի գեօղն, որ կոչի Արծակ⁸, տարեալ կապեցին ի միւ-
սում եւս ի գեօղ՝ յանուանեալ Քերդկունս⁹ ի
նմին բազրեւանդ դաւառի. զոր եւ ոչ յետ բա-
զում աւուրց քարկոծեալ սատակեցին: Եւ ահ մեծ
անկաւ ի վերայ ամենեցուն: Վմենեքեան ի նախանձ
բարկութեան բրդեցան. ընթացան վաղվաղակի ի
զէնս իւրեանց վառեցան կազմեցան զգիշերն ամե-
նայն, եւ ընդ ծագել արեգականն զգունդն յերիս
մասունս բաժանեալ ի բանակն¹⁰ արկանէին: Գունդն
առաջին յարեւելից կուսէ. եւ գունդն երկրորդ
յարեւմտից կողմանէ. եւ գունդն երրորդ ի հիւսի-
սոյ կողմանէ — շուրջանակի ի մէջ առեալ փակեցին
զբազմութիւն բանակին եւ զբազումն կոտորեցին եւ
զեւս բազմագոյնս կապեցին զերեւելի մարդիկ եւ
արկին ի բերդս ամուրս ընդ իւրեանց իշխանու-
թեամբ:

Եւ ապա յայտնապէս ժողովեալ միաբանու-
թեամբ առ տէրն Ամամիկոնէից Վարդան, հանդերձ
նովաւ մտին թափ զգրոց հրամանին բոլորեքեան
առ իշխանն Սիւնեաց Վասակ առ մարզպանն Հայոց

Եւ յայտնեալ նմա միաբան ամենեցուն զխորհուրդն,
թէպէտ ջանայր յապաղել նմա՝ մի՝ վասն որդւոցն
իւրոց, որք ի դրանն էին, Եւ դարձեալ՝ զի եւ կեանքն
իւր իսկ ի խնամն շարին մէտ էին հանապաղ. սա-
կայն ի հարկէ յանձն առեալ միաբանէր ընդ նոսա:
Քերել դարձեալ հրամայէին նախարարքն Հայոց
սուրբ եպիսկոպոսացն Եւ երիցանցն զաւետարան
ուխտին սրբոյ. Եւ երդուեալ ամենայն բազմութիւն
զօրացն աղատացն Եւ անաղատացն հանդերձ իշխա-
նաւն Սիւնեաց Վասակաւ, հաստատէին զերդում.
Եւ որոց մատանեաւ չեւ եւս էր կնքեալ զաւետա-
րանն՝ կնքէին. Եւ համբարձեալ զձեռս ընդ երկինս
ասէին. “Տէր ընկալ զմեզ որպէս զորդին ուրացօղ.
մեղաք յերկինս Եւ առաջի քոյ. շնորհեա՞ մեզ բա-
րեխօսութեամբ լուսաւորիչ առաքելոցն, վաստա-
կովք Եւ սուրբ նահատակին Գրիգորի նոցին նմանոյն
Եւ գործակցի՝ զթողութիւն մեղաց մերոց. Եւ որպէս
հեղեր դու զարիւնդ քո սուրբ ի վերայ մեղաւորաց,
պարգեւեա՞ Եւ մեզ հեղուլ զարիւնս մեր ի վերայ
խոստովանութեանս այսորիկ Եւ իւրաքանչիւր թո-
ղութեան մեղաց:,, Եւ գրեալ զայս ամենայն Եւ
կնքեալ նախ՝ մատանեաւ իշխանին Սիւնեաց Վասա-
կայ Եւ ապա՝ մատանեօք ամենայն տանուտէրացն
Հայոց Եւ աւագ սեպհացն, Եւ եղեալ ի սուրբ
աւետարանի երդմանն՝ ետուն ցպատուական եպիս-
կոպոսունս Եւ ցաւագ քահանայութիւնն, որ էին
անդ. Եւ կատարեալ զայս դիմեցին մեծաւ ցնծու-
թեամբ Եւ հոգեւոր երգովք ի տուն Տեառն Եւ
երկրպագեալ միոյն միայնոյ ճշմարտին Աստուծոյ
կատարեցին զաղօթսն: Եւ զօրացն բազմութիւն դի-
մեցին ի տուն մոխրանոցին չմնալով բնաւ. աւագացն

Հրամանի եւ առեալ զկրակարանն վարեցին ի ջուրսն զկրակն՝ որպէս ի գիրկս եղբօր՝ ըստ ասելոյ սուր վարդապետացն Պարսից. զմոգուցն բազմութիւն պահելառ օրն Հրամայեցին զգուշութեամբ եւ ի վաղիւն ի ծագել արեւուն սպանին ի գիւղն Զարեհաւան^{11:}

Եւ կատարեալ զայս ամենայն դադարեցին զաւուրս տօմությն։ Խսկ որք եկեալ էին յաւարի առնուլ զսուրբ զ անձս եկեղեցւոյն, ակամայ եդին զանձինս եւ զաւար իւրեանց առաջի սուրբ եպիսկոպոսացն եւ ամենայն զօրացն եւ եղծեալ ապականեցաւ Հրաման թագաւորին։

Աղաղակէին եւ ասէին արք եւ կանայք եւ ամենայն ռամիկ բազմութիւնն. պատրաստ եմք ի հաւածիլ եւ մեռանել յամենայն նեղութիւնս եւ ի չարչարանս վասն սուրբ եկեղեցեաց։ Ո՛չ երեւեր այնուհետեւ առաւել տէր քան զծառայ եւ ոչ ոք քան զոք նուազեալ ի յարութենէ. առ հասարակ զմի զինուորութիւն զինուորեցան. միով գօտեաւ ճշմարտութեան պնդեցին զմէջս արք եւ կանայք։ Այս բարբառ ստէպ ստէպ ընթանայր՝ “քաջութեամբ միայն մեռցուք, զանուն եւ զոգիս եւեթ ժառանգ եսցուք”։

Դարձեալ յարձակեցան ի վերայ բերդիցն եւ աւանաց, զօր ունէին պարսիկքն ի տեղիս տեղիս. տապալէին քանդէին զբնակութիւնս նոցա՝ զմեծ Արտաշատ^{12:} աւանօք իւրովք, զԳառնի քաղաքն,¹³ զԱնին^{14:}, զԱրտագերս^{15:} եւ զայլս։ Տապալէին քանդէին զշինուածս նոցա եւ այրէին կիզուին զտունս պաշտօնարկի եւ զպաշտաման կրակի. յամենայն տեղիս հեթանոսացն զիրկական խաչն Քրիստոսի կանգնէին եւ յուսով հաստատեալ ինդայր ամենայն երկիրն առ հասարակ։

ԳԼՈՒԽ թ.

Երթ Հայոց յԱղոհան:

ո՞րո՞ք ո՞ր կոբո՞շ էք զոկոբութիւն
ակարացի բարձելք ։

Քետ աւուրց եկն եհաս հաղարապետն Աղուա- Եղիձէ.
նից սուրբ եպիսկոպոսաւ աշխարհին, մեծաւ տագ-
նապաւ փութացուցանէր զզօրսն ասելով՝ գունդ
Պարսից, որ էր ի կողմանս աշխարհին Հոնաց եկն
և մուտ յաշխարհս մեր եւ այլ այրուձի որ ի դրանէ
եւ այլ երեք հարիւր մոգ վարդապետ ածեալ ընդ
իւրեանս՝ պառակտեցին զաշխարհն եւ կամէին յե-
կեղեցին ձեռն արկանել. եւ հրամանաւ թագաւո-
րին ստիպէին եւ ասէին՝ եթէ կամօք յանձն չառ-
նէք, հրաման ունիմք ի գեօղս եւ քաղաքս շինել
ատրուշանս եւ կացուցանել մոգս եւ մոգպետս օ-
րէնսդիր ամենայն աշխարհիդ:

Գունդն Հայոց իբրեւ լուաւ զայս, ոչինչ լքան
 ի քաջութենէն եւ միաբան քաջալերս տուեալ
 արձակեցին զնոսա, զի առ ժամանակ մի խարէու- Մազահա
 թեամբ կալցեն զնոսա, զի մի ձեռնարկեսցեն յուխտ
 եկեղեցւոյ մինչեւ ելս խնդրեսցեն:

Եւ վաղվաղակի նամականի արարեալ առ կայսրն Հաւառ.
 եւ առ ամենայն աւագանի դրանն Յունաց. առ
 բգեշն Աղձնեաց եւ առ իշխանն Անդեղ տան, ի
 Շռոփս եւ Հաշտեանս եւ յԵկեղեաց եւ առ մեծ
 սպարապետն Անտիռքայ.¹ եւ պատրաստեալ զիշ-
 խանն Ամատունեաց Վահան որպէս զայր մտացի եւ
 խորհրդական, եւ սուրբ սեպուհն զշմայեակ զեղ-
 բայրն Վարդանայ, եւ զերանելին Սեհրուժան զեղ-
 բայր սրբոյն Աղանայ² ի տոհմէն Արծրունեաց եւ Եղիձէ.

զմի ոմն ի մեծ նախարարացն ի տոհմէն գնունեաց
Առովմ առաքեցին յերկիրն արեւմտից խնդրել
օգնութիւն եւ եթէ նա³ կամեսցի՝ նմա մտանել ի
ծառայութիւնն:

Հազար. Որբ երթեալք յանդիման եղեն թագաւորին
Թէոդոսի, որոյ լուեալ զպատճառ նոցա երթիցն՝
յանձն առնոցը օգնել նոցա գնդիւ. եւ մինչդեռ
պատրաստէր զիրս խոստանն, հասեալ վախճան
սրբոյն վճարէր ի կենցաղոյս, եւ թագաւորէ փո-
խանակ նորա Մարկիանոս, որոյ եւ տեղեկացեալ
զպէտս խնդրոյն Հայոց, հարցանէր զաւագս զրանն.
պատասխանի տուեալ Ընատոլեայ, որ ի ժամուն
սպարապետ էր Ընտիրքայ, եւ Փղորէնտի ուրումն
առն ասորի ազգաւ, որ էր աւագ զրանն թագաւո-
րին եւ ասեն. «մեզ ո՛չ թուի հաճոյ արհամարհել
զուխտ, զոր դրեալ եւ կնքեալ է առ աջին թագաւո-
րացն եւ պատերազմաւ ի բաց հանել զաշխարհ մի
ի ծառայութենէ թագաւորին իւրեանց. այլ եւ
զելս անյայտ իրացդ պարտ է ածել զմտաւ, զոր ո՛չ
ոք կարէ գիտել թէ որպէս վճարեսցի: «Եյսպէս
կասեցուցին զմիտս թագաւորին, (որ) փութացաւ
ևմուտ յուխտ հաստատութեան՝ ձեռնթափ լինել
ի զօրացն Հայոց ամենայն օգնականութեամբ:

*Եյսպէս հատաւ օգնականութիւն յուսոյ նո-
ցա (Հայոց) ի մարդկանէ:*

Հազար. Եւ որբ երթեալն էին յաշխարհն Յունաց՝ ի-
րբեւ տեսին թէ ոչինչ օգնեցան, փութային գո-
նեայ ընդ ընկերս իւրեանց ըմպել զմարտիրոսու-
թեան բաժակն. զի յապաղեալ պատասխանւոյն
(Յունաց) գործ պատերազմին Հայոց եւ Պարսից
կատարէր:

Նպիսկոպոսքն քաջալերել սկսան զանձինս եւ ունէ՝
զօրսն Հայոց. Հայէին յիւրեանց սակաւութիւնն եւ
յերկոցունց թագաւորացն միաբանութիւնն, ոչինչ
վատասրտեալ ըստ առաջին ուխտին խիզախէին եւ
ասէին. պատրաստ եմք ի սպանանիլ եւ ի մեռանել.
դիւրին է Աստուծոյ սակաւուք զբաղմաց գործ գոր-
ծել եւ անարդօք զմեծամեծ իրս կատարել:

Թէպէտ եւ ոչ ունէին թագաւոր առաջնորդ
եւ ոչ արտաքուստ օգնական զոք յօտարաց, սակայն
անձանց առաքինութեամբ եւ սուրբ վարդապետաց
միսիթարութեամբ. Համագունդ յիւրաքանչիւր տա-
նէ ի մի վայր գային վաղվաղակի. զամենայն զօրսն
յերիս գունդս բաժանէին. զգունդն առաջին տային
ցներշապուհ Ամբոսեան պահապան աշխարհին մերձ
ի սահմանս Ատրապատական աշխարհին. զգունդն
երկրորդ ի ձեռն Վարդանայ զօրավարին Հայոց՝ ան-
ցանել ընդ սահմանս Վրաց ի վերայ մարզպանին
Ճորայ*, որ եկեալ էր աւերել զեկեղեցիսն Աղուա-
նից. զգունդն երբորդ տային ի ձեռս Վասակայ իշ-
խանին Ալիւնեաց, որ ընտրեաց ընդ իւր զիշխանն
Բագրատունեաց, զիշխանն Խորխոսունեաց, զիշխանն
Ապահունեաց, զիշխանն Աշհեւունեաց, զիշխանն
Պալունեաց, զիշխանն Գարեգէնից, զիշխանն Ուրծայ
— զօրօք իւրեանց. եւ զայլ բազում զօրս յարքունի
տանէն արկ յինքն եւ զսեպուհս ոմանս յայլմէ տոհմէ:

Եւ սպարապետն Հայոց Վարդան առեալ ընդ Զօրաբ.
իւր ի տանուտէրացն Հայոց, եւ այլ սեպուհք եւ
բազումք ի զօրացն Հայոց եւ գունդք ի զօրացն
մարդպետական այրուձից. եւ հրաժարեալ յիշխա-
նէն Ալիւնեաց Վասակայ եւ յայլ մնացելոցն ընդ

* Մով. Կաղանկատուացի. — Զաւա:

նմա աւագանուցն՝ ողջախորհուրդ մտօք գնային ի
գործ պատերազմի: Եւ մտեալ ի սուրբ Եկեղեցի
երկիրապատանել Տեառն Աստուծոյ ամենակալի, ա-
ռեալ զսուրբ աւետարանն եւ զնշան կենսատու-
խաչին ողջունէր՝ գնելով անյագ ի վերայ բրաց
աշացն եւ ճակատու. դայն առնէին ջերմեռանդն
սիրով եւ որբ ընդ նմայն էին ամենեքեան:

Եւ իշխանն Արևեաց Վասակ վաղվազակի դալու
դեսպանս առնէր առ Միհրներսէ՛հ եւ առ Նիխու-
րական Անքուխտ* եւ առ այլ աւագս, զորս արա-
բեալ էր Միհրներսէ՛հի ի վերայ Հայոց: Վհա՛քա-
կեցի (ասէ) զմիարանութիւն ուխտիս Հայոց եւ ընդ-
երիս կողմանս զգունդն քակեալ բաժանեցի եւ
զայլ ամենայն այր կռուց ցրուեցի ընդ ամենայն մի-
ջոցս աշխարհի. բայց զգունդն երրորդ արարի յԱ-
զուանս. Ել համարձակ ընդ առաջ նորա տալ պա-
տերազմ: Դուք, ասէ, անհոգ լերուք յեկելոցդ
ընդ Վարդանայ ի վերայ ձեր, վասն զի շատք այն
են զորս ես աստէն պահեցի առ իս եւ դա յայժ
սակաւուք է եւ ոչ բազմօք: Զայս գրեաց մարզ-
պանին Անքուխտ. Նա ստուգեալ եթէ սակաւաձեռն
գնդաւ դայ սպարապետն Հայոց ի վերայ նորա՝ կռւ-
տակեաց զամենայն բազմութիւն զօրու իւրոյ եւ
փութանակի անցանէր ընդ մեծ գետն կուր եւ պա-
տահէր նմա հանդէալ Խաղիսաղ⁴ քաղաքի:

Քաջն Վարդան եւ ամենայն զօրքն իբրեւ տե-
սին զբազմութիւն գնդին հեթանոսաց, թէպէտ եւ
կարի նուազունք էին. ոչինչ զանգիտեցին, այլ միա-
բանեցին եւ ասէին. “Տէր, զինու եւ ասպարաւ քով
օգնեա մեզ, զի ծանիցեն ամենեքեան, եթէ ի ձեռս

* Մով. Կաղանկ. — Մերեմելու:

քոյ է յաղթութիւն եւ պարտութիւն, եւ մեք պատրաստ եմք ի մեռանել վասն քո սիրոցդ եւ ճշմարտութեանն։»

Ի ժամ՝ մարտին կարգէր զիւր գունդն ըստ Դաքարբաւ ականին այրուծիոյն. երիս յառաջն բաժանեալ՝ տայր ի ձեռս իւրաքանչիւր զօրագլխի. որում աջոյ կողմանն կացուցանէր զօրագլուխ զԱրշաւիր Կամսարականն, որ էր փեսայ զօրավարին Հայոց Վարդանայ, ունելով զդուստը նորա ի կնութեան, եւ նիզակակից տայր նմա զՄուշ զաւագ սեպուհ յաղդ էն Գիմաքսենից. եւ զահեակ կողմն տայր ի ձեռն Խորենեայ Խորխոռունուց եւ զօրաւիգն ընդ նմա կացուցանէր զՀմայեակ Գիմաքսեան. եւ ինքն սուրբ զօրագարն Վարդան պատրաստէր զինքն միջոյ տեղւոյն յարձակման։ Եւ այսպէս յօրինեալ զՃակատն եւ յԱստուծոյ խնամն ապաւինեալք յարձակեցան ի վերայ թշնամեացն, եւ զաջ թեւն բեկեալ զՃախոյ կողմամբն արկեալ ընդ երեսս դաշտին փախստական առնէին. ամենեքեան առհասարակ այր զախոյեան իւր յերկիր կործանէր։ Յորս նախագոյն յառաջեալ ի տեղի մարտին Կամսարականն Արշաւիր եւ Մուշ, որք յանգիտութենէ տեղեացն դիպեցան թանձրախոր սաստիկ մօրից եւ ի յառաւելապէս դիմեցմանէ երիվարացն անկեալք ի տիղմն հանդերձ երիվարօքն խրէին. անդ կատարեալ պսակէր երանելի սեպուհն Գիմաքսենից Մուշն ի Խորականայ. իսկ Կամսարականն իցեալ յերիվարէն ի հետիւսս սպանանէր զԱռւրիկն՝ զեզբայր Վինաց թագաւորին. եւ ի բաց ձգեալ զերիվարն ի սաստիկ խոր տղմոյն, ուր եւ մզկ մի զերծեալ յոտանէն՝ թաղեալ մնայր անդէն ի մօրին. եւ ինքն Կամսարականն միամցիկ

տղմաթաթաւ. Հանդերձ ամենայն զինուն հանեալ
զերիվարն ի ցամաք անվեհեր քաջաբար յերիվարն
հեծանէր եւ զթեւ իւրոյ կողման թշնամեացն փա-
խըստական առնէր: Եւ տեսանէր զերանելի սպարա-
պետն Հայոց Հանդերձ ամենայն Հայոց գնդաւն զի
ածէին⁵ առաջի իւրեանց զբազմութիւն զօրացն
Պարսից. յորոց զկէսն սրովք իւրեանց դիաթաւաւալս
յերկիր կործանէին եւ զկէսն գետավէժս արարեալ
հեղձամղձուկ առնէին եւ զայլն ի նոցանէ դաշտացն
Առաջնական կուղական
Եւ անտառախիտ մայրեացն՝ առ խորագոյն դարիւք
լուրնաս⁶ գետոյ, ցրուեալս վատնէին. իսկ ոմանք
յաւագորերոյ Պարսիցն ելեալք ի նաւս յայնկոյս
գետոյն մեծի փախստեայք լինել ձեպէին. որ եւ ըզ-
կամսարականն Արշաւիր զիշսանն Արշարունեաց
ստիպով փութացուցանէր զօրավարն Հայոց զկնի
փախստէից նաւացն նետաձիգ լինել՝ ի հաստատա-
ձգութիւն եւ յանվըեալ դիտողութիւն առնն վըս-
տահեալ:

Իսկ կամսարականն Արշաւիր խոցեալ զնաւա-
վարսն եւ զայլս բազումս ի նաւսն կարեվէրս առնէր,
եւ բազումք ի նաւավարացն եւ գլխաւորացն Պար-
Եղիձէն. սից գետասոյզ եղեալ կորնչէին. եւ ոչ գտանէր
ոք ամենեւին ի նոցանէ ապրեալ եւ թագուցեալ
յանտառախիտ մայրիս դաշտացն: Քայց մի ոմն ի
զօրականէ թշնամեացն մազապուր պրծեալ ի պա-
տերազմէն գոյժ տանէր ի մնացեալ բուն բանակն:
Զօրքն Հայոց ժողովէին զբազում աւար բանակին՝
բազում արծաթ եւ ոսկի եւ զզէնս եւ զզարդս
զարի արանց եւ զքաջ երիվարաց: Յարձակէին ի
վերայ բերդիցն եւ քաղաքացն, զոր ունէին Պար-
սիկքն յԱշխարհին Աղուանից եւ զերամն մոգացն

գնէին գէշթունոց եւ գաղանաց, աղատէին զեկե-
ղեցիսն յանհնարին նեղութենէն:՝ Եւ այսպէս շնոր-
հեալնոցա զյաղթութիւն վերին օդնականութեանն՝
դառնային ի բանակս իւրեանց. եւ գաղարեալք ան-
գէն ի տեղոցն զօրն զայն՝ ի վաղիւն չուեալք ան-
ցանէին ընդ գետն կուր:

Բաղումք ի նախարարացն Աղուանից եւ յամե-
նայն շինականացն՝ որք ցրուեալ էին յամուրս լե-
րանց Կապիկու:՝ իրբեւ տեսին զյաջողութիւն գոր-
ծոյն, գային խառնէին ի զօրս նոցա. գնային ի վերայ
պահակին Հոնաց⁸՝ որ է ընդ մէջ իշխանութեանն զազար.
Աղուանից եւ Հոնաց, քանդէին զպահակն եւ կո-
տորէին զզօրսն որ ի ներքս բնակեալ էին, եւ ըզ-
դուռնն տային ի ձեռոս Վահանայ,՝ որ յազգէ թա-
գաւորացն Աղուանից. դեսպանս արձակեցին յաշ-
խարհն Հոնաց ընդ նոսա ուխտ հաստատել՝ անքա-
կութեամք ունել զմիաբանութիւնն.՝ իսկ նոքա (^{Ո՞սկու}
(Հոնկ) իսկցն հասին ի տեղին եւ ականատեսք լինէին
յաջողմանն. յանձն առին զերդումն քրիստոնէու-
թեան պահել ընդ նոսա հաստատուն միաբանու-
թիւն:

* Մովսէս Կաղանեկառուացին ասում է. ու Արդանայ ու-
մենա յազգէ թագաւորացն Աղուանից ...

ԳԼՈՒԽ Ժ.

Ն ե ն գ ո հ թ ի ն ն մ վ ա ս ա կ ա յ :

“ Ա մ ե ն ա յ ն թ ա գ ա ւ ո ր ն թ ի ն ա բ ա ժ ա ն ա լ
յ ա ն ա լ ն ա ւ ե ր ի ւ ” Դ Ա Յ Ա Հ :

Եւ մինչդեռ այս ամենայն կատարէր ըստ կամաց նոցա, յանկարծակի դեսպան հասանէր առ Վարդան ասելով թէ “արդ՝ ստեաց անօրէնն Վասակ ուխտին Աստուծոյ. նոյնպէս եւ մնացեալքն անդէն առ նմա աւագանին Հայոց յետս կացեալ ընդ նմա ապստամբեցին, դեսպան արձակեցին ի Պարսս եւ նամակօք ուխտազրեցին ընդ նոսա եւ զբերդեան¹ ամրոցացն Հայոց ի բաց կալան եւ զիւրեանցն բերդակալս արարեալ զգուշացուցին. եւ զրդիս տոհմին Մամիկոնէից եւ Կամարականաց եւ զայլոց տանուտէրացն ժողովեալ յիւրաքանչիւր դայեկաց նենդաւորն Վասակ՝ ետ ածել² առ ինքն եւ ամրացոց յանառիկ ամուրս աշխարհին Աիւնեաց.,, աւերեալ զձմերոցս³ արքունի, որ կայանք զօրացն էին, եւ զնահանգն Արտաշատու՝ զԱրտաշատունին ինքնին գլխովին եւ հրձիդ արարեալ եւ զամենեցուն ձեր ընտանիս մերժեալ յիւրաքանչիւր բնակութենէ. ձեռնարկեալ եւ ի սուրբ եկեղեցիսն. գերի վարեալ զընտանիս քահանայից եւ զնոսին կապեալ եւ եղեալ ի բանդի. գունդն, որ ի կողմանս Ատրպատականի, ոչ ժամանեաց ձեռն տալ եւ դեռ պահեն ընդ ձեզ զուխտ միաբանութեան. բայց այն որ ընդ նմայն էին, բազումք զհետ մոլորեցան նորա ամրարշտութեանն:,, եւ լուեալ զայս

¹ Դ ա զ ա ր ն ա ս ու մ է ., Ա տ ա յ ս ա ն ե լ առ թ ա գ ա ւ ո ր ն Պ ա ր ս ի ց :,,

ամենայն սպարապետին Հայոց Վարդանայ հանդերձ
Նախարարօքն եւ զօրուն որ ընդ նմայն էին չորտմել
ոչ կարէին. եւ զանձինսն եւ զգերեալ տղայսն ի
պահպանութիւն Ամենահնար Աջյն յանձն արար-
եալ չուեցին միաբան ամենեքեան յաշխարհէն Ա-
ղուանից՝ եւ հասանէին՝ յերկիրն Հայոց ի գաւառն
Այրարատոց՝ յաւուրս երեսուն,, եւ անդ զաւուրս ^{Մայուսին}
^{նազ.} ձմեռայնոյն դադարեալք՝ փութային զաւուրս գար-
նային ամսոյն տեսանել եւ յօր իւրեանց նահատա-
կութեան հասանել*. քանզի ոչ եւս ինչ այլ բնաւ
ածէր զմտաւ որ զյաղթութիւն կամ զպարտումն.
Եւ յետ ամսօրեայ աւուրց եղեւ խմբումն մեծ պա- ^{Ունչի.}
^{ճողին.} տերազմին:

Ազդ եղեւ ուրացեալն Վասակայ եւ իշխանացն ^{Եղիձէ.}
Քաջութիւն գնդին Վարդանայ եւ միաբանութիւնն
չոնաց. զդիշեր մի օգնական գտեալ նորա՝ փախուր-
տեայ անկանէր յամուրս իւրոց աշխարհին. եւ այն-
պէս տագնապաւ մերժեցաւ, զի՞ զգերի եւ զաւարն,
զօր առեալ էր յԱյրարատ գաւառէ՝ եւ զիւրն
եւս եթող եւ փախաւ. Քանզի ժամանակ ձմերայնոյ
էր եւ զռօճիկո թշնամեաց գնդին հարեալ էր, ոչ
կարէր՝ Վարդան՝ զմիով տեղեաւ համագունդ ըզ-
զօրսն գարմանել. այլ սփուէր ընդ գաւառս գաւառս
աշխարհին, պատուէր տայր պատրաստական լինել
կազմութեամբ առ ժամանակ գարնայնոյն. եւ զա-
կաւս յաւագ նախարարացն գործակից իւր թողեալ.

* Ստեփանոս եպիսկոպոս Աիւնեցին ասում է. « մեծա-
յաղթութեամբ եկեալ ի պատերազմն որ առ Ազուանն
այլովք ազատաք խորհէին ի միասին բարձր
հարաբեկաց մինչ թժափեցան յամենայն յուսոյ՝ զմահ
ընտրեցին լաւ քան զիւեանս. եւ անցեալ յԱրտազ
գաւառ. եղեւ եղեւ խմբումն մեծ պա-
տերազմին, յորում պատակեցաւ սուրբն Վարդան:

ի վերայ ունելով զթագաւորանիստ տեղիսն, դունդո
գունդս արձակէր յաշխարհն Արևնեաց. առնոցը եւ
աւերէր զբաղում դաւառս եւ այնպէս ի նեղ ար-
կանէր զնա՝ զԱ ասակ՝ եւ զամենայն զօրսն, որ ընդ
նմա, զի զէշս եւ զծիս մեռելոտիս առ սովորյն անխը-
տիր ուտէին: Եւ բաղում հարուած հասուցանէին
ի վերայ ուրացելոյն, մինչեւ ժողով սուրբ եպիսկո-
պոսացն եւ ամենայն ուխտ քահանայութեանն գառ-
նապէս արտասուս իջուցանէին ի վերայ չարաչար
վշտացելոյն:

Ամենայն եպիսկոպոսքն եւ երիցունք պատուէր
հրամանի տուեալ աշխարհին զողջոյն ամիսն Քաղոց³
պահօք եւ աղօթիւք առնել ինդրուածս առ Աս-
տուած. եւ զոմի յառաջին կապելոց Պարսկաց ա-
ծեալ զառաջեաւ նախարարացն, խօսէին ընդ նմա
եւ ցուցանէին զամենայն վեասն՝ աշխարհաց աւե-
րելն, զօրացն արքունի հարկանիլն. ցուցանէին նմա
զիսարէութիւն ապստամբին Վասակայ, որ Հայոց
քանիւ⁴ խաբեաց զթագաւորն յանձն առնուլ զմո-
գութիւն: Արձակեցին զնա հրեշտակութեամբ ի
հնարս հայթայթանաց (թերեւս կարասցեն զեղ-
րարս իւրեանց ի նեղութենէն գողանալ):

Երթեալ այրն պատմեաց զայս ամենայն յա-
կանջս թագաւորին: Հայեցաւ ետես՝ թագաւորն
զինքն լի տկարութեամբ: Գիտաց՝ եթէ զամենայն,
զոր կամի առնել ոչ կարէ կատարել. սկսաւ քաղցր
եւ աղերս բանիւք խօսել ընդ ամենեսեան եւ ասել՝
“զի՞նչ ինչ վեաս գործեալ է իմ. ո՞ երբէք նե-
ղեաց, պնդեաց գարձուցանել ի մի օրէնս մոգու-
թեան. մանաւանդ վեասն օրինաց քրիստոնէու-
թեանն, ‘զոր’ զցյգ եւ հաւասար համարիմ դենիս

մազդեղանց. տեսէ՛ք, զի ետուք գործել ինձ զոր
ինչ ոչ կամէի:,, Զայս ամենայն խօսէր եւ զվեասս
յանցանացն արկանէր զմոգպետաւն եւ զմոգօքն.
սակաւք ի նոցանէ ասէին: “Այս, արքայ քաջ, այդ
այդպէս է որպէս ասացերդ, եւ արդ կարես զամե-
նայն ուղղութեամբ նուածել. զի տուեալ է քեզ
աստուածոցն, զի զամենայն, զոր եւ կամիս, կարես
առնել: Երկայնամիտ լեր եւ համբերութեամբ թո-
ղացո մարդկանդ անդրէն զքրիստովնէութիւն, եւ
դոքաք զապստամբսն ածցես ի հաւանութիւն:,, Հա-
ճոյ թուեցան բանքն առաջի թագաւորին: Այն օր
հրամայէր կալ յօրէնս քրիստոնէութեանն. հրով-
արտակս առաքէր վասն քրիստոնէից. “Եթէ ի
կապանս ոք կայցէ, ‘ասէ’, արքունի հրամանաւ ար-
ձակեալ լիցի, եւ եթէ ինչք ուրուք յափշտակեալ
իցեն, դարձցին անդրէն. այնպէս եւ երկիրք, թէ
հայրենիք, թէ պարգեւականք եւ եթէ քսակա-
գինք, եւ հանեալ ուրուք իցէ, հրամայեցաք, զի
դարձցին:,, Խնդրէր ի նոցանէ վկայութիւն հաւա-
տարմութեան եւ երդմամբ յուխտ մտանէր, եթէ
“Աչինչ յիշեցից զքէն վրիժուցն. որպէս ունէիք
յառաջ ճշմարտութեամբ զօրէնս ձեր, այսուհետեւ
առաւել կալարուք, բայց միայն ի ծառայութենէ
մերմէ մի՛ ելանէք:,, Խրբեւ ստուգեաց, եթէ Հո-
ռոմը ի բաց կացին ձեռնտու լինել քրիստոնէու-
թեանն, դարձեալ յառաջին կարծիս մոլորութեանն
ըրջեցաւ:

Իսկ Հայք զարմացեալ ընդ թերի խորհուրդն
ասէին. “Քանի՛ լիքը է խորամանկ խարէութիւն
նորա. զի երկիցս եւ զերիցս զփորձ առեալ մերոյ ան-
քակ միաբանութեանս, տակաւին կամի զմել լքու-

յանել. զո՞ր բարեգործութիւն տեսաք առ ամենայն եկեղեցիս, որ են յաշխարհին Պարսից։ Զի որ ինքն իւր չար է, այլում բարի ոչ կարէ լինել, զի չիք յանիրաւութենէ արդարութիւն, ի ստութենէ ճըշմարտութիւն։ Ո՛չ պատրիմք իրրեւ զտղայ եւ ոչ մոլորիմք իրրեւ զանտեղեակս եւ ոչ խարիմք իրրեւ զտգէտս, այլ պատրաստ եմք ամենայն փորձութեանց, զի յորում սկսաք ի նմին եւ կատարեսցուք քաջութեամք եւ ոչ վատութեամք. ի վերայ պարգեւաց եւ բարիս առնելոյ մեղ՝ զՃշմարիտ կեանս կամիք հանել ի մէնջ, որում չիք հնար եւ այլ մի՛ եղիցի։

“Որ հայհոյէրն զքրիստոս եւ ուրացուցանէր ի նմանէ զհաւատացեալս, եւ որ երգնոյր ի սնոտի պաշտամունս իւրոյ մոլորութեանն, անցուցանել զամենայն չարչարանս ընդ պաշտօնեայս եկեղեցւոյ, արդ եկեալ գողանալով գոհութիւն մատուցանէ եւ այնու կամի զամենայն չարութիւն իւր ի մեղ հեղուլ։ Ո՛չ այդմ հաւատամք եւ ոչ զսուտ հրամանդ յանձն առնումք։”

‘Նա ‘Յազկերտ’ քակեաց յինքենէ զծերն լի դառնութեամք. գունդս գումարէր եւ բաղում երամակս փղաց յղէր ընդ նմա. հասեալ մերձ ի սահմանս Հայոց, մտանէր ‘ծերն’ Միհրներսէ՛հ’ ի քաղաքն ի Փայտակարան առ պատրաստութեան իւրոց չարահնար խորհրդոց։ Սա էր իշխան եւ հրամանատար ամենայն տէրութեանն Պարսից, որում անունն էր Միհրներսէ՛հ։

Միհրներսէ՛հ քանդի գիտէր զամբարշտութիւնն Վասակայ, յղէր եւ կոչէր զնա առ ինքն. եւ ստուգէր զիւր հաւատարմութիւնն եւ զՃայոց ան-

իրաւ ապստամբութիւնն . նա թէպէտ եւ յցք դսրովէր զնա , այլ արտաքին դիմօք մեծարեաց եւ հայեցցց զնա ի կարծիս մնոտիս՝ իբրթէ անկ իցէ նմա հասանել մինչ ի թագաւորական վիճակն ,⁵ բայց միայն հնարս իրացն խնդրեսցէ եւ թագաւորին կամք կատարեսցին յաշխարհին : Իբրեւ յանձն էառ՝ Վասակ՝ երթալ զկնի կամաց նորա՝ գողաբար սողեցաւ եւ եմուտ իբրեւ զօձ ի մէջ ամրացելոցն . էառ եւ եհան յայտնութեամբ զբաղումս յաղատաց եւ զբաղմագոյնս իշխանաց եւ զայլ ոմանս յանուանեալ քահանայից : Եւ բովանդակ զիւր աշխարհին ապստամբեցցյց յուրացութիւն :

Կենդաւոր իշխանն Աիւնեաց Վասակ ոչ երբէք գաղարէր գրել նամականի առ իշխանս եւ շինականս եւ քահանայս աշխարհիս Հայոց . ցուցանէր իմն բերեալս ի դրանէ ուխտս սուտս եւ վկայութիւնս ընդունայնս թէ արքայից արքայ զքրիստոնէութիւն շնորհեաց աշխարհի եւ զվեաս կոտորածի մոգուց չինդրէ . եւ զապստամբութենէն ասէ թէ բնաւ եւ յիշեմ իսկ ոչ , միայն թէ ի բաց գառնայք ի խրատուէ եւ ի բանից Վարդանայ եւ մի կորնչիք ընդ նմա . եւ զինքենէ գրէր ուխտանենդն Վասակ թէ ես լինիմ միջնորդ այսմ ամենայնի եւ անվեաս պահեմ զաշխարհս Հայոց . եւ տուեալ ի ձեռոս սուտ քահանայից , տայր ըրջեցուցանել ընդ աշխարհին Հայոց : ,

Երեց մի Զանգակ անուն , երեց մի Պետրոս անուն , սարկաւագ մի Սահակ անուն^{*} սուրբ աւետարանաւն երդնուին եւ ասէին՝ եթէ «Ի թագաւորէն

* Բատ Վազարու՝ երեք երեց էին՝ Զանգակ , Սահակ Հայնող , Պետրոս երկաթի : Սահակն եւ Պետրոս ի Անհեաց գոււառէ :

շնորհեսցի ամենեցուն քրիստոնէութիւնդ „ եւ խորաբաննկութեամբ զբազումն ի սուրբ միաբանութենէն ածէին խառնէին ի գունդս ուրացողացն։

Գրեաց՝ Վասակ՝ եւ եցոյց մեծ հազարապետին մեծապէս պարծելով՝ որպէս աշակերտեաց ի մոլորութիւն խարէութեան. եւ բաժանեալ եւ երկցեղս երեւեցոյց զզօրսն Հայոց. Քակեաց եւ զմիաբանութիւն աշխարհին Վրաց ի Հայոց եւ Աղուանիցն եւ Աղձնեացն։ Ըստ մեծի չարութեան նորա՝ առաւել եւս ժամանակն երեր նմա զյաջողութիւն իրացն. զի ամենեւին արտաքուստ օգնական ոչ ոք գտաւ գնդին Հայոց, բայց ի Հոնաց. սակայն՝ եւ վասն նոցա կուտեաց զբազում այրուձին Արեաց,⁶ արգել եւ փակեաց զդրունս ելին նոցա։ Զայս ամենայն գրեր եւ ցուցանէր մեծ հազարապետին պարսից, որ կոչէր առ ինքն զվասակ եւ որք ընդ նմա իշխանքն ամենեքեան. բազում պարգեւս բաշխէր նոցա յարքունուստ եւ զօրացն, որ ի նորա բանի էին։ Եւ զուրացեալ երիցունսն ցուցանէր՝ Վասակ՝ հաստատէր եւ յայտ առնէր, եթէ որքօք որսացայց զնոսա քակտել ի միաբան ուխտէն։ Հազարապետն իրբեւ զայն լսէր, յոյժ շնորհակալ լինէր եւ յոյս առաջի զնէր նոցա. “Եթէ լիցի մեր յաղթութիւն, զայլոց քահանասից կեանս՝ դոցա շնորհեցից եւ ըղմեծ վաստակ դոցա ցուցից թագաւորին։”

Այսպէս շարժեաց՝ Վասակ՝ եւ շփոթեաց զաշխարհն Հայոց մինչեւ զբազում հարազատս քակեաց ի միմեանց։ Զոր ինչ ոչ գիտէին անօրէն հեթանոսքն՝ իմացուցանէր նոցա։

Զայս ամենայն չարիս իրբեւ ետեսինմա Միհրներսէհ, քան յանձն իւր՝ առաւել ի նա էր յու-

սացեալ: Եռաւ ի նմանէ զթիւ համարոյ բազմութեանն. առաւել եւս փութացաւ ուսանել թէ քանիք իցեն պարագլուիք քաջ նահատակացն, զի երիս ընդ միոյ պատրաստեսցէ. դայս ամենայն տեղեկացեալ ի նմանէ, կոչէր զամենայն զօրագլխեանն,⁸ պատուէր հրամանի տայր ամենեցուն յանդիման նորա, զի խրատու նորա լուիցեն ամենեքեան. Եւ զամենայն զօրսն զօրագլխօքն հանդերձ յանձն առնէր առն միում յաւագացն, որում անուն էր Մուշկան Կիւսալաւուրտ: Եւ ինքն դնայր յերկիլն արեւելից, եւ յանդիման եղեալ մեծի թագաւորին, պատմէր զամենայն անցս իրացն՝ զիւր հնարաւոր իմաստութիւնն եւ զլասակայ խաբերայ պատրանսն, զի քակեալ երկպառակեաց զգունդն Հայոց:

Դառնացաւ ծերն՝ Յազկերտ: յանձն իւր, եւ ասէ անսուտ երդմամբ. “Եթէ ապրեսցի անօրէնն այն ի մեծ պատերազմէն, մեծաւ անարդանօք տամ ըմպել նմա զբաժակն դառնութեան մահու:”

ԳԼՈՒԽ ԺԱ.

Ո' ա կ ա ս ե մ Ա հ ա ր ա յ ր ի :

“Ա ա ն ո ւ ի մ ա յ շ ե ա լ ” մ ա ն է . մ ա ն ի մ ա յ
շ ե ա լ ” ո ւ ն մ ա յ ո ւ թ ի ւ ն է : ” Ե Վ Ի Շ է :

Եւ հասեալ ի տօն մեծ զատկին՝ բովանդակ
ուխտապահքն եղեն ընդ միմեանս աւետաւոր յարու-
թեամբ կենարարին. եւ յետ սակաւ ինչ աւուրց
լուան եթէ զօր եհաս բազում ի Հէր եւի Զարեւանդ
Եկէ. գաւառու:՝ Մեծն Վարդան ոչինչ թերահաւատու-
թեամբ զանդիտեաց. քաջալերեցաւ յանձն իւր եւ
զազատ. քաջալերեաց զզօրսն:՝ Ազդ առնէր ուխտապահացն
(որք յաղագս տօնի աւուրց երթեալք էին առ ըն-
տանիս իւրեանց) եթէ “գունդ բազում հասեալ
գայ բերելով աստուածասիրացն պսակս երկնաւորս.
արդ՝ որ ոք ցանկայ առնուլ՝ աճապարեցէք. եւ
եթէ ոք խորհի այլազդ ինչ, որպէս եւ այլքն, դա-
դարեալ հանդիցէ՝ ուր եւ թուեսցի հաճոյ ումեք.
քանզի ոչ ոք պսակի ընդ ընկերաց իւրոց, թէ ոչ
տանցի:,, Եւ զայս լուեալ ճշմարտասիրացն եւ զան-
մահութիւն սիրողացն ճեպեալ ընթանային զհետ
Եկէ. Վարդանայ սպարապետին Հայոց:՝ Եւ հրաման տըւ-
եալ ժողովիլ յԱրտաշատ,՝ զի դեռ եւս ինքն ու-
նէր զամենայն աշխարհին:

Առաքէր ‘Վարդան’ միաբանութեամբ աւա-
գանւոյն սեպուհ մի յազգէն Ամատունեաց, որում
անուն էր Առանձար, իրբեւ երեք հարիւր հեծե-
լով երթեալ լրտեսել զբազութիւն զօրացն Պարսից:

Առանձար եւ գունդն որ ընդ նմա՝ տեսին զբա-
նակն Պարսից եւ զհզօր վերջապահ թեւով միով

անկեալ՝ զբազումս հանեին ընդ սուր եւ զայլս
փախստականս արարեալ արկանեին ի զօրն Պարսից.
Եւ ինքեանք դարձեալ՝ ողջանդամք հասանեին ու-
րախութեամբ ի գունդն Հայոց եւ պատմեին զԱս-
տուծոյ զօրութիւնն, եւ վասն զօրագլխացն՝ թէ
Մուշկան Նիւսալաւուրտ եւ Գողզվճն են. տային
գիտել եւ զայն եւս՝ սթափութեամբ հասանել ի
միջյ կողման աշխարհիս: Զոր լուեալ սպարապե-
տին՝ Ճեպէին երթալ ընդդէմ նոցա. ասէին “Թե-
րեւս անդէն ի տեղւոցն ի Հէր եւ ի Զարեւանդ
գաւառին՝ վճարին ելք գործոյն պատերազմին: Աա-
կայն եւս առաւել ստիպով եկեալ հասանեին
գունդն Պարսից ի գաւառն Արտազ³ հուպ ի գեօղն
Աւարայր ի շրջափակ տեղի Տղմուտ դաշտին. ի միջի
նորա ածեալ զակիշ բանակէին. յաւուր ուրբաթու
մեծի տօնին գլենդէկոստէին գիմեալ հասանեին մերձ
ի նոյն տեղիս զօրքն Հայոց.՝ լինէր հանդէս համա- հահակ.
րուն վաթսուն եւ վեց հազար այր հեծեալ եւ հե-
տեւակ. եկին ընդ նոսա սուրբքն Յովսէփ եւ
Վեւոնդ երէց եւ այլ քահանացք: Գտեալ ան շաբար.
պատրաստագոյն զզօրսն Պարսից՝ թէ կամեցեալ էին,
կարող էին մասնաւորապէս վնասել. բայց թոյլ
տուեալ դադարեցին յայնմ աւուր. մօտ առ զօրսն
Պարսից բանակին ի ժամ երեկոյին զկանոն պաշտա-
ման ժամու աղօթիցն ըստ սովորութեանն լցեալ՝
զուարձանային չափաւոր ուրախութեամբ կերա-
կրովքն. եւ կատարեալ զամենայն, առնուին հրաման
ի սուրբ քահանայիցն արթուն խնդրուածովք կա-
տարել զգիշերն յաղսթս:

Սուրբ երէցն Յովսէփ, որ զկաթուղիկոսու-
թեանն ունէր զաթոռ, հրաման տայր առն Աստու-

ծց Պետոնդի խրատել զժողովուրդն եւ քաջալերել
եւ սուրբ երէցն Պետոնդ զամենայն զդիշերն ան-
ձանձրցիթ ուսուցանէր զամենեսեան առակաց մեկ-
նութեամբք. յիշեցուցանէր ամենեցուն նախ զան-
պատումն համբերութիւն սրբոն Գրիգորի, ապա
զայլոցն ամենեցուն. ասէ “ոմանք տանչանօք եւ մա-
հուամբ, ոմանք պահօք եւ գետնատարած անկող-
նօք. այլք աղքատասիրութեամբք եւ կէսք աշխար-
հաշինութեամբք եւ արդար դատողութեամբ ե-
րեւեալ ընտիր գտան Աստուծոյ. քանզի ոչ բոլորե-
ցուն զիսպի մարդասիրութեան վիճակն, այլ ըստ
ժամանակի որպէս եւ բաշխէ վերին տեսչութիւնն.
եւ պարտին առողքն արդար վաճառականութեամբ
Ենէլ ընդ անցաւորիս զանանցն: ’Եթէ մահուամբ
մահ մեռանի, մի երկիցուք մահակիցք լինել Քրիս-
տոսի, զի ընդ որում մեք մեռանիմք, ընդ նմին եւ
կենդանանամբ: Այլքն ամենայն, որ ըստ հաւատոց
քաջութիւնս կատարեցին ի դարս իւրաքանչիւր,
գովեցան ի մարդկանէ եւ արդարացան յԱստուծոյ:
Ապաքէն նոյն Տէր է ի սկզբանէ եւ մինչեւ ցայսօր
եւ առ յապա. մեր յօյն մեզ կրկին երեւի. եթէ
մեռանիմք՝ կեամբ, եւ եթէ մեռուցանեմք՝ մեզ նոյն
կեանք առաջի կան:,, ’Բազում եւ այլ բանիւք քա-
ջալերէր զիւրաքանչիւր ոք ի մեծամեծ աւագանուոյն
հանդերձ երանելեաւն Յովսէփաւ: Որոց վարդա-
պետութեան մտադիւրութեամբ լուեալ երանելոյն
Ենէլ Վարդանայ՝ սկսաւ խօսել ընդ զօրսն եւ ասէ. ’Ի
բազում պատերազմունս մտեալ է իմ եւ ձեր ընդ
իս. է՛ ուրեք զի քաջապէս յաղթեցաք թշնամեացն
եւ է՛ ուրեք զի նոքա մեզ յաղթեցին. անարդ եւ
անօդուտ զքաջութիւնսն համարիմ եւ առ ոչինչ

զպարգեւոն զբաղումն, վասն զի ամենեքեան խա-
փանելոց են։ Մի՛ երկուցեալ զանդիտեսցուք ի բազ-
մութենէ հեթանոսացն. եթէ հասեալ իցէ ժամա-
նակ կենաց մերոց, սուրբ մահուամբ պատերազմիս՝
ընկալցուք խնդութեամբ սրտիւ, բայց միայն յա-
րութիւնս քաջութեան վատութիւն մի՛ խառնես-
ցուք։ Ենմուաց է ինձ զանօրէն իշխաննե խաբեցաք.
ի վերին երեսս զկամն ամբարշտութեանն կատա-
րեցաք. վասն սիրելեաց, որ ի մեծի նեղութեան
էին, հնարս խնդրէաք յանդորր հանելոյ. եւ իբրեւ
նոցա ոչինչ կարացաք օգնել, անհնար լիցի այս՝
եթէ վասն մարմնաւոր սիրոյ զւստուած ընդ մարդ-
կան փոխանակիցեմք. յերիս կոխւս Տէր ինքնին մե-
ծաւ զօրութեամբ օգնեաց մեզ. զանուն քաջու-
թեան ժառանգեցաք. եւ զզօրսն արքունի շարաչար
հարաք. եւ զմոգսն անողորմ սատակեցաք. եւ ըզ-
պղծութիւն կոապաշտութեան ի տեղեաց տեղեաց
սրբեցաք. եթէ զայլս կոտորելով ի վերայ աստուա-
ծային օրինացն պարծանս անձանց ժառանգեցաք,
որչափ եւս առաւել եթէ մեք մեռանիցիմք ի վերայ
մեծի վկայութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի,
որում եւ երկնաւորքն են ցանկացեալ, եթէ գյոր
հնար։ Ո՞ր օր լուան զմենչ մարդիկ ի գործ ամբարշ-
տութեանն, արտասուս բազում հեղան ի սուրբ
եկեղեցւոցն եւ ի մեջ սիրելեացն մերոց. եւ ընկերք
մեր սպառնային մեզ մահ դառնութեան ի վերայ
հասուցանել, եւ ծառայյքն մեր սարտուցեալ փախ-
չէին ի մէնց. եւ որ մեծն քան զամենայն ասացից՝
ոչ միայն մարդիկ յերկրի՝ այլ եւ հրեշտակք յեր-
կինս զերեսս իւրեանց դարձուցին ի մէնց, զի մի՛
տիտուր դիմքը հայեսցին ի մեզ։”

“Եւ ահա եկն եհաս ժամանակ, զի զամենայն զկեղտ անուն ի մէնջ ի բաց բարձցուք. երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ. զթերահաւատութիւն մէք ի մէնջ վաղ մերժեցաք. ընդ նմին եւ երկիւղն փախիցէ ի մտաց եւ ի խորհրդոց մերոց:”

Առաքինի զօրավարն դարձեալ եւ զմի մի ի նոցանէ քաջալերէր ի ծածուկ եւ զամենայն պակասութիւն աղքատութեան լնոյր յանձնէ եւ յընկերաց, որց զէն չէր, զէն պատրաստէր. եւ որում հանգերձ պիտոյ էր, հանդերձ զգեցուցանէր. եւ որում երիվար, երիվար տայր: Առատ ոռմկօք ուրախ առնէր զամենեսեան. զքաջ արանց յիշատակարանս հանապաղ երկրորդէր առաջի նոցա. ի ձեռն առեալ զքաջ նկարագիրն Մակարայեցոցն ընթեռնոյր ի լսելիս ամենեցուն. յուշ առնէր զօրականին՝ որպէս ազգատոհմն Մատաթեայ քակտեալ բաժանեցաւ ի միութենէ. շինեցին մեհեանս, խոտորեցան յԱստուծոյ եւ ընկալան զպատիժս պատուհասի մահուան ի սուրբ միաբանելոցն:

Եւ այսպէս խօսեցեալ սրբոյ զօրավարին ի ժամ հաւուն ասելց՝ հրաման տային սուրբն Յովսէփ եւ զեւոնդ հանդերձ ամենայն քահանայիւք զպաշտօն կանոնին կատարել: Սեղան ուղղեալ զամենասուրբ խորհուրդն կատարեցին. ուղղեցին եւ աւազան, եւ եթէ գոյր ոք երեխայ ի բազմութեան զօրուն, ըզդիշերն ամենայն մկրտեցին եւ ընդ առաւօսս սուրբ օրինացն հաղորդեցան: Ազաղակեաց ամենայն բաղմութիւն զօրացն՝ “հաւասարեսցէ մահ մեր ընդ մահու արդարոցն եւ մի տացէ զեկեղեցի իւր ի ձեռս հեթանոսաց:”

Եւ ի գործ առաջիկայ իրացն փութանային, զասն

զի մերձեալ էր ժամ ելից արեգական եւ գունդն
պարսից ճակատել ի պատերազմն պատրաստէին:

Իբրեւ ետես զօրավար գնդին Պարսից, եթէ Երանէ.
բարձաւ յոյս ակնկալութեան իւրոյ ցրուել զնոսա
'զշայս' յանքակ միաբանութենէն, յայնմ ժամա-
նակի յառաջ կոչէր զանօրէնն Վասակ եւ զամենայն
ուրացեալ իշխանսն Հայոց եւ ուսանէր ի նոցանէ
զհնարագիտութիւն յաղթութեան. հրամայէր ա-
ծել զառաջեաւ զերամակս փղացն եւ առ մի փիղ
երեք հազար սպառազէնք. խօսէր ընդ մեծամեծսն
արքունի հրամանաւ եւ ասէր. "յիշեցէք այր իւրա-
քանչիւր զպատուէր մեծ թագաւորին. ընտրեցէք
զմահ քան զկեանս վատութեամբ. դուք ինքնին
գիտէք զքաջութիւն աշխարհին Հայոց եւ զառն
առն իւրաքանչիւր նահատակութիւն արութեան.,,
նաեւ յուշ առնէր նոցա զբազում ընկերակիցս,
որք թէպէտ եւ ի պատերազմէն ապրեցան, սրով
ընկալան զվճիռ մահուն իւրեանց, ուստերք եւ
դստերք եւ ամենայն ընտանիք իւրեանց յանաշ-
խարհիկս գրեցան եւ ամենայն հայրենի գաւառք
հատան ի նոցանէ: Կարգէր կազմէր զզօրսն ամենայն
եւ զմակատն յերկայնութիւն դաշտին մեծի. հրա-
ման պատուիրանի տայր ընդ աջմէ կողմանէ գնդին
պատրաստ լինել ընդդէմ Հայոց զօրավարին:

Իսկ արին Վարդան միաբան ամենեցուն խրատու
զզօրագլուխսն կարգէր, կազմէր զմակատն ընդ ամե-
նայն երեսս դաշտին դէմ յանդիման Արեաց գնդին
առ ամին Տղմուտ գետոյն.* զգունդն առաջին տայր

* Ըստ 'Ղազարու' ։ Միջոցի գնդին կարգէր գլխաւոր զտէրն
Արձրունեաց եւ զմարդպետն Միջազապուհ հանդերձ
իշխանաւն Արշարունեաց Արշաւրաւ եւ Արտակաւ իշխա-
նաւն Մոկաց եւ այլ աւագ նախարարօքն. եւ կողմանն

ի ձեռն իշխանին Արծրունեաց (Կերշապուհ) եւ նիշ-
զակակից նմա զմեծ իշխանն Մոկաց. զգունդն եր-
կրորդ տայր ի ձեռն խորենայ Խորիսուունեաց եւ
նիղակակից նմա զլնձայինն եւ զներսէհ Քաջըե-
րունի. զգունդն երրորդ մատուցանէր ի ձեռն
թամբլց վանանդեցւոյ եւ նիղակակից նմա հրա-
մայէր զՏաճատն գնմթունի. յանձն իւր առնոյր ըզ-
գունդն չորրորդ եւ նիղակակից իւր զԱրշաւիր եւ
զեղբայր իւր զՃամազասպեան: Իբրեւ այս այսպէս
պատրաստեցան՝ օրհնեալք ի սուրբ քահանայիցն,
օրհնաբանելով զԱստուած՝ Երկոքեան կողմանքն
գաղանացեալ զօրութեամբ յիրեարս արձակէին:
Ամբոխ աղաղակին ճայթմունս գործէր եւ հնչումն
ձայնից զքարանձաւս լերանց շարժէր. կոփիւնք
վահանաւորացն եւ ճայթմունք լարից աղեղանցն
զլսելիս ամենեցուն առ հասարակ խլացուցանէին.
Խումբ արարեալ ամենայն բաղմութեանն՝ զգետն ի
մէջ փակէին. եւ զանգիտեալ գունդն Պարսից ի
դժուարութենէ գետոյն, զտեղեաւն զեռալ սկսան.
սաստկապէս բախեալք ընդ միմեանս, յերկոցունց
կողմանց բաղում վիրաւորք յերկիր անկեալ դիա-
թաւալ խաղային: Քանզ վարդան զաջթեւն Պարսից
գնդին բեկեալ՝ արկանէր զգաղանօքն, մինչեւ գուն-
դըն մատեան քակեալ բաժանեցան ի մեծամուր
շաշտու. պատրաստութենէն. Եւ զզօրս Պարսից ի փախուստ

աջոյ կարգէր աւագ զերանելին Մաղխազ Խորէն հանդերձ
թամբլցւ տեառն Վանանդայ եւ Կերսէհի. Քաջըերուն-
ոյ եւ այլ աւագ նախարարօքն. եւ ընդ ահեկէն կող-
մանէ պատրաստէր զինքն իւրով գնդովն եւ իշխանաւ
Առաւելզենից Փափառաւ եւ այլ իշխան նախարարօքն
Հայոց, բանդի յայն (ահեակ) կողմանէ առաւելապէս
երեւէր կատիչ գնդին Արևնի զօրուն եւ այլ զօրաւոր
արանց նշանք դրոշիցն. եւ զՃամազասպեան զիւր եղ-
բայրն թաղոյր վերջապահան:

դարձուցանէին զառաջինն. իսկ այլ բազմութիւն զօրացն Հայոց, որք ոչ կամաւ երկնից բարութեանց ցանկացեալք էին, անդէն ի փախուստ գարձեալ կորնչէին: Մուշկան Նիւսալաւուրտ քակեալ զունչէին: մանս տեսանէր ի գնդէն Հայոց եւ զինի մնացեալ ի հովիտս լերանց, վասն որոյ քաջալերէր շուրջ զիւրեաւ զզօրս Արեաց, որք զտեղի առեալ կային ընդդէմ գնդին Վարդանայ. անդէն ի տեղւոցն երկոքին կողմանքն զպարտութիւն խոստովանէին. կորովին Վարդան իւրովք քաջնիղակակցօքն ոչ սակաւ նախճիրս ի տեղւոցն գործեաց եւ ինքն իսկ արժանի եղեւ առնուլ զկատարեալ նահատակութիւնն:

Յերկարեալ գործոյ պատերազմին օրն տարաժամէր եւ մօտ առ երեկս կարճատէր. բազմաց օրահասք մահու հասանէին եւ սաստիկ խուճապ տագնապի էր կողմանցն երկոցունց անկելոց: Որք մնացեալքն էին՝ ցրուեալք լինէին ի լեռնադաշտու ամուր ձորոցն եւ յորժամ պատահէին միմէանց, դարձեալ միւսանգ ամ զմիմեանս սատակէին. եւ մինչեւ ի մուտս արեգականն անդադար լինէր գործդառնութեանն: Քանդի գարնանային էր ժամանակն. ծաղկալից դաշտքն դառնային յորդահոսանս արեանց. յորժամ տեսանէր ոք զբազմակցյու դիականցն անկելոց, սիրտն բեկանէր եւ աղիքն գալարէին. ոչ եթէ՝ կողմ էր, որ յաղթեաց եւ կողմ էր, որ պարտեցաւ, այլք քաջք ընդ քաջս ելեալ՝ երկոքին կողմանքն ի պարտութիւն մատնեցան:

Քանդի անկեալ էր զօրավարն Հայոց ի մեծ պատերազմին, ոչ ոք գոյր այնուհետեւ ի մէջ գլուխաւոր, յոր ժողովչէին գունդն մնացելոցն. բազում այն էր, որ ապրեցան քան թէ որ մեռանն. եւ ան-

կանէին յամուրս աշխարհին, բռնանային ի վերայ
բազում բերդից, զոր եւ ոչ առնուլ իսկ ոք կա-
շագաւոր բէր: Որք ի ժամուն ընդ սրբոյն Վարդանայ նահա-
տակեցան՝ են այսոքիկ. յաղգէն Խորխոռունեաց
Խորէն, յաղգէն Պալունեաց Արտակ, յաղգէն Գըն-
դունեաց Տաճատ, յաղգէն Դիմաքսենից Հմայեակ,
յաղգէն Քաջըերունեաց Կերսէհ, յաղգէն Գնու-
նեաց Վահան, յաղգէն Ընծայնոյ Արսէն, յաղգէն
Արուանձտայ Գարեգին: Եւ որպէս շատ խուզի-
հարցեալ ուսաք զնահատակելոցն թիւս, ի տեղւոջ
պատերազմի պսակեցան ընդ աւագ նախարարսն եր-
կերիւր եօթանասուն եւ վեց այր. եւ զորս յամբո-
ցացն իջուցեալ սպանին, եօթն հարիւր եւ յիսուն
այր. որք լինին միահամուռ հազար երեսուն եւ վեց
այր: Խոկ ի զօրացն Պարսիցն, որք անկան ի պատե-
րազմին յաւուրն յայնմիկ, (զոր ստուգիւ պատմե-
ցին մեզ տեղեկացեալք ի զօրագլխացն Պարսից,)
երեք հազար հինգ հարիւր քառասուն չորս այր:
Ծանոթագրութեան մեջ (3544 այր:) (Խոկ ի կողմանէ ուրացելոցն անկանէր
երեք հազար հինգ հարիւր քառասուն եւ չորք
այր: Մուշկան Կիւսալաւուրտ իբրեւ ետես զան-
հնարին հարուածոն եօթնպատիկ իւրոյ գնդին քան
զայոց, ոչ հանդարտէր:)

ԳԼՈՒԽ ԺԲ.

Մաքառումն:

“Մի ժառայեցաւ շահեց գողիս և բ եր-
կիւ զի ճարդ կանաւ...”

Այս շկան նիւ սալաւուրտ իրբեւ ետեսզան հնա- Ե պէ.
րին հարուածոն եօթնպատիկ իւրոյ գնդին քան
զշայոցն, ոչ հանդարտէր կալ ի վերայ խորհրդոց
մտացն. քանդի ոչ որպէս կարծէր զպատերազմն՝
կատարեցաւ: Ալդարութեամբ զիրսն գրել եւ ցու-
ցանել՝ ի թագաւորէն երկնչէր, թագուցանել եւս
ոչ կարէր: Ուրացեալն Վասակ միսիթար մատու-
ցանէր մտացն լքելոց. ուսուցանէր նմա հնարս,
թէ որպէս կարասցէ մարտնչել ընդ ամուրսն խա-
բէութեամբ. խարերայ երիցամբքն, որ ընդ նմացն
էին, պատգամաւոր առնէր եւ երեւեցուցանէր զթո-
ղութիւն ապստամբութեանն շնորհել եւ զամենայն
կարդս անդրէն յարմարել ըստ առաջին սովորու-
թեանն: Թէպէտ հրաման թագաւորին հաստատու-
թեամբ էր տուեալ, սակայն զօրքն Հայոց վասն
նենդութեանն Վասակայ՝ հրամանի թագաւորին
վաղվաղակի ոչ կարէին հաւատալ:

Դարձեալ դրդեաց (Վասակ) զԱյս շկան նիւ-
սալաւուրտ եւ զամենայն աւագանին Արեաց. առեալ
զզօրսն՝ հասանէր ի վերայ ամրոցին, յոր անկեալ
էին գունդ մի ի զօրացն Հայոց հանդերձ սուրբ
քահանայիւքն. իրբեւ ոչ կարացին ազդել՝ յերդ-
մունս ապաստան եղեալ՝ երկիցս եւ երիցս ետուն
տանել զաւետարանն: Բազումք ի զօրականացն ոչ
կարէին հաւատալ սուր ուխտին Վասակայ. ոմն ի

քաջ զօրականէն՝ բակ անուն՝ ելեալ ի պարիսպն յիշեցուցանէր առաջի գլարսից զօրագլխին զամենայն շարիսն, զոր անցուցեալ էր նորա (Վասակայ) ընդ աշխարհն Հայոց: Աղյն այրս այս ի նմին գիշերի եօթն հարիւր արամիք ել գնաց ի բերդէ անտի եւ ոչ կարացին ձեռն արկանել ի նա: Խոկ որ ի ներքս յամրին մնացին, ոչ ունեին համրար ի ներքս. եւ իրեւ ոչ կամաւ իշեալ՝ կային առաջի, հրամայեաց սպանանել ի նոցանէ երկերիւր եւ երեքտասան այր. սուրբ քահանային որ անդ դիպեցան, Յովսէփ եւ Վեւոնդ բաղում ընկերակցօքն մատուցին զպարանոցս իւրեանց սրոյ. քանզի ոչ եթէ ակնկալութիւն ինչ էր երանելեացն ըստ մարմնաւոր կենացն, այլ իմաստութեամբ հնարս խնդրէին ամենայն աշխարհին շինութեան. վասն որոյ եւ բողոք ի դուռն կարդային եւ զամենայն ամբաստանութիւն արկանէին զանօրէնն զՎասակաւ: Զայս իրեւ լուաւ Մուշկան Կիւսալաւուրտ ոչ իշխեաց ի նոսա ձեռն արկանել մահուամբ. այլ զՅովսէփ եւ զՎեւոնդ գան հարեալ հրամայեցին պահել զգուշութեամբ, խոկ զայլ քահանայսն արձակեցին յիւրաքանչիւր տեղիս՝ հրաման տուեալ վասն շինութեան եւ խաղաղութեան աշխարհին:

Այլ մարդիկն Հայոց ոչինչ հաւատային սուտ թողութեանն՝ այլ ասէին. “Զի՞ պիտօյ է մեզ բնակեանք անցաւոր աշխարհիս եւ կամ ընդէր տեսանեմք զարեւ. յետ մերոց սիրելեացն. ոչ անսամբ խարերայ հրամանացդ եւ անկանիմք ի ձեռս անօրէն իշխանացդ...: Թողին այնուհետեւ իւրաքանչիւր զգեսօղս եւ զաւանս եւ զագարակս. ելին հարսունք յառագաստից եւ փեսայր ի սենեկաց. Երթային

Երիտասարդք եւ կուսանք եւ ամենայն բազմութիւն
արանց եւ կանանց, ունէին զամուրս անապատին եւ
զանխաբ տեղիս բազում լերանց. լաւ համարէին
զգազանաբար բնակութիւնն աստուածպաշտու-
թեամբ ի քարանձաւս կելց՝ քան ուրացութեամբ
փափկանալ յիւրաքանչիւր շինուածս. ոչ ոք ի նո-
ցանէ ողբայր յուսահատութեամբ զանկեալսն ի
սրոյ եւ ոչ ոք հառաչէր ի վերայ մերձաւոր սիրե-
լեաց իւրոց, բազումք յազգէ մեծ նախարարացն էին
հանդերձ ամենայն սիրելեօքն իւրեանց. ոմանք յան-
լոյս երկիրն Խաղտեաց¹ եւ այլ բազումք ի կող-
մանս հարաւոյ յանմատոյց ամուրսն Տմորեաց², կէպն
ի թանձրախիտ մայրիսն Արձախոյ³ եւ այլ ոսանք ի
միջոց աշխարհին բռնացան ի վերայ բազում ամ-
րոցացն. ամենեքին մեծաւ համբերութեամբ տա-
նէին զբազում նեղութիւնն եւ խնդրէին յԱստու-
ծոյ մի տեսանել նոցա զաւեր սուրբ եկեղեցեացն:,,

Հրամանաւ արքունի հասեալ բազում այրուձի
յաւելցըր ի թիւս անկելոցն, եւ լինէր գունդ բազ-
մութեան իրբեւ զառացինն. եւ կոռւէին ընդ մեծ
ամուրս Կապոյտ լերինն⁴: Որ ի ներքս էին քաջու-
թեամբ մարտուցեալ հարկանէին զբազումն ի գնդէն
Պարսից եւ զմնացեալսն փախտական ի բանակն
արկանէին. ոչ ոք հաւատաց իշանել առ նոսա, սա-
կայն վասն երդմանցն հարկ եղեւ քահանայի մի
իջանել առ նոսա, որում անուն էր Արշէն. արկա-
նէր գութ առաջի ուրացելցն Վասակայ եւ յիշե-
ցուցանէր նմա զառացինն կարգ քրիստոնէութեան,
զի թերեւս սակաւիկ մի քաղցրացի. այլ նա ոչինչ
լուաւ բանից նորա, կապեաց եւ խաղացոյց զերա-
նելին եւ որք ընդ նմա իջեալ էին: Իրեւ ետես

‘Աւասակ’ եթէ երթայ զօրավարն զհետ խրատու նորա, սկսաւ արձակել զասպատակաւորն եւ հրձիգ առնեին զբազում տեղիս:

Որք գտանեին յամուրս Տմորեաց, յարձակեցան օգնականութեամբ ամրականացն եւ հասեալի մօտաւոր աշխարհն Պարսից՝ Նախճիրս արեան գործեին եւ զմնացեալսն գերի առեալ տանեին յամուրսն եւ զինուածսն աշխարհին հրոյ ճարակ տոսին:

Որք էին ի լերինս Խաղտեաց յարձակեցան ի ձորագաւառն Տայոց⁵ եւ գտին անդ գունդ բազում ի զօրացն աբքունի, որ գերի առնուլ կամէին զամրականս աշխարհին եւ կարծէին եւս եթէ գանձք նախարարացն անդ իցեն. յարձակեցան, հարան ի դիմի միմեանց եւ բեկեալ զզօրութիւն գնդին Պարսից զմնացեալսն փախստական հանեին յաշխարհէն:

Որ յԱրձախոյ մայրիսն անկեալ էին փախստականք, յորդորէին զգունդն Հոնաց եւ յիշեցուցանեին նոցա զուխտն ընդ Հայս անսուտ երդմամբ հաստատեալ: Գունդ բազում գումարէին եւ յարձակեալ ի սահմանս տէրութեանն Պարսից զբազում գաւառս հարեալ՝ յայտնի ցուցանեին թագաւորին զմիաբանութիւն ընդ գնդին Հայոց:

Չետ վճարելց գործոյ պատերազմին հրովարտակ առներ Մուշկան Կիւսալաւուրտ առ թագաւորն Յազկերտ եւ զելս պատերազմին գիտել տայր՝ գրեալ զյաղթութեան աւետիսն եւ յանուանէ զհամար անկելոցն յերկոցունց կողմանցն: Լուեալ Յազկերտի զկատարումն լաւ արանց ի գնդէն Պարսից եւ զմահ առն Վարդանոյ՝ յահաւոր սուդ ընկղմեալ խոռվէր, յիշելով զքաջութիւն

առնն եւ զլաւութիւնն, զոր արարեալ էր ընդ
թշնամիս բազում անգամ ի վերայ աշխարհին
Արեաց:

Զօրավարն Պարսից չու արարեալ գրէր եւ Եպիկ.
ցուցանէր յարքունիս զամենայն ստուգութեամբ
եւ զվեսս գործոյն արկանէր զուրացելով։ Թա-
գաւորն կամէր տեսանել ասելով. “ո՞ ոք իցէ, որ
զիս ճշմարտութեամբ ի վերայ իրացդ հասուսցէ..”
Միհրներսէ՛ ասէ ցթագաւորն. “որք գլխաւորք
քրիստոնէից են ի Հայս՝ տուր կոչել եւ գան յօժա-
րութեամբ եւ ասեն քեզ զամենայն արգարու-
թեամբ։” Զմի ոմն յաւագ նախարարացն Ատրոր-
միզդ (Արշական յաշխարհէն Հայոց,^{*}) գրէր եւ
յանձն առնէր նմա զաշխարհն Հայոց մարզպանու-
թեամբ. զՄուշկան Կիւսալաւուրտ ^{**} հանդերձ ա-
մենայն մնացեալ զօրուն գումարէր յաշխարհն
Աղուանից եւ յամենայն ամրականն, զորս աւերեալ
էր գնդին Հոնաց վասն ուխտին Հայոց. յոյժ տըրտ-
մեալ էր թագաւորն առաւել ընդ աւերել Պահա-
կին, զոր ի բազում ժամանակաց հազիւ ուրեմն
կարացին շինել, որ եւ յայնմ ժամանակի դիւրեաւ
առաւել քանդեցաւ եւ չէր իսկ ակնկալութիւն
շինութեան։ ԶԱՄԱՍԱԿ հանդերձ գլխաւորք քրիստո-
նէիւքն ի դուռն հրամայեաց կոչել։ (Եւ Ատրոր-
մըզդայ) յանձն առնէր զմարդիկքն Հայոց ընդուսու-
ցանել, այլ սիրով նուաձել. եւ զպաշտօն քրիստո-
նէութեանն համարձակապէս առնել ամենեցուն։

* Այսպէս ըստ Պազարու։

** Բայուլազարու. “զՄուշկ Կիւսալաւուրտի դուռն կոչէր։”

ԳԼՈՒԽ ԺԳ.

Ա զ ա տ ո հ թ ի հ ե ա :

“ Աշ ոք պատկի ընդ ընկերաց իւրաց : ԲԵ
ու առանձիւն Պ. ՓԱՐԱԳ ”

Հայոս . Աստրորմիզգ մարզպան բաղում թուղթս խաղաղութեան առնէրի տեղիս տեղիս Հայոց աշխարհին, յորս գրէր եւ կնքէր աւետաւոր բանս՝ շնորհել ամենեցուն զկարդ քրիստոնէութեան . որք ի համբաւն ինդութեամբ ի Պարսից եւ ի Սիւնեաց ժողովեցան ամենեքեան : Աս (Աստրորմիզգ .) եւ ի վերայ ժողովելոցն առ երանելին Հմայեակ յամուրսն Տայոց գունդ կազմեր ի Պարսից եւ ի Սիւնեաց . յերկուս բաժանեալ զգունդն՝ կարդէր նոցա զօրագլուխս զԱրտէն Գարեջեան եւ զՎարազապուհ Պալունի : Քանզի բաղմութիւն փախստէիցն Հայոց՝ Նախարարք եւ սեպուհք, ոստանիկք եւ ոամիկք դիմեալ յերկիրն Տայոց ժողովեին առ Հմայեակ եղբայր սրբոյ զօրավարին Վարդանայ, որ էր յամեալ յաշխարհին Յունաց եւ ոչ ժամանեալ ի գործ պատերազմին, առ լերամբն Պարխար՝ մերձ առ սահմանակցութիւնն Խաղուեաց դադարեցին : Եկեալ անկանէին ի վերայ նորին ընկերաց ի գիւղն Արցնհաղ ի գաւառին Տայոց, արք փախստէիցն ճեպով յիւրաքանչիւր երիվարս հասանէին . ոմանք մերկանդամք եւ ոմանք զինեալք հարկանէին ի զօրացն Պարսից եւ փախստականս առնէին . զբաղումն անդէն ի շինամիջին եւ զայլս ի մէջ այգեստանւոցն յերկիր կործանէին . անդ զկատարելութեան պսակն ընդունէր սեպուհն Հմայեակ, իսկ զօրն ուխտապահացն իբրեւ տեսանէին զիրսն՝ ի սուգ մեծ մտեալ ի վայր կոր-

ծանեին. Եւ անդէն ի վեր ի լեռառն դառնային ի պարխար:

Եւ լուեալ Ատրորմղեին զայնչափ լաւ արանց զծախս ի գնդէն պարսից եւ Սիւնեաց՝ թէպէտ եւ խոռվէր, այլ յորժամ լսէր զվախճան Հմայեկի, ուրախանայր մեծապէս՝ ճանաչելով զբարձումն սպառսպուռ քաջ զօրավարացն։ Խորհուրդ ի մէջ առեալ թէ որպէս հնարեսցին որսալ զարսն փախստական առանց Արեաց կոռուց եւ ի հարկատրութեան կացուցանել զաշխարհս Հայոց, յայս միտս հաստատեալ կային թէ բայց միայն սուտ երդմամբ եւ սնոտի խոստմամբ։

Առաքէր առ նոսա ի բանեն Յազկերտի թէ սոչ զոք սպանանեմք ի ձէնջ եւ ոչ զտէրութիւնդ եւ զպատիւ հանեմք յումքէ.,, եւ այսպէս նենդով նուաճեալ զմարդիկն կալաւ զամենեսեան եւ տայր խաղացուցանել ի գուռն Արեացն։՝ Հրամաւ Ծակէ.
Նաւ արքունի կոչեաց առ ինքն զԱահակ եպիսկոպոսն Ռշտունեաց ուսանել ի նմանէ զիրացն ամբաստանութիւնն. Նորա աւերեալ էր ատրուշան մի եւ հարեալ էր զպաշտօնեայս կրակին։ Ի տանեն Արծրունեաց երէց մի Մուշէ անուն, որ առաջնորդէր աշխարհին Արծրունեաց, աւերեալ էր զկրակատուն մի եւ բազում չարչարանս անցուցեալ ընդ մոգսն։ Երկու եւս այլ քահանայք Սամուէլ եւ Աբրահամ քանդեալ զատրուշանս յԱրաաշատ՝ ըմբոնեալ էին ի կապանս յուրացեալն Վասակայ. Ժողովեցին եւս զմեծն Յովսէփ եւ զղեւոնդ եւ զքաջաջ եւ զԱրշէն։ Իբրեւ ուսաւ եւ տեղեկացաւ յամենեցունց մարզպանն՝ գրեաց յարքունիս ճշմարտութեամբ զիարդ լուաւ ի բերանոյ նոցա։,,

Կամեցեալ չու առնել գնալ ի դուռն եւ ինքն
նենգաւոր իշխանն Արևնեաց Վասակ՝ տայր Խաղա-
ցուցանել յառաջադոյն քան զինքն ի սուրբ քա-
հանայիցն Հայոց, զորս կալեալ էր նախագոյն եւ
եղեալ ի տեղիս տեղիս յամուրս բերդիցն Ար-
ևնեաց, զսուրբ երեցն Յովսէփ, որ զկաթուղիկոսու-
թեան ունէր զաթոռ ի ժամուն, եւ զտէր Պետոնդն,
եւ զքահանայսն Արածայ՝ զտէր Սամուել եւ զտէր
Արքահամ, ընդ որս եւ զսուրբ Եպիսկոպոսն Արշ-
տունեաց զտէր Աահակ, եւ զդրան երեցն իշխանին
Արծրունեաց Կերշապհոյ՝ զտէր Մուշէ եւ զսուրբ
երեցն Արշէն եւ զսուրբ սարկաւագն զքաջաջ:
Տայր Խաղացուցանել եւ զտղայսն, զոր կալեալ էր
ի տոհմէն Մամիկոնէից եւ Կամսարականաց եւ այլ
իշխանացն Հայոց: Խաղացուցեալ զնոսա զամենե-
սեան առաջի իւր՝ նենգաւորն Վասակ յերեքտա-
սաներորդում² ամի Յազկերտի չու արարեալ սաս-
տիկ կազմութեամբ եւ ուժգին ախիւք առ թա-
գաւորն Պարսից՝ կարծեցեալ առնուլ վարձս զթա-
գաւորութիւնն Հայոց: Եւ Ելեալ զմիջոցաւ ճանա-
պարհին, ուր զսուրբ քահանայսն տանէին կա-
պեալս նստուցեալս ի վերայ ջորոց, բազմութիւնք
Վասակայ Հասին նահատակացն Քրիստոսի. սուրբն
Յովսէփ Հարցանէր ցայրն Աստուծոյ Պետոնդ՝ թէ
“գիտեմ, Վասակ լրբի դալ առ մեղ յողջոյն, եւ քո
զմտաւ ածեալ որպէս պարտէ առնել մեղ, հրամայեա-
եւ այնպէս առնեմք:,, Արբոյն Պետոնդի պատաս-
խանի տուեալ ասէ. “զվարդապետութիւն Փրկչին
մերոյ մի խնդրեր ուսանել ի մարդոց. յոր քաղաք
կամ գեօղ մտանիցէք, ողջոյն ասացէք:” Եկեալ Հա-
սանէր առ նոսա նենգաւորն Վասակ եւ վաղվաղա-

կի իջանէր յերիվարէն եւ ողջունէր զսուրբսն,
որոց ոչինչ բնաւ կարծեցեալ թշնամութիւն ընդ
նմա, յօյժ ինդալից սիրով տեսանէին զնա, եւ մա-
նաւանդ սուրբն Պետոնդ անտրտում եւ զուարթե-
րես ախորժակ բանիւ լրջմտութեամբ խօսէր եր-
կարս ընդ Աասակայ, որ իրրեւ լսէր զքաղցրաբա-
նութիւնն, կարծեաց թէ «սոքա ոչ գիտեն իսկ
զիմ արարեալ ի սոսա զշարիս», յաղագս որոյ եւ
առաւելագ զյն մխիթարեալ երթայր ընդ նոսա եր-
կարագ զյնս. եւ Սիւնեաց տէրն յաւուրն յայնմիկ
աղաւեաց զսուրբսն ճաշել ընդ նմա յօթեւանին.
եւ յառաջեալ սակաւ մի Աասակայ ի նոցանէ,
ձայն զկնի եղեալ սրբոյն Պետոնդի՝ կոչէր զնա
պատուցյն անուամբ մեծաձայն «Սիւնեաց տէր, Սիւ-
նեաց տէր», եւ նորա յօժարապէս պատասխանի
արարեալ՝ «տեարբ զի՞նչ ասէք», եւ սրբոյն ասա-
ցեալ «զառաւել օգտակարսն մոռացաք հարցանել՝
թէ ո՞ւր երթաս», եւ նենդաւորին Աասակայ լըւ-
եալ զայս ասէր զարմացմամբ. «առ տէրն իմ եր-
թամ գտանել ի նմանէ զհատուցումն մեծ»:, եւ
սրբոյն Պետոնդի պատասխանի տուեալ ասէ. «կար-
ծեցուցանէ գեւդ, որ սաղրեաց զքեղ նենդել սուրբ
աւետարանին, թէ արդ միայն թագաւորութեամբ
աշխարհին Հայոց կարեն Արիք տալ քեղ զհատու-
ցումն. այլ ոչ մի ինչ է, որ կարեն տալ քեղ փո-
խարէնս. բայց եթէ արդարեւ դու կենդանու-
թեամբ զգլուխդ ի վերայ ուսոցդ ի Հայս տանիս,
ապա ընդ իս Տեառն Աստուծոյ չէ խօսեցեալ³:, «
Զայս լուեալ նենդաւոր իշխանին՝ խզեցաւ ամենայն
սնոտի յօյսն իւր: Աասակ յառաջագոյն հասեալ ծահէ.
էր ի դուռնե. եւ տեսեալ նախ զաւագանի շաղոք.

դրանն՝ մոտաներ եւ առաջի թագաւորին Յազկերտի
ընդունեին զնա առ վայր մի մեծարանօք եւ շքեղու-
նելու. թեամբ.՝ պատմեր զամենայն ստութեամբ, սակայն ի
միտս թագաւորին ոչ կարէր զանձն արդարացուցա-
շազար. Նել:՝ Մինչեւ ածեալ հասուցանեին՝ ի ձմերոցն՝ ար-
շազան. քունի՝ զսուրբ քահանայսն եւ զտղայ մանկունսն
ծոյշէ. ապստամբացն, յետ երկուց ամսոց եւ քսան աւուր:

Հրաման տայր ‘թագաւորն’ ըստ առաջին սո-
վորութեանն պաշտել յայտնութեամբ և թողուլ
զհարկս աշխարհին, և որ մեծն է քան զամենայն, որ
ոք ակամայ կալեալ էր զմոգութիւնն՝ հրովարտակս
առաքէր յարքունուստ անդրէն ունել զքրիստո-
ւնութիւնն:

Նախարարքն որ էին յամուրս աշխարհին՝
իբրեւ տեսին զեկեղեցւոյն հաստատութիւն, քա-
ջալերեցան համարձակեցան յանդիման լինել ար-
քային: Զայս լուեալ թագաւորին հրամայեաց առ
ինքն կոչել ի ձմերոցն արքունի. ատեան հարցա-
փորձի հրամայէր լինել⁵:

ԳԼՈՒԽ ԺԴ.

Հ ա ր ց ա մ պ ի ո ւ ն կ ա :

“Ո՞ր գիտե՞ք զմո՞ւ՞ն ոչ երկնշի ի մաս
շահանդէւն”

Եւ անօրէն հաղարապետն Արեաց հրամայէր շահան-
նախ զքահանայսն ածել զառաջեաւ. եւ հարցանէր
զսուրբ երէցն Արածայ զԱսմուէլ եւ զսուրբ սար-
կաւագն զԱրրահամ, որոյ զկրակն անցուցեալ էր
զԱրտաշատու՝ “Ո՞ր հրամանաւ իշխեցէք այնպիսի
մեծ կրակի ձգել զձեռս ձեր, զի թէ մարդոյ եղեալ
էր այնպիսի յանդգնութիւն, համայն արժանի մա-
հու էր գործն, թողլ թէ յաստուածսն:,, Ետուն
պատասխանի՛ էր որ ստուգախօսութեամբ եւ էր որ
եպերանօք՝ եւ առեն. “Երկնչել զերկիւղ զարժանն
եւ զարդար ի թագաւորաց եւ իշխանաց՝ նոյն օրէնքն
մեր հրամայեն, բայց զԱստուծոյ երկիւղն փոխանա-
կել ընդ երկիւղի մարդոյ ոչ առնումք յանձն. իսկ
յաղագս կրակիդ, որ ասէք ցմեզ թէ սպանէք,
մեք ոչ նմա վնասեցաք ինչ, այլ հայեցեալ ի սպա-
սաւորաց վատթարութիւնս, որք առ ոչինչ հա-
մարեալ զերկիւղ աստուծոյն իւրեանց, թողին զնա
եւ գնացին, եւ մեր տեսեալ զկրակն առանց մար-
դոյ մոխրեալ ի բազում աւուրս, առաք, զմոխիրն
հեղաք ի բաց, զի զայն ի նորին սպասաւորացն տե-
սանէաք՝ կրելով ցանկ զմոխիր եւ հեղով յերկիր:
Քայց՝ որպէս չարախօսացն մերոց իմացուցեալ է ձեզ
զմէնց, թէ “առեալ կրակն ի ջուր վարեցին,,
յայդմ չէ արժան արդարադատութեանդ ցասնուլ
մեզ, այլ գովութեան եւ պատուի առնել արժանի,
զի թէ արդարեւ ըստ ձեր բանիցդ՝ եղբայր է ջուր
կրակի, արժանի մահու են այնոքիկ, որ թողին
զկրակն եւ գնացին եւ ոչ մեք, որ առաք եւ յեղ-

բայր նորին տուաք, զի պահեսցէ սիրելապէս եւ ի
ժամու տացէ ի բաց:,, Ըստ նմին օրինակի հարցա-
նէին եւ զայլ սուրբ քահանայսն՝ թէ սորպիսի
համարձակութեամբ աւերեցէք զատրուշանսն, սպա-
նեցէք զայնպիսի ձոխ կրականի, (որ ի վատ եւ
վեասակար իրաց անվեաս պահեալ էր զմեզ,) սպա-
նէք զմոգեանն, կորուսէք ձերով կախարդութեամբ
զայնպիսի քաջ այր զվարդան, զի օդտակարու-
թիւն էր Երեաց տեառն:,, Յառաջ կացեալ այրն
Աստուծոյ Պետոնդ՝ ետ պատասխանի եւ ասէ. “Առ-
քա ամենեքեան որ կանս ի հարցման առաջի իշխա-
նութեանդ ձերոյ, ընդ որս եւ դուք զբանս երկա-
րեալ խօսիք, ըստ կարգագրութեան եկեղեցւոյ ո-
րոշութիւն ունին.,, եւ ցուցանէր նոցա զիւրաքանչփոր
ոք թէ ո՞ք է. զսրբոյն Յովսէփայ ասէր. “Պա՞ զր
տեսանէքս թէպէտ եւ մանկագոյն քան զիս տիօք,
այլ պատուով կարգեալ է արժանաւորապէս գլուխ
ամենայն Հայոց քահանայութեանց:,, եւ զսուրբն
Ասհակ ցուցեալ ասէր. “Սա զկարգ օծման ըստ ձեռո-
նագրութեան մերոյ օրինաց զկատարեալն ունի, իսկ
այլքս եւ ես միապէս եմք ըստ կարգի քահանայ-
ութեանն, որք եւ ոչ իբրեւ զանգէտս գործեցաք
անխորհուրդ զայնպիսի մեծ եւ ահաւոր գործ եւ
զդացեալ եմք եւ կամ այժմ կարծիցիմք յոմանց
երկիւղիւ եւ ոչ ուրախութեամբ կալ առաջի ա-
հաւորութեանդ ձերոյ, այլ ի վերայ գործելեացն
ուրախ եմք եւ ցնծամք. պատահեալ եմք ազգի ազգի
վշտաց, եւ մահու եւս փափագելով սպասեմք զի
արժանի լիցուք. իսկ յաղագս ատրուշանացն աւե-
րելոյ, որ ասէքդ, եւ կամ կրակին սպանանելոյ՝ ասէ
ի մեր գրի. “Աստուածք որ զերկինս եւ զերկիր ոչ

արարին, կորիցեն ի ներքոյ երկրի. կրակ ի բազում
նիւթոց լինի. Է զի յորոց նիւթոց լինի՝ ի նոցունց
եւ շիջանի. եւ է՛, յորմէ լինի, ի նոցունց աճեալ
բորբոքի. արդ՝ ծնանի հուր յերկաթոյ եւ ի քարէ
եւ ի ջըռյ եւ ի փայտէ. Է՛ եւ ուշն սպիտակ, որ
ի նմանէ լինի հուր. լինի ի կաւարծաթոյ հուր,
յորժամ ընդդէմ արեգական ոք շողացուցեալ
դիցէ: Եւ ծնեալ յերկաթոյ հուրն, թէ կուտեսցես
ի վերայ նորա երկաթ, կորնչի. Եւ եղեալն ի
քարէ եթէ ծածկեսցես զնա քարամբք՝ անցանէ.
իսկ ելեալն ի փայտէ հուր՝ ի փայտէ վառեալ զօ-
րանայ. արդ՝ ոչ հուրն, այլ փայտն արժանի է ա-
նուանել աստուած, որ եւ ծնանի եւ կենագործէ:
Ո՛չ պակասէ յամենայն նիւթս հուր, ապա ուրեմն
ամենայն նիւթք երկրի աստուածք. ընդէր զկէս
մասն անուանէք աստուածք եւ զկէսն յաղտեղի
գործ ծախեալ թշնամանէք. յաղիւսոց եւ ի քա-
րանց զկէսս ապարանս շինէք եւ զկէսս տունս դաշ-
տանաց ու աղտեղութեան. յարծաթոյ զկէսս ըմ-
պելիս կազմէք եւ զկէսս անօժմս աղտեղութեան.
հրով աստուածոցն զարդառս եւ զոչսարս խորովէք
եւ եփէք. ջրով զդաշտանս եւ զթարախս եւ
զաղըս լուանայք եւ զկէսն առանձին կամ խառ-
նեալ ընդ գինի ըմպէք եւ ոչ զարհուրիք: Մի եւս
միըստմիոցէ հարկաւորիցիմք թուել զանզգայու-
թիւնդ ձեր: Քաջ նահատակն վարդան եւ նմանիքն
բողոքէին ձեղ հանապազօր թէ սուտ են պաշտա-
մունքդ ձեր եւ անմտաց վարդապետութիւնք. եւ
շլէիք, զի բռնութիւնք զիրաւունս ոչ տան ճանա-
շել. յաղագս որոյ ոչ հանգուրժեալք ետուն զանձինս
իւրեանց ի մահ եւ պսակեցան. եւ մէք քաջա-

լերիչք էաք եւ արդարեւ ճշմարիտ վարդապետք նոցա:,, Եւ ասացեալ զայս ամենայն սրբոյ առն Աստուծոյ Ղեւոնդի, որպէս ընդ մի բերան գովեցին սուրբ քահանայիքն եւ ուրախ եղեն յօժ: Եւ զբերկրումն երեսաց նոցա տեսեալ Միհրներսէհի եւ այլ աւագանւոցն՝ ի ցասումն բարկութեան եղեալ ասէ. “ոչ հրամայեն օրէնքն մեր ցասնուլ ումեք, մինչեւ ինչ լուեալ ի բերանոյ նորա. արդ գիտել տուք մեղ թէ եւ ձեր նոյն բանք են, զոր մահապարտդ այդ իշխեաց աներկիւղ խօսել առաջի մեր:,, Եւ սուրբն Յովակիւղ եւ սուրբն Աահակ ետուն պատասխանի եւ ասեն. “զամենայն բանսդ՝ զոր խօսեցաւ ընդ ձեղ տէրդ Ղեւոնդ՝ ի յերկար ժամանակաց բազում անդամ խորհեալ էր մեր եւ խօսեալ. ի դոյն միտս ամենեքեան եւ ի դոյն կամն եմք. եւ խնդրեմք զի արժանի լիցուք վճարիլ ի դմին:,,

Զայրագնեալ ի վերայ սրբոցն անօրէն իշխանն հրաման ետ դահճացն հարկանել խստապէս շղթայիւք զբերանսն երանելեացն, մինչեւ լցեալ բերանք նոցա արեամբ՝ հոսէր արտաք:

Եւ արձակեաց զատեանն: Զայլս ի կապելոց որք էին ի նմին ատենի, հրամայէր դահճացն տանել եւ խիստ կապանօք պահել, մինչեւ ինքնին թագաւորն, ասէ, առաջի իւր հարցցէ եւ լուիցէ, զոր ինչ խօսին:

Եւ մտեալ վաղիւն առաջի թագաւորին տալ նմա գիտել զամենայն հարցուածս իւր եւ զպատասխանիս քահանայիցն Հայոց. եւ սրտմտեալ թագաւորն հրամայեաց ի վաղիւն ատեան մեծ լինել առաջի իւր. բայց զտղայսն ի տոհմէն Մամիկոնէից եւ կամնարականացն հրամայէր անօրինին Միհրներսէհի տալ ի բաց ում եւ կամեսցի:

ԳԼՈՒԽ ԺԵ.

Ա Յ Հ Ո Ւ Մ Ա Վ Ա Ս Ա Կ Ա Յ :

Ա Յ Հ Ո Ւ Մ Ա Վ Ա Ս Ա Կ Ա Յ : Յ Ա Յ Հ Ո Ւ Մ Ա Վ Ա Ս Ա Կ Ա Յ :

Ա մենայն զինուորքն, որ ոք ունէր զպատիւ թաւ շաբան, գաւորին, վաղ անդր հասանէին յատեանն. իսկ ուխտանենգ իշխանն Արևեաց՝ արկեալ զիւրեաւ զամենայն պատիւս՝ գայր մոտանէր ի խորանսն արքունի մեծաւ շքեղութեամբ.՝ արկանէր զպատուաւ նոհաւ. կան հանդերձսն զոր ունէր ի թագաւորէն. կապէր զպատուավուրսն, զխոյրն ոսկեղէն դնէր ի վերայ. զկուանակուռ ձոյլ ոսկի կամարն ընդելու զեալ մարդարտով եւ ակամքք պատուականօք ընդ մէջ իւր ածէր. զինդսն յականչսն եւ զգումարտակն ի պարանոցին. զամշըրսն զթիկամին եւ զամենայն օրէնս պատուոյն զանձամի արկեալ երթայր յարքունիս:՝ Բաց ի պատուոյ թագաւորացն որ նուաւ շաբան, զէր նմա, այլ ոչինչ ի պատուոյ արքունի պիտոյ էր զոր ոչ ունէր. եւ կարծէր այնուհետեւ առնուլ զթագաւորութիւնն մեծի աշխարհին Հայոց:՝ Իսկ նոհաւ նախարարքն, որք կամք ի Հայոց չոգան եւ սուրբքն, որ յառաջադոյն հասեալ էին, կապանօք ունէին զամենեսեան առ դրանն արքունի. տեսին զնա (Վասակ) շքեղացեալ եւ բազմամբոխ գնդաւ գայր յարքունիս, ի միտս իւրեանց սկսան այպանէլ դնա եւ ասել, «ով անմիտ վաճառական, զանմահ եւ զանանց պատիւ ետուր եւ զանցաւորդ զնեցեր:՝ Եհաս եւ նստաւ (Վասակ) ի ներքոյ ի դահլիճսն, որ էր հրապարակ մեծամեծաց: (Եւ լինէր ատեան շաբան,

մէծ:) Եւ հրաման տայր թագաւորն զապստամբսն Հայոց կապանօք ածել զառաջեաւ. եւ հարցեալ ասէ ցնոսա. “ո՞րպիսի համարձակութեամբ կամ զինչ ոյժ օգնականութեան տեսեալ՝ դիմեցէք յայնպիսի ահաւոր գործ, յորում տեսանէիք զկորուստ անձանց ձերոց եւ զաշխարհին, որպէս եղեւ իսկ եւ տեսէք:”

Լուեալ զայս ամենայն նախարարացն Հայոց՝ լուռ եղեն առ վայր մի. եւ երկրորդեալ թագաւորին ըստ առաջին հարցմանն՝ խնդրէր ստիպով պատասխանի. եւ նոցա տուեալ պատասխանի ասեն. “Ճնորհեսցէ մեղ բարերարութիւնդ ձեր զայր մի ոք, զոր մեք ի մէնջ ցուցանեմք, լսել ի նմանէ զամենայն ի բնէ զմերոց իրաց աճումն, զխորհելն եւ զառնելն. վասն զի՞ ո՞չ է պարտ ամենեցուն մեղ անկարդ ամրոխիւ խօսել առաջի քո:.. Եւ թագաւորին եւ ամենայն աւագանւոյն յօժարութեամբ յանձն առեալ հրամայեաց, եւ նոցա յառաջ մատուցեալ զկամնարականն Արշաւիր՝ ասացին լսել նմանէ բովանդակապէս զամենայն:

Կամնարականն Արշաւիր յառաջ մատուցեալ աներկիւղաբար՝ սկսաւ խօսել եւ ասէ. “Ի սկզբան իսկ յորժամ զիրացդ բուռն հարէք եւ օրէնս իմն հարկաւորէիք ունել մեղ, զոր ո՞չ մեք եւ ո՞չ նախնիք նախնեաց մերոց գիտեն, բազում անդամ բողոքեցաք թէ անհնար է մեղ ծառայել օրինաց, որոց նախնիքն մեր ո՞չ ծառայեցին, որ եւ մասց մերոց ծանր թուի եւ արհամարհանք. եւ իրբեւ ո՞չ կամեցաք լսել՝ ըստ բռնաւոր կամացդ ձերոց եւ հարկաւորութեամբ յանձն ետուք առնուլ զպաշտօնն, զոր շրմամիք առ երկիւղի մեծարեցաք սուտ՝

եւ սրտիւք գարշելի համարեցաք զգործն եւ ա-
տէաք, եղեալ ի մաի զերծանել հնարիւք եւ եր-
թալ յաշխարհն մեր, եւ թողուլ զաշխարհն մեր
եւ գնալ կնաւ եւ որդւովք յօտար երկիր. զըր
նախ քան զամենեսեան ծառայն ձեր Վարդան արար.
(եւ վկայեն բանից իմոց արք պարսիկք յաւագ
տոհմաց, որ այժմ՝ ողջ են եւ աստ են առ ձեզ.)
առեալ լոկ զիւր կին եւ զընտանիս՝ գնաց փախըս-
տեայ ի ձերց երկիւղէ յերկիրն Յունաց. եւ զգա-
ցուցեալ զայս տեառնդ Ահենեաց Վասակայ՝ փու-
թով զհետ գեսպանս արար զաւագ տանուտեարսն
եւ զսուրք քահանայսն. եւ զսուրք գիրս օրինաց
մերոց կնքեալ իւրով մատանով, որով եւ եր-
դուան իսկ, ետ տանել առ նա. ընդ որ յղեաց եւ
զիս եւ գրեաց ի նամակին առ նա այսպէս. “զի՞ ես
փախուցեալ եւ կամ զի՞նչ է երկիւղդ քո. թէ
յԱրեաց տեառնէն եւ ի նորին ուժոյ զարհուրեալ
ես, մի երկնչիր, դարձիր եւ նամակ առնեմք առ
կայսր եւ նա հաւատայ՝ թէ զայսպիսի մեծ աշխարհ
նմա մեր կամաւ ի ծառայութիւն տամք, խնդու-
թեամբ յանձն առնու եւ զօր տայ մեղ. եւ մեք
միաբանեալք՝ միշտ աշխատ առնեմք զտէրն Արեաց
եւ զԱրիս. ապա թէ կայսրն այլազգագոյնս ինչ
խորհի, ես մինչ Վրաց մարզպանն էի եւ դուռն
Աղուանից յիմում ձեռին էր, բազում զօրագլուխք
Հոնաց (Յունաց) ընդ իս բարեկամացան ուխտիւ եւ
երդմամբ եւ այսօր նովին երդմամբ երթեւննկե առ
իս. եւ հարկս ամենայն աշխարհիս Հայոց առ իս են
եւ զործակալք ամենայն շիմում ձեռին են, եւ
այլ եւս բազում կարասի զոր ի պարսիկ զործակա-
լացն հանի, յիմում գանձի կայ, յորմէ թէ զմի

մասն (Յունաց) Հռնաց տամբ տանել, անտի այնշափ սաստիկ հանեմ (Յոյնս) Հռնս, որչափ զի հռդնութիւնից շբաւիցէ նոցա յաւարի:,, Եւ գարձոյց բռնի զվարդան, որ էր մօտեալ օտար իշխանաց, որք ոչ են հնաղանդեալ ձերում իշխանութեանդ: Կամակն, զոր գրեաց առ Վարդան ողջ է եւ կնիք աստ առ մեզ: Եւ յաղագս որդւոցն իւրոց ասէր, ուեթէ որ ի Հայս Պարսիկ է, զամենեսեան կապանօք յամուր բերդս դնեմ, մինչեւ արքայն զիմ որդիսն ի բաց արձակիցէ:,, արս սակաւս ի Պարսկաց առ վայր մի կապեաց եւ յորժամ ինքն նենդաւորութեամբ զմերոյ կորստեան խորհուրդ տարաւ ի դլուի, ապա զնոսա ի բաց արձակեաց: Կամականի արարեալ՝ զվահան Ամատունի եւ զայլս ի նախարարացն յիւրաքանչիւր տոհմէ ի Հռուսն արձակեաց եւ զվարդան եւ զմեզ գնդաւ յԱղուանս գումարեաց. Եւ ինքն յանդգայս զմեզ նենդեալ յայս չար մղեաց, եւ զայնպիսի պիտանի զձեր ծառայ սպան. եւ այնչափ բաղմութեան Պարսից եւ Հայոց կոստրածի եղեւ պատճառ: Արդ՝ գուք զնամականին զամենայն, զոր գրեալ եւ կնքեալ է, տեսանել հրամայեցէր, եւ որպէս ձեզ Արեաց կամ է, կատարեցէք ի վերայ մեր. զի ուր գրեալք եւ կնքեալք ի միջի են, աւելորդ բանից եւ շատխօսութեան պէտք անդ ոչ են:,,

Եւ արքային Պարսից եւ ամենայն աւագ անուցն տեսեալ զնամականին, զոր գրեալ էր Վասակայ, եւ ի վերայ հասեալ՝ մեծապէս զարմացան:

Եւ պարտաւորեցաւ կողմ ուրացելոցն. զիցուցանէին զթուղթսն Վասակայ զի միաբանք իցեն ընդ նմա յուխտ ապստամբութեան ի վրաց եւ

յԱղուանից. Հրովարտակ մի առ թագաւորն Յունաց եւ թուղթ մի առ մեծ սպարապետն Ենտիոքոս. ի բոլորեսին յայսոսիկ թուղթն վաւերականի մատանի Վասակայ եղեալ էր: Խառն էր նա եւ ի մահ մոգուցն ի Զարեհաւանի: ‘Նաեւ ի մէջ բերէր զամբաստանութիւն (նորա) Մուշկան Կիւսալաւուրտ եւ գող եւս դտանէր Հարկի աշխարհին: Բազումք ի մոգացն եւ ի փշտիպանացն ասեն. ‘բազում Հարուածք, որ եղեն ի զօրիքն արքունի, եւ աւէր աշխարհին Հայոց եւ կորուստ Հարկացն արքունի, սկիզբն եւ առանցնորդ չարեաց այրդ այդ (Վասակ) եղեւ:,, Ցուցին եւ յայտ արարին ազգականքն զիսարդախութիւնն առ ընկերս եւ առ թագաւորն, զի ոչ ըստ կարգի ունէր նա զաէրութիւնն Աիւնեաց, այլ նենագութեամբ եւս սպանանել զհօրեղքայր իւր զվաղինակ: Ածին զԱահակ եպիսկոպոս Աշտունեաց եւ զսուրբն Յովսէփ եւ զՎեւոնդ երէց: Աահակ եպիսկոպոսն ասէ. ‘որ յայտնի ուրացեալ են ի ճշմարիտ Աստուծոյ, են դարանք սատանայի, որպէս Վասակ, զի մինչ ունէր զանուն քրիստոնէութեան, վերինն երեսօք կարծէր թագուցանել զամենայն չարութիւն իւր առաջի ձերոյ տէրութեանդ. եւ զամենայն նենդութիւնն իւր քրիստոնէութեամբն ծածկէր. պատուեցէք զդա առաւել քան զարժանն իւր, Հաւատացէք զմա զաշխարհն Վրաց. Հարցէք եթէ զ՞հ իցեն զդմանէ. ետուք զմա զտէրութիւնն Աիւնեաց. լուարուք յազգականաց այտի դորա, զինչ պատմեն զդմանէ. արարէք զդա մարզպան Հայոց, դա ի միում ամի կորոյս զերկիրն ամենայն. սուտ յուսով դա զձեզ խնդացոյց, ոչ գուք եւ ոչ դա եւ ոչ որ զինի ձեր գալոցն է՝ զայն ի մեզ ոչ կարէ

տեսանել. արդ արարէք զդա որպէս եւ կամիք,
շատառ. ցմեղ զի՞ հարցանէք: „ Յայնժամ յառաջ կոչեցեալ
թագաւորին զիշխանն Սիւնեաց Վասակ՝ սկսաւ խօ-
սել ընդ նմա եւ ասել. “աղէ ասա զի՞նչ խորհելով
իշխեցեր քաջալերել բանիւ զմարդիկն, զոր ի նա-
մակացն դրելոց ի քէն ստուգութեամբ տեղեկա-
ցաք. երդմնեցուցեալ զքաջն Վարդան եւ զընկե-
րակիցս նորա խաբեցեր նամականիւ. գումարեալ
զնա զօրու յԱղուանս՝ ի վերայ Պարսկաց գումար-
տակին² համարձակեցեր երթալ. եւ կոտորածի
այնչափ իմոց ծառայից՝ Արեաց եւ Անարեաց եղեր
պատճառ. զի զայնպիսի ծառայ մի զմեր, որպէս
զՎարդան, եւ կայսր եւ Հռնաց արքայ բռնու-
թեամբ յինէն հանել կամկին, ամենայն Արեաց
ուժովս կռուէի եւ չտայի, եւ արդ՝ գու ընդ քո
ձեռն զայնպիսի ծառայն սպաներ եւ զմեծ եւ զպի-
տանի աշխարհ մի կորուսեր: Եւ դու իշխեցեր
լրբարար առ մեղ իրբեւ անդէտս քո նենգաւոր
գործոյդ գալ եւ զմեղ տեսանել: Բայց զայս զի-
տեան, զի յայսմ հետէ Սիւնեաց տէր չես. եւ
զՀարկեր զիմոյ աշխարհին Հայոց եւ կամ զՊարս-
կացն զոր սպաներն, եւ զկարասին այնչափ զոր
հաներ, հրամայեցաք ինդրել ի տանէ քումմէ եւ
յորդւոց քոց մինչեւ վճարեսցի ամենայնն:”

Աղորմելի ուխտադրուժն Վասակ կամկը խօսել
ինչ եւ տալ պատասխանի, զի կայր ինչ վաստակս
առնն առ Պարսիկս, եւ ջանայր ցուցանել ի ժամուն.
* Եւ այն ոչ ինչ էր օգուտ այլ առաւել եւս ի դա-
ռչէք. տախազութիւն: (Այնպէս զի) պապանձեցաւ ամե-
նեւին. չգտաւ բան ճշմարիտ ի բերան նորա. հա-
տաւ վճիռ մահու ի վերայ նորա: Եկն ել դահճա-

պետն. առաջի ամենայն մեծամեծացն մերկեաց ի նմանէ զպատիւն, զոր ունէր յարքունուստ եւ զգեցցց նմա հանդերձ մահապարտի. կապեցին զոտս եւ զձեռս եւ կանանցաբար նստուցին ի ձի մատակ. տարան եւ ետուն յայնմ զնդանն, ուր կային մահապարտք ամենայն:,,

Եւ ի նմին աւուր զթշնամին նորա՝ զուրացօղն շատռ. զվարազվաղան՝ տէր ի վերայ Սիւնեաց կացուցանէին, որոյ բազում մոխրանոցս շինեալ յաշխարհին Սիւնեաց ի գայթակղութիւն տանն իւրոյ՝ բազմաժամանակեայ տանջեալ ի դիւից ըստ յառաջագրելոցն՝ դառն մահուամբ սատակեցաւ չարաչար:

Կախարարքն Հայոց եւ սուրբ եպիսկոպոսքն ԵՊՀԿ. հանդերձ երիցամբքն զարմացեալ էին ընդ մեծ յայտնութիւնն. մսիթարէին զմիմեանս եւ ասէին. “Գլուխ ամենայն առաքինութեան համբերութիւն է, եւ իմաստութիւն երկնաւոր՝ կատարեալ աստուածպաշտութիւն. չարչարանքն յորժամ ընդերկարանայ, յայնժամ բազմանայ վարձ հատուցմանց պարդեւին. բարի է յուսալ ի Տէր քան յուսալ ի մարդիկ, բարի է յուսալ ի Տէր քան յուսալ յիշխանս:,,

Ուրացեալն Վասակ Հայէր ի միաբանութիւն սուրբ կապելոցն եւ կարօտէր. եւ ոչ ոք խառնեաց զնա ընդ նոտա: Եւ այպանէին եւ տեսիլ ամենայն կարաւանին զնա առնէին. այնպէս ձաղեցին աղքատութեամբ, մինչ Հաց մուրանային եւ բերէին նմա ծառայքն. զՀարց եւ զՀաւուց եւ զիւր արարս եւ զզարդս կանանց ետ եւ տուժեցաւ եւ ոչ կարաց հատուցանել զպարտսն արքունի: Երբեւ այսպէս յամենայն կողմանց հարեալ վատթարացաւ, անկաւ

յախտս գժնդակս անդէն ի կապանմն. բխեաց ի նմանէ հոտ մահու եւ փախստական եղեն ի նմանէ ձեռնասուն ծառայք նորա:

Եւ նենգաւորն Ալասակ կացեալ ի դրանն ամս ինչ կարի վշտագին, զամենայն օր եւ զժամ սփռեալ զթաթս ձեռաց իւրոց ինքնին զիւրցին ծեծէր զգէմն ասելով. “ահա ընկալ զայս ձաղսս, զոր ետ բերել քեզ ուխտանենգութիւն սրբոյն Վարդանայ Մամիկոնէի եւ այլոցն, որոց ժառանգեալ զյաւիտենից կեանսն՝ ընկալան զանուն բարի յերկրի եւ անանց յազդաց յազդս իւրեանց. իսկ դու, մեզաւոր անձն իմ, կեաս խղճիւ եւ ցաւօք մտաց զսակաւաթիւ աւուրս կենցաղոյս եւ պատրաստեալ պահիս մշտնջենաւոր եւ անանց գեհենին:,, Զայնպիսի բանս հառաջանաց նորա եւ լալոյ մինչեւ յօր մահուան իւրոց՝ խօսէին ընդ մեզ արդարադատումն սպասաւ ողբ նորին. եւ վախճան իւր անդէն յերկիրն ոլարսից վճարէր:

Եւ այն որ կամէրն թագաւոր լինել մեղօք՝ Հայոց աշխարհին, ոչ երեւեցաւ տեղի գերեզմանի նորա. քանզի իբրեւ զշուն մեռաւ եւ իբրեւ զգէշ քարշեցաւ: Ո՛չ յիշեցաւ անուն նորա ի մէջ սրբոց եւ ոչ մատեաւ յիշատակ նորա առաջի սուրբ սեղանոյն յեկեղեցւոցն: Ոչինչ եթող չարիս զոր ոչ դործեաց ի կեանս իւր, եւ ոչ մնաց ի մեծամեծ չարեաց որ ոչ անցին ընդ նա ի մահուան նորա:

Գրեցաւ յիշատակարանս ի կշտամբումն մեղաց նորա, զի ամենայն որ զայս գիտասցէ՝ մի՛ լիցի ցանկացող գործոց նորա:,,

ԳԼՈՒԽ ԺԶ.

Քահանայքն եւ նախարարք:

ով մեծացն մարդ յանձն իւր եկեղեցի եր,
նոյն ինքն քահանաց ։

Խսկ զսուրբ քահանայսն եւ երեսուն եւ մի զաքար.
այր ի նախարարացն Հայոց հրաման տայր թագաւորն
Յաղկերտ կապանօք պահել անդէն ի Արկանի¹. եւ
յամի վեշտասաներորդի թագաւորութեանն իւրոյ
ամենայն բազմութեամբ իւրով խաղայր ի պատե-
րազմ՝ ի վերայ Քուշանաց. հրամացէր եւ զկա-
պեալսն Հայոց՝ զքահանայսն եւ զնախարարսն խա-
ղացուցանել ընդ իւր ի Արկանէ. եւ ելեալ
յևպար աշխարհ ի շահաստանն² Նիւշապուհ հրա-
մացէր պահել անդ զկապեալսն Հայոց ի դղեակ
շահաստանին: Բայց զերկու քահանայսն՝ զտէր Աա-
մուէլ եւ զԱբրահամ հրամացէր ընդ իւր խաղա-
ցուցանել, զոր չարաչար կապանօք եւ գանիւ տայր
նեղել հանապազօք՝ ահ եւ երկիւղ արկանել ի
վերայ քրիստոնէիցն, որք ընդ նմա ի կարաւանին
էին: Հռն մի յազգէ թագաւորին Խայլնդրաց՝ Բէլ Եղիշէ.
անուն՝ ի ծածուկ խոնարհէր առ քրիստոնեայսն եւ
սիրով յօժարութեամբ ուսանէր ի նոցանէ զՃշմար-
տութիւնն. կամօք նուաճեալ էր ընդ իշխանութեամբ
թագաւորին, եւ կարի յօյժ դառնանայր, յորժամ՝
տեսանէր չարչարեալ զսուրբսն. իբրեւ այլ ոչինչ էր
ձեռնհաս, փախստական անկանէր առ արքայն Քու-
շանաց եւ պատմէր նմա զամենայն անցս չարչարանացն
ընդ աշխարհն Հայոց. ցուցանէր եւ զերկպառակու-
թիւն զօրացն եւ զտրտունջ Արեաց աշխարհին:

Թագաւորն քուշանաց իրրեւ ստուգեաց ի
բէլայն, եթէ գայ ‘Յաղկերտ’ ի վերայ քուշանաց,
վաղվաղակի զօր ժողովէր, բազում հարուածս հա-
սուցանէր ի վերայ զօրացն ալբունի, ասպատակաւ
զհետ մտեալ աւերէր զբազում գաւառս, եւ ինքն
ողջանդամ յերկիրն իւր դառնայր:

Ամենայնիւ նկուն եղեալ ‘Յաղկերտ’ դառնայր
ամօթալից, քանզի ոչ դէմ յանդիման ճակատեալ
թշնամեացն պատերազմէին ընդ զօրսն Պարսից, այլ
յեղակարծումն անկեալք ի վերայ միոյ միոյ թեւի
հանէին ընդ սուր զբազումն եւ ինքեանք դարձեալ
անվնասք աներեւոյթք լինէին. եւ այսպէս ի բա-
զում աւուրս արարեալ վատնէին սաստիկ հարուա-
ծովք զզօրսն Պարսից: Եւ թագաւորին Յաղկերտի
տեսեալ զայնպիսի թեթեւութիւն ծանականաց
իւրօց՝ մտայոյզ եղեալ խնդրէր գիտել թէ վասն
որոյ պատճառանաց եղեւ գիպեալ նմա այնպիսի
ծանր թեթեւութիւն. եւ կացեալ ի տարակուսի
ձգէր զպատճառսն մերթ յանմիաբանութիւն գնդին
իւրօց եւ մերթ ի մոգուցն ծուլութիւն՝ թէ ուրեմն
ոչ կարացին ընծայինք եւ արժանաւորապէս զոհիւք
հաճել զմիտս աստուածոցն: Իսկ մեծ հաղարա-
պետն յօյժ էր յերկիւղի, քանզի ինքն էր պատ-
ճառք ամենայն չարեացն: Ակսաւ բանս ի բերան
դնել մոգպետին եւ մոգացն, որք ասէին ցթա-
գաւորն. “Արքայ քաջ, մեք ի գենէս իսկ գիտեմք,
զի ոչ ոք ի մարդկանէ կարէ կալ առաջի քսու

մեծի զօրութեանդ. մի յածեսցին միտք քո յայլ
խորհուրդ վասն վատ պատահմանց որ դիպեցաւ ի
ցասմանէ աստուածոցն յաղագս աստուածասպան
քահանայիցն Հայոց. զի եթէ լոկ մարդասպանք իսկ

էին, կարի ծանր էր եւ արժան մեղադրութեան գործն, թող թէ յԱստուած իշխեցին ձգել զձեռս, եւ նորա կեան եւ զարեւ տեսանեն. յիրաւի պատժեալք մեք յաստուածոցն գանիմք անխնայ:,,

Թագաւորին կարծեցեալ ստոյգ զսուտ պատճառս նոցա՝ վաղվաղակի հրաման տայր՝ որ ընդ իւր քահանայքն էին՝ զսուրբ երեցն՝ Սամուէլ եւ զսուրբ սարկաւագն Աբրահամ յաներեւոյթ տեղի ինչ տանել շատ ի կարաւանէն հեռի եւ անդ գլխատել՝ յաղագս չգ տանելց ուրուք ի քրիստոնէից եւ պատուելց զսկերս նոցա: Բայց յառաջ քան զսպանանելն զնոսա հրաման տայր զաջ ձեռն կտրել զսրբցն Սամուէլի եւ դնել ի ձեռին Աբրահամու, նցնպէս եւ սրբոյն Աբրահամու կտրել զաջ ձեռնն եւ դնել ի ձեռին Սամուէլի, փոխանակ, ասէ, զի իշխեցին ձգել զձեռս իւրեանց ի պատուական կրակն եւ սպանանել. եւ ապա սրով կտրել զգլուխս նոցա:

Եւ այսպէս վկայեցան սուրբքն յամսեանն Հրոտից, որ օր եօթն էր ամսոյն, ի գաւառին Վարդգէս:

Յետ այսորիկ դեսպանս հրամայէր առնել վաղվաղակի յաղագս երանելց եպիսկոպոսին Քասենոյ Թամթկայ, որ կայր ի կապանս յԱսորեստանի, եւ հրամայէր սպանանել անդէն եւ անհետ առնել զմարմին սրբոյն յաղագս չգ տանելց ուրուք ի քրիստոնէից: Կատարեալ մոգուցն զհրամանն ինդութեամբ՝ քերեցին նախ զաւուրս բազումն զմարմին սրբոյն յոսկերացն եւ ապա հատեալ սուսերաւ զգլուխն, սպանին:

Եւ վասն այլ քահանայիցն տայր հրաման

ԱԵՀԳԵՆՉԱՊՀԾՅ ամբարապետի առնուլ ընդ իւր
զջնիկան մշյակետն եւ զՄովան անդերձապետ՝ եր-
թալ եւ հանել զսուրբ քահանայսն ի բանդէն եւ
տանել զնոսա հեռի ի քաղաքէն յանկոխ եւ յան-
ապատ տեղի, եւ անդ որպէս եւ կամեսցի բարձցէ
զնոսա ի կենացս. բայց յոյժ պատուիրանաւ զգու-
շացուցանէր թագաւորն ոչ տալ ումեք գիտել ոչ
զառնուլ եւ զգնալ զնոսա ի քաղաքէն եւ ոչ զճա-
նապարհն ընդ որ տանիցին եւ ոչ զտեղի մա-
հուան, ուր սպանանիցեն զնոսա: «Քանզի լուեալ է,
ասէ, մեր սառուգութեամբ թէ՛ որք ի մոլար ա-
ղանդն են քրիստոնէից՝ ասեն. ոսկերք այնոցիկ, որք
յաղագս Աստուծոյն իւրեանց մեռանին, որ ոք յիւ-
րում տանն ունիցի, վատ ինչ եւ խորամանկ ի նա
ոչ մերձենայ եւ ի բանս ատենի յաջողութիւնս
տան եւ իմաստոս եւ քաջութիւնս. այլ եւ ի հաւա-
տարիմ մարդկանէ, որք ի մոլար աղանդին նոցա են
եղեալ, ապա զմեր լուսաւոր եւ զարդար օրէնս ու-
նին, տեղեկացեալ եմք՝ թէ կանայք նոցա, ուստերք
եւ դստերք զզարդս ոսկւոյ եւ արծաթոյ ճիտակս
կամ զտակս ինչ մարդարտոյ կարի մեծագնոյ չհա-
մարին ինչ հանել յանձանց եւ տալ եւ գնել
փիսրանս ինչ յոսկերաց այնպիսեացն:»

ԳԼՈՒԽ ԺԵ.

Մ ո գ ա կ տ :

“Որպէս մեծ է հոգի քան զբարձրն
այսպէս մեծ է անսաւութիւն մուց քան
զմարման :”

ԵՆԻՇԵ:

Խշան դենպետ¹ Ապր աշխարհին քան զբաւ ԵՎՀՅ:
զում գիտունն տեղեակ էր զըադեշտական օրինացն
և զոր մեծ պարծս համարէին՝ համակդեն անուն
էր. գիտէր զամարտքաշն և զբոզբայիտն և
զպահլաւիկն և զպարսկադենն. քանդի այս հինգ
կեշտք են, որ գրաւեալ ունին զամենայն օրէնս մու-
գութեանն. բայց է միւս ևւս այլ վեցերորդ զոր
մուգետն կոչեն²: Որոշեաց ի նախարարացն զբաւ-
հանայսն, արկ զնոսա ի ներքնատուն մի գէճ խաւար-
շին և հրամայէր վեց առն երկու քաշկէնս ժամէ-
ի ժամ և դորակ և կէս ջուր. աւուրս քառասունս
այսու նեղէր զնոսա և ոչ լուաւ ի նոցանէ բան
թուլութեան. ած զմտաւ՝ եթէ ոք ի ծածուկ տացէ
նոցա կերակուր. ինքն երթեալ կնքէր զերդ և
զդուռն բանտին և զկարգեալ ոռմիկն տայր յիւր
հաւատարիման տանել նոցա. արար զայս աւուրս
հնգետասան, երանելիքն համբերութեամբ տանէին
զճգնութիւնն. պահապանքն զարմացեալ ընդ առ-
ողջութիւն նոցա՝ պատմեցին մոգպետին և ասեն.
ո՞չ են արքն այն լոկ առանց մեծի զօրութեան. զի
ո՞չ յիշեմք՝ եթէ ի կապելոց ոք ամսօրեայ ժամա-
նակ կեցեալ է ի տանդ. արդ ասեմք քեզ, եթէ
առեր հրաման մահու նոցա և սպանանես, դու-
գիտես. ապա թէ ո՞չ, պահել յանձն արարաւ քեզ
և ո՞չ դատել զնոսա::: Մոգպետն ինքնին երթայր

ի մէջ գիշերին յերդ բանտին. հայեցեալ տեսանէր զանձն իւրաքանչիւր կապելոցն, զի իրբեւ զկանթեղ անշիջանելի վառեալ բորբոքէր. եւ սուրբքն յիւրաքանչիւր խշտեկացն կանգնեցան կացին ի սովորական պաշտամանն. զահի հարաւ (Մոգպետն) եւ ասէ. «ում ի կապելոցն եղեւ այսպիսի յայտնութիւն, ես եւ ոչ զմի ոք գիտեմ.,, եւ կիսամեռ լինէր ի վերայ տանեացն մինչեւ յառաւօտն. կոչեաց զպահապանն եւ ասէ «հանէք զկապեալսն ի վերնատուն մի ցամաքագոյն, որպէս եւ ասացէքն:,, Մոգպետն յարուցեալ երթայր առ նոսա միայնիկ լոիկ. եւ իրբեւ հայէր ընդ ծակ մի ի ներքս՝ տեսանէր ըստ առաջին տեսլեանն. եմուտ ի մէջ սրբոցն եւ պատմեաց զերկիցս երեւում:

Վեւոնդ երէցն ասէ. «Աստուած լըս ծագեաց այսօր ի խաւարեալ միտս քո եւ բացան աչք կուրացեալ ոգւցդ.,, եւ յոտն կացին ամենեքեան ասելով. «Գոհանամք զքէն զի այսօր յայտնի եղեւ զօրութիւն քո մեծ ի մէջ խաւարազգեստ ազգիս:,, Սկսաւ եւ նա առանձինն ասել. «Տէր մի հայիր ի բաղմամեայ ամբարշտութիւնս իմ. սատանայ որ ինեւ խրոխտացեալ պարծէր, ինեւ կորացեալ ամաշեսցէ ի մէջ իւրոց աշակերտացն:,, Եւ խաղաղացեալ կացին ի քուն ամենեքեան. իսկ նորա յոտն կացեալ՝ կայր յաղօթս եւ մինչդեռ ընդ երդ պշուցեալ հայէր յերկինս, յանկարծակի երեւեցան նմա սանդուղք լուսեղէնք, որ կանգնեալ էր յերկրէ ի յերկինս եւ գունդք գունդք զօրաց ելանէին ի վեր, եւ էր ամենեցուն տեսիլն ահաւոր եւ սքանչելի իրբեւ զտեսիլ հրեշտակի: Տեսանէր զվարդան, զԱրտակ եւ զԽորէն, եւ ունէին ինն պսակ ի ձեռին, խօսէին

ընդ միմեանս եւ ասէին. “Ահա եկն եհաս ժամ, զի սոքա խառնեցին ի գունդս մեր, եւ մեք սոցա իսկ մնայաք. եւ որում ոչ եւս մնայաք եկն եւ խառնեցաւ իբրեւ զմի ի զինուորաց Քրիստոսի:: Այս երիցս անգամ երեւեցաւ. զարթօյց զսուրբսն ի քնոյ անտի եւ պատմեաց նոցա զամենայն. քանզի ինքն մոգպետն իշխան էր աշխարհին, համարձակութեամբ ընդ առաւօտն հանեալ՝ ‘զսուրբսն’ տանէր յապարանսն իւր. լուանայր եւ սրբէր զնոսա. ուղղէր ի տան իւրում աւազան եւ ընդունէր ի նոցանէ զսուրբ մկրտութիւնն, հաղորդէր ի կենարար մարմինն եւ արիւն Քրիստոսի. գնէր եւ ըստ մարմնոյ առաջի նոցա սեղան կերակրոյ. ի ծածուկ կոչէր ի գիշերի եւ զնախարարսն, որ ի նմին քաղաքի էին ի կապանս եւ առնէր ծախս մեծամեծս. ի ժամ բաղմականացն իբրեւ հաղորդեցան ամենեքեան ի կերակուրն, յոտն եկաց սուրբ Յովսէփի եւ սկսաւ ասել. “Ուրախ լերուք ամենեքեան ի Քրիստոս, քանզի վաղիւ այս ժամ իցէ, ահա մոռացեալ իցէ մեզ զամենայննեղութիւնս եւ զւարչարանս, զոր կրեցաք:: Զայս իբրեւ ասաց, յոտն կացին ի բաղմականացն, գոհանային: Ի նմին ժամու եղեւ խորհուրդ մեծ ի մէջ նոցա թէ զինչ օրինակաւ կարասցեն ապրեցուցանել զմոգպետն:

Ի ժամ առաւօտուն հասին դահիճքն ի դուռն բանտին եւ տեսին, զի որ մոգպետն էր՝ նստէր ի մէջ նոցա եւ լսէր ի նոցանէ եւ քաջալերէր եւս զնոսա շերկնչել ի մահուանէ: Զոգան եւ պատմեցին դենշապհոյ, որում յանձն արարեալ էր զւարչարանս սրբոց: Հրամայեաց (դենչ.) հանելի բանտէ զամենեսեան կապանօքն, եւ հեռացուցանէր ի քաղաքէ

անտի. Եւ ի ծածուկ խօսէր ընդ մոգպետին եթէ զի՞նչ պատճառք իցեն կապանաց նորա: Ետ պատասխանի այրն եւ ասէ ցնա. “Ա՞ի խօսիր ընդ իս ի ծածուկ. հարց ցիս յանդիման եւ պատմեմքեզ, զի տեսի զմեծամեծսն Ըստուծոյ:” Իբրեւ լուաւ ի նմանէ զամենայն եւ ստուգեաց (Դենչ.) վասն իւրոյ միաբանութեանն, փութացաւ պատմէր թագաւորին ի ծածուկ զամենայն: Ետ պատասխանի թագաւորն եւ ասէ ցդենշապուհ. “Ամի ոք լուիցէ զայդ ի քէն, մանաւանդ վասն տեսլեանն մեծի. զի ոչ գուզնաքեայ ոք խոտորեցաւ ի նոցա օրէնսն, այլ այր մի համակդեն երեւելի ընդ ամենայն վերին աշխարհս. Նախ՝ զգառնացեալ ծերն կոչեա առաջի քո. Եթէ հաւանեսցի սիրով, մեծարեսջիր զնա. Թէ ոչ կամեսցի անսալ բանից իմոց, յարուսջիր ի վերայ նորա բաղում ամբաստանս յաշխարհէ անտի, զի վեսասկար դացի յիրս արքունի եւ շկօթակ արասջիր յայնկցյս քան զկուրան եւ Մակուրան. Եւ անդ ընկեցեալ զնա ի վիրապ մի եւ ընկալցի զմահ: Եւ զայլադենսն փութանակի կարձեա ի կենաց աշխարհիս, զի Եթէ զՃարտար մոգպետն այնպէս արագ աշակերտեցին, տդէտ մարդիկ զիարդ կարասցեն կալ առաջի նոցա:”

Դենշապուհ կատարեաց ի վերայ նորա ըստ խրատուն արքունի, Եւ ընկեցաւ ‘մոգպետն’ ի հեռաւոր օտարութիւն:

ԳԼՈՒԽ ԺԵ.

Հրաժարական քահանայից:

“Ոչ եթէ ակնկալութիւն ինչ էր ըստ
մարմնաւոր կենացն, ոյլ հնարի խնդրեին
առնեացն աշխարհին շնութեան ։”

Ա եհդենշապհոյ մուեալ ի գղեկ Կիւշապհոյ զազաք.
Խօսէր բանս սուտս եւ տայր աւետիս նենգութեամբ
թէ “արքայից արքայ հրաման ետ ինձ զհայ երի-
ցունադ, որ աստ ի կապանս են, արձակել յաշխարհն
իւրեանց. եւ վասն այլ ազատանւոյն Հայոց պայման
արար (արքայ) թէ ես յօրժամ գամ՝ արձակեմ ի
կապանաց:” Եւ լուեալ զայս բազմութեանն որ ի
շահաստանին՝ կարծէին գոլ արդար. բայց սուրբ
քահանպէն իրբեւ լուան, իսկոյն գիտացին դհա-
սեալ բարի ժամնահատակութեան իւրեանց. սկսան
խօսել ընդ նախարարս Հայոց, ընդ որ կապեալն
էին եւ ասեն. “Թէպէտ եւ կամէր Ա եհդենշապուհ
թագուցանել զճշմարտութեան բանն, ոչ կարաց,
քանզի երկոքեան մեր իրբ այդպէս կատարելոց են.
դուք իրբեւ ողորմութեամբն Քրիստոսի արձակելոց
էք ի կապանացզ եւ մեք զօրութեամբ սուրբ Հո-
գուցյն գնալոց եմք ի բնիկ աշխարհն մեր եւ յԱրա-
րին ամենեցուն: “Եւ մի ոմն ի դահճացն, որ սիրե-
լապէս ընդունելութիւնս ունէր ընդ կապեալ նա-
խարարս Հայոց, լուեալ ճզգրտապէս յերանելի
խուժկէն՝ եկեալ յայտնէր թէ որպէս տուեալ է
հրաման թագաւորին յաղագս սպանման քահա-
նայիցն, զոր ստուգեալ նախարարացն՝ լային դառ-
նապէս. իսկ սրբոցն զօրացեալք զուարձանային եւ
եւ տուեալ փառս Աստուծոյ իսկոյն երեկոյին պաշ-

տամանն պատրաստէին։ Քանզի եկք ամբարակապետին ի շահաստանն ոչինչ էին վաղ, վասն որպէս կալ զգիշերն անդէն հարկաւորեցաւ ի շահաստանին։ Եւ սրբոցն կատարեալ զկանոն երեկոյին պաշտամանն վայելէին սուղ ինչ եւ դոյզն ռօճկովն։ Եւ յարուցեալ յընթրեացն կատարէին զաղօթսն։ Հրաման տային աղօթից եւ տքնութեան պարապելց ըստ կարգի իւրաքանչիւր ուրուք զգիշերն զայն՝ ասելով ցամենեսեան այսպէս. “զի եթէ զոք ի ձենջ այսօր յուղարկեալք ի Հայո՛ ո՞չ ապաքէն առ իւրաքանչիւր սիրելիս թուղթս ողջոյնացոյցս եւ պատգամն ուրախալիցս յղէիք. Նաեւ խնդրէիք յԱստուծոյ ողջամբ հասանել առ իւրաքանչիւր ընտանիս եւ զեղեալ ձեզ նմա զբանն կատարել. Եւ արդ՝ աւասիկ յուղարկիմք մեք ի ձենջ առ Աստուած. խնդրեցաք ամենեքեանս ի փրկչէն Քրիստոսէ եւ ի սուրբ Հոգւոյն լինել ամենեցուն մեզ արժանի երկնամթոիչ ուղւոյն։ Գութ բազումողորմ Արարչին արձակեսցէ զձեզ յերեւելի կապանացդ, յորում էքդ եւ ամաչեցուցանէ զնախանձորդս ձեր եւ զթշնամիս. տացէ՛ ձեզ տեսանել զաշխարհն Հայոց եւ զընտանիս ձեր. Եւ զոսկերս իւրաքանչիւր ուրուք զձեր առ ոսկերս հարց ձերոց ժողովնեցէ եւ զոգիս ձեր պահեսցէ անվեսաս։”

Լուեալ զայնպիսի հրաման ի սուրբ Քահանայիցն ամենայն նախարարացն՝ ետուն պատասխանի եւ ասեն. “ո՞ արդեօք ախտացեալ տրտմեսցի յանանց բարութեանն, ուստի մերժեալ են ցաւք եւ տըրտմութիւնք. բայց որ արտասուեմքս փղձկալով թէ ընդէր իսկ անմահ եւ անախտ ստեղծուածս յԱրարչէն՝ գերեալ ի խարէութենէ թշնամնոյն՝ դար-

ձեալ ի հող անկաւ ընդ ախտիւ եւ մահուամբ:”
Եւ այսպիսի բանս լուեալ սուրբ քահանայիցն սկսան
ամենեքեան տարածել զձեռս յերկինս եւ ասել.
ոգոհանամբ զքէն, Աստուած, որ ի շնորհէ քարո-
զութեան սրբոց առաքելոցն բազումն ծնար առա-
քեալս եւ անթիւս ծնար նահատակս, որպէս տէրն
Գրիգորիս՝ արարողն ուղիղ գործոց եւ ուսուցիչն
յստակ եւ անհեղդ վարդապետութեան՝ նախան-
ձեցուցեալ զամենեսեան ի բարի նախանձս՝ ծնաւ
վարդապետս եւ անթիւ նահատակս, յոլով միան-
ձունս, անչափ գասս կուսանաց: Գոհանամբ զքէն,
Փրկիչ, որ ի հօտէն սրբոյն Գրիգորիսի զուխարսն
առաւել քան զհովիւմ՝ բանաւորս արարեր եւ զա-
շակերտս ի ժողովրդենէն առաւել քան զվարդա-
պետս յօրինեցեր գիտունս: Ահա եւ մեք այժմ
զօրացեալք քաջալերեցաք ի բանից շնորհալից հո-
գեւոր ծննդոցս մեր. հարք յորդւոց, վարդապետք
յաշակերտաց, քահանայք ի ժողովրդոց: Եւ արդ՝
յուղարկիմբ ի սոցանէ ուրախութեամբ առ քեզ. եւ
ինքեանք մնալով ի մարմին՝ ընդ քեզ են եւ առ-
քեզ եւ քեւ զօրանան. պահեա զսոսա ամենազօր
աջովդ քո. միսիթարեա զսոսա ուրախութեամբ բա-
նի քո, զիսազաղութիւն քո տուր սոցա:” Եւ այսպէս
օրհնեալք զերանելի կապեալսն ասեն. “գուք մի
արտիմիք, այլ ուրախութեամբ ուրախ լերուք: Որ
ասացն թէ ոչ թողից զձեզ որբս, արձակէ զձեղի
կապանացդ, տայ ասել ձեզ համարձակաձայն պար-
ծանօք թէ վասն քոյ մեռանիմք զօրհանապաղ. հա-
մարեցաք որպէս զուխար ի սպանդ: Եւ Ամենատէրն
խորտակէ զսատանայ ի ներքոյ ոտից ձերոց. երեւե-
լիս եւ պայծառս ցուցցէ զձեզ ի մեջ աղջիս ամ-

բարշտի. դարձուսցէ զձեղ յերկիր ձեր. պահեսցէ զտունս ձեր. ժառանգեցուսցէ զաւակի ձերում զվիճակ հարց իւրեանց: „Եւ եղեւ ամենայն անձն երանելի նախարարացն քաջալերեալք եւ ապաւիւնեալք ի յոյսն երկնաւոր:

Եւ զային հասանեին բազմութիւնք դահճաց յամբարապետէն ջահիւք լուցելովք՝ ունելով ընդ ինքեանս բազմութիւն դարբնաց դործւովք արուեստաւորութեան իւրեանց՝ սալիւք եւ ուռամբք, կռանզք եւ խարտոցովք՝ խարտել եւ կտրել եւ ի բաց հանել զերկաթսն ի ձեռաց եւ յոտից եւ ի պարանոցէ սրբոցն. եւ զոր ոչն կարասցեն կտրել խարտոցքն՝ ուռամբք ջարդեալ զբեւեռ երկաթոյն ի վերայ սալիցն՝ հանցեն ի բաց. քանզի ստուարք էին եւ ծանունք քան զբնութիւն ամենայն երկաթոյ, որովք զայլ մահապատսն կապէին, զոր ի նոցա խսկ անուն տուեալ էր առնել մոգուցն, որպէս յանուն արանց վատախրատից եւ աշխարհակորուսաց եւ աստուածասպանաց. եւ մանաւանդ շղթայս սրբոյ կաթուղիկոսին Յովսէփայ ստուարագոյնս ասէին եւ անհեղեղս: Տեսեալ սուրբ քահանայիցն զբազմութիւն դարբնացն՝ խոռվէին առ հասարակ, քանզի զորօրինակ՝ արք եւ կանայք ոսկւովք եւ պատուական ակամբք եւ մարդարտովք կապեն զիւրոյին անձանց զձեռս եւ զոտս եւ զպարանոց, թէ ոք ի թշնամեաց կամ ի բռնաւոր իշխանաց կապէր առ վտանգի եւ նովիմք տայր կալ եւ չհանել ի բաց, առատանային փղձկալով եւ չունէին ժոյժ եւ առ վայր մի. արդ՝ ինքեանք զինքեանս կապեն եւ չհամարին ծանր եւ ոչ զգան, բայց եւ ոչ երեւին այնպէս զեղեցիկք եւ շքեղք եւ ամենայն տեսողաց

պատուականք, որպէս երեւէին հայրանման որդիք
նահատակին գրիգորի ցանկալի շղթայիւքն երջա-
նիկք եւ հրեշտականմանք:

Մատուցեալ դարբինքն եւ ի բազում ժամն
ջանացեալ ու կարացին կտրել զստուարութիւն
բեւեռացն. յետոյ ապա՝ եղեալի վերայ սալիցն եւ
ուռամբնք ջարդեալ հազիւ զերծուցեալ հանեին
զերկաթսն ի մարմնոց սրբոցն, չարաչար վիրաւորե-
լով զմարմինս նոցա:

Եւ հրաման տայր ԱԵՀԳԵՆՇԱՊՈՒՀ եւ որք
ընդ նմա օգնականք՝ կոչելի ծածուկ ի գիշերի զա-
կանաւոր արս շահաստանին եւ զերեւելիս ի մո-
դուցն եւ հրամանաւ արքունի ասէ. “Աիշեցէք զեր-
կիւղ թագաւորաց, որք նման աստուծոց իշխեն
սպանանել եւ կեցուցանել պատուել եւ անարգել.
Եւ մի զոք յօրէս յայսմանէ մինչեւ ցրովանդակել
ամենայն կարաւանին արքունի եւ ի Աթկան հասա-
նել՝ ղճայ այր ուստի եւ իցէ կամ ի մանկաւոյ կա-
պելոց նախարարացն Հայոց, որ ի շահաստանիս են
եւ կամ ի մանկանց կապելոցս երիցանցս, զորս մեք
այսօր ի բաց տանեմք եւ կամ բնաւ Հայ զոք, որ
յանկարծ թէ եւ այլուստ ուստեք եկեալ իցէ այսր,
թողուլ արտաքս քան զգուռն շահաստանիս, եւ
գտանիցիք առանց ամենայն թողութեան աղգաւ-
հարեալք եւ դառն մահու մեռանիցիք ի թա-
գաւորէն:”

Եւ խաղացուցանել այնուհետեւ զսուրբսն
փութային. Եւ տեսնեալ զայն նախարարացն Հայոց,
որք ի դղեկի մնալոցն էին, աներկիւղ համարձա-
կութեամբ առաջի ամենայն օտարացն անկեալք
յոտս սուրբ քահանայիցն խնդալից եւ ուրախա-

սիրտք համբուրէին յերկար ողջունիւ ասելով թէ՝
“յիշեսջիք զմեզ անմոռաց յուրախութեանն ձե-
րում:” Նոյնպէս եւ սուրբ քահանայլքն զուարթա-
լից երեսօք ընկալեալք զամենեսեան ի գիրկո իւ-
րեանց ասէին. “Աստուած զօրութեանց օրհնեսցէ
զձեզ եւ տացէ ձեզ տեւողութիւն եւ զօրացուս-
ցէ զձեզ առաջի ազգացս հեթանոսականաց եւ
արձակեալ յերեւելի կապանացդ առաջնորդեսցէ
ձեզ յաշխարհն ծննդեան ձերոյ:”

Տեսեալ անօրինացն այնպիսի ուրախալից հրա-
ժեշտ ի միմեանց սուրբ քահանայիցն եւ նախա-
րարացն Հայոց՝ հաշուեին զնոսա լինել անգէտս
հրամանի թագաւորին:

Եւ սուրբ քահանայիցն յուղարկեալք գնային:
Կազմէին ձեպով եւ մանկունք, որք եկեալ էին
ինքնակամ յաշխարհէն Հայոց արբանեկել նոցա ի
կապանսն. մանաւանդ Խորէն երէց ի գաւառէն
Այրարատու ի գեղջէն Որկոովի եւ Արքահամերէց
ի Տայոց ի գեղջէն Զենակո. Վեհգենշապհոյ հար-
ցեալ թէ “գուք յո կազմիք”, եւ լուեալի նոցանէ՝
թէ “ո՞ւր զտեարսդ մեր եւ զվարդապետս տանիք,
ընդ դոսա պատրաստ եմք երթալ ի կեանս կամ ի
մահ,.. հրաման տայր ունել զնոսա եւ պահել ան-
դէն ի շահաստանին: Չուեր այնուհետեւ Վեհգեն-
շապուհ հանդերձ քահանայիւքն ի Կիւշապհոյ ի
վեցերորդ ժամու աւուրն ընդ ճանապարհն որ
ելանէ ի Վրկանն:

ԳԼՈՒԽ ԺԹ.

իս ո հ ժ ի կ :

Ա Հաւատաքնչեց մահա մեր ընդ մահ քաղ
Նահատակացն ու

Առն միոյ վաճառականի, որ էր ազգաւ խու- Հագաբ.
ժիկ եւ զլեզու հայերէն խօսից քաջ տեղեկաբար
դիտէր եւ էր որդի քրիստոսասէր եւ հաւատա-
ցեալ ծնողաց եւ զերանելի քահանայսն եւ զնա-
խարարսն Հայոց յոյժ ընտանութեամբ դիտէր եւ
բազում ծախս յընչից եւ սպասաւորութիւն արա-
րեալ էր, մինչ ի Վրկանին էին, լուեալ զհրաման
թագաւորին եւ անցապաղ առեալ ի գրաստուց
իւրոց գրաստու տոկունս եւ ուժեղս եւ նմանեալ
առն կարաւանի՝ ճանապարհորդէր ընդ Վեհցեն-
շապհոյ՝ ցուցանելով նմա զճանապարհայնն բազում
արթնութեամբ շուտութիւնս. եւ հաճոյ եղեալ
Վեհցենշապհոյ ամենայն գործ հպատակութեան
խուժկին՝ սիրէր զնա յոյժ. հարցանէր յաղագս
գեղն նորա եւ ծնողացն. եւ խուժկին խօսէր ընդ
նմա այլաբանութիւնս: Վեհցենշապուհ տեսանե-
լով զայրն յամենայնի յաջողակ չտայր թշլ եւ ոչ
ժամ մի հեռանալ յիւրմէ. այլ եւ հաւատայր նմա
զիսրհութեամբ թագաւորին: Ապա՝ պատճառէր խուժկին
պէտս ինչ զիւր տեսանել այլուր եւ խնդրէր ա-
ղաչելով հրաժեշտ ի Վեհցենշապհոյ. որով ա-
ռաւել հաւատարմագոյն ցուցանէր նմա զինքն. իսկ
Վեհցենշապուհ եւ բնաւ իսկ ոչ առնցը յանձն
լսել բանից խուժկին: Եւ երթային այն օր ի գեօղ
մի, որում անուն էր Ռեւան, եւ դադարէին անդ

մինչեւ ցառաւօտուն պահն. յարուցեալ փութով
գաղտ միայն երանելի խուժկաւն եւ անօրէն դահ-
ճօքն դնացին ի գեղջէն լոելեայն. եւ ընդ ծագել
առաւօտուն հասանէին ի տեղի մի քարուտ առա-
պարաձոր աւազուտ, յոր ոչ հասանէր արօտական
եւ ոչ բնաւ անցանէր ընդ նա ուղեւոր. եւ արկեալ
ծառ. աթուս երեցունց իշխանացն նստէին: 'Եւ հրամայե-
ցին դահճացն կապել զոտս եւ զձեռս նոցա (քա-
հանայից). եւ արկին պարանս երկայնս յոտս նոցա
եւ երկու երկու լծեցան եւ առին ի քարշ, այնպէս
զի ամենեւին խայծ ոչ մնաց ի մարմինս երանելեացն.
ապա լուծին եւ ածին ի տեղի մի: 'Եւ կացուցեալ
զսուրբ նահատակսն յատենի ասէ ցնոսա Աեհ-
գենշապուհ. "անհամար չարիս գործեալ է ձեր եւ
բաղում Արեացն կոտորածի պարտաւոր էք, զի թէ
լոկ երկուց կամ երից անձանց մահու պատճառ էիք,
չէիք արժանի կելց. թող թէ այնպիսւոյ աշխարհի
մեծի, որպէս Հայքն են. ձեր խրատու գործեցաւ
ամենայն գործն այն. եւ արքայից արքայ առ ձեզ
կարի բարերարութիւն արար, զի մեզ հրաման ետ
եւ ասէ թէ հաւանին արեգական եւ կրակի եր-
կիրակագանել՝ նոցա զմահապարտութիւնն թողում,
զազատորեարմն, որ կապեալ է, արձակեմ ի Հայս
եւ զիւրաքանչիւր ուրուք զտանուտէրութիւնն տամ:
Արդ՝ յիշեցէք զձեր անձինսդ եւ զայնչափ կապելց
զոգիս, եւ լերուք պատճառք բազմաց կենդանու-
թեան. ապա թէ ոչ՝ մեռանիք եւ ամենայն ա-
ծառ. ըիւնքն ի ձեր յոգւոց խնդրին: 'Ահա դուք ձե-
րային աչօդդ տեսէք այսօր, եթէ այս տոհմիկ,
վասնզի անարգեաց զդենին մազգէզն եւ պատրեցաւ
ի ձեր տիսմար գիտութիւնդ, իբրեւ զգերի մի զան-

աշխարհիկ շկօթակ արարի զնա: Արդ՝ չեք ինչ
ձեզ այլ հնար կենաց, բայց եթէ երկիր պատա-
ռիցէք արեգական եւ կատարիցէք զկամս թա-
գաւորին:,,

Եւ հրաման տային երանելցն Աահակայ եպիս- զազար-
կոպոսին թարգմանել սրբոյն Յովսէփայ եւ սրբոյն
Վեւոնդի եւ ընկերակցացն, քանզի պարսկերէն այլ
ոք ի սրբոցն ոչ գիտէր: Պատասխանի արարեալ
եպիսկոպոսին Աահակայ ասէ ցԴենշապուհ. “մի տայք
ինչ ասել ցգոսա բանս. վասն զի խօսք, որ ինչ ա-
տելի թուին, զի՞ եւս ասեմ ցնոսա. արարէք զի՞նչ
եւ կամիք:,, Եւ սրտմտեալ Գենշապհյ եւ այլոցն
ասեն ցսուրբն. “դու հարկաւորութեամբ ասա
ցգոսա, թող գիտասցուք եւ զգոցա խօսս,,. Եւ
սրբոյ եպիսկոպոսին կարճառօտիւ զբաննն ասացեալ
ցուրբ ընկերակիցն իւր՝ մեծաձայն ծաղու անգոս-
նեցին զբանիւքն: Աակայյն պատասխանի տուեալ
սրբոյ կաթուղիկոսին Յովսէփայ ասէ. “Եղեւ հար-
ցումնդ այդ ատենաւ առաջի հաղարապետին Արեաց.
Եւ զբանս մեր եւ զկամս թագաւորին գիտել ետ.
Նոյն են մեր ամենեցուն կամք եւ ոչ փոփոխիմք.
մեղ մի՛ լիցի ուրանալ զջմարտութիւն եւ ծառայել
սուտ աստուծոց. Եւ մերով ուրացութեամբ ումեք ի
հաւատացեալ կապելոցն մի՛ լիցի արձակումն եւ ի
յաւիտենից անլոց կապանսն անկանել:,,

Հրամայէին եւս ասել ցերանելի Վեւոնդ թէ
“մեր լուեալ է վասն քո՛ թէ օրինաց քրիստոնէից
իբրեւ զքեզ ոք տեղեակ չէ. Եւ ի քո խրատուէ
աւելի եւս կորեաւ աշխարհն Հայոց. արդ՝ լեր այժմ
խրատատու եւ թող կեան դոքա եւ այլ բաղում
անթիւ անձինք. Եւ այնպիսի պատիւս գտանես ի

թագաւորէն, որովք անուանի լինիս ի քում աշ-
խարհին եւ յամենայն ազգս: „

Եւ սուրբ եպիսկոպոսն Ամանակ երկայնմտու-
թեամբ թարգմանէր առ վայր մի: Եւ սրբոյ Ղեւոն-
դի սկսեալ խօսել՝ ասէ. «մեղ դոցա պատասխանի
այնքան պարտ է առնել, որչափ արար Փրկիչն Պի-
ղատոսի յատենին. ասա ցգոսա՝ “դուք ասացէք, „
թէ օրինացն մերոց տեղեակ եմ եւ բազմութեան
ժողովրդոց եղեալ եմ ուսուցիչ, ցուցանէ ձեղ
տիոյ իմց մերձաւորութիւն ի կատարումն. արդ՝
ընտրողութիւն լաւ գիտութեան իմց յաղագս եր-
կիւղի մարդոյ մոռացեալ փոխանակիցնմ, քաւ լիցի,
եւ յանդիմանիցնմ բանիւն թէ որում ուսուցեր
ուժէ. զբաղումս, զանձն քո ոչ ուսուցեր: » Մի՛ խօսիր
ընդ մեղ իբրեւ ընդ տղայս, զի հասակաւ կատա-
րեալ եմք եւ գիտութեան ոչ եմք անտեղեակ. մեր
օրէնքն ուսուցանեն պատուել զերկրաւոր թա-
գաւորս եւ սիրել զնոսա յամենայն զօրութենէ. ոչ
միայն զարբանեկութիւն հպատակութեան պար-
տիմք հատուցանել նոցա, այլ եւ մահու չափ զան-
ձինս ի վերայ դնել թագաւորին: Եւ որպէս յեր-
կրի ոչ ունիմք իշխանութիւն փոխանակել զնա ընդ
այլում, նոյնպէս եւ յերկինս չունիմք իշխանու-
թիւն փոխանակել զճշմարիտ Աստուածն մեր ընդ
այլում: Ո՞յիմաստուն վաճառականաց զպատուական
մարգարիտն փոխանակիցէ ընդ անարդ թրուշայի,
բայց եթէ յիմարեալ իցէ տգիտութեամբ որպէս
շաւառ. ձեր մոլորութեան առաջնորդքն: » Վասն պատուի
եւ փառաց, զոր խօստանայք, մի՛ լիցի առնուլ զպա-
տիւ, զոր ցեց եւ ուտիձ ապականէ եւ գող ական
հատանէ եւ տանի. մի ինչ պակաս է ի մեր փա-

ռաւորութենէս, բաժակ մահուդ, որում իբրեւ զպասքեալ ծարաւիս փութամք ըմպել. արբուցէք վաղվաղակի եւ մի եւս յերկարեալ ձգտէք զանմիտ զվեսասակար բանս բանդագուշեալ թագաւորին ձերոյ : „Աղաւեցին զսուրբ եպիսկոպոսն Աահակ՝ Մուշէ, Արշէն եւ Քաջաջ ասել ցանօրէն իշխանն եւ նոցա բանիւ թէ “զոր ինչ ասացին սուրբ վարդապետքն մեր՝ գոյն են մեր կամք եւ խնդիրք :”

Եւ լուեալ զայս Վեհպենշապուհ եւ գործակցացն ի սրտմտութիւն բարկութեան գրգուեալք՝ կամեցան եւ այլ պատրողական բանս խօսել՝ թերեւս կարասցեն ձեղքել զոք ի գնդէ. սկսան ստիպել զսուրբ եպիսկոպոսն Աահակ, զի թարգմանեսցէ նոցա եւ այլ զոր ինչ կամիցին խօսել ընդսուրբսն : Եւ սրբոյ եպիսկոպոսին պատասխանի Եղիշէտուեալ ասէ. “Եթէ վեհքն մարտուցեալ են, մեք խոնարհագոյնք քան զնոսա զիարդ կարասուք հաւանել բանից քոյ: Միաբանեա զջուր եւ զկրակ, զի ուսցուք ի նոցանէ զիսաղաղութիւն. կոչեա զարեգակն ի տուն որպէս կրակ. եթէ նմա ոչ մարթի գալ: Քեզ ոչ կարեմ մեղադիր լինել. որոյ ոչ տեսեալ է զմեծ թագաւորն, պատուաւորացն մատուցանէ զերկրպագութիւն: Վասն արեգական՝ եթէ կամիցիս ուսանել, մասն է նա աշխարհիս արարածոց. ոչ է նա առանձին սուրբ յստակ լուսով, այլ ի ձեռն օդոյն տարածանէ զճառագայթս իւր եւ հրային մասամք ջեռուցանէ զամենայն գոյացեալս ի ներքոյ իւրոյ կայանին: Զորօրինակ նաւ մի ի վերայ ջուրցն անգիտութեամք գնայ զուղեւորութիւն ի ձեռն հմուտ եւ ճարտար նաւապետին, այսպէս եւ արեգակն ի ձեռն կառավարին իւրոյ ունի զիո-

փոխմունս շրջանին իւրոյ տարեւոր ժամանակին։ Եւ որպէս այլ մասունք աշխարհիս հաստատեալ են վասն մեր կենացն, եւ զնա իւրեւ զմի յայլոց մասնց առուեալ է մեղ յառաջնորդութիւն լուսոյ, որպէս զլուսին եւ զաստեղս եւ զօդս յարածուս եւ ղամբս անձրեւաբերս. նոյնպէս եւ յերկրիս մասնց զծով եւ զգետս եւ զաղբիւրս զամենայն եւ զյամաքայինս։ Աստուած եւ զմի ոք ի սոցանէ չէ արժան անուանել։ Միոյ իշխանութեան երկու թագաւորք ոչ լինին։ Արդ եթէ կամիս ուսանել զՃշմարիտն, քաղցրացը զգառնութիւն սրտիդ եւ բաց զասն մտացդ։ Արարիչն ամենեցուն աներեւոյթ է ի մարմնաւոր աշաց, այլ մտաց իմանի զօրութիւն նորա։ Վասն զի ետես զմեղ ի մեծի տգիտութեան, յորում եւ մեք իւրեւ զձեզգ երբեմն զերեւելիսս կարծէաք արարիչ, եկն մարմնացաւ ի մարդկանէ եւ ուսոյց մեղ զաներեւոյթ աստուածութիւնն իւր. բարձրացոյց զինքն ի խան կախաղանի, մերկեաց յարեգակնէ զլոյս ճառագայթիցն իւրոց, զի եղիցի խաւար սպասաւոր մարդկութեան նորա։ Պատրաստ եմք ըստ օրինակի Տեւառն մերոյ մեռանել, որպէս եւ կամիս կատարեալ զկամն դառնութեան քո։

Անօրէնն դենչապուհ հրամայեաց զմի ոմն երէց Արշէն անուն. եւ դահիճքն հրաման առեալ սրով հատանել զպարանոց երանելոյն եւ ընկեցին զմարմինն ի խորխորատ մի ցամաք։

Ակսաւ խօսել դենչապուհ ընդ եպիսկոպոսին եւ ասէ. “յաշխարհն Հայոց՝ զտարի մի եւ զվեց ամիս եհաս շրջել ինձ. ոչ յիշեմ եթէ բան մի տրտունջ յումեքէ լուայ վասն քոյ. եւ առաւել եւս վասն

Յովսէփայ, զի դա իսկ էր իշխան ամենայն քրիստոնէից եւ հաւատարիմ յամենայն իրս արքունի. եւ ես ինձէն աչօք իմովք տեսի, զի որպէս հայր հաստատուն համարեալ էր ամենայն աշխարհին եւ անաշառութեամբ սիրէր ղմէծամեծան եւ զիոքունս: Արդ՝ աղաչեմ զձեղ, ինայեցէք ի պատուական անձինս ձեր եւ մի մատնիք ի մահ չարչարանաց ըստ առաջնոյն կարգի, զոր տեսէք աչօք ձերովք: Իմ զի աղ եւ հաց կերեալ է յաշխարհին ձերում, գութ եւ սէր ունիմ ընդ աշխարհն ձեր:”

Պետոնդ երէց ասէ. “Որ ունիս իշխանութիւն ի վերայ մեր՝ դատեաւ ղմեղ ըստ կամաց քոց. չեմք ինչ զանգիտելոց յահաւոր սպաննալեացդ եւ ոչ երկիւղած ի դառն մահուանէն, զոր ածելոց ես ի վերայ մեր:”

Յայնժամ մեկուսացոյց սակաւիկ մի զերանելիսն ի միմեանց, եւ միայն ասէ ցուրբ եսլիսկոպոսն. “Յիշեցուցանեմ քեզ զարիսն զոր գործեցեր. գուաւերեցեր զարուշանն յ՛նշտունիս, կամ զկրակն զու սպաներ եւ զմոգսն զու չարչարեցեր:” Եպիկոպոսն ասէ. “ոչ զօգուտ կենաց քոց կամիս ուսանել յինէն, այլ արեան իմոյ ցանկան միտք քո. զտունն արդարեւ ես աւերեցի եւ զմոգսն չարչարեցի գանիւ, եւ զկահ պղծութեան՝ որ ի տանն էր ի ծովն ես ընկեցի. այլ զկրակ ով կարէ սպաննել. Արարիչն անմահս հաստատեաց ղբնութիւն չօրից նիւթոցս. մեռանի այն, որ շնչէն եւ շարժի եւ գնայ եւ ուտէ եւ ըմպէ. Երբ տեսեր դու զկրակն գնայուն կամ խօսուն կամ գիտուն:

Պենշապուհ ասէ. “խօստովանեաւ, գու անցուցեր զկրակն թէ ոչ:”

պատասխանի ետ երանելին. “Ես ինձէն մտի ի կրակատունն ձեր եւ տեսի զի կային պաշտօնեայք ամբարշտութեանն եւ կրակարանն լի հրով առաջի նոցա բորբոքեալ այրէր. հարցի ցնոսա բանիւք թէ զի՞նչ համարիք ի միտս ձեր զկրակ պաշտամանս այսորիկ,, ետուն պատասխանի եւ ասեն. “մեք ինչ ոչ գիտեմք. այսչափ իմանամք, զի սովորութիւն է նախանեացն եւ հրաման բուռն թագաւորին։ Ասեմ ցնոսա. “եւ զբնութիւն կրակիդ զի՞նչ իմանայք, արարիչ կարծէք թէ արարած,, ասեն միաբան ամենեքեան. “Արարիչ մեք զդա ոչ գիտեմք. ձեռք մեր փապարեալ են ի կացնի եւ ողունք մեր տեռեալ են ի փայտակրի, աչք մեր գիջացեալ են արտասուզ ի կծուռութենէ ծխոյ դորա եւ երեսք մեր մրոտեալ են ի խոնաւութեանց ծխոյ. եթէ շատ մատուցանեմք նմա զկերակուրն, յոյժ քաղցնու, եւ եթէ բնաւ չտամք՝ ամենեւին անցանէ, եւ եթէ մօտ երթամք եւ երկիր պագանեմք, կիզու զմեզ, եւ եթէ ոչ երթամք մօտ ամենեւին, մոխիր լինի. մեր այդպէս հասեալ է ի վերայ բնութեան դորա։ Օրէնսդիրքն մեր հոգւովք մտաց կուրացեալ են, այլ թագաւորն մեր՝ մարմնով՝ միով ակամբն կօյր, այլ ոգւոյն բնաւ. չիք իսկ աչք։” Վասն այնորիկ եւ ես սակաւիկ մի չարչարեցի զնոսա գանիւ եւ նոցուն իսկ ետու զկրակն ի ջուրն ընկենուլ. եւ ապա զմոգսն արձակեցի։”

Հաղաք. Եւ սրտմտեալ երեցունց իշխանացն, յարուցեալ ինքնին վեհցենշապուհ՝ հարկանէր սուսերաւ զուս սրբոյ եպիսկոպոսին Աահակայ եւ հուպ ի գոտին մերձեցուցանէր զվերսն. եւ սրբոյ եպիսկոպոսին ի սաստիկ հարմանէ ի քարի մի յեցեալ՝ որ-

պէս ի բերանց ամենայն սրբոցն սկսաւ ասել այս-
պէս. “Գոհանամք զքէն Քրիստոս, որ բազում ան-
գամ գառնդ անմահական անծախութեամբ բաշ-
խեցար ի ձեռաց մերոց. արդ՝ ընկալ զամենեսեանս
արժանաւորապէս զպատարագեալսս ի հոտ անու-
շից::՝ Քաջալերէր զընկերակիցս իւր եւ ասէր. Եհա-
ւհապա առաքինիք, Եհաս ժամ կատարման մերոյ::”

Եւ ապա Հրամայէին զսուրբ կաթուղիկոսն շաքար.
Յովսէփի գլխատել սրով. իսկ յաղագս սրբոյն
զեւոնդի հրաման ետուն մերկացուցանել եւ քար-
շել ուժգին ընդ քարաժեռ կոպճուտ տեղիս. եւ
այնպէս քարշեցին յերկար ժամն մինչեւ զամենայն
մարմինս սրբոյն զլանջացն եւ զթիկանցն քանցեալ
քերեցին ի մորթզն. եւ այլքն կտրեցին սրով
զգլուխ Մուշէի, Արշէնայ եւ Քաջաջայ. եւ ապա
զսուրբն զեւոնդ ածին ի նոյն տեղիս, ուր եւ այլ
սուրբքն կատարեցան եւ հատին զգլուխ սրբոյն
սուսերաւ. եւ սուրբ եպիսկոպոսն Աահակ կայր
եւս սակաւ ոգով, զորոյ յետ վախճանելցյն ամենե-
ցուն կտրեցին զգլուխն սուսերաւ:

Այսպէս ի վեշտասաներորդում ամի թա-
գաւորութեան Յազկերտի, որ օր քսան եւ հինգ
էր ամսոյն Հրոտից, պսակեցան սուրբքն վեցեքեան
յԱպար աշխարհի մերձ ի գեօղն մոգուց Ռեւան²,
որոց անուանքն են՝ Աահակ եպիսկոպոսն յԲշտու-
նեաց, սուրբն Յովսէփի ի Վայոց ձորոյ ի գեղջէ Հո-
ղոցմանց, զեւոնդ երէց ի Վանանդայ՝ ի գեղջէ Ի-
ջաւանից, Մուշէ երէց յԱղբակոյ, Արշէն երէց ի
Քադրեւանդայ ի գեղջէ Նղեղեկայ, Քաջաջ սար-
կաւագ յԲշտունեաց::՝ Եւ որպէս ստուգիւ եւ շաքար.
ջերմ խնդրով կամսարականին Արշաւրայ հարցեալ

ցերանելի խուժիկն եւ լուեալ ի նմանէ պատմեաց
մեղ՝ գրեցաք հաւաստեաւ:

Եւ գնացեալ ի բաց ի տեղւոցէն իշխանացն՝
արս ինն թողին կազմ զինու, ընդ որս՝ նախ առաջին
զերանելի խուժիկն, հրաման տուեալ զի մինչեւ
ցաւուրս տասն պահեացեն զգուշութեամբ զգիա-
կունսդ, մինչեւ եկեալ անցցէ ի բաց կարաւանն
արքունի: Եւ պահապանացն կացեալք զայն աւուրս՝
խորհեր խուժիկն, եթէ զինչպիսի հնարիւք արժա-
նի լիցի գողանալոյ զնշաբարս սրբոցն յայլոց պահա-
պանացն. եւ մինչդեռ յայնպիսի խոհականութեան
կայր (‘իբրեւ աւուրք երեք անցին’), յանկարծակի
ի նմինաւուր յերեկորեայ գիշերոյն լիներ շարժումն
մեծ ի տեղւոցն, բռմիւնք եւ ձայնք ահագինք
յանդնդոց հնչեին. ձայնք որոտմանց եւ փայլատա-
կունք զերինս գողացուցանէին եւ սիւն լուսոյ ըստ
օրինակի ծիածանի զնահատակաց մարմինս ծրափա-
կեր. եւ կործանեալ յերկիր պահապանքն կիսա-
մեռք լինեին զգիշերն ողջոյն եւ զտիւն բովանդակ
եւ զերկրորդ եւս գիշերն. մինչեւ ի ժամ՝ արեգա-
ցահակ. կան ծագման:՝ Արհաւիրք մեծ անկանէին ի վերաց
ամենեցուն. ձայնք ահեղ հնչեցին, երկիրն գողայր
ի ներքոյ նոցա, եւ շողիւնք սուսերաց փայլատա-
կունս արձակեին շուրջ զնոքօք եւ զամենայն
գիակունսն կանգնեալ տեսանէին, եւ զնոյն բանս
զազոր. ատենին ահագինս բարբառէին ի լսելիս նոցա:՝ Ապա
լուէին ձայնք անդնդոցն հնչմանց եւ որոտմունք,
եւ դադարէր երկիրն ի շարժելոյ. պահապանքն սա-
կաւիկ մի ոգի առեալ՝ աչս ածէին փախչելոյ, այլ
ոչ կարէին կանգնել ի յերկրէն. բայց զինն ժամու
աւուրն երրորդի յարուցեալ խուժիկն որպէս թէ

կամաւ կազս ի կաղս հայելով զկնի իւր փախչէր,
զի զնոսա զօրացուսցէ ի կանգնել եւ զկնի իւր հե-
ռացուցանել ի վայրացն. որոց աեսեալ ուշաբե-
րեալք զկնի նորա սրանային, շիշխեցեալք բնաւ
դառնալ եւ հայել ի տեղիսն եւ զհետ ԱԵՀԴեն-
շապհոյ փութային. բայց Խուժիկն ընդ այլ ճանա-
պարհ որոշէր ի նոցանէն: Հասեալ պահապանացն
յաւուր վեցերորդի պատմին զամենայն անցս ալե-
տիցն. Գենշապհոյ եւ ընկերացն ապշեալք ի բա-
զում ժամն ոչինչ կարէին իմանալ հնարս. զպա-
հապանսն եւեթ լոեցուցանել ջանային եւ ին-
քեանք առանձինն զարմացմամբ յանդպայութիւն
ընկղմէին ասելով ցմիմեանս. ոչ են իրք քրիտո-
նէից թեթեւ իմն եւ գուզնաքեայ, այլ հաստատ
մեծ է զօրութիւն օրինաց նոցա եւ հաւատոց. եւ
մեք յանդիտութեան վնասեալ կորնչիմք եւ չզգամք:
Զինչ գործեսցուք վասն անքնին աղանդոյն քրիտ-
տոնէիցն. քանզի մինչդեռ կենդանի էին, զարմա-
նալի էր կեանք նոցա. ընչատեացք էին իրբեւ զան-
կարօտս, սրբասէրք էին իրբեւ զանմարմինս, անա-
չառք էին իրբեւ զարդարագատս, աներկիւդք էին
իրբեւ զանմահս: Եթէ լուռ լինիմք, մեզ եւ ան-
ձանց մերոց կասկած իսկ է. եթէ տանիմք զդոսա
առաջի թագաւորին, գուցէ եւ օրինացս մերոցքակ-
տումն ինչ հասանիցէ:,,

Խուժիկն գիտացեալ զպատախանիսն իշխանացն՝ ^{Պատմա-}
առեալ ընդ իւր տասն եւս այլ ընկեր եւ գրաստս
եւ ըստ իւրաքանչիւր անձին սրբոցն սապատս չորեք-
կուսիս, եւ գնացին լոելեայն իգիշերի յիրտն. եւ մեր-
ձեալք ի վայրն վրիպէին ի տեղւոյն, քանզի աղջամդին
էր գիշերն. եւ մինչդեռ խոռվեալք յածէին ընդ տե-

զիսն եւ ահա լուսաւոր արծուոյ սլացեալ հասանէր
յերկնից եւ նստէր ի վերայ մարմնոյ սրբոյն զեւոնդին
Եւ նոցա ուրախալից սրտիւք ձեռն ի գործ արկեալ
ժողովեցին զիւրաքանչիւր ոք յականէ ի մի մի սապատ
եւ բարձեալ վաղվաղակի գրաստուց փոխէին յայլ
տեղի յանապատին եւ դադարեալ աւուրս եօթն
վասն քաջ ցածնլոյ երկիւղին. ապա մաքրեցին զոս-
կերս սրբոցն եւ առեալ բերին ի շահաստանն. լոե-
լեայն սկսանէին տալ եւ ոմանց առաքինի քրիստո-
նէից, որք ի կարաւանին էին եւ ստիպով յիւրա-
քանչիւր աշխարհս տային հասուցանել վաղվաղակի:
Եւ զառաջինն պտուղ ընծային մատուցանէին կա-
պեալ նախարարացն: Այս երանելի խուժիկս, որ
արժանի եղեւ ի ծածուկ սպասաւոր լինել սրբոցն, որ
ինչ ի մահուանէ եւ այսր ասացաւ դատակնիք վճռիս
այսորիկ երկրորդեաց մեզ զամենայն կարդաւ:

Հարաբ. “Սկսեալ այնուհետեւ մի ըստ միոցէ պատմել
կապելոց նախարարացն Հայոց երանելի խուժիկն
(զոր անուանել յայսմ հետէ խուժիկ ծանրանամ,
եւ զանուն սքանչելոյն ոչ ոք հոգացեալ պատմեաց
մեղ,) զինամն մեծամեծ եւ զօդնուժիւն Հզօրին զոր
արարեալ էր նմա:

Նշն խօսք եւ մխիթարութիւն էր յաւէտ կա-
պելոցն Հայոց յելս եւ ի մուտս իւրեանց ի նստել
ի տան եւ յառնել, ի տօնս եւ յամնագլուխս. մա-
նաւանդ տէր Արշարունեաց³ կամնարականն Ար-
շաւիր որ յամենայն ժամու վարդապետութիւն
սրբոյն զեւոնդի եւ պատասխանիք իւրաքանչիւր
ուրուք ըստ հարցմանն սպանողացն պատմէր անձան-
ձրոյթ հանապաղ. եւ մեր յոլովագոյն լուեալ ի
հրաշալի կամնարականէն գրեցաք յօժարապէս:

ԳԼՈՒԽ Ի.

Խորհն եւ Աքրահամ:

ԱՉԵՔ ԲՆՀ ԱԿԲ ԼՈՒ ՔՈՎԻ ՊԱՌԱՋԲՆՆ :

Եւ մոեալ Յազկերտի ըստ կարգելց ժամանակին յոստանն Արկան՝ համարձակութիւն այնուշետեւ տային նախարարացն Հայոց արձակել զմանկունս իւրեանց եւ կամ զայլ ոք ի պէտս արբանեկութեան ուր եւ կամիցին. իբրեւ լուան երիցունքն Խորեն եւ Ըբրահամ՝ վաղվաղակի ի Արկան հասանէին եւ անկեալք հրապարակաւ առաջի Դենշապհոյ ասէին. “Եթէ զհոգեւոր տեարսն մեր տարեալ ուրեք յերկիր օտար՝ անդարձ անցուցէք, առնելով բարերարութիւն պատմեցէք մեզ՝ երթալ եւ մեզ լինել անդարձ ընդ նոսա. եւ եթէ սպանեք զնոսա, կամեցարուք եւ ի վերայ մեր տալ զնոյն հրաման.,, եւ ԱԵՀԳԵՆՇԱՊՈՒՀ ասաց ցերանելիսն՝ թէ “Ճանապարհ վարդապետացն ձերոց ոչ ոք ցուցանէ, բայց վասն ձեր հարցանեմք ցալքայից արքայ:,, Մտեալ ի ներքս Դենշապուհ պատմեր Յազկերտի զինդիրս երիցանցն. եւ թագաւորն ասէ. “ի նոցա վերայ վեասինչ ոք յայտ չառնէ. երկիր պազցեն արեգական եւ ընկալեալ զպարգեւս մեծամեծս ի մէնց արձակեացին յաշխարհն իւրեանց. ապա թէ ոչ հաւանեացին, պատուհաս կրեսցեն խեղութեամբ՝¹ եւ երթեալ յԱսորեստան մշակութիւն արասցեն ընդ արքունի մշակսն եւ ի հարկի կայցեն մինչեւ ցվախճան իւրեանց:

Եկն դարձեալ նոյն դահճապետն առ աշաւ ԵԱՀ. կերտս սուրբ սպանելոցն եւ ասէ ցնոսա. “ի Միհր

աստուած երդուեալ է իմ, ոչ հնար է ձեղ ա-
պրել ի մահուանէ, բայց եթէ երկիր պագանիցէք
արեգական: “Խորէն ասէ. “Յիմ տեսեր զմեղ պա-
կասագոյն քան զշարսն մեր. հանդէս արա քում
չարութեանդ եւ մերում բարութեանս եւ ամա-
չեցեալ գտանի հայրն քո սատանայ:” Իբրևե լուաւ
գահճապետն սրտմտեալ՝ ետ քարշել ‘զնոսա’ չա-
րագոյն քան զառաջինսն այնչափ սաստիկ մինչեւ
բաղմաց կարծիք եղեն թէ մեռան: Դարձեալ խօսել
սկսան երկոքեանն եւ ասեն. “Իփրը համարիմք զա-
նարգանս զայս առ մեծ սէրն լստուծոյ, որով կա-
տարեցան հարքն մեր հոգեւորք: Հապա մի դլար
եւ մի զադարեր, այլ զոր ինչ առ նոսինն արարեր,
զնոյն եւ առ մեղ կատարեաւ:” Յայնժամ հրա-
մայեաց ‘գահճապետն’ զմահու գան² հարկանել-
եւ մինչդեռ կիսամեռք յերկիր անկեալ դնէին,
հրամայեաց զերկոցունց ականչս մօս կտրել. եւ
ասէ. “Եթէ եւ այլ յամեմ առ ձեղ, կարծեմ,
եթէ եւ աշակերտէք զիս: Ցայդ վայր եղեւ հրա-
ման պատուհասիդ ձերոյ եւ ի վերայ դորին պա-
տուհասին երթալ ձեղ յլսորեստան եւ լինել ձնդ
մշակ յարքունիս:” Իբրևե տարան հասուցին ‘զի-
նուորքն’ զնոսա յերկիրն բարելացւոց ի գաւառ մի
զոր Շահուղն անուանեն (լստ Պազարու՝ յլսորես-
տան ի գաւառն Շաբուլ.) յայտ եւ գաղտ մեծա-
պէս ընկալեալ եղեն ի բնակչաց աշխարհին:

Դաշտ. Լուեալ հաւատացելոցն, որք յլսորեստանին,
ընդ առաջ ելին նոցա խնդութեամբ, պատուեցին
զնոսա. Նաեւ զկարասի իւրաքանչիւր ուրուք զինչ
եւ ունէր բերեալ դնէին առ ոտս երանելեացն. եւ
երիցանցն ընկալեալ յընծայիցն հաւատացելոցն՝

ըստ արժանի մասն ինչ նոցին իսկ տային տանել
յԱպար աշխարհ կապելոց նախարարացն Հայոց:
Երեցն Աբրահամ առեալ զտուրս հարաւային կող-
մանցն Ասորեստանեացն տարեալ մատակարարեր
կապելոց նահատակացն Հայոց ըստ իւրաքանչիւր
պիտոյից բազում ամս մինչեւ յարձակումն նախա-
րարացն Հայոց: Կեցեալ ամս երիցոյն Խորենայ ան-
գէն յԱսորեստանի “սաստիկ տապով հարեալ ի
խորշակէն,, վախճանիւր. իսկ երեցն Աբրահամ
երաշխաւորութեամբ հաւատացելոց աշխարհին, որք
զտունս իւրեանց եւ զարարս փոխանակ ընդ հարկի
նորա գրեցին յարքունիս ցվախճան նորա, մինչեւ Եղիձ.
յերկոտասաներորդ ամն պատժաւորացն արձակեալ
եղեւ: Մինչեւ աղաչել զնա միաբան ամենեցուն,
զի հաւանեսցի երթալ յաշխարհն Հայոց. զի ընդ
մտանել նորա առ նոսա, ի նմա տեսցեն զքաջ նա-
հատակն, որք կատարեցան սրով. ի նմա տեսցեն
եւ զուրբ կապանս չարչարանաց: Եւ յորժամ
մարտիրոսք եւ խոստովանօղք եւ կապեալք նովա-
տեսանին, նովաւ օրհնի աշխարհն ամենայն, նովաւ
օրհնին եւ տղայք նոցա յաճումն, նովաւ զգաստա-
նան երիտասարդք նոցա ի սրբութիւն, նովաւ հա-
մեստանան ծերք նոցա յիմաստութիւն, նովաւ եկե-
ղեցիքն պարծին իբրեւ քաջ եւ կատարեալ զի-
նուոր. յորժամ կոխեսցեն ամենավաստակ ոտք խոս-
տովանողին զլայնատարած տեղիս պատերազմին,
յորժամ կենդանի մարտիրոս ընդ նա ըրջեսցի, կեն-
դանի առ կենդանիս երթեալ՝ ամենայն աշխարհին
կրկին լինի կենդանութիւն. յորժամ տեսցեն զսա
ամենայն միայնակեացք աշխարհին Հայոց, սովաւ

յիշին սուրբ քահանայքն որք խողխողեցան յօտարութեանս եւ ցածուցին զըրտմտութիւն թագաւորին. սովաւ զմեր կապանս յիշեսցեն եւ խնդրեսցեն յԱստուծոյ, զի գերեգարձ լիցի մեղ անդրէն ի հայրենի երկիրն մեր. քանզի յոյժ անձկացեալ եմք տեսանել զառւրբ եկեղեցին մեր եւ զըրբասէր պաշտօնեայսն, զոր ի նմա կարդեալ հաստատեցաք:: Եւ վասն զի ոչ էր սովորութիւն երբէք բարոյն ընդդէմ գառնալ՝ փութացաւ վաղվաղակի սուրբն Աբրահամ՝ կատարել զհրամանն զմիաբան հաւանեցելոցն. եկն եմուտ յաշխարհն Հայոց:

Փութացան ելին ընդ առաջ նորա վաղվաղակի արք եւ կանայք, մեծամեծք եւ փոքունք եւ ամենայն բաղմութիւն ազատաց եւ շինականաց. անկանէին եւ փարէին զոտիւք եւ զձեռօք սրբոյն եւ ասէին. «Օրհնեալ Տէր Աստուած, զի ահա ի քեզ կերպարանեալ տեսանեմք զամենեսեան զհրաժարեալսն. ի քեզ տեսանեմք եւ զաշխարհին շինութիւն, քեզ եկեղեցիքն մեր ցնծացեալ բերկրին. օրհնեալ զմեղ սուրբ հայր մեր դու ես բերան հանդուցելոցն, խօսեաց ընդ մեղ յայսնի օրհնութեամբ, զի յոդիս մեր լուիցուք ի ծածուկ զօրհնութիւնս սրբոցն. հորդեցեր ճանապարհ այնոցիկ, որ անձկացեալ էին գալ յերկիր իւրեանց, բաց եւ յերկինս զդուռն աղօթից մերոց, զի մինչդեռ եմք յելանելի մարմինս, որպէս տեսաք զքո երանելի սրբութիւնդ, տեսցուք եւ զսիրելի անձկալիսն մեր::»

Երանելի խոստովանօղն թէպէտ եւ այսպէս սիրով ընկալեալ եղեւ յամենայն աշխարհէն, ոչինչ կամեցաւ մերձենալ առ ոք ըստ մարմնոյ կարօտութեան, այլ ընտրեաց իւր տեղի մի զատ յամենայն

բազմամբոխ ժողովրդոց եւ առաքինի եղբարբք
երիւք կատարեաց զկեանս իւր մեծաւ ճգնութեամբ.
Եթէ զտքնութիւնն ասիցես, իբրեւ զկանթեղ ան-
շէջ կայր զամենայն գիշերս. Եթէ զսակաւապի-
տութիւնս, համարեաց եթէ զանկերակուր հրեշ-
տակացն բերէր զնմանութիւնն, եթէ զհեզու-
թիւն, ոչ զոք ի կենդանեաց կարիցես գտանել
նման նմա. Եւ եթէ զանընչասիրութիւն, զորօրի-
նակ չպատրի մեռեալ ի կարասի, զնոյն զՃշմար-
տութեամբ եւ առ երանելին իմասջիր: Աղ եղեւ
նա անհամելոց եւ խթան ընդուստուցիչ ամենայն
հեղդացելոց: Ի լուր համբաւոյ նորա իմաստնացան
տգէտք. ի տեսիլ մերձաւորութեան նորա զդաստա-
ցան լկտիք. բնակեալ էր ըստ մարմնոյ ի նեղ խըց-
կանն եւ ահ սրբութեան նորա արկեալ էր զհե-
ռաւորօք եւ զմերձաւորօք: Յշնիք երանի ետուն
վասն նորա աշխարհին Հայոց եւ բազում բարբա-
րոսք փութացան տեսանել զնա մարմնով Սկիզբն
արար առաքինութեան անդստին ի տղայ տիյոց եւ
նովին առաքինութեամբ կատարեցաւ ի վախճան
կենաց իւրոց. ոչ խառնեցաւ ի կարգս սուրբ ա-
մուսնութեան աշխարհիս. Եւ եթէ պարտ է պար-
զաբար ասել, որպէս փոխանակեաց զպէտս մար-
մնոյ ընդ պիտանացու հոգեւոր իրաց, այսպէս փո-
խադրեալ եղեւ յերկրէ ի յերկինս^{3:}:

“Եկն ‘Աբրահամ’ ի Հայս եւ ձեռնադրեալ Դատա-
յաստիճան եպիսկոպոսութեան աշխարհին Քընու-
նեաց բազում ուղղութեանց աշխարհին մարդկան
լինէր ուսուցիչ եւ վախճանէր ի նմին կարգի ի
բարւոք ծերութեան:”

ԳԼՈՒԽ ԻԱ.

Վերադարձ ճախարարաց:

“ ԶԵՐ Ա ԱԲՔ Ք ԱՂՄՐԱՊ ԴՅՆ Ք ԱՆ Պ ՁԵՆՈՂՄ
ՏԵ ՌԵ Ք ԱՆ Պ Չ ՎԱԼԱ Խ Խ ԵՐ Ի Ա

ԵՐԵՍՈՒՆ Եւ Հինգ արք * Նախարարազունք եւ¹
բազում եւս այլ մարդիկ՝ Նիղակակիցք եւ մարտա-
կիցք քաջ նահատակացն՝ ամենեքեան սորա կամք
չոգան մտին ի փորձութիւնն:

Մարդիկ, որ զօրէն ազատ էրէց շրջէին ի մէջ
ծաղկաբեր լերանց, ընկեցան ի բոցակէզ աշխարհն
արեւելից կապեալ ոտիւք եւ կապեալ ձեռք. հաց
նեղութեան եւ ջուր կարօտանաց, խաւարարդել ի
տուէ եւ անլցյս ի գիշերի, անվերարկուք եւ անան-
կողինք, գաղանաբար գետնախշտիք լինէին զինն
ամ եւ զվեց ամիս. եւ այնպէս մեծաւ խնդու-
թեամբ տանէին զնեղութիւնն, զի ամենեւին ոչ ոք
տրտունց հայհոյութեան ի բերանց նոցա լուաւ:
Դարհուրիմ հայեցեալ ի կամաւոր նոցա (Նախա-
րարաց Հայոց) տանջանաց մասունս. տեսեալ զմեծ
նոցա տեւողութիւն համբերութեանն՝ արհամար-
հելով զմեծութիւն, առ ոչինչ համարելով զիշ-
խանութիւն, հեռանալով յընչից, տալով աներ-
կիւղ զանձինս ի մահ. եւ բաղմաժամանակեայ
համբերել կապանաց, յանձն առնուլ զանարդու-
թիւն քան զփառս, տանջիլ ի քաղցոյ, հաշիլ ի
ծարաւոյ. ոմանք ի կապելոց նախարարացն (որում
ականատես իսկ եղաք) արդարեւ յերկրի երկնաւորք
էին եւ ի մարմնի հրեշտակք երեւէին. կարդեալ

անձամբ անձանց դպրոց եւ ուսեալք զկտակարանս եկեղեցւոյ անվեհեր կատարէին կանոնս Գուբդայից եւ կարգացմունս ընթերցուածոց զցայդ եւ զցերեկ ի գումարտակի որպէս ի տան երբեմն յայտնի եւ երբեմն ըստ ժամանակին ի ծածուկ, որք յաղագս ծերութեան կամ ծանրամտութեան ուսանել ոչ զօրէին՝ համայն յերկար աղօթիւք յօժարութեամբ անքուն լինէին:

Յերանելեացն բազումք, որ մանկագոյնքն էին, ուստի ուսան զդպրութիւն հայրենի աշխարհին իւրեանց, որով զանձինս քաջալերէին եւ զընկերսն միսիթարէին. եւ այնպէս զմայլեցան ի միտս եւ յոգիս իւրեանց, զի որ ծերագոյնքն էին ի նոցանէ, մատաղացան մանկացան. թէպէտ եւ դպրութեան ժամանակքն անցեալ էին, սակայն բազում սաղմոս ի բերան առեալ երգակից լինէին մանկաւոյն եւ այնպէս բարձրացուցանէին զպաշտօնն սրբութեան, մինչեւ ոմանք ի գառն դահճացն, որչափ ի ձեռս իւրեանց էր՝ արտաքս արքունի հրամանին դիւրութիւն առնէին նոցա եւ բազում անգամ զմարմատ. որ պէտս նոցա լնուին:

Կարծիք եղեն ի միտս թագաւորին՝ ‘Յազկերտի’ թէ առ յոյժ վշտին ձանձրացեալ են դառնութեան կենօքն իւրեանց, յղեաց առ նոսազմեծ հազարապէտն եւ ասէ. “Երկիր պագէք արեգական եւ արձակիք ի չարաչար կապանացդ եւ ունիք անդրէն զիւրաքանչիւր հայրենի կեանս ձեր:”

Ետուն պատասխանի երանելիքն եւ ասեն. “Առ փորձ ինչ եկեալ հարցանես ցմեզ. որք միանգամ աշակերտեալ են ճշմարտութեանն, ոչ երեկք փո-

խին ի նմանէ, այլ որ ենն՝ նոյն կան. միթէ յայնժամ առ չիմանալ պնդեցաք եւ այսօր նեղութիւնս իմաստնացցյ ինչ զմեզ, արդ՝ աղաչեմք զքեզ եւ քեւ զթագաւորն՝ զինչ եղեալ է ի մտի ձերում վասն մեր կատարեցէք:”

Հազարապետն յոյժ գովեաց ի միտս իւր զպնդութիւն հաստատութեան նոցա, եւ յայնմ հետէ սկսաւ արկանել սէր ընդ նոսա. եւ բազում բանիւք ողբանօք ածէր զթագաւորն ի հաւանութիւն, զի թողութիւն արասցէ նոցա: Թէպէտ եւ փոխեցաւ նա ի գործոյ հազարապետութեան եւ ի բազում իրս գտաւ վեասակար, (ինքն իսկ յանձն իւր կրթէր զաւեր աշխարհին Հայոց, վասնորոյ եւ մեծաւ անարդանօք յուղարկեցաւ ի տունն իւր,) սակայն զկապելոցն ոչ երբէք չարախօս կամեր լինել մինչեւ ցօր վախճանի կենաց իւրոց:

Կաեւ որ մեծ իշխանն էր աշխարհին, զոր Հրեւ Ըղոմշապուհ անուանէին եւ նմա իսկ յանձն էին ամենայն պատժաւորքն, մեծապէս գութ սիրոյ էարկ առ ամենեսեան. զծերս ի նոցանէ առ հարս ունէր եւ զմանկագոյնս իբրեւ զսիրելի որդիս գըգուէր. բազում անգամ գրեաց եւ եցոյց յարքունիս զվիշտս նեղութեան կապելոցն. առաջի մեծամեծացն տառապէր ջանայր ազգի ազգի հնարիւք, մինչեւ բազում բարեխօսիւք ածին ի հաւան զթագաւորն: Հրամայեաց ‘Յազկերտ’ լուծանել զկապանս նոցա եւ բառնալ ի նոցանէ զսուգ պատուհասին եւ ագանել նոցա հանդերձ՝ զօրէն նախարարութեանն. կարգեաց նոցա ո.ո.միկ եւ զպատրաստութիւն սպառազինութեանն հրամայեաց յարքունուստ. գրեաց եւ յանձն արար մեծ սպարա-

պետին, զի ընդ զօրս արքունի երթիցեն ի գործ պատերազմի:

Ի բազում տեղիս, ուր եւ հասին՝ առաւելեալ գտան ի գործ արութեան, մինչեւ գովութեան հրովարտակ վասննոցա ի գուռն տային: Հրամայեաց ‘Յազկերտ’ զամենեսեան ածել զառաջեաւ: Եկին եւ յանդիման եղեն Յազկերտին արքայից արքային. ետես զնոսա զուարթութեամբ, խօսեցաւ ընդ նոսա խաղաղութեամբ եւ խօստացաւ տալնոցա զիւրաքանչիւր իշխանութիւն ըստ կարգի հայրենի պատուոց եւ արձակել զնոսա օրինօք քրիստոնէութեանն: Եւ մինչդեռ անդէն մեծաւ խնդութեամբ շրջէին ի կարաւանին, ի նմին ժամանակի հասանէր վախճան կենաց թագաւորին յիննեւտամներորդ ամի թագաւորութեանն իւրոյ: Եւ ընդ հակառակս ելեալ երկու որդիք նորա ի վերայ տէրութեանն կռուէին զերկուս ամս. եւ մինչդեռ նորա յայնամ խոռվութեան էին ապստամբեաց եւ Աղուանից արքայն: Կրտսեր որդւոյն Յազկերտի գայեակն յարձակեցաւ ի վերայ երէց որդւոյ թագաւորին եւ ձերբակալ արարեալ հրամայէր սպանանել եւ թագաւորեցուցանէր զիւր սանն պերոզ: Աղուանից արքայն ոչ կամէր նուաճել անդրէն ի ծառայութիւն, այլ միաբանեաց զմետասան թագաւորս զլեռնորդեայսն եւ ընդդէմ եկաց պատերազմաւ Արեաց գնդին: Երկիցս եւ երիցս ետուն հրովարտակ աղաւանաց, ոչնչ կարացին ածել զայրն ի հաւանութիւն. այլ գրով եւ պատգամաւ յանդիմանէր ‘արքայն Աղուանից զնոսա վասն զուր աւերածին աշխարհին Հայոց. ‘ի վերայ այնչափ սիրոյ եւ վաստակոց փոխանակ կեանս առնելց զարեւ հատէր, ասէր. լաւ լիցի ինձ

456

458

զնոցա չարչարանսն յանձն իմ առնուլ քան թողուլ
զքրիստոնէութիւնն:,, Իբրեւ տեսին թէ ոչ կա-
րացաք² ածել ի հաւանութիւն, գանձս սաստիկս
ետուն տանել յաշխարհն Խայլնդրաց, բացին զդրունս
Ալանաց³ եւ հանին գունդ բազում ի Հռնաց. եւ
կռուեցաւ տարի մի ընդ Աղուանից: Եւ յայնչափ
ժամանակաց ընդերկարել պաշարմանն մեծ կես աշ-
խարհին աւերեցաւ:

Այս ամենայն յերկար խոռվութիւնք, որ եղեն
մինչեւ ի հինգերորդ ամին Պերողի, պատճառ եղեն
չարձակելցյն նախարարացն Հայոց: Եւ ի նմին ամին
զբաղմաց նոցա անդրէն զկեանսն շնորհեաց եւ այ-
լոցն խոստացաւ յամն վեցերորդ միանգամայն ար-
ձակել զամենեսեան կենօք եւ պատուով:

Ի նմին ամի թագաւորութեանն իւրոյ առա-
քեալ՝ ‘Պերող’ զՅզատվշնասպ զիւր դայեակորդին
եւ հրաման ետ արձակել զնախարարսն Հայոց ի
կապանաց եւ կարդել նոցա ոռօճիկ ի Հրեւ⁴, “կաց-
ցեն, ասէ, անդէն այրուձիով եւ կատարեսցեն որ
ինչ եւ դիցէ նոցա Աշտատ Հայրն Յզատվշնասպայ:”
Եւ ի տեսանել զնախարարսն Հայոց Յզատվշնասպայ
եւ առ սակաւ սակաւ ընդելնուլ ընդ նոսա՝ սիրեաց
զկամսարականն Արշաւիր: Տարեալ զնախարարսն ի
Հրեւ՝ գումարէին ի ձեռն Աշտատայ ի գործ պա-
տերազմի: Եւ իշխանն Հրեւայ՝ Հրեւ Շղամշապուհ
սիրէր զկապեալսն Հայոց յոց եւ զքաջութիւն
նոցա եւ զլաւ բարս եւ մարթչութիւնն բազում
անդամ գրով ծանուցանէր մեծամեծացն ի գուռն
եւ իւրոց սիրելեացն որք ի հրապարակին էին:

Ամենողորմն Աստուած յիշեաց զնահատակու-
թիւն զամենայն միաբանելոցն եւ պարդեւեաց

դառնալ կապելոցն յաշխարհ Հայոց յամի վեցե-
րորդի թագաւորութեանն Պերողի: Եւ կեցեալք ⁴⁶³
իւրաքանչիւրոց ըստ սահմանելոյ ի Տեառնէ՝ վախ-
ճանեալք թաղեցան ի դիրս հարց իւրեանց խա-
ղաղութեամբ, օրհնեալք ամենեքեան ի բերանոյ
սուրբ կաթուղիկոսին գիւտայ:

ԳԼՈՒԽ ԻԲ.

Կոմայք :

“Միով գոտես Տէմարտութեան պը-
ղեցին զմէն աբը եւ կոնցը :”

Եթէ . Կակ կանայք երանելի առաքինեացն եւ կապե-
լոց եւ անկելոցն ի պատերազմին ընդ ամենայն աշ-
խարհն Հայոց համօրէն համարել ես ոչ կարեմ.
Հինգ հարիւրով չափ յականէ յանուանէ ճանա-
չեմ. ամենեքեան միահամուռ թէ աւագագոյնք եւ
եթէ մանկագոյնք զի՞ առաքինութիւն հաւատոյ
շատոք. զգեցան.՝ եւ զբնական տկարութիւն մարմնոյ կա-
նանց զօրացուցեալ առաւել քան զարանց քաջա-
յաղթօղք եղեն: Կանայք փափուկք դստերք նա-
խարարացն եւ կանայք աւագաց փոխանակ նաշհոյ
կորեակ ուտէին, փոխանակ պարզ գինւոյ ջուր չա-
փով ըմպէին, փոխանակ կերպասեայ ոսկեհուռ
զգեստուցն խոշոր լրդեայս զգենուին եւ փոխանակ
բազմագիմի անկողնոցն փրխայիք ի վերայ երկրի
գետնատարածք լինէին. եւ որք յառաջագոյն յամ-
րանային ի քուն՝ նմանեալք վերնոցն անքուն եղեն:
Զօծան իւղով, չյարմարեցին սանտրով զհեր գլխոյ
իւրեանց: Եւ որում անհնար է յաղթել կանանց,
շատախօսութեանն եւ ստեալ ընդ քօղով այսր անդր
զաշս ածելոյ, եւ ցածուցին զլեզուս իւրեանց յաւե-
լորդ խօսից: Թէպէտ եւ ունէին զիւրաքանչիւր ձեռ-
նասուն սպասաւորս, ոչ ոք երեւէր՝ ի նոցանէ՝ թէ
որ տիկին իցէ եւ կամ որ նաժիշտն. մի հանգերձ
էր հասարակաց եւ միապէս գետնախշտիք երկո-
քեան. ոչ ոք ումեք անկողնարկ լինէր. ոչ գոյր

նոցա համեմ խախամիքք անուշարար առանձինն եւ
ոչ հացարարք որոշեալի պէտս սպասու ըստ ազա-
տաց կարգի. ոչ ոք ումեք ջուր ի ձեռս արկանէք
եւ ոչ կրտսերք աւագաց դաստառակս մատուցա-
նէին. չանկաւ օշնան ի ձեռս փափկասուն կանանց
եւ ոչ մատուցաւ իւղ ի զուարթութիւն խրախու-
թեան. չեղան առաջի սուրբ սկտեղք եւ ոչ անկան
բաժկակալք յուրախութիւն. չեկաց ուրուք նոցա
նուիրակ առ դուրս եւ ոչ կոչեցան պատուականք
յարանց ի տաճարս նոցա. չյշեցան նոցա՝ թէ
գուցէ ոք ամենեւին ի բնակասնունդ դայեկաց եւ
կամ բնաւ ի սիրելի հարազատաց: Փոշուեցան եւ
ծխոտեցան սրահակք եւ սրսկապանք նորեկ հար-
սանց եւ սարդի ոստայնք ձգեցան ի սենեակս առա-
գաստաց նոցա. խանգարեցան սպասք երախանաց
նոցա. անկան կործանեցան ապարանք նոցա եւ տա-
պալեալ աւերեցան ամուլք ապաստանի նոցա. չո-
րացան ազազեցան բուրաստանք ծաղկոցաց եւ տաշ-
տախիլ եղեն որթք գիներեր այգեաց. աչօք իւ-
րեանց տեսին դյափիշտակութիւն արարոց իւրեանց
եւ ականջօք իւրեանց լուան զշարչարանս սիրելեաց
իւրեանց. առան գանձք իւրեանց յարքունիս եւ ոչ
մնացին ամենեւին զարդք երեսաց իւրեանց:


Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհին, որ
գրգեալք եւ գգուեալք էին յիւրաքանչիւր բաս-
տեռունս եւ ի գահաւորակս, հանապազ բոկ եւ
հետի երթային ի տունս աղօթից: Որ ի մանկութե-
նէ իւրեանց մնեալ էին ուղղովք զուարակաց եւ
ամճովք երէոց, խոտաբուտ կենօք իբրեւ զվայ-
րենիս ընդունէին զկերակուրն մեծաւ խնդութեամբ:
Աեւացեալ ներկան մորթք մարմնոյ նոցա, վասն զի

ցերեկ արեւակէղք էին եւ զամենայն գիշերսն գետ-
նաբիկք : Սաղմոսք էին մշտնչենաւորք՝ մրմունջք ի բե-
րանս նոցա եւ միհիթարութիւնք կատարեալք ընթեր-
ցուածք մարդարէիցն : Մոռացան զկանացի տկարու-
թիւն եւ եղեն արուք առաքինիք ի հոգեւոր պատե-
րազմին . մարտ եղեալ կոռուեցան ընդ մեղսն կարեւորս .
սուրբ սիրով լուացին զկապուտակ ներկուածս նա-
խանձուն , հատին զարմատս ագահ հութեան , խոնար-
հութեամբ կոփեցին զամբարտաւանութիւն եւ
հասին երկնաւոր բարձրութեանն : Այրիք որ ի նո-
ւսա էին՝ եղեն վերստին հարսունք առաքինութեան ,
իսկ կանայք կապելոցն կամօք կապեցին զմարմնաւոր
ցանկութիւնս եւ եղեն կցորդ չարչարանաց սուրբ
կապելոցն . ի կեանս իւրեանց նմանեցին քաջ նա-
հատակացն մահուամբ , եւ ի հեռաստանէ եղեն
վարդապետք միհիթարիչք բանտարկելեացն : Մա-
տամբք իւրեանց վաստակեցին եւ կերակրեցան եւ
զկարգեալ ռոճիկ նոցա յանքունուստ ամ յամէ
թոշակ առնէին եւ տային տանել նոցա ի միհիթա-
րութիւն : Բազում ձմերաց հայեցան սառնամանիք ,
եհաս գարուն եւ եկին նորեկ ծիծեռունք , տեսին
եւ խնդացին կենցաղասէր մարդիկ . եւ նոքա երբէք
ոչ կարացին տեսանել զանձկալիսն իւրեանց : Ծա-
ղիկք գարնանայինք յիշատակեցին զպսակասէր ա-
մուսինս նոցա , եւ աչք իւրեանց կարօտացան տե-
սանել զցանկալի գեղ երեսաց նոցա : Սպառեցան
բարակք որսականք եւ խցեալ կուրացան արշաւանք
որսորդաց : Բնագրօք յիշատակեցան նոքա , եւ ոչ
մի տօնք տարեկանաց ոչ ածին զնոսա ի հեռաս-
տանէ . ի ճաշակատեղս նոցա հայեցան եւ արտա-
սուեցին եւ յամենայն յատեանս յիշեցին զանուանս

նոցա. բազում արձանք կանգնեալ էին յանուն
նոցա եւ անուանք իւրաքանչիւր նշանակեալ ի նոսա:

Եւ իրեւ այսպէս յամենայն կողմանց ալէկոծ լի-
նէին միտք նոցա, ոչինչ կասեալ թուլացան յերկ-
նաւոր առաքինութենէն: Ոչ եւս սովորեցին հարցա-
նել զեկեալ ոք ի հեռաստանէ, եթէ երբ լինիցի մեզ
տեսանել զսիրելիս մեր, այլ այն էին իղձք աղօ-
թից նոցա առ. Աստուած, եթէ որպէս սկսանն՝ քա-
ջութեամբ ի նմին կատարեսցին լի երկնաւոր սիրով:

Կանայք նահատակելոցն եւ կապելոց ի դրանն զագառ.
թէպէտ եւ ի նեղութեան էին, սակայն ուսուցեալ շեղ
եւ բազում հոգողութեամբ ուսուցանել տուեալ
եւ խրատեալ իրեւ զքաջ արս՝ զառաջիկայ զօդ-
տարեր հրահանգս մանկանցն լնուին:



ԳԼՈՒԽ ԻԳ.

Դիւտ կաթուղիկոս:

Ա Հավին քառ զանձն իւր դեւ է գերայ
ուխուրաց ու

Հաւասն. Հետ կատարման սուրբ կաթուղիկոսին Յով-
սէփայ յաջորդեաց զկաթուղիկոսութիւն աշխարհիս
Հայոց տէր Մելիտէ յազգէն Մանազկերտեցեացն.
զհետ նորա տէր Մովսէս ի նոյն ազգէն եւ ապա՝
տէր գիւտ ի գաւառէն Տայոց ի գեղջէն Ըրահե-
ղայ, սյր լի գիտութեամբ հայովս եւ առաւելեալ
յունիւն. Լուսաւորապէս ուսուցանէր բովանդակ
ժողովրդոց եւ զմնացեալ գեռ եւս ի տղայութեան
հասակի զորդիս նահատակելոցն ի տոհմէ Մամիկո-
նէիցն եւ Կամսարականացն եւ յայլ ազգաց:

Սկզն. Եւ եղեւ յամն Պերոզի արքայի Պարսից բար-
ձումն ամենայն իշխանութեանցն եւ կարգաց եւ
օրինաց քրիստոնէութեան եւ վտանգ նեղութեան
հալածանաց եւ քամահանաց ի վերայ հասեալ իշ-
խանաց: Մինչ զի ՚ի ժամանակին գտանէին ի Պարս-
կաց զտանուտէրութիւնն գնեալ ուրացութեամբ
արք անմիտք եւ վեսասակարք, անպիտանք եւ ոչ
քաջք. ոմանք ի լեռնախոյզ աւազակաց ի մէջ
անցեալ ուրացութեամբ վերտէին եւ ոմանք կա-
տակութեամբ աստուածս գնէին, անմարդք ի ստոյգ
մարդկանէ եւ անարժանք եւ անծանօթք յազգէ
տոհմկաց: Եւ էր տեսանել յաշխարհիս Հայոց
զլաւութիւն հեռացեալ, զիմաստութիւն կորու-
սեալ, զքաջութիւն մեռեալ, զքրիստոնէութիւն
թագուցեալ: Որ երբեմն քաջանուն զօրքն Հայոց

ի մէջ այլ զօրացն ամենայնի երեւէին եւ զօրագլուիք անուանիք եւ յաղթօղք, ծաղը էին ամենեցուն եւ կատականք . մինչեւ ինքն իսկ թագաւորն զերող յայտնապէս ասէր՝ թէ “այր անպիտան եւ գունդ յետին, որ գամ մի յիմ իշխանութիւնն է, Ասորոց է, բայց քան զԱսորի՝ Հայն է այր յետին եւ անպիտան:” Եւ էր լուրն այն արժանի լալց եւ ողբալց:

Լաւ ոք այր թէպէտ եւ էր ի ժամանակին, որպէս բարիկն Ախւնի կամ Առնակն Ամատունի եւ կամ այլ ոք նման նոցին, ‘սակայն’ ի կատաղութենէ ամսարշտեալ իշխանացն զօղեալք թաքչէին. կարեւոր համարէին համբերութեամբ ի քրիստոնէական կարգի վախճանել՝ քան թէ փառախնդիր յածմամբ պատահել ուրացութեան եւ կորնչել. իբրեւ տեսանէին բարձրացեալ զամբարշտութեանն կիզումն եւ ոչ ոք էր որ շիջուցանէր, ժողովեալք նստէին առ սուրբ քահանայապէտին Հայոց Գիւտեայ ի ինդիր լինել օգնականութեան եւ ապստամբել. առաքէին գաղտ պատգամաւորս միանդամ եւ երիցս առ թագաւորն Յունաց Լեւոն, ‘այլ’ յերկարէր ժամն եւ խափանէին խորհեալքն: Ակսանէր այնուհետեւ կաթուղիկոսն Գիւտ յայտնապէս գըրգուել ընդ անօրէն ուրացելոցն եւ սիրել եւ պատուել զկողմն տառապեալ հաւատացելոցն. մանաւանդ առ վատթարս ունէր եւ արհամարհէր զՄաղխազն Գաղիշց՝ զօրագլուխն եւ քաջալերիչն ամենայն ամբարշտելոցն, որոյ չկարացեալ տանել արհամարհանաց Գիւտայ՝ ամբաստան լինէր զնմանէ առ թագաւորն զերող ասելով, եթէ “զմարդիկ, որ կամին զքո օրէնս յանձն առնուլ եւ սիրել, կո-

Հէ առ ինքն եւ է՛ որ ինչ տալով եւ է՛ զօրս քաղցր
բանիւք պատրէ եւ յիրացն ի բաց դարձուցանէ
'Գիւտ'. այլ եւ զմեզ՝ որ զքեզ սիրեմք եւ արե-
գական եւ կրակի երկիր պագանեմք, ատեայ եւ
թշնամանէ. եւ ինքն ընդ կայսեր խօսի եւ պատուա-
կան ընծայիւք հպատակէ նմա:,,

Լուեալ զայսպիսի բանս ամբաստանութեան
գերոզի ի Գաղիշցյէ՛ հրաման տայր կաթուղիկոսին
ի դուռն հասանել: Գիւտ յօժարութեամբ երթայր
եւ յանդիման լինէր աւագաց դրանն. տեսանէր
ամենայն մարդ զերեսս նորա իբրեւ զերեսս հրեշ-
տակի եւ հեթանոսք պատկառէին ի նմանէ, այլ
քրիստոնեայքն եւ եպիսկոպոսն Տիղընի եւ Խու-
ժաստանի եւ Հրեւեայ եւ ամենայն կողմանցն այ-
նոցիկ երիցունք եւ սարկաւագունք երկուցեալ
դողային ի սրբոյն:

Լուեալ Գերոզի զերթալ Գիւտայ՝ յղէր առ նա
մի ըստ միոջէ զամենայն բանս ամբաստանութեան
Մաղլսաղու ղջզատվշնասպն: Եւ Գիւտայ պատաս-
խանի արարեալ ասէր. "Ո՛չ են ամենայն ասա-
ցեալքդ Մաղլսաղու արդար. քանզի սիրել զքրիս-
տոնէութիւն եւ որ ոք քրիստոնեայ է՛ ո՛չ այսօր
պահէմ յանձին իմում, այլ ի մանկութենէ իմմէ. եւ
զամենայն մարդ՝ որ վրիպեալ է ի ճշմարտութե-
նէն, ատեմ. եւ որ ի ճշմարտութենէն մոլորել կա-
մէր, ո՛չ տայի կորնչել այնպիսւցյն. այլ որ ասենդ
երթեւեկք ի Հռոմն ըստ դորա կարծեաց, սուտ է. զի զդպրութիւն գիտութեանս մերոյ եւ զիմաստ
բանաւոր ուսմանց յաշխարհին Հռոմոց ուսեալ եմ.
են իմ անդ ծանօթք բաղում եւ ուսումնակիցք. այլ
եւ զկերպարան հանդերձից զոր ունիմքս՝ մէք անտի

գնեմք. այլ զչնազանդութիւն ծառայութեան, օրէնք
իսկ մեր պատուիրեն հատուցանել տէրանց զդի-
պողն եւ զարժանաւորս : ,

Իսկոյն ծանեաւ թագաւորն թէ ստոյգ եւ
մտացեբար են խօսք եւ սուտ խօսի Մաղխաղ զնմա-
նէն. բայց զի մի՛ թեթեւացուցեալ զկարգ օրի-
նացն իւրոց երեւեցուսցէ քրիստոնէից, լուեալ թո-
ղջը զխօսս Մաղխաղին եւ յղէր առ գիւտ, թէ՝
“մինչեւ ցայժմ քո իշխանութիւնդ առանց իմ
հրամանի կալեալ է եւ ծառայ մարդիկ են, որոց
քեզ զայդպիսի մեծ գործ տուեալ է. եթէ զիմ
կամս առնես եւ արեգական երկիր պագանես,
զդործդ զայդ քեզ եւ քում ազգի եւ որում դու
կամիս՝ պատըշրաւ տամ մինչեւ յաւիտեանս եւ
զքեզ պատուով արձակեմ ի Հայս. ապա թէ
չհաւանիս, զեպիսկոպոսութիւնդ ի բաց առնեմ ի
քէն եւ ի գործոցդ ի բաց հանեմ եւ դու անար-
գանօք եւ թեթեւութեամբ երթաս ի տուն քո եւ
յաշխարհն : , Եւ կաթուղիկոսն գիւտ ասաց ցպատ-
գամաբերն. “ասա ցթագաւորն թէ յաղագս գոր-
ծոյս, զոր ասես թէ առնուք յինէն՝ ուրախ եմ եւ
կամիմ, իսկ յաղագս եպիսկոպոսական ձեռնադրու-
թեանս, որ ասես թէ ի բաց առնում, զայս ոչ
թագաւորք եւ ոչ յիշխանաց ոք իշխէ : Ասսն օրի-
նացդ որ ինձ ունել հրամայես եւ պատիւս խոստա-
նաս, ոչ ուրուք է յերկրաւորացս պատիւ մեծ եւ
իշխանութիւն հզօր առաւել քան զքոյդ, որ ունիս,
բայց վասն գարշելի օրինացդ դու ինքնին, որ թա-
գաւորդ ես եւ ամենեքեան, որ զայդ օրէնս ունիք,
մեռեալ համարեալ էք յաչս իմ եւ զպատիւս քո
անարգանս համարիմ : ,”

Եւ երթեալ պատգամաւորն առաջի թագաւորին ասէ. “ոչ իշխեմ զիսօսեցեալս առն յանդընաբար երկրորդել առաջի ձեր բայց եթէ հրաման առնում. . . , եւ հրամայեալ թագաւորին ասել համարձակապէս զամենայն, եւ լուեալ զամենայն խօսեցեալսն գիւտայ՝ ասէ. “Ո՛չ տամ համբուրել քրիստոնէից զկապանս նորա եւ ոչ երկիր պագանել ոսկերաց նորա որպէս սովորութիւնն է նոցարայց ասացնա՞ թէ կաց ուր եւ կամիս, բայց ի գործոյ կաթուղիկոսութեան հեռի ես եւ չէ քո: . .

Կացեալ այնուհետեւ ի դրան ըստ իւրում կամելց՝ գիւտ բազում համարձակութեամբ պատուեալ ոչ միայն ի քրիստոնէիցն այլ եւ ի հեթանոսացն, զոմանս ձեռոնադրէր յեպիսկոպոսութիւն եւ զայլս բազումն յաստիճան երիցութեան կարգէր. եւ շքեղութեամբ հրաժարէր գնալ յաշխարհն Հայոց. եւ կեցեալ առաւելապէս պատուովք քան զառաջինն ի Հայոց, հանգչէր երկայն ծերութեամբ ի դիրս հարց իւրոց ի գեօղն Ոդմուռի գաւառին Վանանդայ¹, կացեալ ամս տասն յաթոռ հայրապետութեան^{*}:

* Ըստ Ամբողջանայ զից ամբութեան

ԳԼՈՒԽ ԻԴ.

Վահան Մամիկոնեան:

“Այս իսկ քանի զամենացն՝ ուր ուրբ
յանենք մոռաց գիտեմք ։ ։

Համին եօթնեւտասներորդի Յազկերտի իշ- շաբան.
խանն Վրաց Աշուշայ աղաւէր զաւագս դրանն ար-
քունի անհամար կարասի ծախեալ իւրաքանչիւր
ումեք եւ մանաւանդ Միհրներսէհի՝ տպըր ասել
ցթագաւորն, զի շնորհեսցեն նմա զորդիս Հմայեկայ
ի տոհմէն Մամիկոնէից, զոր առեալ էր Վասակայ ի
դայեկաց. եւ էին յոյժ տղայք. եւ հաւանեցուցեալ
զմիտս թագաւորին՝ պարգեւեաց Աշուշայի զմեծ
նորա խնդիրն:

Աին նահատակին Հմայեկայ Մամիկոնէի՝ ա-
նուանի եւ առաւելեալ ամենայն լաւ եւ մտաւոր
մասամբք յամենայն կանայսի Հայաստան աշխարհին,
սնոյց եւ խրատեաց զորդիսն իւր (յաշխարհին
Վրաց), զորս Աշուշայ խնդրեաց պարգեւս ի Յազ-
կերտէ եւ ածեալ ետ ցմայր իւրեանց Չուիկ.
(զքյրն Չուկայ ուներ ի կնութեան բդեշխն Աշու-
շայ — որում ‘կնոջ’ անունն էր Անուշվռամ.) սնու-
ցեալ անդ մանկունքն (յաշխարհին Վրաց) եւ ու-
սեալ յառաջադէմք էին յամենայնի եւ հռչակաւորք.
ամենայն տեսանօղ մտաց երեւէին աջողակք եւ
զարմանալիք. անունն է առաջնոյն Վահան, եւ եր-
կրորդին Վասակ, եւ երրորդին Վրտաշէս. էր նոցա
միւս եւս եղբայր կրտսեր անունն Վարդ՝ մնացեալ ի
դայեակս իւր ի Տայս:

Անպիտան իշխանք ժամանակին տեսանէին օր

ըստ օրէ զանումն յառաջադիմութեան յորդիս Մամիկոնէիցն. ‘զի’ էին ‘որդիքն’ ականաւորք ի խորհըրդի, մտաւորք եւ իմաստնագիւտք. ի նետաձգութեանն գեղեցկաձիգք եւ դիպեցուցօղք. յորս թեթեւաշարժք եւ նախասպանք. յերկոցունց ձեռաց աջողակք. նոքօք շքեղանային ընթրիք ամենայն տանուտէրանց Հայոց, նոքօք զարդարէին յամենայն տունս օտարք եւ ընտանիք: Փութային ‘Վահան եւ եղբարքն’ զրդիս երանելոյ կամսարականին Արշաւրայ տեառն Արշարունեայ (որք եւ ծնունդ դըստեր Վարդանայ) Խրատել եւ հրահանգել ըստ իւրեանց իմաստութեան եւ արուեստի: Եւ զայսպիսի ինչ բարւոյ մասունս առնել առաւել յորդորագոյն էր աւագ որդին Հմայեկայ Վահան, քանզի էր այր մտացի առողջախորհուրդ եւ բարեսէր: Կաեւ գործակալք պարսիկք թէպէտեւ ոչ կամաւ, այլ սիրէին զնա եւ պատուէին, որք առաջի թագաւորին գովէին զլաւութիւն առն, մինչեւ ինքնիսկ թագաւորն գլխովին ծանեաւ զնա եւ առ լաւս ունէր եւ յանդիման ամենեցուն գովէր եւ արժանի պատույ հաշուէր, այլ յիշելով զհարցն նորազիրս եւ զգործս յապազեալ կասէր զարժան պատիւտալ, մանաւանդ իրեւ հապստէպ լսէր զնախանձորդացն զբանարկութիւն, զորս կարի երկեցուցանէր յաջողումն Մամիկոնէին Վահանայ:

Մաղխազն գաղիշյ եւ դասք ուրացողացն իրեւ տեսանէին զՄամիկոնեանն Վահան այնպէս երեւելի յաճմունս բարւոյ համակեալ՝ խընդրէին հնարս, որով զնա եւ զեղբարս նորակորուսանել կարասցեն. յիշեցուցանէին Արեաց զնախնեացն նորա թէ ով ի նոցանէ ոչ խովվեցոյց

զԼրեաց աշխարհ. “արդ՝ երբ եւ է, ասեն, եւ սա զնոյն խոռվալթիւնս յարուցանելոց է ի վերայ ձեր:”

Տեսեալ Վահանայ զայնչափ յարուցմունս նախանձաւորացն ի վերայ նորա, երթեալ ի գուռն տկարանայր ի հաւատոն. սակայն եւ այնպէս խնուր զբերանս չարախօսացն ոչ կարէր. զի որ ոք բան ուղիղ ի հրապարակի առաջի իշխանի չգիտէր խօսել, զնա ատեայր. “նստի, ասէին, եւ ամենեցուն ունչս առնէ. յառաջէ յամենայն ի գործս եւ չտայ ինչ ումեք գործել:”, զի էր նա ‘Վահան’ գործակից որում անուն էր Վրիւ, որդի առն Ասորւոյ, որոյ չմարթացեալ գործել զգործ ալլքունի, լինէր ամբաստան զՎահանայ առաջի Պերողի թէ “ի գործ ոսկէհատին¹ չետ ինձ մօտ երթալ, եւ իւր ժողովեալ զամենայն ոսկի աշխարհին խորհի երթալ առ կայսր կամ յաշխարհն Հռնաց եւ տուեալ զոսկին կամի խնդրել գունդ եւ ապստամբել:”, Եւ Վահանայ առեալ փութանակի զբաղմութիւն ոսկւոյն հասանէր ի գուռն, եւ եղեալ յանդիման թագաւորին, տեղեկանայր ի նմանէ թագաւորն զքանիոնութիւն բազմութեան ոսկւոյն զոր բերեալ էր եւ ուրախանայր յօյժ. ապա յանդիման Վահանայ տայր ասել Վրուայ զբանսն, զոր ասէր զնմանէ յառաջագոյն:

Ետ պատասխանի (Վահան) առաջի թագաւորին եւ ասէ. “այնքան կոյր չեմ թէ զԼրեաց ոյժ տեսանել անգամ չգիտեմ. որ ապստամբելս կամմը ըստ դորա ասելոյդ, դոյն իսկ ինքն դիտէ, զի մի ծառայ չգտանի իմ, որ ինձ խոչկերութիւն առնէ եւ ոչ երկուց կամ երից պատանեաց իշխեմ տի-

րաբար, որ ինձ սպաս ունին. գնդի իմցյ զժ այդէ:
Եթէ ուրեք յօտար երկիր գնալ կամէի, զայդ-
շափ ոսկի այսր զի՞ բերէի:,,

Եւ ելանէր Վահան արդարացեալ յատենէն
Եւ հրաժարեալ մեծարանօք՝ հասանէր յաշխարհս
Հայոց:

ԳԼՈՒԽ ԻԵ.

Ա պ ս տ ա մ բ ո հ թ ի հ մ:

“ԵՐԳԻՆԴ” ԹԵՐԱՇԱՏԱԿԱՆ ԹԵՐԱՆ Է ԿԱՀԱ-
ՅԱԿ Ի Ա

ՎԻՃԱՆԳԻ Ո՛Հ ԷՐ ԽԱՂԱՂԾՈՒԹԻՒՆ ՄՈՏԱԳ ՆՈՐԱ ՎԱ-
ՍԸՆ ՎԱՏ ԱՆՈւԱՆ ՈՒՐԱԳՈՒԹԵԱՆՆ, զՈՐ ՆՄԱՆ ՀԱՐԳ
ԻՒՐՈց ՊՎԱՄԱԿԱՆՉՔ ԿՐԷՐ, ԺԱՆՈՒԳԱՆԷՐ Առ ՋԵՐՄ
ՄԻՐՈՂԱԳՆ ԳԻՒՐՆ ՀՈԳԱԼ Եւ ՀՆԱՐՍ ՀԱՅՐԵՐ: Եւ
ՄԻՆՉԳ ԵՌ յԱյսպիսի յՈՒՂՄՈՒՆՍ կԱյր ՄԱՐԱԿՈՒՍԵԱԼ,
յԱՇԽԱՐՀԻՆ ՎՐԱԳ ՎԱԽՄԹԱՆԳ ՍՊԱՆԱՆԷՐ զԲԳԵՇԽՆ
ՎԱՂԳԵՆ յԱմի քՍԱՆԵՐՈՐԳԻ ՀԻՆԳԵՐՈՐԳԻ ՊԵՐՈՂԻ.
ՔՐԻՄՈՒՆԵԱՅ մԱՐԴԻԿՆ ՀԱՅՈց, ոՐ այն ամ անգ
ի կռՈւԲՆ ԷԲՆ, իՐՐԵՆ լՈՒԱՆ զԱՎՍՄԱՄԲՈՒԹԻՒՆՆ
ՎՐԱԳ, ԵՐԿԽԵԲՆ թէ մի գուցէ առեալ զգունղն
ՀԱՅՈՑ զօՐԱԳԼԽԱԳՆ ՊԱՐՍԻԳ՝ ի գուռն գումարիցեն.
այլ ՔՐԻՄՈՒՆ յԱյնպիսի կարծեացն զԵՐԾՈՒցեալ
զՆՈՍԱ, գային ի ՀԱՅՍ ի գաւառն Շիրակայ ի դաշտն,
ուր ըՆԱԿԷՐ մԱՐԴՊԱՆՆ ՀԱՅՈՑ ԱՄՐՎՀՆԱՍԱԳ ՑՈՂ-
ՄԱՆԳԵԱՆ Եւ առ նմին ՀԱՂԱՐԱՎԵՄՆ ՀԱՅՈՑ ՎԵՀ-
ՎԵՀՆԱՄ: Աստ խորհուրդ ի մէջ առեալ արանց ո-
մանց նախարարացն ՀԱՅՈՑ, որք զՄՐՄԵԼՆ Եւ զՄԱ-
ՐԱԿՈՒՍԵԼՆ գիտէին զՄԱՄԻԿՈՆԷԲՆ ՎԱՀԱՆԱՅ յԱՂԱԳՍ
ՄՈԳՈՒԹԵԱՆՆ անուան, ասէին թէ Կարի պատեհ
ԷՐ Եւ մեզ աշխատ առնել զՊԱՐՍԻԿՍ.,, Եւ յԱյտ-
նէին ի գիշերի միում զբանս մոտածութեանն իւ-
րեանց ՄԱՄԻԿՈՆԷԲՆ ՎԱՀԱՆԱՅ, որոյ լուեալ ասէր
ցամենեսեան. “գիտեն ոմանք, թէպէտեւ ո՛չ ամե-
նեքեան, որք էք ի խորհրդիս յԱյս, թէ որպէս
վՄԱՆԳԵԱԼ տագնապիմ յԱմենայն ժամու յԱՂԱԳՍ

սուտ անուանս, զոր ատելութեամբ կրեմ յանձին իմում, եւ կամէի գտանել հնարս զերծանել ինձ ի խղճէս, որ նեղէն զիս. բայց զոր դուքդ խորհիք՝ ասել թէ “լաւ է եւ արարէք”, ոչ կարեմ. վասն զի զԱրեաց ոյժն քաջ գիտեմ. բայց քան զամենայն եւս առաւել յանձանց երկերուք, վասն զի մարդիկք սուտք էք եւ անվստահք. եւ եթէ զիս հարցէք, յընդունայն եւ յանպիտան խորհուրդս ձեր զիս մի աշխատ առնէք:”

Ետուն պատասխանի “Նախարարքն” եւ ասեն. “զոր ասացերդ, որպէս վայելէ քում իմաստութեանդ ճշմարիտ ասացեր եւ արդար. բայց զյոյս մեր եգեալ է նախ՝ յողորմութիւնն Աստուծոյ եւ ապա՝ ի մահ անձանց մերոց. քանզի լաւ համարիմք մի ժամ մեռանել քան թէ զամենայն օր զեկեղեցւոյ եւ զքրիստոնէից զարհամարհանս տեսանել եւ զքակտումն:” Եւ լուեալ զանուն մահուան՝ Մամիկոնէին Վահանայ եւ եղբօր նորա Վասակայ՝ քաջալերեալք զօրացան: Ոկսաւ խօսել Վահան եւ ասէ. “Գիտէք, զի Վարդ իմ եղբայր ի գրանն է, եւ թէ լուեալ է զխորհուրդս մեր Պարսկաց՝ կապեն զնա եւ վշտացուցանեն. բայց ի մահ յօժար եմ քան թէ այսպէս կեալ ուրացութեամբ. եւ Ամենագիտին հայեցեալ ի դարձս իմ արացէ յիս նշան բարի եւ դարձուսցէ առ իս զանձկալի եղբայրն իմ զԱրդ ողջ եւ տացէ տեսանել զնա աշաց իմոց եւ ուրախանալ:” Զայս ասացեալ յառնեն ամենեքեան միաբանութեամբ քրիստոնեպմն եւ ուրացեալքն, եւ յաղօթս կացեալ՝ խնդրեն զաւետարանն սուրբ. եւ սրբոյ քահանային Ամենիկ, որ էք ընդ նոսա ի բանակին, յերեւելի գեղջէն բՃնի¹, բերեալ սուրբ

աւետարանն եւ եղեալ իւրաքանչիւր ուրուք զձեռս
ի վերայ երդուեալք եւ հաստատեալք ի հաւատն
քրիստոսի յիւրաքանչիւր վանս գնացին հանգչել:

Մի ոմն ի նախարարացն Հայոց Վարազապուհ
ի տոհմէն Ամատունեաց ելեալ ի խորհրդենէ որպէս
Յուդա գնաց ի նմին գիշերի եւ պատմեաց մարզ-
պանին եւ այլոցն ամենեցուն զիսորհուրդ միաբա-
նութեանն եւ զերդումն աւետարանին եւ զիսօսս ա-
մենայն նախարարացն Հայոց: Խբրեւ լսէր Ատրվը-
նասպն եւ ջոկք ուրացողացն Հայոց՝ սրտաբեկեալք
անքունք լինէին. ի ժամ առաւօտուն չուեին ի տեղ-
ւոյն եւ երթեալ բանակէին մօտ ի պարիսպ բեր-
դին Անի² եւ կասկածանօք կային զտիւն զայն ան-
դէն. եւ ի գիշերի մարզպանն եւ հազարապետն եւ
որք ընդ նոսա միաբանք էին, փախստականք լինէին.
եւ վասն զի տեղեակ առաջնորդօք փախչէին, զեր-
ծեալք անկանէին ի բերդն Արտաշատու: Նախա-
րարքն Հայոց զգրաստ ամենայն Պարսկաց հասեալ
ըմբունէին ի ճանապարհին, եւ զՄազխազն գաղի-
շյ ձերբակալ արարին. եւ հասեալք ի դուին³
երթեալ պաշարէին զբերդն Արտաշատու. իսկ մարզ-
պանն եւ հազարապետն գաղտ ի գիշերի ելեալ
ի բերդէն փախստեայ գնացին ի կողմանս Ատրպա-
տականի:

Թէպէտեւ տեալքն երեւելիք Աիսական պե-
տութեան⁴ պատրեալք ի հին խաբողէն առին ժա-
ռանգութիւն զփառս աշխարհականս, զառօրեայս
եւ զեղծականս. սակայն ոմանք ի նոցանէ եղբարք
ըստ մարմնոյ եւ արեանսառուք իմաստնացան զվերին
իմաստութիւն. որոց անուանքն բարգէն եւ բակուր
եւ Յազդ. սոքա ելեալ ի գնդէն Աիւնեաց գնացին

զՀետ ուխտապահացն Հայոց, որոց գլուխ էր քաջն
վահան Մամիկոնեան,՝ բայց միայն՝ անհեղեղ
հսկայն գդիչոն (տէրն Աիւնեաց), որ անպարտելի
էր զօրութեամբ, պատերազմէր ընդ մնացորդս
Հայոց. (այսինքն հակառակէր ուխտապահաց): Եւ
վարազներսէ՛ որդի Կողթեկայ իշխանին Ուրծայ⁵,
որ էր յերդմանն ընդ նախարարսն Հայոց, նենդեալ
ուխտին սրբոյ՝ առերէր ղշահաստանն Բռնավիժի
եւ առեալ զամենայն կարասի շահաստանին դիմեալ
ամրանայր ի Սագրայ բերդ իշխանութեանն իւրեանց:
Իսկ ոմանք ի Հայ նախարարացն ամրարշտելոցն խրատ
տուեալ մարզպանին Հայոց Ատրվշնասպայ ասէին.
“Հեւ եւս քաջ կազմեալ են, դու թէ այժմ փու-
թով հասանես ի վերայ նոցա, դիւրով վճարես
զգործ մի կարի մեծ:,, Հաճոյ թուեցաւ բանն մարզ-
պանին եւ վաղվաղակի գունդ առեալ գայր հա-
սանէր յաշխարհն Հայոց ի գետեղըն Երասխայ:

ԳԼՈՒԽ ԻԶ.

Ծակատն Ակոռհոյ:

Արիւրին է Ասուածոյ՝ առկաւուք զմե-
ծառեւ իրո գործելուն

Սսպետն Աահակ զմարզպանութիւնն եւ Վաւ Դադար.
Հան զսպարապետութիւն ի Հայոց ընկալան. առ որս
եւ եկք Պարսից գնդին լսելի եղեն. եւ Խորհեմին
թէ արդ պարտ է ստիպով ընդդէմ նոցա Պարսից
գնալ. Խորհեմին եւ զայս եւս՝ մնալ մարզպանին Աա-
հակայ եւ սպարապետին Աահանայ եւ ոմանց յայլ
նախարարացն անդէն յոստանին ի քաջալերութիւն
եւ ի բարի յօյս երթելոցն յառաջ, ի զարհուրումն
եւ ի բեկումն սրահից կողման անօրինացն: Եւ պատ-
րաստեալք այնուհետեւ ի պատերազմն կազմեցան
Սիւնին բարգէն, սեպուհն Մամիկոնէից Աասակ՝
‘Եղբայր սպարապետին Վահանայ’, Գարջոյլն Մաշ-
խալ, երկոքեան որդիիքն երանելոյ կամսարականին
Արշաւրայ ‘Ներսէ՛՛ տէր Շիրակայ եւ Հրահատ
‘Նորին Եղբայր’ եւ Ատոմ իշխանն գնունեաց եւ
Եղբայր նորին Առաստոմ, եւ գունդ ընդ նոսա
թուով չորեքհարիւր այր: Եւ մտեալ նոցա յեկե-
զեցին երկիր պագանէին Արարշին ամենայնի. երկիր
պագանէին եւ կամուղիկոսին Յոհանայ¹. ապա հրա-
ժարէին յասպետէն Աահակայ եւ ի զօրավարէն
Վահանայ եւ յայլ ընկերակցաց իւրեանց: Եւ ե-
կեալք ի գիւղն Աարազկերտ՝ լուան եթէ գունդն
Պարսից անցին ընդ գետն եւ են թուով եօթն հա-
զար: Եւ քաջ սեպուհն Աասակ, քանզի առաջա-
պահ էր այն օր, գնայր յառաջ ի գեօղն Կոռակք

առնուլ զգնդին Պարսից զհանգամանս. Եւ երթեալ
ի կոռուակս յօթ, յանկարծակի յառաւօտուն ծա-
դել Ատրվշնասպ լսէր զՄամիկոնենէն Վասակայ թէ
անդ է: Վասակայ գիտացեալ զնոցանէն՝ հնար փըր-
կութեան խորհեցաւ զգունդն իւր ապրեցուցանել
ի ժամուն. Հրաման տայր երկուց երկուց կամ երից
եւ յոլովից ընդ անյայտ տեղիս եւ ընդ փողոցս
ելանել ի շինէն եւ զատ ի միմեանց փութալ ի
Վարագկերտ, ուր նախարարք եւ այրուձի էին Հայոց.
եւ ինքն Վասակ պատրողական բանիւք բանդագու-
շեցուցանէր զԱտրվշնասպ, թէ ես պատգամունիմ
առ քեզ: Ատրվշնասպայ լուեալ թէպէտ եւ ի
միտս ուրախանայր, այլ խստագոյնս յղեալ ասէր,
թէ “աշխարհ մի ապստամբ առ իս զի՞նչ պատգամ
յղեն:” Եւ Վասակայ գիտացեալ զիւրոյ այրուձիոյն,
թէ չիք ինչ կասկած, եկելոցն յԱտրվշնասպայ ա-
սաց. թէ “մեր ոչինչ գործեալ է արքունի իրաց
վնաս. դու հրամայեա ասել զպատգամն եւ ապա
հայեցարուք յարժանն.,” եւ արձակեալ զպատգա-
մաւորն՝ ինքն հեծեալ յերիվարն, ասաց ցայլ Պար-
սիկսն, թէ “Ես ծաղը առնելով ընդ ձեզ խօսեցայ.
զիս ուրուք առ ձեզ պատգամ չէ յղեալ:” Եկեալ
քաջն ի գունդն Հայոց պատմեաց նոցա թէ գունդ
բազում է, բայց յոլովք ի նոսա անպիտանք են եւ
քերթաքաղիւ շաւարեան: Արք զօրուն Հայոց խոր-
հուրդ ի մէջ առեալ ասաց թէ “պարտ է ի դաշ-
տէն ի լեռնակողմն փոխել, զի հարեալք ի գիմի
զօրեմք. եւ եթէ այլազգ ինչ դիպի, պահպանու-
թիւն է մեր ամրութիւն լեռնակողմանն:,” Եւ չուեալք
բանակեցան ի գեօղն Մասեաց Ակոսի²:

Առ վաղիւ կանխեցին ըստ սովորութեան ի

պաշտօն գիշերցն եւ կազմէին ի պատերազմ բաժանեալ ի չորս առաջս. միջին վայրին կարգէին զօրագլուխս ի ժամուն զիշխանն Սիւնեաց բարգէն եւ դքաջ սեպուհն Ալասակ. եւ ահեակ կողմէանն ըզդարձոյլն Մաղլսազ. եւ կողմանն աջոյ զիշխանն գնունեաց Ատոմ եւ զնորուն զեղբայրն զլուաստոմ. եւ ընդ մէջ երկոցունց մասանցն՝ զիշխան Շիրակայ զներսէհն Կամսարական եւ զնորուն եղբայր զշրահատն պատրաստական յօրինէին, զի որ կողմ տկարացի, նոցա հասեալ օգնեսցեն. քանզի ամենեքեան վստահ էին ի յարսն որպէս յարդարսն եւ յուխտապահն: Եւ այսպէս յօրինեալ զըորեքհարիւր արսն աղաղակէին միաբան. “օգնեա մեզ Աստուած փրկիչ մեր, մի երբէք ասացեն ի հեթանոսս թէ ուր է Աստուած նոցա:”

Զսակաւութիւնն Հայոց տեսեալ Պարսից՝ ոչինչ այլ կարծեցին, բայց եթէ կամաւ խելացնորեալ ի խնդիր են մահու. յարձակեալք ի վերայ զօրացն Հայոց՝ քաջաձիքն յառաջեալ հասանէին ի տեղի պատերազմին. Գարձոյլ առեալ զիւրեւ զհարիւրսն՝ նենդեալ ուխտի աւետարանին՝ ի գունդն Պարսից անկանէր. Եւ մնացին երեքհարիւրն Հայոց, որ յառաջեալ՝ զընտիր արս պատերազմին անդէն եւ անդի տեղւոցն դիաթաւալ յերկիր կործանէին. Եւ զայլ բազմութիւն գնդին Պարսից ձորոց եւ առապար տեղեացն ցրուեալ վատնէին: Ենդ ի կողմանն Ալասակայ եւ բարգէնայ անկեալ սատակէր Ատրվըշնասպն մարզպան եւ այլ արք յուրացողացն Հայոց եւ բազում Պարսիկք: “Նշնպէս եւ ի կողմանն Ատոմայ եւ Առաստոմայ բազումք մեռանէին ի քաջ արանց: Բայց նախ զյառաջեալ այր ի գնդէն Պարսից

Հրահատ հարեալ նիզակաւ սատակէր: Եւ մինչդեռ
նոքա պյուղէս քաջալերեալք էին, առեալ գարջու-
լայն զգունդն կատշաց հանդերձ այլ հայորերով
եւ գնդաւ որ ընդ իւրն էին եւ ըստ աներեւոյթ
ձորոցն խորութեան հասեալ զկնի ուխտապահ զօ-
րացն Հայոց՝ կամէր ի թիկանց կուսէ անկանել ի
վերայ: Եւ դիմեալ յարձակէին ի վերայ այնչափ
բազմութեան երկոքին եղբարբն սակաւ արամբք.
անդ կամսարականն Ներսէհ զղորագլուխն կատ-
շաց զայր հզօր եւ զմարտիկ հարեալ նիզակաւ սա-
տակէր եւ զայլ ամենայն գունդն կործանէր յերկիր:

Եւ լինէր օրն այն օր նշանաւոր ուրախութեան
հաւատացելոցն ի Քրիստոս եւ օր ամօթոյ ամենայն
ուրացելոցն ի Քրիստոսէ:

Ի տոհմէն գնթունեաց Վառգոշ եւ ի տոհ-
մէն Աահառունեաց Վասակ ընդ ծագել առաւօտուն
գոյժ աղաղակի լսելի առնէին յականց հայրապե-
տին Յոհաննու եւ աւագ իշխանացն Հայոց եւ ա-
սեն. “զօրացաւ կողմն ռարսից եւ ի պարտութիւն
մատնեցաւ գունդն Հայոց եւ մեռաւ քանն Մամի-
կոնեան Վասակ եւ Սիւնին բարգէն եւ տէրն Շի-
րակայ Ներսէհ եղբարբն իւրով Հրահատաւ, եւ
արքն Ատոմ եւ Առաստոմ եւ այլ ամենայն զօրքն
Հայոց ի լանջակողման Ակոռայ տապաստ անկեալ
դիակնացան եւ մեք միայն մնացաք: Եւ չեւ եւս
սիրեալ տարածանէր համբաւս այս ի դուին, գայր
հասանէր վաղվաղակի հրեշտակ աւետաւոր ի տոհ-
մէն գնունեաց գունդով՝ “յաղթեաց զօրութիւն
սուրբ Խաչին եւ միշտ յաղթէ:” Եւ լուեալ զայս
հայրապետին Յոհաննու եւ աւագ իշխանացն եւ
ամենայն նախարարացն Հայոց եւ ոամկացն գիմեալք

միաբանութեամբ ի տունն Աստուծոյ, գոհանային:
Եւ զատիկ ուրախութեան առնեին. Նախ՝ զաղքա-
տաց յագումն նկատէին եւ ապա ինքեանք ուրա-
խանային: Եկեալ հասանէին եւ զօրքն ի պատերազ-
մէն եւ համբուրէին զմիմեանս: Ի հանգիստ ձմե-
րայնոյն մտանէին. Հոգային առ գարունն զպատ-
րաստութիւն պատերազմին:

ԳԼՈՒԽ ԻԵ.

Ծ'ակատն Կերսէհապատի:

Ակեռնք իւրեանց ի ման համարեալ էին
և ման իւրեանց անշուշո կեռնք: ..

Դաստիարակութեան գործադրանք առ Թագաւորին Վրաց
Վախթանգ առնեին՝ տալ նոցա Հոն ըստ խոստմանցն
իւրոց, եւ նա ժամավաճառ բանիւք երկայնէր զա-
սացեալսն իւր. եւ ապա ուստեք ժողովէր Հոնս
երեքհարիւր եւ առաքէր ի Հայս. եւ չեւ եւս ան-
ցեալ ամիս մի ի ձմերայնոյն փոյժ պատճառադրու-
թեամբ անդրէն առ ինքն կոչէր. եւ աշխարհիս
Հայոց ի մարդկանէ ո՛չ ոք էր որ օգնէր: Առաքէր
զօրավարն Վահան յերեւելի ազգն Արծրունեաց
եւ յազգս գաւառին Անձեւացեաց եւ Մոկաց եւ
առ ազատորեարն Ոշտունեաց. տայր գիտել, եթէ
որպէս յառաջումն օգնեաց Աստուած յուսացելոց
իւրոց, եւ ասէր թէ «որ ոք տենչի անմահ կենացն
լինել ժառանգորդ, եկայք խնդրել զվոքէ եկեղեց-
ւոյ թշնամանաց, որով թշնամանեցաւ ի բազում
ժամանակաց եւ ամաց յարհամարհող ուրացողացն:»

Եւ լուեալ զայս պատգամ չորեցունց գաւա-
ռաց նախարարացն, կէսքն գրոհ տուեալ ընթա-
նային ի հօտ ոչխարացն ժամանել. եւ այլք ընդ-
դասակս այծեաց հաղորդեալք գնային անդարձու-
թեամբ ի խաւարն արտաքին: ՅԱՆՁԵւացի նախա-
րարացն սեպուհ մի անուն Յոհան եւ միւս եւս
երուանթունի Ներսէհ անուն միաբանեալ ի խնդիր
բարի ցանկութեան գնային խառնել ի գունդն զօ-
րավարին Մամիկոննի. եւ ի ճանապարհի մերձեալք

ի քաղաքագեօղն Առեստ ի մեծի շաբաթու զատկին յանկարծակի յանզգաստից եկեալ հասանէին ի վերայ նոցա իշխանն Անձեւացեաց Սեւուկ եւ իշխանն Մոկաց Յոհան բազում այրուձիով ընդ առաւօտն ծագել: Եւ հարկանէին ի դիմի աներկիւզապէս. նախ՝ Կերսէհ Երուանթունի յարձակէր ի վերայ իշխանին Մոկաց Յոհանայ եւ հարեալ նիզակաւ, օգնելով նմա եւ Անձեւացւոց սեպէին Յոհանայ, յերկիր կործանէին. Եւ զայն տեսեալ զօրացն բազմութեան ի փախուստ դառնային: Եկեալ այնուհետեւ Անձեւացւոցն Յոհան եւ Կերսէհ Երուանթունի եւ տեսեալ զնոսա կաթուզիկոսին Յովչաննու՝ տօն ուրախութեան եւ պատարագս ընդունելիս մատուցանէին Տեառն Աստուծոյ: Եւ անցուցեալ զաւուրս ձմերայնոյ՝ հասանէին գարնանային ժամանակի: Լսէին թէ զօրք բազում ի Պարսից եկեալ հասեալ են ի սահմանս Հերայ եւ Զարեւանդ գաւառի եւ Էր հրամանատու եւ աւագ զօրուն Փուշտիպան Ապղար:

Եւ զօրավարն Հայոց Աւահան գումարեալ զզօրսն Հայոց՝ Ճեպէր հարկանել անդէն զայն տեղեօք, թերեւս ոչ լիցի անցանել բաղմութեան Պարսից ի միջոց կողմն աշխարհիս Հայոց. Երթեալ հասանէին ի գաւառն յԱրտաղ եւ մօտեալք ի գունդն Պարսից՝ բնակէին ի գիւղ մի, որում անուն էր Կերսէհապատ: Եւ սուրբ կաթուզիկոսն Յոհան հրաման տայր ամենայն գնդին Հայոց ջերմեռանդն պարապել աղօմից զգիշերն ողջոյն. Եւ կատարէին զսահմանեալ ժամս գիշերոյն եւ հասեալք ի լոյս առաւօտուն սուրբ կաթուզիկոսն օրհնէր զամենեսեան:

Սկսանէր այնու հետեւ զօրավարն Հայոց յօրինել ըստ պատշաճի զիւրաքանչիւր կողմն ճակատուն. զմիջոց կողմն բազում այրուձիով տայր ի ձեռն Աահակայ մարզպանին. եւ ի կողման աջոյ թեւին կարգէր զբաշղ Վահեւունի եւ զբարգէն Սիւնի եւ զւտոմն գնունի եւ զՓապակն Պալունի իւրաքանչիւր այրուձիով եւ այլ եւս յաւելուածով. եւ յահեկէ կողմանէ հանդերձ ուխտասէր կամսարականքն՝ Վահանաւ, Կերսէ հիւ եւ Հրահատաւ. եւ ընդ աջմէ իւրաքանչիւր այրուձիով գնդացն կազմէր զինքն. պատրաստէր եւ զայլ արս աւագս ընտիրս այրուձիով հանդերձ եւ Վրենաւ Վանանդացով, առ որս եւ առաքէր զՊապ Արտակունեաց զայր ոստանիկ, զորդի Բաբոցի՝ ասել ցիւրաքանչիւր աւագս թէ “զնշանս հզօրագօյն արանց Պարսկաց եւ զԼատշաց եւ զգնդին Ոիւնեաց տեսանեմ, զի գէպ ի մեզ դիմեալ գան. արդ գուք մեզմով երթայք եւ ուշագրեալ հայեցարուք ի մեզ. թող մեզ նախ լինի յարձակել, եւ եթէ մեք զմեր կողմն շարժեալ փախուցանեմք, ապա այլ կողմանքն՝ մեր եւ ձեր առաջի ոչ կարեն կալ:”

Թէպէտ եւ կամէին ըստ հրամանի զօրավարին առնել, այլ ստիպով հասեալ գունդն Պարսից յիւրաքանչիւր թեւ կողմանցն, ոչ տային պարապել, այլ գղրդեալ զկողմն աջոյ, ուր Բաշղն Վահեւունի էր, փախուցանէին. եւ Աահակ ասպետ յարձակեալ նիզակաւ ի վերայ Փուշտիպանացն Աաղարի, Վրիպեցին ի միմեանց զնիզակսն երկոքեան. եւ մօտեալ առ միմեանս երիվարացն, բուռն հարեալ զմիմեանց հերաց եւ կոռէին՝ Սահակ եւ Սաղար. եւ տեսեալ Վահան թէ աղմկեցան զօրքն Հայոց եւ տկարացան,

ձայն արարեալ առ Վրէն Վանանդացի՝ “յառաջեա՛,
ասէ, ի վերայ թշնամեացն եւ ձեռն ի գործ արա
պատերազմելոյ..” եւ նորա զարհուրեալ ասաց եթէ
ո՞չ եմ կարող. յիս ինչ ապաստան յայսմ ժամու
դու մի՛ լինիր:” Եւ Վահանայ զօրացեալ սրտիւ եւ
նշանաւ խաչին կնքեալ զինքն՝ հանդերձ Կամսարա-
կանօքն երկոքումբք յարձակէին ի վերայ հասելոց
նոցա թշնամեացն, եւ շարժեալ սաստկապէս զկողլին
իւրեանց՝ ի փախուստ դարձուցանէին եւ զբազում
արս քաջս ընկեցեալ յերկիր կործանէին: Եւ դար-
ձեալ գունդ Հայոց բարի անուամբ եւ սաստիկ ըն-
չլիք առ կաթուղիկոսն Յոհան, որոյ ընդ յառաջ
ելեալ յաղթօղ գնդին ցնծալից սրտիւ օրհներ զնո-
սա: Եւ մինչդեռ գային ի գործոյ պատերազմին՝
ըուր յանկարծակի աւետեաց տարածեալ քարոզէր
ընդ ամենայն բանակն Հայոց. եւ եկն Վարդ (Եղբայր
զօրավարին Վահանայ) ողջ զերծեալ ոչ միայն լոկ
անձամբ այլ եւ ծառայիւք դրամբ եւ կազմածով
յամուր տեղեաց շահաստանին ի բարձրաբերձ
պարսպացն եւ յասպարափակ բազմութենէ պա-
հապանացն:

ԳԼՈՒԽ Ի Բ.

Խարդախոհիմ վախիմանգայ

Ա Բարի է յուսաւ է Տեր քան յուսաւ
ի մարդիկուն ՍԵՐԴՅԱՌՈՒ:

Հայուն. Գային այնուշետեւ ի Ծաղկեռուն կամեցեալք
առ վայր մի հանգչել ի ջերմկին, որ կոչի Վարշա-
կի: Հասանէր գեսպան ի թագաւորէն Վրաց Վախ-
թանգայ՝ թէ “գունդ սաստիկ եհաս յերկիրս Վրաց
եւ իմ տեսեալ թէ ոչ եմ կարող կալ առաջին
խօյս տուեալ ի լերինս Հայոց մօտ ի սահմանակցու-
թեանն Վրաց մնամ ձեզ:” Եւ նամակ ունէր գրեալ
ի Վախթանգայ խաբէութեամի թէ Հոն գնդի հրա-
ման ետու գալ եւ չեւ եւս հասին, բայց մինչ դուք
դպր՝ հասանեն:”

Վասն զի երդումն էր աւետարանաւ եւ խաչիւ
ընդ Վախթանգայ, յարուցեալ անյապաղ ամենայն
զօրքն Հայոց առ արքայն Վրաց հասանէին եւ բանա-
կեալք առ մայր մի ի գաւառին կանգարաց¹ դա-
դարէին: Ուր պատրողական բանիւք թարթափե-
ցուցանէր Վախթանգ զմիտս Վահմանայ եւ զայլ
աւագ տանուտէրացն Հայոց՝ թէ “Միհրանայ զձեր
եկդ լուեալ խօյս ետ ի սահմանաց Վրաց եւ յԱ-
ղուանս փախեաւ առ երկիւղին, եւ թէ “զերկուս
աւուրս՝ եւ գունդք Հոնաց հասանեն:,, եւ ապա յեր-
րորդ եւ ի չորրորդ օր ձգէր զպատճառադրութիւնն.
եւ յետ այնորիկ յայլ ի վեց եւ յեօթն օր: Դար-
ձեալ լըտեսս տայր արձակել ի գնդէն Վրաց եւ
Հայոց ի տեղիս ինչ դաշտացն, տայր երեւեցուցա-
նել լըսս կրակաց բազմաց եւ կոճեղս ծառոց զի-

Նեալս այրանմանս ըստ խաբէութեան Մակեգոնացւոյ Ազեքսանդրի: Դարձեալ ասէր՝ “ոչ գունդն չոնաց առ մեղ ի լերինս, այլ ասեն թէ աստ ի դաշտիս ած ցոյց մեղ զհայս. ապա թէ ոչ չհաւատամք թէ Հայք ընդ քեզ միարան են. արդ՝ եթէ դուք ի դաշտն իջանէք, չո՞ն գունդքն չշարժին ուրեք եւ Միհրան դառնայ եւ զի իրս աւերէ. ինձ ձեր եկք զի՞նչ օգուտ է:”

Եւ Հայոց գունդն ջանային վասն աւետարանին երկիւղի զամենայն կատարել. զի թէպէտ եւ տօլժէր ժամանակն, հարկաւորեցան իջանել ի դաշտն ճարմանայնու. եւ յիշխանացն Հայոց ոմանք ո՛չ յաջող համարէին զէջս գնդին ի վիրս: Չեւ եւս անցեալ աւուրս երեք կամ չորք՝ դայր հասանէր Միհրան եւ բանակէր դէմ յանդիման բանակն Հայոց յայնկյս գետոյն, զոր կուրն անուանեն. եւ բանակն Հայոց չուեալ յայլ տեղի հեռագոյն ի բանակէն Պարսից՝ առնէին զիւրեանց օթեւանին տեղին. եւ բազմաց ի գնդէն Հայոց ի գիշերին յայնմիկ մոտ ացեալ զահաւոր երդումն աւետարանին՝ պատգամագնացութեամբ գաղտ խօսեցան ընդ իւրաքանչիւր ոք սիրելիս զօրացն Պարսից՝ թէ “մեք ի բոնութենէ զօրավարիս Հայոց Վահանայ եւ ո՛չ սրտի կամաւ անկեալ եմք յիրս յայս. միտք մեր եւ խորհուրդք առ ձեզ են. եթէ առնիցէք մեզ թողութիւն, դուք իշխեցէք:”

Սրտմուեալ ընդ սուտ եւ անպիտան խօսս արքային Վրաց Վահան Մամիկոնեան երիւք կամսարական եղբարբք հարեալ ի դիմի իւրոյ թշնամոյն կողմանն՝ դարձուցանէին ի փախուստ. մինչեւ տարեալ անցուցանէին զբազումն յայնկյս կուրն գետոյն եւ

զբազումն ի զօրացն Պարսից կոտորէին քաջաբար։
Եւ մինչդեռ պյափէս մրցէր՝ Աշհան՝, յանկարծակի
փախուցեալք առ Հասարակ սրանային գունդքն ա-
մենայն Հայոց եւ Արաց. բազումք ի նենգաւորացն
աղաղակէին առ միմեանս անհանգիստ՝ թէ “փա-
խեան Հայք, անձնապուրք լերուք..” եւ դարձուցեալ
այնուհետեւ զերասանակս երիվարացն գնացին եւ
նոքա զհետ փախստէիցն Հայոց։ Եւ Աշհանայ եկեալ
պատահէր Բաբդենայ Սիւնոյ անկելց ի զօրացն
Պարսից կարեվէր, զոր Հեծուցեալ ի վերայ իւրոյ
Նժուգի ի պատերազմէն ապրեցուցանէր։

Բայց որք ընտրութեանն եղեն արժանիք ընդ
սրբոյ ասպետին Աահակայ եւ քաջին Աասակայ Մա-
միկոնենի, կատարեցան յաւուրն։ Իսկ զօրքն ամե-
նայն Հայոց՝ ընդ որս եւ անպիտան զօրքն Արաց
Հանդերձ թագաւորաւն իւրեանց Աախմթանդաւ՝
վատնեալք ցրուէին. զորոց զկնի հետամուտ եղեալ
գունդքն Պարսից՝ զբազումն կոտորէին եւ բազումք
յայլեւայլ տեղիս զերծեալ ապրէին. բայց զՀրա-
հատն Կամնարական՝ սաստկապէս վազս առեալ երի-
վարին իւրոյ ընկենոյր, եւ Հասեալ Պարսկացն մինչ-
դեռ էր Հետիոտս՝ կալեալ ածէին առ Միհրան.

Մահապատճեալ ապա պնդեալ զկնի՝ կալան եւ զգովելի սեպուհն անդամութանաւ Յազդ. Յազդ. տեսեալ Միհրանայ մեծապէս ուրախացաւ եւ կապեալ տայր պահել զգուշութեամբ, եւ ուր
երթայր յաշխարհիս Հայոց՝ ընդ իւր շրջեցուցանէր,

Եւ օր ըստ օրէ զառաջեաւ ածեալ կապանօք՝
դառն տանջանօք նախատէր եւ չարչարէր եւ հնա-
ցաքար. բէր դարձուցանել յիւր կրօնս։ Իսկ Վահան եր-
թայր առ վայր մի յամրագոյն տեղիսն Տայոց, ուր
եւ սինլքորք փախստէիցն Հայոց առ նա ժողովէին.

այլ կամսարականքն երկոքեան ընդ նմա իսկ էին
միշտ:

Զհետ եկեալ Միհրան գնդաւն իւրով՝ ջա-
նայր հաւանեցուցանել նուածել. եւ էր բանակ
զօրուն Արեաց ի գեօղն դու² ի սահմանակցութեան
Պարսից եւ Հռումնց: Եւ զօրավարն Հայոց մերձ ի
նա իբրեւ երկուք հրասախօք ի գեօղ մի, որ կոչի
Մկնառինձ³, արամիք որպէս թէ հարիւրովք. եւ
տեղին էր յիշնանութեանն Պարսից: Ի մէջ այնչափ
բազմութեան զօրաւոր քաջորերոյ գողացեալ սար-
սեալ կայր Միհրան եւ չիշխէր գիմել ի վերայ, այլ
բանիւ ողոքանաց պատգամաւորէր ընդ նմա ասե-
լով՝ թէ “մի՛ կորնչիր եւ յարքայից արքայի ծա-
ռայութենէ մի՛ ելաներ եւ զաշխարհս Հայոց մի՛
տար ի վատնումն, ի հնազանդութիւն եկ թա-
գաւորին, եւ ես աղաչեմ զթագաւորն եւ հաշտե-
ցուցանեմ ընդ քեզ. եւ ինչ որ արժան է տալ
քեզ՝ ջանամ զի տայ:,,

Եւ Վահանայ պատասխանի արարեալ ասէր
ցՄիհրան. “Այր թագաւոր, որ ուղիղ աչօք Հայի ի
ծառայս եւ ուղիղ լսողութեամբ լսէ ուրուք զբանս
եւ ոչ ըստ արժանի իրաւանց քննութեան, առաւել
եւս՝ որ կարի դժնդակագոյն է, հանապազ կամի տե-
սանել այլոյ աչօք եւ լսել այլոյ ականջօք, ծանր է
ծառայութիւնն այն եւ դառն եւ վտանգ. վասն զի
տէր՝ որ յիւր ի ծառայից զլաւ եւ զվատթար չգիտէ
ընտրել, լաւ ծառայի տէր դժուարաւ կարէ լինել:
Արդ՝ Հայոց աշխարհս որպիսի մեծ եւ պիտոյի աշխարհ
է. ցցց ինձ այր մի յայսպիսի աշխարհի արժա-
նաւորապէս հասեալ ի տանուտէրութիւն. որեար
աւազակ եւ անպիտան, հացկատակք եւ վատտոհմիկ

զայնպիսի մեծ թագաւորութիւն խարեն եւ ընդ
կրակի փառս գնեն եւ տէրութիւն. եւ ի ձենց ըստ
կողմն ելեալ զվաճառականն եւ զվաճառն ի միասին
թշնամանեն. այլ լաւութիւն եւ քաջութիւն եւ
միտք եւ գիտութիւն, որով աշխարհ շինի եւ ի
միջիլինի, այն շննդրի եւ արհամարհեալ է: Եւ արդ՝
իմ երկուս կոիւս արարեալ է ընդ Արի մարդկան
եւ երրորդն այս է զոր ընդ քեզ արարաք. զերկուս
կոիւսն արարաք ընդ այնպիսի երեւելի եւ քաջ
մարդկան, զոր ինքն Արեաց տէրն եւ ամենայն Արիք
ճանաչէին թէ որպիսի որեար էին. օտար մարդց
մեզ չէր օդնեալ, բայց միայն այս Հայոց վճարեալ
է զայնպիսի մեծ գործ. ոչ բազում այրուձից այլ
հարիւր արամբ եւ կամ եւս նուազիւ զհազար եւ
զերկուս հազարս այր փախուցեալ է սոքօք: Եւ
յայսմ կուուի մի զմտաւ ածեալ պարծիք թէ
աւելի ինչ քաջութեամբ յաղթեցէք մեզ, այլ ի
մեր երկարառակութենէ եւ ի նենգելոյ եղեւ մեզ
վնաս: Զոր ձեր ի վատ տոհմէ եւ յանպիտան ի
մարդկանէ աշխարհիս Հայոց իշխան կարգեալ էք,
դոքա իւրեանց յետնութեան կորուսին յաշխարհէս
Հայոց զքաջութիւն եւ զանուն բարի եւ զլաւու-
թիւն. զի գնդի, որոյ զօրագլուխն վատ է, գնդին
լաւ լինել չէ հնար. եւ աշխարհի, որոյ իշխանքն
յետին են, անհնար է յառաջադէմ եւ անուանի
լինել: Իսկ յաղագս իմ դուք ամենեքեան գիտէք,
զի ի հարցն իմոց ես տղայ մնացի. ոչ զվաստակս
նոցա, որ առ Արեաց աշխարհն լեալ է, գիտեմ,
եւ ոչ յանցման նոցա հաղորդ ինչ էի. բայց մինչ
ես յանձինս զգացի եւ ձեզ Արեաց տեառնն ար-
բանեկութեան արժանի եղէ, ի մտի եղի արդար

մատօք տեսառն եւ ձեզ ծառայութիւն առնել. որչափ
ես զլաւն հոգայի եւ ի լաւ վաստակսն յաւելուի,
վաստ անարժան իշխանքդ Հայոց զինչպէտ բանսար-
կութիւնս առնէին, եւ դուք ինքնին մատօք լսէիք
եւ ընդ իս չհայէիք ուղիղ. եւ իբրեւ ոչինչ գտի
պատճառանս, խորհուրդ չար ի մտի արկի եւ ու-
րացայ զՃշմարտութիւնն եւ երկիր պագի ստու-
թեան եւ մոլորութեան, զոր այսօր առաջի ձեր եւ
առաջի ամենայն աշխարհիս խոստովանիմ թէ ստու-
թիւն է եւ աղտեղի խարեւթիւն. եւ յետ կոր-
ծանման յորում կործանեցայ, մաշէի յերկիւղէ
զամենայն օր թէ գուցէ մեռանիցիմ սովին մեղօք.
ի բաց մերժեցի զերկիւղ թագաւորաց, կոխեցի
զուրացութեանն խիղճ եւ լուսաւորեցայ. այսուհե-
տեւ ուրախ եմ եւ պատրաստ հալածանաց, աղքա-
տութեան, վշտի եւ մահուան, զի որում եւ զի-
պիմ քրիստոնէութեամբ՝ ուրախ եմ եւ անահ:

Քայց դու՝ զոր խօսիսդ, արդարեւ կարես առ-
նել եւ հաւանի թագաւորն նուածել զմեզ: “Նախ
քան զամենայն զքրիստոնէութիւն շնորհէ աշխար-
հիս Հայոց. եւ զաղտեղի վաճառդ հատանէ յաշ-
խարհէս մերմէ. եւ զմարդ ճանաչէք զլաւն եւ
զանպիտան. եւ զործ խնդրէք յիւրաքանչիւր
ումեքէ եւ ոչ կատակարանութիւն. եւ ի զործ
հայիք՝ տալ ըստ վաստակոց զհատուցումն եւ ոչ ի
լկտէբանութեան խարեւութիւն: Եւ կարէք զրել
եւ կնքել թէ “ի մերմէ բռնութենէ եղեւ ձեր
յանցումն եւ ոչ ի ձեր ստահակելց եւ յանդգնու-
թենէ:” Եւ զտոհմիկսն առ տոհմիկս ունիք եւ
զվատոհմակսն առ անտոհմակս. եւ եթէ այդպէս
նուածէք զմեզ՝ մեր բնիկ տեսարդ էք եւ հպատակ

լինիմք։ Ապա եթէ նոյնպէս զյետինսն առ լաւս
ունիք եւ զլաւսն յետս տանիք եւ զիշխանութիւնս
աշխարհիս ոչ ըստ իրաւանց յարժանաւորսն եւ ի
պիտանիսն տայք, մեք՝ որ ապստամբեցաքն, ոչ եթէ
գիտէաք եթէ Նրեաց առաջի ինչ կարեմք կալ,
բայց միայն զմեռանելն եդաք առաջի եւ նմին պատ-
րաստ եմք, եւ առաւել եւս ուրախ եմք, զի զանուա-
նի եւ զլաւ մահ մեռանիմք քրիստոնէութեամբ
քան թէ ուրացութեամբ գնել զանցաւոր փառս։։

Եւ մինչդեռ Միհրան եւ զօրավարն Հայոց
զայսպիսի բանս ընդ միմեանս խօսէին յանկարծակի
գեսպան հասանէր ի դրանէ եւ ստիպով զՄիհրան
ի դուռն կոչէին. եւ նորա չուեալ ամենայն բազ-
մութեամբ ճեպով ի դուռն, առեալ ընդ իւր զկա-
պեալն Հրահատ եւ զայլ կապեալսն։ Եղբայր նորուն
'Հրահատայ' տէրն Շիրակայ Ներսէհ յօրէ ունելց
զՀրահատն ոչ էր դադարեալ ի լալց եւ ոչ էր
հանգուցեալ ի վերայ անկողնց եւ ոչ ճաշակեալ
հաց առանց արտասուաց. եւ երթայր զհետ գնդին
Պարսկաց ածելով զմտաւ թէ ո գիտէ լրտեսեալ
ուրեք կարասցէ զնա զերծուցանել. եւ մերձեալք
որպէս թէ օժեւանաւ միով ի սուրբ տեղի տան
նահատակին Գրիգորի՝ ձայն սաստիկ բարբառոց հան-
գերձ արտասուգ արձակեալ առ այրն Աստուծոյ
աղաղակեաց ասելով՝ "Տէր Գրիգոր, որ զսաստիկ
մէգ ամբարշտութեանն մեղաց մերոց մերժեալ փա-
րատեցեր յաշխարհէս Հայոց, փարատեա եւ զիմ
սաստիկ մէգս տրտմութեանս ի սրտէս եւ շնորհեա
ինձ զանձկալի զեղբայրն իմ տեսանել առողջ առ
իս։։ Եւ նորա լուեալ վաղվաղակի զկապեալն Հրա-
հատ ի շրջափակ զգուշութենէ պահապանացն ար-

ձակէր խաղաղութեամբ առ սիրելի եղբայրն իւր եւ
յաշխարչ։ Յայնժամ տեսեալ զաներկիւզապէս եւ
զքաջաբար ելս կամսարականին Հրահատայ՝ զօրա-
գլիխն Արեաց Միհրանայ, հրաման տային ածել
զերանելի սեպուհն Սիւնեաց զՅազդ ի նմին աւուր
զառաջեաւ իւրեանց եւ սրով կտրել զգլուխ երա-
նելոյն մերձ ի տեղի մատրանն սրբոյն Գրիգորի ի
գեօղն Բագաւաւն ի Նահանդին Բագրեւանդայ ի
լանջակողմն լերինն Կապատ յամսեանն Հռոի որ օր
ԺԶ էր. եւ ամիբոփեալ նշխարք նորա եղան անդէն
ի սուրբ մատրանն Գրիգորի։

Եւ զօրավարն Հայոց Վահան ըռեալ գայր Հա-
սմէր յԱյրարատ գաւառ եւ կատարեալ զռւխտ
պատարագաց ի Վաղարշապատ քաղաքին Հանդերձ
ուխտապահ Նախարարաքն եւ այլ զօրօքն Հայոց,
Նախ՝ Հոգացեալ զաղքատաց դարմանս, ապա՝ ու-
րախանային եւ ինքեանք։ Եւ ըռեալք անտի Հանդ-
շէին ի բնական ոստանին Հայոց ի Դռին զաւուրս
ձմերայնոյն։

Գային յանկարծակի ի կողմանց Վրաց արք
դիւազգեցիկք եւ խելաշուրջք եւ ասէին ցամենե-
սեանթէ ողջ են եւ կենդանի ասպետն Սահակ եւ
սեպուհն Վասակ. եւ զմեզ յղեցին առ ձեզ թէ
ի փախչելն ձեր ի կոռուցն Վրաց մնացաք մէք ի
կոռատեղն խոցեալք կարեվէրք. եւ ըստ Աստու-
ծոյ ցուցակութեանն առն միոյ քահանայի ասպեցու-
ցանել զմեզ կամեցեալ՝ ի վանկունսն իւր բերէր
զմեզ, եւ թաքուցեալ առ իւր աւուրս բազումն
բժշկեալ ողջացաք. եւ որսալ զմեզ կամին. եւ
սուրբ վանականս ընդ բազում անապատ տեղիս եւ
ընդ բազում խորաձորս քարանձաւաց շրջեցուցանէ

զմեղ ի ծածուկ, բայց ածել այդք առ ձեղ Երկնչի:
Երդ՝ փութացարուք արձակել այտի գունդ սաստիկ
եւ զօրագլուխ հաւատարիմ եւ տանել զմեղ առ
ձեղ, որպէս զի հասեալք առ ձեղ լիցուք ի միասին
վրէժինդիրք հաւատոցն ճշմարտութեան:::

Զայսպիսի սատանայական խօսս արանց անմտաց
լուեալ զօրավարին Հայոց ասէր. “այդ բանք արանց
վատախորհրդաց են եւ որք չարաշար են իմաստիւք.
այլ զի մի՛ երեւեցայց ումեք բարենախանձ, առաջի ձեր
են արք զօրուդ Հայոց եւ նախարարքդ եւ որ ոք
կամի երթալ չարդելում. բայց յիշեսցիք եւ գի-
տասցիք թէ որպան կորուստ յանօգուտ երթիցդ
յայդոցիկ հասանէ աշխարհիս Հայոց::” Յայնժամ
հաւանեցուցեալ անխորհրդարդ եւ թեթեւամիտ
մարդոց եւ մանաւանդ կանանց նահատակելոցն
եւ նոցունց ընտանեաց եւ դայեկաց՝ զսեպուհն
Մամիկոնէից Մուշեղ բազում այր ընտիր գնդաւ
արձակէին ընդ արսն խաբերայս յիրս անօգուտս եւ
ի ճանապարհս զոր ոչ գիտէին. եւ յածեցուցանէին
զՄուշեղ եւ զգունդն մինչեւ ցվախճանել ձմե-
րայնցն:

ԳԼՈՒԽ ԻՇ.

Պ ա հ Պ է ր ո ղ ի :

Ա թագաւոր ու միայն զիւրծ տաշէ ըզ-
պարտիս, ոյլ եւ որոց եղեւ պատճեռք ի
կորուստ ու

Եշ եկեալ ժամանակ գարնայնոցն հասանէր շատաբ-
յանկարծակի յերկիրս Զառմիհը Հազարաւուխտ
սաստիկ զօրօք. անցանէր ստիպով ընդ կամուրջ
գետոցն Երասխայ եւ ի գիւղաքաղաքին Արտաշատ
բանակէր: Քանզի զգացուցեալ էր նմա ուխտա-
նենգացն Հայոց զերթն կիսոյ գնդին ի Վիրս, ի
վաղին դիմէր ի վերայ զօրավարին Հայոց մօտ ի
քաղաքն Դուին. կարգեալ զռազմն ի միջոցէ մայր-
ոցն, որում Խոսրովակերտն ասեն, անցուցանէր ի
վերայ դաստակերտին մինչեւ ի լեռնակողմն, զոր
ջրվէժ կռչեն:

Եւ տեսեալ Վահանայ զայսչափ բազմութիւն
զօրացն Պարսից, թէպէտ եւ զանընդդիմակայ չա-
փաւորութիւն իւրեանց գիտէին, սակայն եւ ոչ
կարի զարհուրեալք՝ ըստ բաւականի զօրուն իւ-
րեանց բաժանեալ ի մի մի եւ յերկուս նախարարս՝
յարձակէին ի վերայ եւ առեալ քաջասրտաբար
մասն ի գնդէն Պարսից բազում արս ընտիրս դիա-
թաւալ յերկիր կործանէին, եւ իւրեանց դարձու-
ցեալ զերասանակս երիվարացն գնացին ի բաց քա-
ջաբար. բայց անդէն ի տեղւոցն նահատակեցան
երկուք արք ի նախարարացն Հայոց՝ երանելին Որդի
ի տոհմէն Դիմաքսենից եւ երանելին Քաջաջ ի
տոհմէն Աահառունեաց. եւ զսուրբ հայրապետն
Յոհան ընկեցեալ ի ձիոյն թողին կիսամահ:

Եւ ի նմին աւուր գայր հասանէր սեպուհն
Առւշեղ հանդերձ այրուձիովն, եւ ոչինչ ժամա-
նեալ գործոյ պատերազմին գնային ի բաց:

Այսպէս ցրուեալ այսր եւ անդր զօրքն Հայոց
իւրաքանչիւր սփռէին. եւ գնայր զօրավարն Հայոց՝
ինքն եւ նախարարքն՝ դադարել առ վայր մի յա-
մուր տեղիս սահմանացն Խաղտեաց:

Հաղարաւուխտ դիմեալ ամենայն զօրօքն զբա-
զում տեղիս ամրոցացն Հայոց առեալ հարկանէր,
քակէր, աւերէր եւ անցանէր. եւ զբազումն կոտո-
րեալ հանէր արեանց ճապաղիս. խնդրէր հնարս
կամ առնել ձեռբակալս զքաջ Մամիկոնեանն Վա-
հան եւ կամ սպանանել պատերազմաւ եւ հանգ-
շել: Եւ երթեալ Յոքաղն¹ բանակէր մօտ ի գեօղն
գիւղիկ եւ Վարդաշէն. լսէր ի վաղիւն թէ Վահան
մօտ է ի նաի Վարայրվարոյն ի Հոռոմ տան ի գաւա-
ռին Շաղագոմ²: Տեղեակ առաջնորդօք հասանէր
ընդ առաւոտուն ծագել. եւ գտեալ անդ բազմու-
թիւն այլ մարդկան, ընդ որ եւ կանայք Կամսարա-
կանացն Ներսէհի եւ Հրահատայ: Զբազումն ի ռա-
միկ մարդկանէն Հայոց սպանանէին եւ զկանայս
Կամսարականացն ըմբռնեալ տանէին ի բանակն
դարսից. բայց զօրավարին Հայոց ոչ պատահեալ՝
դառնայր: Ստուգեալ վասն կանանցն Կամսարակա-
նացն թէ արդարեւ նոցա կանայքն են, ուրախա-
նայր խորհելով այսպէս թէ «արդ նոքօք հաստատ
կարեմ որսալ եւ ըմբռնեմ զվահանու», Եւ զկանայս
հրամայէր ըստ օրինացն քրիստոնէից հաստատա-
պէս պահել սրբութեամբ եւ ամենայն զգուշու-
թեամբ. եւ ինքն շուեալ Յոքաղայ իջանէր ի
գաւառն բասեան եւ բանակէր մօտ ի գեօղն Դու ի

դաշտին աղբերականաց զոր Արծաթաղբերսն³ կոչեն։
Եւ կացեալ անդ օր մի՛ գեսպան ի դրանէ հասա-
նէր առ նա տալ գիտել զիւր ամենայն Արեաց ու-
ժով ի վերայ Հեփթաղին զդիմեցումն. եւ նմա
հրամայէր երթալ ի Ախրս եւ զթագաւորն Արաց
զԱխտանգ ունել կամ սպանանել եւ կամ ի բաց
փախուցանել յաշխարհէն. եւ զԾապուհն ի Ահհ-
րան տոհմէն անդէն յաշխարհին Հայոց թողուլ
գնդաւ մարզպան։ Եւ Հաղարաւուխտոյ երթեալ
անդ ‘ի Ախրս’ ժողովէր առ ինքն զուխտանենգաց
դասն, եւ ումեմն թագաւորութիւն խոստանայր,
ումեմն գահ եւ պատիւ եւ պարգեւ բազում, եւ
այլոց բազմաց զպէտս իւրաքանչիւր։ Եւ միաբանե-
ցուցեալ զշատս յաշխարհէն Արաց գունդ կազմէր.
զայն տեսեալ Վախտանգայ՝ Խոյս տուեալ յաշխար-
հէն Արաց ի կողմանս Խզեր աշխարհին հասանէր։

Խսկ Ծապհոյ տարեալ զկանայս Կամսարակա-
նացն յամուր բերդն Բասենոյ, զոր Բողբերդն կո-
չեն, անդ թողջը. յանձն արարեալ Յզտավշնասպայ
բերդակալի՛ պատուիրէր նմա բազում զգուշու-
թեամբ պահին ըստ օրինացն քրիստոնէից զնոսա.
քանզի կանայքն խսկ Կամսարականացն զնոյն ասէին
բազում անգամ համարձակապէս. “թէ զարսն մեր
արդարեւ կամիք նուաճել, զայդ եւեթ տուք լսել
նոցա՝ թէ մեք խաղաղութեամբ եմք, ապա զոր ինչ
հրամայէք նոցա՝ լսեն եւ կատարեն. ապա թէ այլ
ինչ լսեն վասն մեր՝ ի նախատանաց եւ յամօթոյ
առաւել գնեն զանձինս ի մահ։” Ինքն խսկ Ծապուհ
պատուէր ստէպ տայր լսել Կամսարականացն՝ թէ
“մի կորնչիք, այլ եկայք նուաճեցարուք եւ զկանայս
ձեր առ ձեզ առէք, եւ իմով միջնորդութեամբ

զվեասդ թողուլ տամ արքայից արքայի եւ զքրիստոնէութիւնդ զոր սիրէքդ. ապա թէ կարէք ինչ լաւ սպաս ցուցանել արքայից արքայի եւ հնարէք զլահան սպանանել, գտանիցէք ի թագաւորէն պարգեւս եւ պատիւս, զոր ոչ է գտեալ ուրուք:”

Եւ պատասխանիս առնէին Կերսէհ եւ Հրահատ՝ թէ “մեր գործ եւ աշխատութիւն չէ վասն երկրաւոր ինչ վայելից եւ ոչ վասն ինո՞ւ եւ որդւոց. բայց խորհուրդ է հաւատոյս մերոյ մեծ եւ պատուական. մեզ առ ահաւոր այնպիսի խորհրդայն ամենայն ինչ կենցաղոյս վայելըութիւնք փոքր թուին եւ ոչինչ:”

Եւ Շապուհ ջանայր կատարել զՀրամանն Հաղարաւուխոյ եւ որսայր զՄամիկոնեանն Վահան գտանել: Բայց Վահան ոչ տայր գուլ առնուլ զօրքիւրովք Պարսկացի ղակշին, եւ երթեալ բանակէր ի գիւղ մի մերձ ընդ իշխանութեամբն Մամիկոնէից, որում անուն էր Շաղիկ, կամեցեալ անցանել ի կողմն սահմանակցութեանն Հաշտենից յաղագս գտանելոյ ի նոցանէ օգնութիւն:

Ազդ եղեւ Շապհոյ, եթէ Վահան բանակեալ է ի գիւղ մի եւ արք են ընդ նմա թուով յոյժ սակաւք: Եւ զօրագլուխն Պարսից ամենայն բազմութեամբն յանկարծակի ի վերայ ելանէր գնդին Հայոց. սակայն ոչինչ փոյթ առնէին այլոցն. զինի զօրավարին Հայոց Վահանայ անցանէին, քանզի ասէին, “թէ նմա միայն գտանեմք հնարս, ամենայն իրք մեր վճարեալ են եւ յանդ:”

Եւ զօրավարն Հայոց երթայր ընդ կողմն արեւելից ծովուն կարնոյ եւ գունդք զօրաւորացն Պարսից զկնի նորա երթայրին: Եւ Մուշեղ ի տոհ-

մէն Արամիկոնէից եւ Ներսէհ Կամսարական ընդ
կողմանն հիւսիսոյ ծովուն երթային ի գիւղ մի Կար-
նոյ, որում անուն էր Արծաթի, կամեցեալք առ
վայր մի հանգչել. հնձօղք արտորայոցն շուրջ զտե-
ղեօքն գործէին, եւ Պարսիկքն կամեցան մշակացն
տեղեացն վեասել թէ “ընդէր բնաւ ծառայից ար-
քայից արքայի տայք շրջել յաշնարհի ձերում:,, եւ
տեսեալ խուրսայ, որ էր ի գաւառէն Արշամունեաց
ի գեղջէն Շիրմաց դայեկորդի տեառն Շիրակայ
Կամսարականին, զոմի ի Պարսից զօրացն, զի կամէր
սպանանել զայր մի Կարնացի ի մշակացն. եւ մշակն
շուրջ գալով զբարդիւ միով խուսափէր ի սպանո-
ղէն. եւ յարձակեալ նիզակաւ խուրսն ի վերայ
Պարսին անդէն ի տեղւոցն սատակէր եւ զերծու-
ցեալ ապրեցուցանէր զկարնացին ի սպանօղէն. եւ
Մուշեղ եւ Ներսէհ ընդ գործն Հայեցեալ ընդ
խուրսայ, տեսեալ եւ զշետամուտսն զկնի նոցա թէ
չեն կարի բազումք, յարձակեցան ի վերայ սակաւ
արամիք եւ բազում արեանց ճապաղիս ի տեղւոցն
հանէին եւ զայլսն փախստականս արարեալ դար-
ձուցանէին ընդ կրունկն ամօթով. եւ եղեւ թիւ
մեռելոց ի տեղւոցն եօթանասուն եւ երկուց արանց:
Եւ լուեալ զայսպիսի յաջողութեան գործ զօրա-
վարին Հայոց՝ ետ փառս Աստուծոյ եւ ինքն գնայր
ի սահմանս Հաշտենից եւ հասեալ բանակէր ի
գաւառին Արշամունեաց ի գիւղն Երէղ, եւ գոնեա
զայն գիշեր հանգստիւ յագեալ քնով՝ զարսն ի
գեղջ Երիզայ առեալ ընդ զօրուն իւրոյ գայր հա-
սանէր ի վերայ զակիշին ի գիշերի եւ սպարափակ
արարեալ Երիզացօքն զտեղի կռուցն իւրեանց
զգունդս Պարսկացն ահարեկէին, եւ խառնեալ ընդ

միմեանս ինքեանք զինքեանս Պարսիկքն առաթուր
հարեալ կոտորէին. եւ լինէր ձայն լալց եւ ձայն
գուժի ի բանակէ անօրինացն, բայց ի Հայոց գնդէն
Գաբրաղ միայն սեպուհն Գաբրեղեան մեծ արութիւն
ցուցեալ՝ կատարելութեան պսակի արժանի եղեւ:
Եւ Վահան դարձեալ ի կոտորածէ թշնամեացն
հանգչէր զմնացեալ մասն գիշերոյն յողին գեղջն
Շտեայ ի գոմն տեղեացն եւ ի ծագել լուսոյն երթեալ
բնակէր ի գիւղն Շտէոյ: Եւ մինչ կամեցեալ հանգչել
առ վայր մի ի ծանրութենէ գիշերոյն աշխատութեանց
զաշս ի վեր առեալ տեսանէին եւ ահա հասեալ
կայր ի վերայ նոցա զօրագլուխն Պարսից Շապուհ:
Եւ տեսեալ Վահանսյ զյանկարծահաս գիմեցմունս
զօրագլխին՝ հրաման տուեալ փութանակի կազմէր,
որքան իսկ էին. գոչէր առիւծաբար թէ “մարդոյ
հաւատացելոյ միում յերկուց վրիպել անհնար է.
այլ սակայն մինն յերկասեան առաւել եւս մեծ՝ ի
վեր է եւ բաղձալի քան զմիւսն. մի զանդիտեալ ոք
զարհուրեսցի թերահաւատութեամբ. Տէր Աս-
տուած ի ձեռս սիրելեաց իւրոց մինն զհաղարս
հալածէ եւ երկուս զբիւրս շարժէ:,, Եւ մինչդեռ
նա կազմէր յարձակմանն, հայեցեալ տեսանէ զի
գունդն ամենայն Հայոց դարձուցեալ զերեսս յուխ-
տէն երդման աւետարանին եւ ի խրատուէ զօրա-
վարին, երթային փախատեայք ամենեքեան, եւ
մնաց ինքն եւ Մուշեղ եւ երեքեան կամսարականքն
ինքեանց դայեկօք եւ այլ թուով արք քառասնիւք
կամ նուազիւք եւս: Ասէր ոմն ցզօրավարն թէ
“յուշ տէր յուշ...” այսինքն թէ հնար ինչ է ի
ժամայս տեղի տալ եւ անձին զգուշանալ: Եւ Վա-
հանսյ տեառնագրեալ զինքն բարձր ձայնիւ ասէր թէ

“ցիս արդ ոք յուշ մի ասէք, զի ինձ յուսալ
ի մարդ քաւ լիցի բայց միայն ի խաչն Տեառն..,
եւ քաջաբար հանդերձ ուխտապահ արամիք սա-
կաւուք հերձանէր զբովանդակ գունդն Պարսից եւ
ընդ մէջ ամենեցուն յայնկոյս ելանէր՝ սպանեալ
իւր եւ արանցն բաղում արս հզօրս պատերազմօղս
ի զօրացն Պարսից. հարեալ խոցէին նիղակաւ
ընդ անութ կարէվէր եւ զհպարտ իշխանն Սիւ-
նեաց զգդիհոն, որ պարծէրն ամբարտաւանու-
թեամբ թէ և ես ընդ Վահանայ եւ այլ Հայերդ ոչ
եթէ նետիւ կռուիմ այլ գզզկով պողեալ զբոլորս
ցնդեմ:”

Բայց զօրավարին Վահանայ հանդերձ գոր-
ծակցօքն զգործ քաջութեան վճարեալ, երթայր
այնուհետեւ անհոգս. եւ այնպէս արկեալ էր Աս-
տուծոյ զահ եւ զերկիւղ զօրավարին ի վերայ զօրա-
ցըն Պարսից, զի կարծէին թէ ի հայեցուածէ
լոկ առն Մամիկոնենի եւ յարանցն որ ընդ նմայն
էին՝ չզերծանիցին առանց վտանգի:

Իսկ Սիւնեաց զօրուն թափեալ զփորոտի իշ-
խանին իւրեանց ‘Գդիհոնի’ վասն կարի զաղրապէս
հոտելցյ եւ պատեալ եղեգամբ՝ առեալ գնացին
յաշխարհն Սիւնեաց. զայն տեսեալ Սիւնեաց այրու-
ձիոյն բովանդակի՝ քայլքայեալք ընդ այլեւայլ ճա-
նապարհս գնացին յիւրաքանչիւր տեղիս:

Եւ Շապուհ՝ պարսիկ գնդին զօրագլուխն՝
իրրեւ տեսանէր զքակումն Սիւնի գնդին եւ զա-
հահառ զօրութիւն հակառակորդին Վահանայ Մամի-
կոնենի, սրտմտեալ զարհուրէր. եթէ զինչ առնիցէ,
չիմանայր. զի ասէր. “թէ երեսուն միայն արամբք
ի վերայ եւ չորից հաղարաց յարձակեալ խոր-

տակեաց զամենեցունց զսիրտս, այժմ որպիսի վըստահութեամբ կարասցուք զայնպիսի քաջ որերոյ ունել զդէմ սակաւացեալքս։ Մի գուցէ ի մերձակայ սահմանակից տեղեացս առեալ՝ ‘Վահանայ’ օգնականս՝ չկարիցեմք եւ զապրումն անձանց գտանել այնուհետեւ։ Այլ եկայք փութասցուք յոստանին Հայոց ի տեղիս եւ ճեպաւ դեսպանօք զգացուացուք արքայից արքային։ Զայս զմտաւ ածեալ՝ շուէր վաղին ի գաւառն բասենց. եւ եկեալ ի գիւղն, զոր Ալվարն կոչեն, մինչդեռ տարակուսեալ տանջէին յերկիւղէ զօրավարին Հայոց, հասանէր դեսպանի Պարսից ունելով գոյժ չարաշար եւ նամականի բազում անողջոյն ի Պարսից, որք յանթիւ կոտորածէ Հեփթաղին զերծեալք էին։ Եւ զբեկումն աշխարհին Արեաց ծանուցեալ ի գրելոցն՝ ի մեծ տրտմութիւն ընկղմեալ զարհուրէր՝ ‘Շապուհ’, եւ կոչեցեալ զայրն առանձին հարցանէր թէ որպէս կամ զիարդ սպառսպուռ եհաս այնպիսի վախճան եւ կործանումն Արեաց աշխարհին։ Եւ դեսպանին պատասխանի արարեալ ասէր թէ “քո հարցանելդ պատշաճ եւ ի դէպ է, բայց ինձ կարի ծանր է խօսել զվատ բանս, մանաւանդ յորում ոք այնչափ վեասուց եւ բեկման չէ պատճառ, բայց ինքն տէրն Արեաց Պերոզ՝ ‘Աախ’ մինչդեռ այդրէն ի Արկանի զօրաժողով արարեալ կամէր խաղալ ի վերայ Հեփթաղին, ոչ ոք հարցանէր ի մարդկանէ զարժանն եւ զանարժանն։ Աղաղակէր ամենայն բերան՝ “ինքն ‘Պերոզ’ իսկ աստէն սուր ի վերայ եղեալ հրամայեսցէ սպանանել քան եթէ սրով Հեփթաղին տայ կորուսանել զԱրիս։ “Եւ այնչափ բազմութեամբ Արեօք եւ Անարեօք իբրեւ զմահապարտ ի մահ եւ

ոչ իբրեւ զպատերազմօղս ի կռուել երթային։
Յորժամ մօտ հասաք անդր, առաքեաց առ Պերող
Հեփթաղն թէ “քո ընդ իս ուխտ է երդմամբ գրով
եւ կնքով՝ թէ չկռուիմ ընդ քեզ. եւ սահմանս
կարգեցաք, զորովք չիշխեսցուք թշնամութեամբ
անցանել առ միմեանս. արդ յիշեա զուխտն եւ ի
բաց դարձիր խաղաղութեամբ եւ մի մեռանիր.
Քանզի ես եւ արդարութիւն ուխտապահութեան
ի միասին կռուիմք եւ դու եւ ուխտազանցութեանն
ստութիւն ի միասին էք. եւ արդ՝ դու ինձ զիարդ
կարես յաղթել։, Եւ Պերողի սաստկապէս զայրա-
ցեալ պատասխանի արար հպարտութեամբ Հեփ-
թաղին եւ ասէ. թէ “զայս բազմութիւն գնդին,
զոր դուք տեսանէք, կիսովս ընդ ձեզ կռուիմ եւ
կորուսանեմ, եւ կիսովս զշող տեղեացդ, ուր դու
լինիս, կրել տամ, որ ի ծովն եւ որ ի փոսն, զոր
հատին, լնում։, Եւ առ անզգայութեան սրտին ոչ
իմանայր թէ դիակամբ ծառայից իւրոց լնելոց է
զփոսն, զոր փորեաց ի կորուստ անձին իւրոյ եւ ամե-
նայն Արեաց աշխարհին։ Եւ հասեալք առ միմեանս
եւ հարեալք ի դիմի՝ կորեաւ ինքն ամենայն որդ-
ւովքն իւրովք եւ աշխարհաւ։,

Եւ լուեալ զայս ամենայն ի գեսպանէն՝ հրա-
ման տային զօրուն եւ հասանէին յաշխարհն Պարսից.
բայց զկանայս կամսարականացն թողեալ Շապհյ
անդէն ի Բողբերդի՝ յանձն առնէր բերդակալին
պատուիրելով բազում զգուշութեամբ պահել
ըստ օրինի քրիստոնէից։

Եւ զօրավարին Հայոց Ահանայ եկեալ այնու-
հետեւ ի Վաղարշապատ քաղաք հանդերձ ողջա-
խորհուրդ եւ աննենգ ուխտապահ նախարարօքն

Հայոց՝ կատարելը զսովորական ուխտս եւ զպատարագս ի սուրբ եկեղեցւոցն կաթուղիկէի, ղորնորոգեաց մեծապայծառ շքեղութեամբ՝ զհնացեալ գործ նախնեացն իւրոց, եւ անտի չուեալ յոստանն դուին մոտանէին, եւ դադարեալ անդ աւուրս սպասէին եւ ակն ունէին հրամանի առաջնորդութեանն քրիստոսի:

ԳԼՈՒԽ 1.

Հ ա շ ա ս ս ի ն թ ի ն ն ։

“Բախտցէք եւ բացցի ձեզ, ինորեցւք
եւ առցի ։”

Եշ լուեալ Հաղարաւուխտոյ յաշխարհին Դադառ.
Վրաց զսպանումն Պերողի տարակուսէր յանձն իւր
եւ հասեալ ի դուռն՝ ժողովին առ նմա մնացորդք
Արեաց աւագանւոյն։ Խորհուրդ ի մէջ առեալ թէ
զո՞ արժանի թագաւորութեան նմանեցուցանել կա-
րասցեն. հաստատէին միաբանութեամբ զիրսն ի
վերայ Վաղարշու, * որ էր եղայրը թագաւորին Պե-
րողի եւ եղեալ վկայութիւնս բազմեցուցանեին
զնա ի գահու թագաւորութեանն Պարսից։

Խորհուրդ ի մէջ առեալ այնուհետեւ Հաղա-
րաւուխտոյ միաբանութեամբ աւագանւոյն յեր-
կրորդումն աւուր թագաւորութեանն Վաղարշու՝
խօսէր առաջի թագաւորին՝ “Նախ առաջին՝ որպէս
մեծ աշխարհն Հայոց ի ձեր ծառայութենէ ի բաց
կացեալ են, եւ այրն որ ի չճանաչելց զպիտանաւո-
րութիւն նորա Պերող կորուսեալ եհան յԵրեաց
ծառայութենէ զայնպիսի աշխարհ, որբան ինձ
առնէ վեասք, գիտեն ամենեքեան. եւ Շապուհ
Միհրան, թէ լսել կամիք, դոյն իսկ ասէ ձեզ։”

Հարցեալ զՄիհրան Շապուհ զգործոյն Հայոց
եւ լուեալ կարգեալ բանս ի Միհրանայ Շապհոյ,
ի Հաղարաւուխտոյ եւ այլ ամենայն Արեաց աւա-
գանւոյն՝ վաղվաղակի Կիխոր զԱշխասպդատ զայր
հեղ եւ մտացի եւ աշխարհաշէն բազում այրընտիր

* Ըստ Աերէսոսի “Կաւաստ որդի Պերողի”.

արամի ի Հայս արձակէին. պատուիրէր նմա ինքն իսկ
թագաւորն թէ “Երթ ի Հայս եւ՝ որ ինչ օրինակաւ
եւ է՝ ամենայն քաղցրութեամբ եւ սիրով ըստ կա-
մացն Ա.ահանայ եւ նորուն ընկերակցացն նուաճեալ
զորեարն՝ յԱրեաց ծառայութիւն ած:”

Եւ եկեալ Նիխոր յաշխարհն Հայոց՝ ոչ իշ-
խեաց միջամիսել ի Հայոց տեղիսս, այլ դադարեալ
ի գաւառին Հեր ի գեօղն Կուարսակ՝ առաքեաց
զպատգամաւորս առ Ա.ահան ՊՃապուհ խորհրդեան
դպիր եւ Միհրվշնասպ Ճուարշացի, որովք տայր
գիտել թէ “Հրովարտակ ունիմ առ ձեզ ի թագաւ-
որէն Վաղարշու նուաճել զձեզ խաղաղութեամբ:
Արդ՝ արիք եկայք եւ լուարուք. եւ որպէս է ձեզ
հաճոյ եւ խորհրդ՝ ընտրեցէք որ բարին է:”

Եւ Ա.ահանայ լուեալ զայս ամենայն բանս՝
ժողովէր առ ինքն զամենայն հաւատարիմ ուխտա-
պահացն գունդ եւ Հրամայէր եկելոցն ի Նիխորոյ
ասել առաջի ամենեցուն զբանս թագաւորին Վա-
ղարշու եւ ասէր ցպատգամաւորսն առ վաղիւն
առնել նոցա պատասխանի: Եւ ի վաղիւն խորհեալ
նախ ընդ միմեանս, սկսաւ խօսել Մամիկոնեանն եւ
առնել պատասխանի բանիցն Նիխորոյ: “Մեր ապրա-
տամբութեան իրացն բազում են բանք եւ կարեւոր.
Եւ չէ հնար գրով վճարել կամ պատգամաւ. բայց
երիս բանս ասեմ ձեզ. թէ այս երից բանիցս պա-
տասխանի առնէ, որպէս ես կամիմ, եւ կարէ տալ
մեզ գրով եւ կնքով թագաւորին, զամենայն զոր
ինչ ասէք՝ զպատէհն եւ զարժանն առնեմք եւ
բանի ձերց լսեմք, որպէս եւ նախնիքն մեր
լուան եւ եթէ ոչ հաւանին յանձն առնուլ եւ
խստանան, ելցուք ըստ աշխարհ եւ կորիցուք եւ

խնդութեամբ մեռցուք, այլ պարսկի առն երկիր ոչ
պադցուք։”

“Նախ առաջին՝ Եթէ զհայրենի եւ զբնիկ
օրէնս մեր ի մեղ թողուք. եւ զհայ այր զոք մի մոդ
ոչ առնէք. եւ ումեք յաղագս մոդութեան գահ
եւ պատիւ շտայք. եւ զկրակարանն յաշխարհէս ի
բաց տանիք. եւ զեկեղեցւոյ թշնամանս յաղտեղի
եւ յանսպիտան մարդկանէ, որ ցայժմ լինէր, յայսմ
հետէ մեղ շտայք տեսանել։

Երկրորդ՝ զմարդ ոչ իշխանաբար ճանաչէք
այլ իրաւաբար գիտել զլաւն եւ զվատթարն, ընտրել
զպիտանին եւ զանպիտանն, իմանալ զտոհմիկն եւ
զանտոհմիկ, ունել առ լաւսն զպատուականն եւ
զքայն եւ զօդտակարն, սիրել զվաստակաւորսն եւ
ատել զանվաստակն, ունել ի մօտ զիմաստունս եւ ի
խորհուրդս առնել. եւ զանմիտսն ոչ մօտեցուցանել,
այլ եւ ի հրապարակէ եւս հալածել։

Եւ երրորդ՝ որ տէրն է Արեաց եւ աշխարհի
թագաւոր՝ կամիմք, զի ինքն տեսցէ իւրովք աչօք
եւ ինքն լուիցէ իւրովք ականջօք եւ ինքն գիտասցէ
զմարդ լաւ եւ զանլաւ։ Թագաւոր, որ իւրովք
առողջ աչօքն հայի եւ աննախանձ լսողութեամբ
լսէ եւ արդար բանիւ խօսի ընդ իւր ծառայս,
կենդանացեալ ծառայքն օր քան զօր աճեցուցանել
ջանան զբարին, որպէս աշխարհ շինի եւ տէրն պայ-
ծառանայ։

Արդ՝ Եթէ զսյդ այդպէս կարէք խոստանալ,
զխոստացեալսն գրով եւ կնքով հաստատեալ տայք
ցմեղ, ապա կոչեալ եւ գամք կամաւ եւ լսեմք բանից
ձերոց եւ հրամանի թագաւորին հաւանիմք, զոր
ինչ ասէ։”

Եւ խօսեցեալ զայս ամենայն ընդ Շապհոյ խորհրդական դպրի եւ ընդ Միհրվշնասպայ ձուարշացւյ ուղարկեաց զնոսա . առաքեաց եւ յիւր ուխտակցացն զբաշկուր Արծրունի եւ զԱահակ Կամսարականն՝ զերանելոյ զԵրշաւրայ զորդի եւ զԱասավուրտ Կարքային եւ զԱռավան Ազրիւրկացի եւ զՊաճոկ ի մարդպետական գնդէն :

Եւ տեսեալ Նիխորյ զՀայերն, որ չոքան առնա ի Վահանայ՝ ուրախացաւ . Եւ հրաման տուեալ ընթրեացն ընկալաւ զնոսա բազում գոհութեամբ եւ յոյժ սիրով՝ յիշելով հանապազ ըստ ամենայն բաժակի զքաջ Վամիկոնեանն Վահան : Եւ ընդ առաւօտն ժողովեցան ամենայն ատեանն Պարսկաց առաջի Նիխորյ աստուածուրաց մարդիկն եւ պատգամաւորքն ի Նիխորյ եւ հայ Նախարարքն . զպատգամն Վահանայ առաջի ամենայն ատենին յայտնապէս լուեալ Նիխորյ եւ խնդալից եղեալ գրէր նամակ առ Վահան օրինակ զայս . “Լուայ, ասէ, զամենայն խօսեցեալսն քո ի պատգամաւորացն . արդ՝ արի եկ առ իս վստահութեամբ եւ զամենայն խնդիրս քո եւ այլ ինչ զոր դու ասես՝ ուխտեալ է Արեաց տեառնն եւ ամենայն Արեաց աւագանւոյն տալ լիով եւ կատարել : ” Եւ զնախարարծն, որ եկեալ էին ի Վահանայ, պատուեալ արձակէր ընդ պատգամաւորս իւր:

Եւ պատգամաւորացն առ Վահան մատուցեալ զնամակն Նիխորյ ստիպով հաւանեցուցանէին նմանը թագավոր :

Զուեալ այնուհետեւ զօրավարին Հայոց Վահանայ ամենայն ուխտապահօք եւ բազում գնդաւերթային ի գաւառն Արտաղ ի գեօղն Եղինդ .

դադարէր անդ ինքն եւ որ էին ընդ նմա եւ առաքէր
առ ՚Նիխոր եւ զիւր եկն տայր գիտել նմա. եւ
ասէր ց՚Նիխոր. “արդ՝ եթէ թուի քեզ գալ իմ եւ
տեսանել զքեզ, տուր ածել առ իս արս աւագս՝
Արիս յականաւոր տոհմաց, որ եկեալ կացցենաստ առ
իմ որեար մինչեւ եկեալ ես տեսից զքեզ եւ խօսե-
ցեալ իմ եւ քո լուիցուք ի միմեանց զոր ինչ ի դէպն
թուի մեզ առնել:”

Եւ ՚Նիխորոյ լուեալ զեկն եւ զկամն Վահանայ՝
վաղվաղակի տայր տանել ցկամսարականն տէրն
Շիրակայ ՚Ներսէ՛ Քաղէ զԱտրպայական Շահպապ
եւ զԱնհվեհնամ զՀայոց հազարապետ եւ զԱներ-
շապուհ զՄիհրանայ զեղբայր եւ զՀինդ եւս այր
աւագ Պարսիկս:

Եւ Վահանայ տեսեալ զաւագորեարն ընդ-
ունէր զնոսա խնդութեամբ եւ ի միասին ուրա-
խացեալք այն օրն ի վաղիւն թողզը զութեսին
զնոսա առ իւր հաւատարիմ արս եւ ինքն չուեալ
գնդաւ եւ կաղմութեամբ գնայր առ ՚Նիխոր. մեր-
ձեալք ի գիւղն, ուր ՚Նիխոր էր, հրամայէր զօրուն
վառել ըստ օրինի պատրաստութեան պատերազմի.
տայր հրաման Վահան հնչեցուցանել զփողս պատե-
րազմականս, յորմանէ՝ զարհուրեալք արք զօրուն
՚Նիխորոյ կարծէին խարէութեամբ ի վեասել զնո-
սա եկն Վահան. եւ ՚Նիխոր առաքեալ ընդ առաջ-
նորա արս աւագս՝ տայր ասել ցՄամիկոնեանն,
եթէ՝ “ոչ ըստ կարգի Արեաց առնես դու զայդ,
այլ նորոգ իմն ձեւանաս. քանզի ի չուի փողով
յԱրեաց բանակ սպարապետն միայն Արեաց իշխէ
մտանել եւ այլ ոք զայդ համարձակութիւն ի
Պարսիկս ոչ իշխէ առնել:” Եւ Վահանայ պատաս-

խանի տուեալ ասէր. “Աախ” արա՞ զիս Արեաց
տեառն ծառայ, ապա եւ առանց ի քէն իսկ ու-
սանելոյ թուի թէ եւ ես իսկ գիտեմ զԱրեաց աշ-
խարհի զկարգ եւ զարժանն:” Ապա ինքն իսկ Վա-
հան՝ եկեալ տեսանէր զնա “զնիխոր” յատենի
ժամու, վասն զի ընդ ծագել արեւուն եկն Մամի-
կոնեանն առ Նիխոր: Եւ Նիխորայ տեսեալ զՄամի-
կոնեանն Վահան եւ զուխտակիցսն ընդ նմա՝ տայր
զողջոյն զԱրեաց տեառն Վաղարշու եւ զամենայն
աւագանւոյն: Եւ լուեալ Վահանայ զողջոյն Արեաց
տեառն եւ դրան աւագանւոյն շնորհակալութեամբ
ընդունէր: Հրաման տուեալ Նիխորոյ զամենայն
արս զօրուն Վահանայ ի ներքս թողուլ, նցնպէս
եւ աւագ պարսիկ որեարոյ ի ներքս կալ յատենին
հրամայէր եւ սկսանէր խօսել ընդ Վահանայ եւ
ասէր. “Գործ պատերազմի քաջութեամբ, եւս
առաւել խոհականութեամբ եւ իմաստիւք վճարի.
դու զերկոսեանն զայդ ի քում անձին լիով ետուր
տեսանել ամենայն Արեաց աշխարհի եւ ճանաչել.
քանզի զքաջութիւն ցուցեր սակաւ արամբք կուռե-
լով ընդ բազում եւ զիմաստութիւն յայտ արարեր
գիտելով զժամ կռուցյն եւ զտեղի տալոյ: Զի եթէ
ոչ երկու այդ իրք ի քեզ լի եղեալ էին, զիարդ
հնար լինէր քեզ այդշափ կարի սակաւ արամբք
կալ ընդդէմ այնշափ անթիւ բազմութեան պատե-
րազմօղ որերոյ եւ երբեմն մեծապէս յաղթել եւ
երբեմն զարհուրեցուցանել եւ աշխատել: Ցաղագս
որոյ՝ զմտաւ ածեալ իմ զքո այդպիսի արարուած
եւ զմտաւորութիւն՝ կարի քաջ ճանաչեմ զամենայն
պատասխանիս, զոր առնելոց ես դու մեզ ամենայն
բանի զօր լսես ի մէնջ: Վասն զի՝ թէ զապստամ-

բութենէդ քումմէ հարցանեմք թէ զիա՞րդ իշխեցեր
խորհել՝ թող թէ առնել՝ պատասխանի տուեալ
ասես թէ “ չճանաչողութիւնն զերոզի բռնա-
դատեաց զիս մեռանել : ” Եւ ոչ ոք յԱրեաց կարէ
քեզ մեղագիր լինել : Որ այժմ Արեաց տէրն է եւ
ամենայն աւագանին զայդ եւեթ խօսին հանապազ
յիշելով զՊերոզի անհաւան եւ զամբարհաւած
զբարսն : Դու թէ հաւանեալ նուածիս եւ բնիկ
քո նախնեաց տեառն ծառայութիւն առնես եւ որ
ինչ վատթարն եղեւ ի մէնջ եւ ի ձէնջ մոռանաս
եւ ի բաց թողուս, աստէն ի Հայս կաս, մինչեւ
թագաւորն կնքէ եւ տայ բերել առ քեզ . եւ
եկեալ բարեաւ առ տէրն Արեաց զամենայն որ ինչ
բարի եւ արժան է եւ քում անձինդ եւ որում
դու կամիս՝ տայ սիրով եւ կամաւ եւ կատարէ : ”

Եւ լուեալ Վահանայ տայը պատասխանի եւ
ասէր . “ Յորժամ զիշխանս բարեսէրս տայ եւ լա-
ւածանօթս եւ աշխարհաշէնս՝ անդէն եւ անդ
արժան է նուազամտին դիտել զբարերարութեանն
Ասառուծոյ այցելութիւն : Տեսանեմք զքեզ կամաւոր
բարոյ եւ սիրիչ . իսկ վասն զերոզի զոր ասացեր
անընտրող մոզք ունելով զծառայս, բաւական լիցի
քոյ տեառն բանն, եւ ես գոհանամ զԱստուծոյ, զի
զիս անաշխատ պահեցէք յառնելոյ զըստ հարցման
քո զպատասխանիսն : Իմ թէպէտ էր ամենայն
տրտունջ զՊերոզէ, որպէս հանապազ խարեէին զնա
արք ատեցեալք յամենայն սրբասէր մարդկանէ,
փախստականք յաշխարհէն ըստ աղտեղի գործոց
խրեանց, լեռնախցոյք, աւազակապետք, արիւնա-
պարտք, հացկատակք, բանորսողք, խարերայք,
շաղակրատք, անյարուչք, վատատոհմակք . եւ գային

անկանէին ի մոխիրն, եւ ձեր տուեալ զխնդիրն
ուղարկէիք պարգևելով գահ եւ պատիւ եւ զտունս
եւ զկեանս եւ զմեծութիւնս. եւ այնպիսի խարերայ
մարդկան ծանուցեալ թէ ոչ իմաստիւ եւ քաջու-
թեամբ կեցեալ եւ մեծացեալ, այլ սուտ վաճառա-
կանութեանն մոխրով, զնոյն փութային եւ որդ-
ւոցն իւրեանց ուսուցանել. վասն որոյ բարձեալ էր
յաշխարհէն Հայոց եւ կորուսեալ վաստակք եւ
միտք, քաջութիւն, տոհմականութիւն, արդարու-
թիւն. եւ ձեր Արեաց տեսանելով զայն ամենայն
եւ չծանուցեալ թէ՝ չեն ուսեալ ինչ՝ չդիտեն
չեն մեղադրելի, ամենայն վատաց եւ յետնելոց
զշայս ածէիք օրինակ՝ նախ Ասորոց, ապա Լքելոց,
ապա լուծելոց, ապա՝ անդամալուծաց: Ար նոցա
իսկ նման մարդ էր, ձեր խարող հացկատակաց
ջոկն էր եւ ոչ կորացեալ մտանէր ընդ գետին.
վասն նոցա եւ խնդութիւն եւս թուէր այնպիսի
լուրն: Այլ որ մարդ էր եւ ամօժ կայր ի սրտի
եւ զայնպիսի բանս յԱրեաց տեսառնէն լսէր, ոչ
միայն միանդամ եւ երկիցս եւեթ, այլ թէ եւ
տասն անդամ կեայր եւ հանապազ զնոյն լսէր,
տասն անդամ արժանի էր մեռանել: Վասն որոյ եւ
մէք իրբեւ զխորհուրդս զայս իշխեցաք խորհէլ,
թէպէտ ածաք զմուաւ երթալ ըստ աշխարհ ելանել
եւ կորնչել ձանաչելով թէ մէք առաջի այնչափ
բազմութեան զօրաց ոչ կարեմք կալ բայց ապա՝
զայս ածաք զմուաւ՝ թէ դադտ բնաւ զարհուրեալ
գնամք առաւել եւս ստուգապէս հաստատեալ
ժառանգեմք զանուն վատութեանն որ կայր ի վերայ
մեր, թէ մարդիկ, որ այնպէս յետին եւ անպիտան
էին յիրաւի կորեան եւ անհետ եղեալ չերեւէին

ուրեք. արդ՝ ընտրեցաք նախ ծանուցանել զանձինս եւ ապա կամ մեռանել եւ կամ կորնչել։ Զայս նշան մի տամ ձեզ եւ փորձեցէք. եւ զըրեարն զայն, որ գամ մի պերողի յիւրում թագաւորութեանն մնդութեամբ տէր է արարեալ եւ այժմ գահ ունին եւ պատիւ եւ յիւրաքանչիւր գաւառի իշխան են եւ ձիոյ տէր են եւ զինու եւ դնդի, հրաման տուք, զի ժողովնեցին միաբան ամենայն իւրեանց այրուձիով եւ մեք եւ սոյն արք թուով, զոր գուք դիտէք, որոց ոչ զոյ ոչ տուն եւ ոչ ծառայ, ոչ գունդ եւ ոչ առնուտէրութիւն, եւ դուք որ Նրիք էք, զձեր օգնութիւն վայր մի ի բաց կալայք եւ զաշխարհո Հայոց ի մեզ եւ ի նոսա թողէք եւ որ ոք կարասցէ ի միւսմէն հանել՝ նմա տաջիք եւ ձեզ ծառայութիւն արասցէ։

Եւ արդ՝ լոել զօդուան բազմաց եւ շասել անհնար է. եւ քանզի յաղագս մեծի աշխարհի են բանքս իմ, որ զանձինս ի մահ եղաք եւ յԱրեաց տեառնէն ի բաց կացաք, զայդ երիսս ինչ ի ձեռն պատգամաւորացն գրեցի առ քեզ. մեզ այդ խընդիրք միայն պիտին եւ շնորհեցէք գրով եւ կնքով ի թագաւորէն, եւ մեր բնիկ տեարք էք եւ մեք ձեր բնիկ ծառայք. եւ զյանցումն, զոր ի բռնութենէ յանցանել ետուք, թողութիւն արարեալ շնորհեցէք մեզ։

Եւ Կիխորայ լուեալ զայսպիսի կարգումն բանիցն ի Վահանայ՝ ասաց առաջի ատենին՝ թէ Համարձակապէս եւ արդար խօսք Վահանայ եւ նուաճմանս աւետիք միիթմարեալ ուրախացուցին զիս։ Եւ այն օր հրամանայէր Վահանայ առ նմա ուրախանալ ամենայն ուխտակցօքն եւ զուխտանենգսն եւ զուրա-

ցօղսն հանին արտաքոյ ընթրեացն ամօթալիցս։ Եւ
ի վաղիւն ժողովեալ ամենայն բազմութիւն մարդ-
կան ի հրապարակն՝ հրաման տայր Նիխոր մինչդեռ
ինքն առանձինն էր զՄամիկոնեանն Վահան տանել
ի ներքս ի սենեակ, եւ խօսեցեալ ըստ ժամուն ընդ
նմա միայն ընդ միայն զբազում ժամն զպէտս կա-
րեւոր իրաց աշխարհի՝ գային երկոքեանն ի միասին ի
տուն ատենին։ Հրաման տայր Նիխոր ամենայն եկելցն
ընդ Վահանայ՝ նախարարաց եւ ուամկաց եւ արանց
պարսիկք աւագաց գալ առ նոսա յատեանն։ բայց
զարսն որ զինքեանս հաւատարիմս Պարսկացն կացու-
ցանէին՝ հրաման առեալ նուիրակացն եւ ոչ ի դուրսն
մօտել տային։ Եւ էր այնուհետեւ տեսանել ի
վերայ երեսաց մոխրապաշտացն նոյն կերպարան
մոխրցն իջեալ լի ամօթալից ձաղանք։ Եւ էին
գոյնք ամենեցուն արդար եւ ծիւրեալք, ծնկեալք,
երիթացեալք։ Եւ ցանկային բազում գնոց առնուլ
թէ գոյր հնար զապստամբութեանն անուն եւ ոչ
ոք տայր նոցա. վասն զի որ ոք յայնպիսի անծանօ-
թիցն կամէր մտանել յատեանն՝ ասէր ցնուիրակսն
թէ յապստամբացն գնդէն եմ։

Եւ երկրորդեալ յատենին զնոյն բանս Մամի-
կոնենին Վահանայ՝ սկսանէր միւսանգամ խօսել
ընդ Նիխորոյ եւ ասէր. «զօր ինչ խնդրեցաք ի քէն
պատգամաւորօք եւ գրելովքն՝ երէկ եւ այսօր գէմ
յանդիման խօսեցայ ընդ քեզ. դու հրամանաւ
Արեաց տեառնն գրով եւ կնքով խոստացար տալ
մեզ, առանց որոյ անհնար է կեալ մեզ եւ ծառայ-
ութիւն առնել ձեզ։ Հաւատոյ քրիստոնէութեան
հաստատութիւն, մոգութեան եւ ատրուշանաց յաշ-
խարհէս Հայոց բարձումն, զեկեղեցւոյ ըստ մեր

կամաց զպայծառութիւն եւ զպաշտօն կնքով թագաւորին հաստատեամ մեղ. եւ այլ զոր ինչ գրեալ է ի նամակին, ոչինչ է պիտոյ բազմաբանել առաջի քս. յաղագս գահու եւ պատուոյ եւ շքեղութեան հայելով յիւրաքանչիւր ուրուք վաստակս տաջիք անհոգութեամբ եւ մի զրկիցէք: :

Զայս ամենայն Նիխոր ախորժելով յանձն առնոյր. խնդրէր ի Վահանայ զընիկ Հայոց զայրուձին. «կազմեա, ասէ, փութով եւ արձակեա ի դուռն. քանզի Զարեհ որդի Պերոզի ընդդիմացեալ Արեաց արարուածին գունդն գեռ կազմէր ի կորուստ անձին իւրոյ: » Եւ Հրաժարեալք ի միմեանց չուէին խաղաղութեամբ Նիխոր առ թագաւորն ի դուռն եւ զօրավարն Հայոց ի Դուքին:

Եւ կազմեալ Վահանայ զայրեւձին Հայոց արձակէր ի դուռն ի ձեռն Վրենայ Վանանդացւոյ. արձակէր եւ զիւր եղբօրորդի, զորդին նահատակին Վասակայ, զՊրիդոր: Որոց հասեալ ի գործոց պատերազմին եւ հարեալք ի զիմի միմեանց գունդքն երկոքեան, գունդն Զարեհի փախտական լինէին: Անդ սեպուհն Մամիկոնէից Գրիգոր ցուցեալ մեծ քաջութիւն յայտնի լինէր զօրավարին եւ զօրացն ամենեցուն:

Եւ հասեալք յեղը գետոյն զկամուրջն Արտաշատու գտին աւերեալ եւ տեղիս անցի ոչ գտանէին. իսկ քաջ զօրավարն Վահան մերձեալ ի տեղի մի յեղը գետոյն եւ տեառնազրեալ զինքն նշանաւ խաչին՝ իջանէր ի գետն եւ որպէս ընդոցժ տեղի ծանծաղ անցանէր խաղաղութեամբ ընդ ջուրսն, եւ տեղին ամենայն գնդին լինէր ճանապարհ անցից անհոգութեամբ: Եւ ապա մտեալ

յոստանն ի դռւին եւ զշնորհակալութեան զպա-
տարագն մատուցեալ՝ նախ զաղքատացն ողոր-
մածութեամբ ըստ սովորութեանն կատարեալ
զտուրս՝ ուրախանացին։ Եւ յետ սակաւ աւուրց
ժողովեալ զայրեւձին Հայոց դնայր առ թագաւորն
Աղոթ:

ԳԼՈՒԽ ԼԱ.

Մարզպանութիւն վահանաց :

“ Բաւզում թել է սրբութիւն սատար թ-
նել անօսրութեան, որպէս աղոթք՝ գիտու-
թեան էւ ուր սուրբ՝ միաբան սգոփց ։”

Եւ լուեալ թագաւորին եւ ամենայն Արեաց շոգառ.
աւագանուցյն զերթոն Վահանաց ի դուռն վաղվա-
ղակի ժամ արարեալ յանդիման լինէր ‘Վահան’
թագաւորին։

Վաղարշու զՄամիկոնենին Վահանաց հարցեալ
զողջյն ոչինչ աւելի քան զայն հարցանէր այն
օր. եւ վաղիւն լինէր խորան մեծ Եցեալ սաստիկ
որերով։

Ակսանէր խօսել Վաղարշ ընդ Վահանաց “լուաք,
ասէ, լիով զամենայն խօսեցեալմն քս ընդ նի-
խորց, զոր ինչ պատգամաւորօք, զոր ինչ նամակա-
եւ զոր ինչ գէմ յանդիման։ Պերողի ամրարտա-
ւանութիւն, եթէ զքեղ միայն էր կորուսեալ յԱ-
րեաց՝ թեթեւ ինչ էր վեսան. ծառայ մի կորնչէիր,
որում թերեւս եւ փոխանակ գտանէր. բայց նա
‘Պերող’ անթիւ բազմութիւն լաւ որերց կորոյս,
որոց այսօր փոխանակ չիք. արդ՝ դու այսօր հարցման
արժանի էիր եւ պատուհասի եւ չարաշար մահու,
բայց իբրեւ այլ է պատճառ ամենայն գործիցդ,
զոր դու գործեցեր, զքեղ պատուհասել օրէնք մեր
չըրամացեն. քանզի զայդ գործ զոր դուդ կարացեր
գործել, առ պերողի արհամարհու եւ կամակոր
բարուցն բազումք խորհեին յԱրիս գործել. բայց
չեղեն ձեռնհաս, զի չկարացին զանձինս ի մահ
տալ այդպէս աներկիւդ, որպէս դուքդ ետուք։

Դուք բնաւ առ ոչինչ համարելով զայս աշխարհ՝
քաջաբար մեռան, որք մեռանն, եւ եւս առաւել
քաջաբար կեցալք, որ ապրեցալքդ եւ ի միջի էք:
Երանիթէ եւ այլորերոյն, զորս կորոյս Պերող, կարա-
ցեալ էր առնել զայդպիսի քաջասրտութիւն, թերեւս
այսօր կենդանի էին իբրեւ զձեզդ եւ ի միջի
առ մեզ:”

Պատասխանի տուեալ Վահանայ առաջի ամե-
նայն բաղմութեանն ասէ. “Խօսել առաջի Աստուծոց
եւ առաջի ձեր թագաւորաց երկայն բանիւք չէ
արժան. քանզի ես զամենայն զիսօսս մեր եւ զիսդիր
եւ զհամարձակութիւն գործոյն ցուցի ի ձեռն
Նիխորոյ գրով եւ կնքով: Դուք զմեզ հոգւովք
հարկանէիք որում ոչ մեր նախնիքն եւ ոչ մեք
առաջի չկարացաք կալ եւ հանապազ բողոքեմք,
եթէ սուտ թուին մեզ օրէնքդ ձեր, մի՛ բռնա-
գատէք զմեզ թշնամանել զոր կամաւ խորհրդով
պատուել ոչ կարեմք. քանզի օրէնք մեր զարբու-
թիւն խնդրեն եւ զամենայն աղտեղութիւն, որով
հոգիք մարդոյ կորնչին, չառնուն յանձն եւ չկամին
եւ տերանց հրամայեն ծառայել եւ հնազանդ լինել
որպէս Աստուծոց: Աղէ ցուցէք այր մի՛ որ պատ-
ուեալ են վասն պիտոյութեան կամ ի կռուի վաստակ
եւ գործ ցուցանելոյ. զաղտեզի գործս նոցա եւ
զմահապարտութիւն յայտնապէս գիտեն գաւառա-
կիցք նորա եւ այլ մարդիկք աշխարհին Հայոց.
կրաեր շինականք աշխարհին Հայոց Հաց գարշէին
ուտել ընդ նոսա եւ կամ բնաւ ի մօտ իսկ երթալ
առ նոսա: Գային ի ձէնջ խաբէութեամք զձեր
օրէնսդ ունէին եւ ըստ կամի աղտեղեալ զկրակն՝
զձեզ առ անմիտս ունէին:

Յաղագս որոյ համարձակապէս առաջի ձեր
ասեմ այսօր՝ ի բաց բարձէք զիսաբէութեան զվա-
ճառդ զայդ յաշխարհէն Հայոց: Դուք ի մէնջ
որպէս ի ծառայից զձեր տերանց զպատիւն Խընդ-
րեցէք, զգործ եւ զվաստակ եւ զհպատակութիւն.
եւ աստուածաբար ըստ իւրաքանչիւր վաստակոց
զարժանն հատուցէք: Եւ զինդիրդ զայդ որպէս
օրէնքն են թագաւորաց գրով եւ կնքով մեզ
հաստատուն արարէք եւ ի մէնջ որպէս ի ծառայ
որերոց գործ խնդրեցէք եւ հպատակութիւն:,, Պա-
տասխանի տուեալ Վաղարշու ասէր. “Զամենայն
զրը ինչ խօսեցաւ Վահանն տուեալ եղիցի ձեզ
մեր գրով եւ կնքով մինչեւ յաւիտեանս: Եւ զգործո
ապստամբութեանդ, զոր ի բռնութենէն Պերոզի
եւ ոչ ի ձեր կամաց գործեցեք՝ թողեալ իցէ ձեզ
այսօր:”

Եւ արձակեցին զատեանն. իսկ ի վաղիւն խոր-
հեալ տալ Վահանայ զտէրութիւն Մամիկոնէից եւ
զսպարապետութիւն Հայոց՝ բազմեցուցանէին զնա
‘զԼահան’ ի գահու տէրութեան Մամիկոնենից
տուեալ ցնա ըստ օրինի նախնեաց իւրոց եւ զսպա-
րապետութիւն Հայոց աշխարհին: Ծնորհէին եւ
այլոց ուխտապահ նախարարացն Հայոց որ ինչ էին
պատշաճ ըստ անձին արժանաւորութեան:

Եւ հրաժարեալ ի թագաւորէն Արեաց եւ
յամենայն դրանն աւագանւոյն Հարցանէր Վաղարշ
եւ ասէր. “Վահանն սպարապետ Հայոց գոհ ես զմէնջ.
թէ պիտի եւ այլ եւս ինչ՝ ասա:” Եւ Վահանայ
պատասխանի տուեալ ասէր. “զոր ինչ ձեր բարե-
րարութիւնդ առ մեզ արար՝ Աստուածն, որ ամե-
նեցուն արարիչն է, նմա միայն հնար եւ վայելուչ

էր առնել, քանզի զվեասն թողէք, գահ եւ պատիւ
տուեալ մեծարեցէք, զգլորեալ եւ զկորուսեալ
աշխարհ մի գտեալ կանգնեցէք. բայց որովհետեւ
հարցէք, որպէս եղէք կենդանացուցիչ մեռելու-
թեանս իմոյ, կամէի թէ զբովանդակ անձնս յարու-
ցեալ էր եւ ոչ զկէսս, վասն զի զկէսս մեռեալ
տեսանեմ գեռ:,, Եւ վաղարշու հարցեալ ասէր
“Ճանո՞ մեզ զպէտս բանիդ զի գիտասցուք:” Եւ
Վահանայ ասացեալ զի “Թէ էր շնորհել զտանու-
տէրութիւնն կամսարականին, ապա բովանդակապէս
տեսանէք զմեռելութիւն ամենայն անդամոցս կեն-
դանացեալ:,, Եւ վաղարշու պատասխանի արարեալ
“յաղագս ոչ կարի տրտմեցուցանելց զքեզ ի
ժամուս, զինախ եւ առաջին զայդ պարդեւ խնդրե-
ցեր ի մէնջ, եղիցի վասն քո տուեալ զտէրութիւն
կամսարականին: Բայց դու այժմու ի մէնջ պարդեւիդ
գոչ լեր եւ ջանա ամենայն ուժով տիրասէր լինել
յայսմ հետէ եւ արդարամիտ եւ աշխարհաշէն:
Եւ նրիդ բարեաւ ի քո ընտանիս եւ յաշխարհն եւ
հասելց երբէք ի մէնջ հրամանի կազմ կաց եւ
պատրաստ:,,

Եւ եկեալ տէրն Մամիկոնէից Վահան յաշ-
խարհս Հայոց ամենայն ուխտապահ նախարարօքն՝
ընդ յառաջ ելանէր սուրբ կաթուզիկոսն Յոհան
պատուական նշանաւ խաչին եւ սուրբ նշխարօք
ճգնազգեաց նահատակին Գրիգորի եւ ողջունէր
զնոսա օրհնութեան համբուրիւ եւ ասէր ուրա-
խալից սրտիւ. “ցնծասցէ անձն իմ ի Տէր, որ զճգնեալ
որդւոց եկեղեցւոյ իւրց ընջեաց զքիրտն, հանգոցց
զաշխատութիւնն, մաքրեաց զաղտ զինուցն, լուաց
զոգիսն հաւատարմաց ուխտապահութեան ջրովն

Եւ զգեցոյց ամենեցուն հանդերձ փրկութեան եւ պատմուծան ուրախութեան: „Եւ օրհնեալ զամենեսեան նախ՝ գային ի Վաղարշապատ, որ այժմ անուանի Նոր քաղաք, եւ ըստ սովորութեան իւրում սպարապետն Ալահան ուխտակից նախարարքն կատարէին զուխտս եւ զնուերս ի սուրբ եկեղեցւոցն կաթուղիկէի եւ ապա՝ յիւրաքանչիւր տեղիս նահատակելոց կուսանաց՝ հոգացեալ նախ զպէտս աղքատացն: Գային միաբան ամենայն նախարարքն Հայոց ցնծութեամբ սաղմոսիւք եւ ճառիւք հոգեւոր վարդապետաց եկեղեցւոյ սրբոյ:

Եւ կացեալ անդ աւուրս ապա գայր մտանէր ‘Ալահան’ ամենայն բազմութեամբն ի բուն ոստանն ի Դուխն Հայոց: ’Եւ ժողովեաց ‘Ալահան’ ղջարկս Աղևարհին Հայոց եւ շինեաց եկեղեցիս մեծամեծս, զոր աւերեալ էր Պարսից ի Վաղարշապատ քաղաք ի Դըւնի եւ ի Մըզրայս եւ ի բաղում տեղիս աշխարհիս Հայոց: Եւ շինեալ զերկիրն նորոգեաց վերստին՝ թելագրութեամբ եւ խրատու սուրբ Հայրապետին Յովհաննու Մանդակունոյ:’

Յայնժամ գայ յերկիրս Հայոց մարզպան Անդեկան այր խելացի, մտադիր, իմաստահայեաց, որ գիտէր ճանաչողութեամբ որոշել զիմաստունն յանմուն եւ զլաւն ի վատթարէն, տեսեալ օր ըստ օրէ զիմաստից զառաջատեսութիւն, զարդարախոհաւոհութիւն, զաշխարհահայութիւն՝ եւ՝ զբաջութիւն սրտի Ալահանայ՝ տայր գիտել թագաւորին Վաղարշու լիով զամենայն. ճանապարհորդեալ յաշխարհէս Հայոց ինքն Անդեկանն ի դուռնն ասէ. ‘Համարձակիմ առաջի ձեր ասել յայտնապէս թէ անդէպ է՝ այլ մարզպան կացուցանել. քանզի այլ մարզ-

պան, որ երթայ ի յաշխարհն Հայոց յամս երկուս
եւ երիս հազիւ կարէ ճանաչել նախ՝ զիրս աշխար-
հին զգիւրն եւ զգժուարն, ապա՝ զմարդիկ աշխարհին
զլաւն եւ զվատթարն։ Եւ յառն Աշհանայ ի
լաւութիւն հայելով եւ յաջողակութիւն ի բազում
ժամուց խորհելով ի միտս իմ եւ լաւ համարելով
աշխարհին իրաց եւ արքունի՛չամարձակեցայ ասել՝
խորհել զարժանն եւ ասել։

Եւ լուեալ զայս ամենայն յԱնդեկանայ թա-
գաւորն Աշղարշ՝ վաղվաղակի հրամայէր հրովար-
տակ առնել ի Հայս եւ զոտէրն Մամիկոնենից եւ
զզօրափարն Հայոց մարզպան ի վերայ աշխարհին
Հայոց կարգել։

Իսկ Աշհան թէպէտ եւ զխանտածութիւն հայ
մարդկան ճանաչելով ծանրանայր ընդ իրս, այլ եւ
ոչ ընդդիմանալ հրամանի թագաւորին իշխէր.
Եւ առեալ զհրովարտակն ինդրէր վաղվաղակի
անդրուվար՝ երթալ ի տունն Աստուծոյ. լուեալ
զայս մարդկանն որ ի քաղաքին, գրոհ տուեալ առ
հասարակ նախարարաց եւ աղատաց, ոստանկաց եւ
ռամկաց, արանց եւ կանանց, ծերոց եւ տղայոց, այլ
եւ հարսունք անգամ յառագաւառ մոռացեալ
առ վայր մի առ խնդին զամօթ հարսնութեան՝
դիմեալ ընթանային յեկեղեցին, եւ ոչ բաւեալ
ընդունել զամենեսեան տանն Աստուծոյ ընուին ար-
տաքոյ սրահք եկեղեցւոյն եւ փողոցք եւ ամենայն
տեղիք հրապարակացն շուրջանակի։ Եւ Էր այն օր
անցագ խնդութիւն բարեսիրացն եւ տրտմութիւն
անմիսիթար՝ խօթամտացն եւ խարդախաց։ Եւ սրբոյ
կաթուղիկոսին Յոհաննու ցնծալից սրտիւ եկեալ
ի տեղի լսողութեանն եւ տուեալ զխաղաղութեան

ողջոյնն ասէր. “Եկեղեցւոյ սիրիչք, Առաքելոցն որդիք, Քրիստոսի արեանն գինք, մի ծառ այեցուցանէք զոգիս ձեր երկիւղի մարդկան. տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ:

“Ահա սիրեցէք զեկեղեցիս եւ սիրեցայք յեկեղեցւոյ. զթագաւորս քաղցրացոյց եկեղեցի. զգազանս ընդելացոյց. զգայլս գառինս արար. զձեզ պայծառացոյց. զթշնամիս ճշմարտութեան ամաշեցոյց:”

“ԱՅԼ ես այսօր առ ցնծալ սրտիս եւ ուրախանալ մտացս համբարձեալ զձեռս ի յերկինս աղաղակեմ. Օրհնեալ Տէր Աստուած, որ ետ ինձ ի զաւակէ իմմէ նստել յաթոռ իմ եւ աչք իմ տեսանեն: Օրհնեալ Տէր Աստուած, որ ետ ինձ տեսանել զորդիս եկեղեցւոյս, որ ինձ հաւատացաւ, պատուով շքեղութեամբ պայծառացեալ ի Քրիստոսէ: Ուր են առանց Աստուծոյ իշխանացեալքն. ուր են արիւնահեղքն. ուր են պոռնկասէրքն. ուր են եկեղեցւոյ թշնամանիչքն, առոտնհարուք օրինացն, սրբութեանն պղծիչք, շինիչք մոխրատանցն, մոռացօղք ճշմարտութեանն, հայհայողք արդարութեան. փախեան, երացան, ամաշեցին: Ո՛ տայր զգլուխս իմ ի ջուր եւ զաչս յաղբերս արտասուաց եւ նստեալ լայի զշիգացելոցն կորուստ: Ահա տեսէք, մեռանի իգատենչն, այլ մի տայք մեռանել: Սատակի առաջի սեղանցն արիւնահեղն, այլ օգնել փութացարուք: Գլխատի Սիմէի, այլ ձեռն առոք զթալով. չէ աստ, ասացէք, Առղոմնի եւ ոչ ի քարեղէն սալս գրեալ անթողութիւնք օրինացն: Քրիստոս է աստ, ծանիս հարէք ամենայն հեթանոսք,

որ ասէ թէ սեկայք առ իս ամենայն աշխատեալք եւ ոյք ունիք զբեռինս ծանունս եւ ես հանգուցանեմ զձեղ:

Այլ եւ ձեղ պատուիրեաց հզօրագունիցդ եւ կարողացդ, թէ դուք որ կարողդ էք, զտկարութիւն տկարացն բարձէք: Կոչեցեալք ի Քրիստոսէ ուտել զհաց երկնաւոր, կոչեցէք ընդ ձեղ զկաղսն եւ զկոյրսն եւ զհիւանդս: Դիել կամն յօժարեցուցէք զտգէտսն ի սննդականութիւն եւ յուրախարար բաժակէն ըմպել ուսուցէք յանուշարար ուրախութիւն ոգւոցն:

Իսկ դուք՝ որ այժմդ ի ներքսդ էք՝ լերուք կոչնականք եւ հրաւիրակք արտաքսյ յանցաւորացն. ելէք ի հրապարակս եւ ի փողոց՝ ժողովեալ զամենայն ախտացեալսն ոգւովք եւ զբեկեալս մեղք ածէք այսր եւ բժշկին ամենեքեան բերելով ընդ ինքեան զխոստովանութիւն եւ զարտասուս: Ըստ իւրաքանչիւր ախտից բժիշկքն յայտնի են եւ պատրաստ. զմաքսաւորն առ Մատթէոս աւետարանիչ ածէք եւ Զաքէոս. զպոռնիկս առ կինն պոռնիկ, որ այսօր դուստր է Քրիստոսի. զաւազակս առ աւազակն դրախտաբաց. զուրացողս առ արքայութեան դոնապանն եւ փակակալ Պետրոս: Եւ գին աւելի ինչ ոք քան զաղօթս եւ զարտասուս ոչ պահանջէ:

Վասն որոյ զձեղ աղաչեմ հաստատնոցդ, գեռ եւս անգայթիցդ՝ մի նմանեցուցէք զաղօթս ձեր փարիսեցւոյն թէպէտ եւ բիւր բարեաց զանձինս գտանիցէք եղեալ պատճառ, այլ ասացէք եթէ ծառայք անպիտանք եմք:

Արդ եղեցի ձեղ ընդ այդպիսի զարդու եւ լերկնից փափագելի զգենուլ զզարդն եւ լսել

զիառաւորեալ եւ զերանելի բարբառն թէ եկայլք
օրհնեալք Հօր իմց ժառանգեցէք զպատրաստեալ
ձեզ արքայութիւնն ի սկզբանէ աշխարհի: Որում
լիցի մեզ արժանի լինել եւ ամենեցուն շնորհօք
եւ մարդասիրութեամբ Տեառն, որում փառք
յաւիտեանս յաւիտենից. ամէն:,,

Վ Ե Ռ Ք

ՑԱՆԿ



ԳԼՈՒԽՆ Ա.	— Բառնալ ազգին Արշակունեաց	5
Բ.	— Սկիզբն Հալածանաց	11
Գ.	— Ըստաջարկութիւն	18
Դ.	— Պատասխանի	24
Ե.	— Երթ նախարարաց ի գուռն	27
Զ.	— Խորհուրդ նախարարաց	34
Է.	— Ռեքացութիւն	40
Ը.	— Միաբանութիւն ուխտին Հայոց	47
Թ.	— Երթ Հայոց յԱզուանս	55
Ժ.	— Աենգութիւն Վասակայ	62
ԺԱ.	— Ճակատն Աւարայրի	70
ԺԲ.	— Մաքառումն	79
ԺԳ.	— Ազատութիւն	84
ԺԴ.	— Հարցափորձ	89
ԺԵ.	— Անկումն Վասակայ	93
ԺԶ.	— Քահանայըն եւ նախարարք	101
ԺԷ.	— Մողպետ	105
ԺԸ.	— Հրաժարական Քահանայից	109
ԺԹ.	— Խուժիկ	115
Ի.	— Խորէն եւ Աբրահամ	127
ԽԸ.	— Վերադարձ նախարարաց	132

Իբ.	— Կանայք	138
Իգ.	— Գիւտ կաթուղիկոս	142
Իդ.	— Վահան Մամիկոնեան	147
Իե.	— Ապստամբութիւն	151
ԻԶ.	— Ճակատն Ակոռւց	155
ԻԷ.	— Ճակատն Կերսե Հապատու	160
ԻԸ.	— Խարդախութիւն Վախթանկայ	164
ԻԹ.	— Մահ Պերողի	173
Լ.	— Հաշտութիւն	183
ԼԸ.	— Մարզպանութիւն Վահանայ	195

—108—

